





S E U E B O S

M E S U R A T I O N E S , S E C O N D



1490-62

Հ Ա Ր Ե Ւ Օ Տ Ը

ՊԵՏԱԿԱՆ ՊՈՒՅԻ ՀԵՅՎՈՅ

Հ Ա Ր Ա Գ Ր Ե Ց

Հ . ՀԱՄԱՁԱՍՊ ԹԵՐՁԻՄԱՆՆԵԱՆ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Խ Ց



Գ Ե Ն Ե Տ Ւ Կ

Ա Ս Տ Ր Բ Դ Ա Ձ Ա Ր Ո Ւ Փ Ա Խ Ք Բ

1848





589-2007

## ՃԱՆՈՒՑՈՒՄՆ

ՅԱՅԵՑՆԻ ու ամենէն ծանուցեալ ճշմար  
տութիւն մըն է , թէ գործք մը ամենուն  
միօրինակ հաճոյ ընելը՝ եթէ անկարելի ալ  
չըսենք , բայց ամենադժուար բան է : Առ  
դժուարութիւնս տարակոյս չկայ որ ան-  
համեմատ կ'աւելնայ գրքի մը համար , մա-  
նաւանդ այնսկիսի գրքի մը որ յատուկ աղ-  
դային ըլլալով , ինչպէս է աղգային պատ-  
մութիւնն մը , բոլոր աղգը իրաւունք ունի  
վրան , ևս առաւել որ դասատետր ալ ըլլա-  
լով ինքը պիտի ըլլայ բոլոր աղգին տղոցը  
աղգայնութեան հոգին տպաւորող . և չէ  
թէ միայն ընդհանուր աղգին՝ հապա խւրա-

Քանիցիւր երևելի ու կերպով մըն ալ անուա-  
նի եղող անհատիցն ալ արժանաւոր գաղա-  
փարը տուող ու յարդը ձանցնող։ Աս սկատ-  
ձառաւ որչափ ջանք և փոյթ ըլլայ ասանկ  
դրբի մը կատարելութեանը՝ դեռ քիչէ։ Եւ  
մենք որ այս պզտիկ բայց դժուարին դործ-  
քիս ձեռք զարկինք, չգիտեմ թէ կրցանք մի  
առջինէն աւելի կատարելութիւն մը տալու  
ասոր։ Ձանացինք իրաւ եւելցնել ըստ  
տեղւոյն յարմար ու հարկաւոր խորհրդա-  
ծութիւններ, առանց որոնց անօդուատ ու  
նիւթական ուամոնք մը կ'ըլլասը պատմու-  
թիւնը տղայոց։ Ձանացինք նմանապէս  
յայտնել ու ատելի ընել չարաց, որ ամէն  
ազգի մէջ չեն պակսիր, վնասակար պակա-  
սութիւններն ու ախտերը առանց անիրա-  
ւելու և ընդհանուր ազգին տալու այն  
մասնաւորաց պակասութիւնները։ Ձանա-  
ցինք վերջապէս փոխանակ ընդունայն պար-  
ծանքներու՝ յայտնել այն ամենայն ազ-  
գային կատարելութիւնները ու գեղեցիկ  
յատկութիւնները որ ազգի մը ճշմարիտ  
պարծանք են և որոնցմով սիրելի ու յար-

Կոյ կըլլայ պատմութիւնը ազգայնոց ու  
ստարաց : Եւ որովհետեւ մեր վախճանն էր  
տղայոց և ժողովրդեան առ հասարակ դիւր-  
ընթեռնլի ընել ազգային պատմութիւնը ,  
աւելորդ սեպեցինք ծանրաբեռնել զանի-  
երկրորդական պարագաներով ու այնպիսի  
մասնաւոր ու առանձնական դեսպերով , որ  
աղդային պատմութեան հետ անմիջապէս  
վերաբերութիւնն մը չունին :

Բախտաւոր կը համարինք զմեզ՝ թէ որ  
կրցանք քիչ շատ դիտած վախճաններնուս  
հասնելով օգտակար ընել զասիկայ եթէ  
տղայոց և եթէ վարժապետաց , որոնց ՚ի  
դիւրութիւնը ծնծայելով , կը յանձնենք որ  
պակասը իրենք լեցընեն :

---

100  
101  
102  
103  
104  
105  
106  
107  
108  
109  
110  
111  
112  
113  
114  
115  
116  
117  
118  
119  
120  
121  
122  
123  
124  
125  
126  
127  
128  
129  
130  
131  
132  
133  
134  
135  
136  
137  
138  
139  
140  
141  
142  
143  
144  
145  
146  
147  
148  
149  
150  
151  
152  
153  
154  
155  
156  
157  
158  
159  
160  
161  
162  
163  
164  
165  
166  
167  
168  
169  
170  
171  
172  
173  
174  
175  
176  
177  
178  
179  
180  
181  
182  
183  
184  
185  
186  
187  
188  
189  
190  
191  
192  
193  
194  
195  
196  
197  
198  
199  
200  
201  
202  
203  
204  
205  
206  
207  
208  
209  
210  
211  
212  
213  
214  
215  
216  
217  
218  
219  
220  
221  
222  
223  
224  
225  
226  
227  
228  
229  
230  
231  
232  
233  
234  
235  
236  
237  
238  
239  
240  
241  
242  
243  
244  
245  
246  
247  
248  
249  
250  
251  
252  
253  
254  
255  
256  
257  
258  
259  
260  
261  
262  
263  
264  
265  
266  
267  
268  
269  
270  
271  
272  
273  
274  
275  
276  
277  
278  
279  
280  
281  
282  
283  
284  
285  
286  
287  
288  
289  
290  
291  
292  
293  
294  
295  
296  
297  
298  
299  
300  
301  
302  
303  
304  
305  
306  
307  
308  
309  
310  
311  
312  
313  
314  
315  
316  
317  
318  
319  
320  
321  
322  
323  
324  
325  
326  
327  
328  
329  
330  
331  
332  
333  
334  
335  
336  
337  
338  
339  
340  
341  
342  
343  
344  
345  
346  
347  
348  
349  
350  
351  
352  
353  
354  
355  
356  
357  
358  
359  
360  
361  
362  
363  
364  
365  
366  
367  
368  
369  
370  
371  
372  
373  
374  
375  
376  
377  
378  
379  
380  
381  
382  
383  
384  
385  
386  
387  
388  
389  
390  
391  
392  
393  
394  
395  
396  
397  
398  
399  
400  
401  
402  
403  
404  
405  
406  
407  
408  
409  
410  
411  
412  
413  
414  
415  
416  
417  
418  
419  
420  
421  
422  
423  
424  
425  
426  
427  
428  
429  
430  
431  
432  
433  
434  
435  
436  
437  
438  
439  
440  
441  
442  
443  
444  
445  
446  
447  
448  
449  
450  
451  
452  
453  
454  
455  
456  
457  
458  
459  
460  
461  
462  
463  
464  
465  
466  
467  
468  
469  
470  
471  
472  
473  
474  
475  
476  
477  
478  
479  
480  
481  
482  
483  
484  
485  
486  
487  
488  
489  
490  
491  
492  
493  
494  
495  
496  
497  
498  
499  
500  
501  
502  
503  
504  
505  
506  
507  
508  
509  
510  
511  
512  
513  
514  
515  
516  
517  
518  
519  
520  
521  
522  
523  
524  
525  
526  
527  
528  
529  
530  
531  
532  
533  
534  
535  
536  
537  
538  
539  
540  
541  
542  
543  
544  
545  
546  
547  
548  
549  
550  
551  
552  
553  
554  
555  
556  
557  
558  
559  
560  
561  
562  
563  
564  
565  
566  
567  
568  
569  
570  
571  
572  
573  
574  
575  
576  
577  
578  
579  
580  
581  
582  
583  
584  
585  
586  
587  
588  
589  
590  
591  
592  
593  
594  
595  
596  
597  
598  
599  
600  
601  
602  
603  
604  
605  
606  
607  
608  
609  
610  
611  
612  
613  
614  
615  
616  
617  
618  
619  
620  
621  
622  
623  
624  
625  
626  
627  
628  
629  
630  
631  
632  
633  
634  
635  
636  
637  
638  
639  
640  
641  
642  
643  
644  
645  
646  
647  
648  
649  
650  
651  
652  
653  
654  
655  
656  
657  
658  
659  
660  
661  
662  
663  
664  
665  
666  
667  
668  
669  
670  
671  
672  
673  
674  
675  
676  
677  
678  
679  
680  
681  
682  
683  
684  
685  
686  
687  
688  
689  
690  
691  
692  
693  
694  
695  
696  
697  
698  
699  
700  
701  
702  
703  
704  
705  
706  
707  
708  
709  
710  
711  
712  
713  
714  
715  
716  
717  
718  
719  
720  
721  
722  
723  
724  
725  
726  
727  
728  
729  
730  
731  
732  
733  
734  
735  
736  
737  
738  
739  
740  
741  
742  
743  
744  
745  
746  
747  
748  
749  
750  
751  
752  
753  
754  
755  
756  
757  
758  
759  
760  
761  
762  
763  
764  
765  
766  
767  
768  
769  
770  
771  
772  
773  
774  
775  
776  
777  
778  
779  
779  
780  
781  
782  
783  
784  
785  
786  
787  
788  
789  
789  
790  
791  
792  
793  
794  
795  
796  
797  
798  
799  
800  
801  
802  
803  
804  
805  
806  
807  
808  
809  
809  
810  
811  
812  
813  
814  
815  
816  
817  
818  
819  
819  
820  
821  
822  
823  
824  
825  
826  
827  
828  
829  
829  
830  
831  
832  
833  
834  
835  
836  
837  
838  
839  
839  
840  
841  
842  
843  
844  
845  
846  
847  
848  
849  
849  
850  
851  
852  
853  
854  
855  
856  
857  
858  
859  
859  
860  
861  
862  
863  
864  
865  
866  
867  
868  
869  
869  
870  
871  
872  
873  
874  
875  
876  
877  
878  
879  
879  
880  
881  
882  
883  
884  
885  
886  
887  
888  
889  
889  
890  
891  
892  
893  
894  
895  
896  
897  
898  
899  
900  
901  
902  
903  
904  
905  
906  
907  
908  
909  
909  
910  
911  
912  
913  
914  
915  
916  
917  
918  
919  
919  
920  
921  
922  
923  
924  
925  
926  
927  
928  
929  
929  
930  
931  
932  
933  
934  
935  
936  
937  
938  
939  
939  
940  
941  
942  
943  
944  
945  
946  
947  
948  
949  
949  
950  
951  
952  
953  
954  
955  
956  
957  
958  
959  
959  
960  
961  
962  
963  
964  
965  
966  
967  
968  
969  
969  
970  
971  
972  
973  
974  
975  
976  
977  
978  
979  
979  
980  
981  
982  
983  
984  
985  
986  
987  
988  
989  
989  
990  
991  
992  
993  
994  
995  
996  
997  
998  
999  
1000



# ՊԵՏՎԱԹԹԻՒՆ ՀԱՅՈՑ

## ՄԵՍԻ ՇՐՋԱԳԻՒՆ

ԽԸՆԱՌԱՏԹԻՒՆ ՀԱՅԿԱԶԱԽԵՑ

ԳԼ. Ա.

ՄԵՐ ԱՎԳԻՆ ՇԻՆՔԸ . ՀԱՅԻԱ ԱՊԱԳԱՄԲԱՆԻՆԸ ,  
ԲԵԼՄԱ ՀԵՐ ԸՐԵԾ ՊՐԴՔԵՐԱՎԸ , և ԻՐԵՆ ԻՎՈՎ-  
ՔԵԼՄԵԼԻՆՆԵՐՆ ու ԽԱԿ :

ՈՒՐ ԱՊԴԸ ՆՈյ նահապետին Յաբելթ  
որդինեն կը սկսի ջրհեղեղէն .քիչ վերջը : Եր-  
բոր Նոյայ որդիքը ան աստիճան բազմա-  
ցան հայաստանի կողմերը որ տեղերնին .քիչ  
գալով սկսան ասդին անդին երթալ , աս  
գնացողներուն հետ մէկտեղ գնացնակ հայկ  
անունով մէկը որ Յաբելթին երրորդ սե-  
րունդն էր , այսինքն Յաբելթին տղուն Գա-  
մերին , Գամերին տղուն Թորդոմին տղան էր :  
Աս գաղթականները Երթալու առեն մէկ

մեծ դաշտի մը հանդիպեցան Սենաար Ը-  
սուած տեղը և հոն ամբարտաւանութը ու-  
զեցին բարձր աշտարակ մը շինել, ինչպէս  
որ սուրբ գիրքը կը պատմէ . բայց Աս-  
տուած բարկանալով լեզունին խառնակեց  
ու զիրենք ալ ցիր ու ցան ըրաւ :

Աս հսկաներուն մէջէն Բէլ անունով մէ-  
կը ուրիշներէն աւելի զօրաւոր գանուելով,  
կէս մը բռնութեամբ կէս մ'ալ խոստմուն-  
քով անոնցմէ շատը իրեն հնազանդեցուց  
և կ'ուզէր Աստուծոյ պէս սկաշտուիլ ամե-  
նէն և անոնց թագաւոր եղաւ : Աս բանս  
երբոր իմացաւ Հայկ չուզեց Բելայ հնա-  
զանդիլ 1 . ուստի ժողվեց տղաքն ու թոռ-  
ները, որ իրեք հարիւրի չափ կային, և իրեն  
ուրիշ ծառաները ու ելաւ նորէն Հայաս-  
տան դարձաւ . հոն իրեն առջի բնակութե-  
տեղին անունը Հարք դրաւ և շինած քաղ-  
քին անունն ալ Հայկաշէն . բոլոր ան կողմի  
բնակիչները սիրով հնազանդեցան աս կըտ-  
րիմ և վեհանձն հսկային . (2107) :

Բէլ երբոր լսեց Հայկայ ապստամբու-  
թիւնը իսկոյն պատգամնաւոր խաւրեց ե-  
տևէն որ գայ նորէն իրեն հնազանդի, թէ  
չէ՝ անով տեղով կը ջնջէ զինքը . բայց Հայկ  
աներկիւղ վտահութեամբ մերժեց Բելայ  
անիրաւ սպառնալիքը ու խաւրած պատ-  
դամաւորները ետ դարձուց . ասով Բէլ մեծ

1 Մէր Աւուտան պատմէւ իւ ուրացէ թէ Հայկ  
ճշմարիս պատրածպաշտութեամբ Բէլայ արյանը  
սպառնալու համար ապստամբէցաւ Բէլէն :

ու ահեղ պատրաստութեամբ Հայկայ վրայ  
պատերազմի ելաւ :

Հայկ փոխանակ վախնալու ժողվեց իրեն  
թոռներն ու տղաքը և ուրիշ հաւատարիմ  
մարդիկը ու զանոնք յորդորելով Վանայ ծո-  
վուն քովերը պատերազմի պատրաստուե-  
ցաւ : Բել իրեն ուժին վրայ վստահացած  
ու ամբարասաւանութեամբ լցուած , առան-  
ձին խումբով մը զատուած եկաւ Հայկայ  
բանակը դիտելու : Քաջազեղն Հայկ ա-  
սիկայ յարմար պտեն սեպելով զօրքերը  
շարեց ու պատերազմիլ սկսաւ , և այնպէս  
քաջութեամբ պատերազմեցաւ իրեններո-  
վը՝ որ Բել զարհուրած ուզեց ետ դառնալ  
ինչուան որ իրեն մէկալ զօրքերը օգնու-  
թիւն հասնին . բայց Հայկ Բելայ յանդրդ-  
նութենէն իրեն օգուտ քազելով , քաշեց  
ազեղը ու այնպէս թափ անցուց նետը Բե-  
լայ կուրծքին . որ երկաթէ շերտաշերա զը-  
րահներուն մէջէն անցնելով կունկէն դուրս  
ելաւ ու ան ահագին և վիթխարի հսկան գե-  
տին պառկեցուց : Հայկ վսեմ խորհրդով  
Բելայ մարմինը առաւ ու զմռսել տալով  
բարձր տեղ մը թաղեց . որպէս զի ամենուն  
ցուցընէ Աստուծոյ դէմ ապստամբողին ու  
հպարտութեամբ լցուած մարդուն վիճա-  
կը . և իրեն ալ աշխարհքիս ըրած բարիքը  
յայտնի ընէ որ զինքը այսպիսի բռնաւորէ  
մը խալսեց . իսկ պատերազմին տեղւոյն  
անունը Գերեզմանիք դրաւ :

Աս բաներուս մէջ ազէկ կը տեսնուի Հայ-  
կայ հոգւոյն կատարելութիւնները : Աւ-

հանձնութիւնը կը տեսնուի որ Երբոր Բէլ  
անհամար բազմութեամբ վրան պատերազ-  
մի ելաւ, Հայկ ազատութեան և իր որդւո-  
ցը սիրոյն համար լաւ համարեցաւ պատե-  
րազմով մեռնիլ քան թէ բռնաւորի մը տակ  
գերի ըլլալ: Խոհեմութիւնն ու խելացիու-  
թիւնը կը տեսնուի անով որ այնչափ քիչմար-  
դովանթիւ բազմութեան յազթեց յարմար  
ժամանակը, գիրքը և տեղը գիտելով: Քա-  
ջութիւնը նոյն խակ իրեն ըրած պատերազմը  
կը քարոզէ. Խակ անհամար կամ անաշխար-  
հակալ հոգին անկէ կ'իմացուի, որ Եթէ  
ինքն ալ ուղենար՝ կրնար Բէլայ ոլէս բըռ-  
նութեամբ ուրիշներուն վրայ տիրել, որուն  
ամենսկին բան մը չէր պակաեր, մանաւանդ  
ան ատեն որ Բէլայ յազթեց, կրնար  
զանոնք հալածել ու իրեն թագաւորու-  
թիւնը մեծցնել, ինչպէս ըրած են բոլոր  
աշխարհակալները. Խակ ընդհակառակին ին-  
քը թշնամին վանտելէն վերջը գարձաւ ի-  
րեն տունը աս բանիս վրայ ուրախացած, որ  
աշխարհքիս վրայէն ջնջեց Աստուծոյ, և  
մարգկան և իրեն անձին թշնամին:

Տարակոյս չկայ որ Հայկայ տեսքն ու  
գեղեցկութիւնն ալ համեմատ էր հոգւոյն  
կատարելութիւններուն, որով և մեր Մոլ  
սէս Խորենացին Մարիբասայ գրուածքէն  
հանելով կ'ըսէ. « Այս Հայկ գեղապատ-  
շաճ և անձնեայ, քաջագանդուր, խայտակին  
և հաստաբազուկ » . աս բառերովս յայտնի  
կը ցուցնէ Հայկայ մարմնոյն արտաքին գե-  
ղեցկութիւնը ու պատշաճ հասակը, և

ինչպէս որ Խորենացին կը զբուցէ նոյն  
ատենուան հսկայից և դիւցաղանց մէջը  
քանի զամէնը աւելի երևելի էր . ուրեմն  
ալէտք է աղէկ ճանչնանք այսպիսի նահա-  
պետի մը յարգը ու մեզի պարծանք սե-  
պենք իրեն անունը մեր վրայ կրելը :

Հայկ հայրաբար կառավարեց իր տէրու-  
թիւնը ու շատ կարգեր կանոններ դրաւ և  
շինութիւններ ըրաւ : Պատմութիւնը որոշ  
բան չզուրցեր Հայկայ մահուանը վրայ . բայց  
հաւանական է որ չորսհարիւր տարիի չափ  
ապրած ըլլայ . որովհետեւ սուրբ գրոց խօս-  
քերուն նայելով նոյն միջոցներուն մարդիկ  
ինչուան 400 տարի կ'ապրէին . խաղաղու-  
թեամբ մեռաւ Հայկ իր ազգին իշխանութելը  
յանձնելով Արմենակ որդւոյն (2027) :

Հայկայ իշխանութեան ատենները Նոյ և  
իրեն Նեմզար կամ Նոյեմզարա կինը՝ մեռան .  
Նոյ Նպատլեռան վրայ թաղուեցաւ կըսեն,  
ու Նոյեմզարա ան լեռան մօտիկները Մա-  
րանգ ըսուած տեղը :

## Գ.Լ. Բ.

Հայկայ յաջորդները ինչուան Աբամ :

Արմենակայ վրայ պատմութիւնը եր-  
կայն յիշատակութիւն ըներ . բայց ո-  
րովհետեւ կուղէր որ Հայաստանի ամէն  
կողմը մարդաբնակ ըլլայ , ուստի իր Մա-  
րանգ ու Խոռ եղբայրները Հարք դա-  
ստուց թողուց ու ինքը Հայաստանի հիւ-

սիսային կողմը դնաց , ուր որ իր բնակու թեան տեղին անունը Արագած դրաւ : Իսկ խոռ , Մանաւազ և Բազ Եղբարքը իրենց բնակութեան տեղերնին բազմանալով , ցեղերնին ալ իրենց անուամբը խոռխոռունիք , Մանաւազեանք ու Բղնունիք ըստեցան :

Արմենակ քառասունըլեց տարի իշխելէն վերջը խաղաղութեամբ մեռաւ՝ իր Արամայիս որդւոյն յանձնելով ազգին իշխանութիւնը : Կոյնապէս ասոր վրայ ալ մասնաւոր բան մը չպատմուիր , բայց Եթէ աս բանս որ իր անունովը Արմավիր քաղաքը չինեց , որ վերջէն թագաւորանիստ քաղաք Եղաւ . քառասուն տարի իշխելէն վերջը մեռաւ հանգստեամբ : Կ'ըսեն թէ ասիկայ շատ տղայ ունի Եղեր՝ որոնց մէջէն Շարա անունով մէկը սաստիկ շատակեր ըլլալով Արամայիս Երասխ գետին քովի գաշտերը կը խաւրէ զինքն որ բերրի ըլլալով հանգստեամբ ապրի հոն . ուստի իրեն անունովը ան տեղերն ալ Շիրակ ըստեցան : Ասկէ Ելած է ան առածը որ ինչուան խորենացւոյն ատենը կ'ըսեն Եղեր շատակեր մարդկանց . “ Թէ քո Շարայի որկորն է , մեր Շիրակայ ամբարքն չեն ” :

Ամասիա Արամայիսին որդին իշխեց անոր տեղը ազգին վրայ Երեսունուերկու տարի . Ետքը Գեղամ Ամասիային անդրանիկ որդին՝ որ յիսուն տարի իշխեց ու իրեն անուամբը կոչուեցաւ Գեղարքունի գաւառը ու Գեղամայ ծովը : Եսոքը հարմա Գեղամայ

որդին երեսունըմէկ տարի իշխանութիւն  
քշեց, իր Արամ որդւոյն յանձնելով ազ-  
դին կառավարութիւնը (1827):

### ԴԼ. Գ

Արամ և իրեն աւշութիւնները:

Արովհետեւ ատեն անցնելով Հայկայ քա-  
ջութիւնները մոռցուեր էին, ուստի Հար-  
մային վերջի տարիները այլ և այլ թշնամի-  
ներ Հայաստանի վայ վազել սկսան ու զա-  
նազան մասերուն տիրեր էին, ասով պէտք  
էր որ մէկ ուրիշ Հայկայ պէս քաջ մ'ալ  
ելլելով նորէն թշնամիները վախցնէր. և  
ահա ասիկայ եղաւ Արամ որ հօրը տեղ նըս-  
տելուն պէս հարկ եղաւ որ աս թշնամի-  
ները Հայաստանէն դուրս հանէ. շուտ մը  
զօրք ժողվեց, քաջութիւնը ու իրեն բնա-  
կան խելացիութեր և պատերազմի յարմա-  
րութիւնը սկսաւ բանի բերել. որովհետ թէ  
միայն թշնամիները իր երկրէն հանեց, հա-  
սկա նաև հեռաւոր աշխարհներ հալածեց,  
և կամ բռնելով սպաննեց: Աս թշնամինե-  
րուն առջինն ու առելի զօրաւորն էր Նիւ-  
քար անունով Մարաց իշխանը որն որ հը-  
պարտ մարդ մըն էր, ու Հարմային վերջի  
տարիները Հայաստանին մէկ կտորին վայ  
վազելով հարկատու ըրեր էր. և որովհե-  
տեւ Հարմանոյն տարիները մեռաւ, ուստի  
ասիկայ երկու տարիի չափ տիրեց ան մա-  
սին: Արամ հօրը տեղի անցնելուն պէս յի-

սուն հաղար զօրք ժողվեց կայծակի պէս  
վրայ հասաւ . ջարդեց անոր զօրաց բազ-  
մութիւնը , զինքն ալ բռնեց Արմաւիր բե-  
րաւ , և նոյն ժամանակի քաղաքականու-  
թեանը համեմատ , հրաման տուաւ որ բար-  
ձըր աշտարակի մը ծայրը հանելով երկաթէ-  
ցիցով ճակտէն գամեն ազգին անիրաւ թըշ-  
նամին . և 'Նիւքարին ըրած առջի անիրաւու-  
թեանը փոխարէն՝ անոր երկրին մէկ մա-  
սը հարկատու ըրաւ :

*Հա* Արամայ երկրորդ թշնամին էր Բարչամ  
Բաբելացւոց իշխանը որն որ քառասուն  
հաղար հետևակով և հինգ հաղար ձիաւոր  
զօրքով հայաստանի վրայ վազեց , 'Նիւքա-  
րին պէս ուղելով որս մը ձեռք ձգել . բայց  
Արամ աս բանս իմանալուն պէս , մէկէն  
զօրքերը ժողվեց և շուտով մը վրան հասաւ ,  
թշնամէոյն զօրքերուն կէսը կոտրեց , կէմն  
ալ ցրուեց ու զինքն ալ բռնելով սպաննեց-  
աս եղաւ Արամին երկրորդ յաղթութիւնը :

*ՀԲ* Արամայ քաջութիւններուն համբաւը  
մերձակայ ազգերուն սիրութ վախ ձգած ըլ-  
լալով , երբոր Կապագովկացւոց Պայյատիոն  
անունով իշխանը լսեց որ Արամ քառա-  
սուն հաղար զօրքով իր երկրին մօտերը ե-  
կեր է , վախնալով որ ըրլայ թէ կապա-  
գովկիոյ ալ տիրէ , բոլոր ուժովը Արամայ  
դէմ սլատերազմի ելաւ . բայց Արամ վրան  
հասաւ սաստիկ կոտրածով քշեց հա-  
լածեց զինքը ու Միջերկրական ծովուն  
կզզիներուն մէկուն մէջը փախուց : Իսկ  
Պայյապիոին երկրին տիրելով Մշակ անու-

նով Հայ մարզպան մը դրաւ ան տեղերուն՝  
տասը հազար զօրք տալով իրեն . բաց աս-  
կէ հրաման հանեց որ ամէնքն ալ հայերէն  
խօսին :

Իսկ Մշակ մարզպանը կտապագովկիայի  
մէջ քաղաք մը շինեց ու իրեն անունովը Մը  
շակ անուանեց ։ բայց բնակիչները չկրնա-  
լով աղէկ հնչել Մաժակ կը զբուցէին . վեր-  
ջէն աս քաղաքը Հռովմայեցոց Յուլիոս կե-  
սար ինքնակալէն նորոգուելով Կեսարիա  
ըսուեցաւ , որ է հիմակուան Ղայսերի ը-  
սուածը :

Արամ բոլոր թշնամիները Հայաստանէն  
վանելէն վերջը՝ երբոր տեսաւ որ ամէն կող  
մանէ տպահով է , սկսաւ կարգաւորել  
Հայաստանը կարգեր կանոններ դնելով , և  
այնչափ երեւելի եղաւ ու անունը օտարաց  
մէջ տարածեցաւ որ բոլոր ուրիշ ազգերը  
մեր ազգը իրեն անուամբը սկսան Արա-  
մեան կամ Արմէն կոչել , ինչու նաև ին-  
չուան հիմա նոյն անունը կուտան մեղի ի-  
րենք :

1 Աս պատճեռաւ Յոյերը Փուր Ասիային  
ան մասը Արմենիա անուանեցին . իսկ Հայերը  
Առաջին Հայ + Դբին ան մասին անունը , ու անին  
Սբուշ Հայոց + Իւած Գեղերուն անունը Երիւրդ  
Հայ + , Երիւրդ Հայ + , ու ամէնը մէկուշ Փուր  
Հայ + . իսկ Զերրորդ Հայ + ասոնց մասը չէ , հապա-  
բուն Հայոսութանին հեգեգասան նահանգներէն  
մէին է որ ասոնց սահմանակից ըլլալը , Զերրորդ  
Հայ + ըստեր է :

Աս միջոցին Ասորեստանեայց Նինոս թա-  
գաւորը կարդալով իրմէ առաջ եղած քա-  
ջերուն պատմութիւնը , կուզէր որ անոնց  
նմանի ու միայն իրեն անունը յիշուի աշ-  
խարհքիս վրայ . աս խորհրդով բոլոր իրմէ  
առաջ եղած քաջերուն պատմութիւնները  
այրել տուաւ . ու ինքն ալ շատ զօրք ժող-  
վելով այլ և այլ տեղերու տիրեց , առաւ  
Եգիսկոսուր ու անոր շրջակայ սահմանները :  
Անցաւ անկէ Հնդկաստան , բայց հոն չա-  
րաչար յաղթուելով ետ դարձաւ : Նոյնպէս  
պատմութիւններուն մէջ կարդալով որ  
Հայկ Բէլը սպաններ է , ուզեց Արամէն վը-  
րէժը առնել . բայց Արամայ քաջութիւն-  
ներէն վախնալով ետ կեցաւ իր խորհըր-  
դէն , հաշառութիւն խօսեցաւ Արամայ հետ  
և թող տուաւ որ մարդարտէ պսակ գոր-  
ծածէ :

Խորենացին Արամայ վրայ խօսելու ատեն  
ասանկ կը զուրցէ Մարիբասայ խօսքերէն  
հանելով . « Սա այր աշխատանէր և հայրե-  
նասէր եղեալ , որպէս ցուցանէ նոյն պատ-  
մագիր , (այսինքն Մարիբաս Կատինա) լաւ  
համարէր զմեռաննելն 'ի վերայ հայրենեացն ,  
քանի թէ տեսանել զորդիս օտարածնաց  
կրխելով զսահմանս հայրենիս , և հարա-  
զատից արեան նորա տիրել արանց օտա-  
րածնաց » : Յիրաւի կարճ և քիչ բան կը  
դնէ , բայց աս կատարելութիւններն ու  
առաքինութիւններն են որով ազգին թըշ-  
նամիներուն յաղթեց և իրեն անունը անմա-  
հացուց , ազգին սիրելի ու միանգամայն

պատկառելի ըրաւ զինքը , և կարգաւորեց  
տէրութիւնը՝ կարգեր կանոններ դնելով :  
Աս դլսաւոր առաքինութիւններէն զատ կը  
տեսնուի Արամայ վրայ աս կատարելու  
թիւններն ալ . բարեխառն կեանք , հմտու  
թե պատերազմական բաներու մէջ , աշխար  
հակալութե անյագ սիրոյն չափ դնել , արա  
գութի 'ի գործս և ուրիշ կատարելութիւն  
ներ : Պատերազմական հմտութիւն կ'իմացուի  
իրեն պատերազմներու մէջ յաղթելէն , և  
այնպիսի թշնամեաց , որոնք նոյն ատենը  
շատ երևելի էին , մանաւանդ բարշամը որ  
խորենացւոյն ըսածին նայելով Ասորիք եր  
կար ատեն պաշտեցին զինքը իրեն քաջու  
թիւններուն համար :

Արամայ աշխարհակալութեան սէրը ա-  
մենեկին անոնց պէս չէր որոնք շատ անգամ  
օտար ազգերուն վրայ կը յարձակէին ա-  
ռանց իրաւանց , միայն իրենց անյագ փա-  
փաքը լեցնելու համար . Արամ անոնց եր-  
կրին միայն տիրեր է՝ որոնք որ ուզեցին իրեն  
և կամ իր հայրենեացը ինաս մը հասցնել .  
որ ամենայն կերպով արդարացի է : Դար-  
ձեալ երբոք իր թշնամիններուն յաղթեց՝ ալ  
անկեց վերջը փոյթ ջըրաւ աշխարհակալու-  
թեան : Ահա այսպիսի գեղեցիկ կատարելու-  
թիւններով զարդարուած էր աս մեծ մար-  
դը , որ յիսունը ութը տարիի չափ իշխելէն  
վերջը՝ խաղաղութեամբ մեռաւ , յանձնե-  
լով կառավարութիւնը իր Արայ որդւոյն :

Գ. Լ. Գ.

Արային Ըստիրամայ հետ ըբած պատկերակմը, ու  
Ըստիրամայ գործեց:

Արայ Նինոսի վերջի տարիները իր հօրը  
յաջորդելով նոյն պատիւը ունեցաւ Նինո-  
սէն, ինչ որ ունեցեր իր Արամ իր հայրը.  
ասիկայ գեղեցիկ ըսուեցաւ: Իշխան նստելուն պետ  
մէկէն շինութիւններու ետևէ սկսաւ ըլլալ  
և ան պատճառաւ Արմաւիր քաղաքը իրեն  
շրջակայ տեղերովը Արարատ կամ Այրա-  
րատ ըսուեցաւ:

Երբոր Նինոս Ասորեստանցւոց թագա-  
ւորը մեռաւ, Ըստիրամ և իր կինը տեղը  
յաջորդեց. ու լսելով Արային գեղեցկու-  
թիւնը ուղեց կարգուիլ հետը, խոստանա-  
լով Արային որ իրեն հետ մէկտեղ Ասո-  
րեստանի վրայ ալ թագաւորէ: Բայց Ա-  
րայ խմանալով Ըստիրամայ անկարգ ու չար  
միտքը, մերժեց իրեն խնդիրքը, և աւելի  
յանձն առաւ պատերազմով մեռնիլ քան  
թէ իրեն առաքինութիւնը ու բարեխառ-  
նութիւնը ուաքի տակ առնել: Փուծ տեղը  
շատ աշխատեցաւ Ըստիրամ համոզելու  
զինքը այլ և այլ անգամ պատգամաւորներ

1 Ասէիայ եղաւ աշխարհին մէջ առջի Աւ-  
գոստին որ Ասգաւորէց, և մաս գամայն էն կարիքը  
և էն երւելին:

խաւրելով, և ամէն անդամ իրեն աներե-  
սութիւնը խաղք եղաւ, բայց դիմացինին  
համեստութենէն շամցաւ. վերջապէս յու-  
սահատութեամբ ու բարկութեամբ լցուած  
պատերազմով Արայի վրայ եկաւ ու Այ-  
րարատայ գաշտին մէջ պատերազմի պա-  
տրաստուեցան երկու կողմէն : Ըամիրամ  
իրեն զօրացը և զօրավարներուն խստիւ ար-  
դիլեց որ զԱրան չսպաննեն, հապա ողջ-  
բաննեն. բայց պատերազմին տաք միջոցները  
Արան զարնուելով մեռաւ, որ շատ ա-  
ւելի մեծ յաղթութիւն էր քան թէ Ըամի-  
րամայ անկարգ խնդիրքը կատարեր ու հա-  
րիւրաւոր տարի ալ թագաւորութիւններ :

Ըամիրամ երբոր խմացաւ Արայի մեռնի-  
լը շատ ցաւեցաւ որ իր գէշ կամքը չկրցաւ  
կատարել, ու իրեն ամողարիշտ ախտովը  
կուրցած, կ'ուզէր դիւթութեամբ ողջըն-  
ցընել. բայց որովհետև դին սկսաւ հոտիլ  
և հայոց զօրքն ալ Արային մահուանը վրայ  
բարկացած կ'ուզէիննորէն պատերազմ բա-  
նալ, Ըամիրամ իրեն մարդիկներէն մէկը,  
որ քիչ մը Արայի կը նմանէր, զարդարելով  
ձայն հանեց հայոց զօրաց մէջ որ աստուած-  
ները Արան լզելով ողջացուցին : Խակ Ա-  
րայի մարմինը խորունկ վիճ մը նետել  
առւաւ, որպէս զի հայերը չգտնան. ասով  
թէպէտ և բոլոր հայերը չխաբուեցան, բայց  
զօրաց մէջ շփոթութիւն իյնալով Ըամիրա-  
մայ դէմ չդրին, ու անով Ըամիրամ հայ-  
ստան մտաւ (1743) :

Արայի վրայ ունեցած գլխաւոր տեղե-

կութիւննիս աս է , և Խորենացին ուրիշ  
բան չպատմել վրան . բայց տարակոյս չկայ  
որ բոլոր աշխարհքի տիրելէն շատ աւելի  
վեր է իրեն համեստութեան առաքինու-  
թիւնը . մանաւանդ այնպիսի դարու և կուա-  
պաշտութեան խաւարին մէջ : Արայ ընդ  
ամէնը 26 տարի իշխեց ազգին վրայ իրեն  
յաջորդ թողով իր կարգոս որդին :

Ինչպէս որ Խորենացին կը զուրցէ , ա-  
մառ ատեն ըլլալով Շամիրամայ Հայաստան  
մտնելը , Շամիրամ տեսնելով օդին մա-  
քրութիւնն ու զովութիւնը , դիբքին ա-  
զուորութերը , աղբիւրներուն ու գետերուն  
շատութիւնն ու յստակութերը , ուզեց իրեն  
ամառուան բնակութեան տեղ մը շինել  
Հայաստանի մէջ . ուտի աս բաննիս համար  
ընտրեց Ալլմամարայ ծովուն եղերքը ու հոն  
քաղաք մը շինեց որ իրեն անուամբը Շամի-  
րամակերտ ըսուեցաւ ու վերջէն Վան . աս  
շէնքիս համար քսանուերկու հազար գոր-  
ծաւոր ու վեց հարիւր ձարտարապետ կ'աշ-  
խատին եղեր : Շամիրամ Աքային սիրոյն  
համար անոր տասուերկու տարուան կար-  
դոս որդին յաջորդ նստեցուց անունն  
աւ Արայ դըաւ , և ինքը տմառը կուգար  
Հայաստան կը բնակէր , իրեն տեղը փոխա-  
նորդ դնելով Զքադաշտ անունով մոգը որ  
Մարաց իշխան եր : Բայց Շամիրամայ որ  
դիբը չկրնալով իրենց մօրը անկարգութիւն-  
ներուն դիմանաւ , զինքը այլ և այլ անգամ  
խրատեցին . երբոր խմացու Շամիրամ որ զին-  
քը կ'ուզեն սպանել , ինքը փութաց ու բո-

լոր որդիքը թրէ անցուց, բաց ի պղտի տղէն  
որ Նինուաս կրտուէր : Այտեն անցնելով  
Զրադաշտ Նինուասին հետ միացած պա-  
տերազմի ելաւ Համիրամայ դէմ, պատե-  
րազմը երբոր սաստկացաւ՝ Համիրամ Հայա-  
ստան փախաւ ու Կարդոսին հետ միա-  
նալով անոնց դէմ պատերազմի ելաւ . բայց  
յաղթուեցան ու Երկուքն ալ պատերազմի  
մէջ ընկան մեռան, Համիրամ վաթսունու-  
երկու տարուան ու Կարդոս Երեսուն տա-  
րուան տասնըութը տարի իշխելէն վերջը :  
Նոյն պատերազմին մէջը գերի ընկաւ նաև  
Կարդոսին Անուշաւան որդին որ տասնը-  
չորս տարուան էր, ու աս պատճառաւ քիչ  
մը ատեն Հայաստան Նինուասայ իշխանու-  
թեան տակը մտաւ, ուստի քիչ մը ատեն  
Հայերը առանց իշխանի մնացին, ինչուան  
որ Անուշաւան մեծցաւ ու պալատին մէջի  
եղած մեծերուն շատին սիրելի ըլլալով, ա-  
նոնց միջնորդութեամբը ու աղաչանքովը  
Հայաստանին մէկ մասին տիրեց խոստանա-  
լով որ տարուէ տարի տօւրք տայ . բայց  
վերջէն իրեն խոհեմութեամբը մէկալ մտաե-  
րուն ալ տիրելով, բոլոր Հայաստանի բաց-  
արձակ տէր եղաւ . շատ բարեկարգու-  
թիւններ ըրաւ ու վաթսունուիրեք տարի  
իշխելէն վերջը խաղաղութեամբ մեռաւ : Աս  
փառաւոր իշխանին վրայ թէպէտ և քիչ  
պատմութիւն ունինք, բայց Խորենացին  
աղէկ կ'իմացնէ իրեն երևելիութիւնը և կա-  
տարելութիւնները աս Երկու տողովս . . Ա-  
րայեանն Արայ մեռանի ընդ Համիրամայ,

Ծովզով արու զաւակ ամենահարուստ և  
շատահանձար յիր և 'ի բան զԱնուշաւանն ու:  
Բաց 'ի Խորենացւոյն աս մեծ գովեստէն ,  
իրեն խելացիութիւնը յայտնի կը տեսնուի  
իր գործողութեանը մէջ ալ որ այնպիսի  
մեծ տէրութեան մը ձեռքէն հայրենական  
ժառանգութիւնը առաւ առանց արիւն  
հեղութեան , և ինչպէս որ Խորենացւոյն  
վերի գրած խօսքէն կ'իմացուի , բոլոր իրեն  
քաղցրաբանութեամբը : Կ'ըսէ Խորենացին  
որ երբոր ծնաւ Անուշաւան՝ Կարդոս իր  
հայրը նուիրեց զինքը ան Սոսեաց անտա-  
ռին որն որ տնկած էր Արմենակ . ասկէ  
Անուշաւանը Սօս կամ Սօսանուեր կոչուե-  
ցաւ : Կը կարծէին Հայերը որ աստուածներ  
կը բնակին ան անտառին մէջ , որով անոր  
նըւիրուովը անարատ կարիք ու սուրբ կը  
համարուեր (1685) :

### Գ. Լ. Ե

Պաշետէն սիսեւը ինչուան մէծն Տիգրան :

Արովշետև Անուշաւանին ցեղէն իշխա-  
նութեան օրինաւոր յաջորդ չէր մնացած ,  
ուստի հարկ եղաւ որ Հայկայ մէկալ որ-  
դոցը ցեղէն Պարետանունով իշխանը տիրէ  
Հայոց վրայ . որուն վրայ Երկայն ծահօթու-  
թիւն չունինք , բայց միայն գիտենք որ շատ  
պատերազմներ ըրեր է յիսուն տարի իշ-  
խելով Հայոց վրայ ; Ասկէց սկսեալ ինչուան  
Պարոյր առաջինին միջոցները , Խորենացին

բան չողատմեր աս իշխաններուն վրայ, հա-  
պա ազգին թագաւոր ունենալուն վրայ ու-  
րախութեամբ լցուած մէկէն թագաւորու-  
թեան սկսելուն վրայ կը խօսի, մէկալոնիք  
զանց առնելով : Միայն ասոնցմէ մէկ  
քանիին վրայ համառօտ տեղեկութիւններ  
ունինք :

Կը զուրցեն մեր պատմիչները որ Զար-  
մայր նահապետը Տրոյիոյ մեծ պատերազ-  
մին ատեն Տրոյացւոց Պրիամոս թագաւո-  
րին օգնութիւն գնացեր է ու հոն շատ քա-  
ջութիւններ ընելէն վերջը պատերազմին  
մէջը մեռեր է . Խորենացին կը զուրցէ ա-  
սոր համար . « Մեռանի ՚ի քաջացն Ելլե-  
նացւոց » : « Նոյնալէս նաև կը տեսնուի որ  
Սկայորդին ալ քաջ մարդ եղած պիտի ըլ-  
լայ ինչպէս որ Խորենացւոյն խօսքէն ալ կ՚ի-  
մացուի որ զի՞նքը « Քաջ նախնին մեր » կ՚ա-  
նուանե . բայց վրան ամեննեին բան չողատ-  
մեր (749) :

Բաց ՚ի պլսաւոր աս երկուքէն մէկաւ

1 Անուշառանէն վերնը իւրդաս եփեւ է-  
քեւ նաբած իշխաններուն անուանները առանց էն .  
Պարէս, Արբակ, Զառան, Փառակակ, Սար,  
Հառակակ, Ալացակ, Հայկակ, Ամբակ, Առակ,  
Ըստակ, Եսրայը, Աստամ, Կար, Գոռակ,  
Հըսկ, Ընյակ, Գըսկ, Հօրոյ, Զարմայը, Ըստար-  
է, Պէրմ, Արբան, Պէրմէ, Բաղաւէ Երիայնա-  
կեաց, Հայ հրաշտկերդ, Յառակ, Ամբակէ, Կայպակ,  
Փառակակ, Փառակակէ, Սիսուրդիս իրեն պան  
Պարսյը :



նոնց վրայ որոշ տեղեկութիւն մը չունինք .  
բայց յայտնի կը տեսնուի որ անոնց մէջն  
ալ շատ քաջ մարդիկներ եղած պիտի ըւ-  
լան , ինչպէս որ իրենց անուններէն կամ քո-  
վի դրած մակդիրէն կիմացուի , ինչպէս  
Սուր , Վաշտակ , Առնակ , Կար , Հրանտ ,  
Պերճ , Բազուկ , Հոյ հրաշակերտ և այլն :  
Աս անունները որոնք նշանակութիւն ունին ,  
կը տեսնուի որ իւրաքանչիւր մարդուն կա-  
տարելութեանը համեմատ դրուած են , և  
ոչ եթէ ըստ դիպաց . դարձեալ՝ գրեթէ հա-  
զար տարուան միջոց է այսչափ իշխանաց ե-  
տևէ ետև յաջորդելը , որոնց ատենը հայաս-  
տան ամենեին գերութեան տակ չմոտաւ՝ թէ-  
պէտ և հարկատու եղաւ այլ և այլ անգամ .  
այս բանս յայտնի կը տեսնուի պայազատ-  
ներուն շարունակութենեն որոնց անուն-  
ները վարը դրինք :

Դարոյր իր հօրը Սկայորդւոյն տեղը յա-  
ջորդելով հինգ տարի ազդը կառավարեց  
ամէն տեսակ բարեկարգութիւն ընելով :  
Նոյն միջոցին Վարեսոտանի վրայ կը թագա-  
ւորէր Սարդանաբաղ որ զեղծ ու անխելք  
մարդ մը ըլլալուն համար , իշխանները իրմէ  
ապստամբեցան Վարբակէս անունով իշխա-  
նին առաջնորդութեամբը : Վարբակէս ի-  
րեն կողմը զօրացընելու համար Պարոյր մէր  
նահապէտը որսաց , խոստանալով որ եթէ  
Սարդանաբաղին յաղթեն , զինքը թագաւոր  
ընէ հայաստանի : Աս պատճառաւ ժողովէց  
Պարոյր իրեն քաջ ու աղեղնաւոր զօրքերը  
ու Վարբակէսին օգնութեան դնաց . հոն

Սարդանաբաղին յաղթելով Վարդակես բու-  
լոր Ասորեստանի թագաւոր էղաւ, ու ինչ  
պէս որ խոստացեր էր, Պարոյրին ալ թագ  
կապեց ու թղթական գաւազան տուաւ:  
Պարոյր ուրախութեամբ Հայաստան դառ-  
նալով քառասունը ութը տարի խաղաղու-  
թեամբ թագաւորելէն վերջը մեռաւ:

Պարոյրի ատեն Սենեքերիմին երկու  
տղաքը Աղքամելէք և Սանասար հայրերնին  
սպաննելով Հայաստան փախան, որոնք  
ընդունեցաւ Պարոյր մեծ հիւրասիրութքը:  
Ասոնցմէ սերեցան Սանասունք կամ Սա-  
սուն ըսուածները և Արծրունիք ու Գը-  
նունիք: Հոս պատմութիւնը նորէն կընդ-  
հատի, որովհետեւ որ Պարոյրէն սկսեալ  
ինչուան մեծին Տիգրանայ թագաւորու-  
թիւնը դրեթէ ամենելին պատմութիւն չու-  
նինիք. վեց զի խորենացին համառօտութեան  
համար բոլոր ան թագաւորներուն ըրած  
գործքերը ձգելով միայն անուննին կը յիշէ  
ու մէկէն մեծին Տիգրանայ քաջութիւննե-  
րը կըսկսի պատմել: Բայց այսու ամենայնիւ  
իրեն մեծ համարմունքը կը ցուցընէ Հայոց  
թագաւորութեան աս մասին վրայ աս խօս-  
քովք. « Սիրելի էր ինձ յայնժամ գալ Փրկ-  
չին և զիս գնել, և առ նոքօք յաշխարհ ըդ-  
մուտն իմ առնել, և նոցա տեսութեամբն  
խրախճանաւլ »: Ըատ մեծ զօրութիւն ունի  
այսակիսի խօսք մը՝ մանաւանդ խորենա-  
ցւոյն պէս մարդուն բերնէն ելսայ, ո՞ն որ  
ազգին ամէն ատենուան վիճակները աղեկ  
ըմբռնելէն վերջը, աս միջոցս ուզեր է աշ-

խարհք դալ: Խոկ թագաւորները ասոնք են.  
Պարոյր, Հրաչեայ, Փառնաւաղ, Պաճոյձ,  
Կոռնակ, Փաւոս, Հայկակ, Երուանդ ու  
Երուանդայ տղան Մեծն Տիգրան: Ասոնց  
մէջ միայն Հայկակին վրայ գիտելիք մը կայ  
թէ Նաբուգուդոնոսոսորայ հետ մէկտեղ պա-  
տերազմի գնաց Երուաղեմի վրայ: Երբոր  
յաղթեցին ու ետ պիտի գառնար Հայկակ  
խնդրեց Նաբուգուդոնոսորէն որ Հրեից գե-  
րիներէն ուզածը առնե: ուստի Ըստը առա-  
անունով իշխանը առաւ ու իրեն ընտանի-  
քով Հայաստան բերաւ. վերջը Վաղարշա-  
կայ ատեն Բագարատ Երևելի նախարարին  
անունովը բոլոր ցեղն ալ Բագրատունիք ը-  
սուեցաւ (580):

### ԳԼ. Զ

ՄԵծն Տիգրան ու իրեն ասքս-թիւնեց:

ՄԵծն Տիգրան Երուանդայ որդին պար-  
ծանիք մեր թագաւորութեանը և պայծառա-  
ցուցիչ ազգին, մեր ամեն թագաւորներէն  
աւելի Երևելի ու անուանի եղաւ՝ չէ թէ  
միայն իրեն արտաքին քաջութիւններովը,  
հասկա նաև իրեն հոգւոյն կատարելու  
թիւններովը: Խորենացին ալ բոլոր Հայ-  
կազանց պատմութեան մէջ, մեծին Տիգրա-  
նայ մասը ամենէն ընդարձակ կը պատմէ.  
անոր համար կ'արժէ որ մենիք ալ քիչ մը  
ընդարձակ խօսինիք ասոր վրայ:  
Խորենացին միայն Ճաշտկ մը կուտայ

Տիգրանայ առաջին քաջութիւններուն վը-  
րայ, առանց պատմելու թէ որոնց յաղթեց  
և թէ ան պատերազմներուն մէջը ի՞նչ կերպ  
բռնեց. ուստի ասանկ կը զուրցէ. « Եքանց  
կացեալ գլուխ, և արութիւն ցուցեալ,  
զազգս մեր բարձրացոյց . և զընդ լծով կա-  
ցեալս՝ լծադիրս և հարկապահանջս կա-  
ցոյց բազմաց » : Ասկէց բնականապէս կը բ-  
նանք մակաբերել թէ շատ քաջութիւններ  
ըրած պիտի ըլլայ, և աս բանս յայտնի կը  
զուրցէ որ նոյները նուաճեց և հայաստանի  
առաջին սահմանները նորոգեց :

Կիւրոս Պարսից թագաւորը լսելով Տի-  
գրանայ քաջութիւնները՝ ուզեց անոր հետ  
բարեկամութիւն հաստատել. արդէն Տի-  
գրան ալ կ'ուզէր կիւրոսին բարեկամու-  
թիւնն ու օգնութիւնը, անով մէջերնին  
բարեկամութիւն հաստատեցին : Աս բանս  
երբոր իմացաւ Աժդահակ Մարաց թագա-  
ւորը, որ նոյն օրերը կիւրոսի հետ թշնա-  
մացեր էր, կասկածի գնաց որ չըլլայ թէ  
աս երկուքը միաբաննելով իրեն դէմ պա-  
տերազմի ելլեն : Քանի որ աս վախովս կը  
ծփէր, գիշեր մը սաստիկ խոռված երազ  
մը տեսաւ որ ձիւնով ծածկած բարձր լե-  
ռան մը ծայրը, կին մը նստած իրեք գիւ-  
ցազն ծնաւ . առաջինը առիւծի վրայ նըս-  
տելով դէմկ'ի արևմտեան կողմը կը վազէր,  
Երկրորդը ընձու վրայ նստած հիւսիսային  
կողմը կը նայէր, իսկ երրորդը վեշտակի վրայ  
հեծած իր թագաւորութե վրայ կը վազէր:  
Երբոր իր խորհրդականներն ու պաշտօ-

նեաները լսեցին աս բանս՝ խորհուրդ տը-  
մին իրեն որ այլևայլ ազգերէ զօրք ժող-  
վելով անոնց դէմ պատերազմի ելլայ .  
բայց Աժդահակ գիտնալով Տիգրանայ քա-  
ջութիւնները , վախցաւ անոր դէմ պատե-  
րազմի ելլելու . հապա վարպետութեամբ  
մտածեց որ նախ զՏիգրանը սպաննեւ ու վեր-  
ջը Կիւրոսին դէմ պարզմի ելլէ . աս պատ-  
ճառաւ խաբէութեամբ՝ Տիգրանայ Տիգրա-  
նուհի քոյրը իրեն կին առաւ , որպէս զի  
անոր ձեռքովը սպաննել տայ զՏիգրանը :  
Աս ամէն բաներս ընելէն վերջը սկսաւ Տի-  
գրանուհին յայտնել իրեն սրտին չարու-  
թիւնները , ըսելով որ Տիգրան նախանձե-  
լով իր մեծնալուն վսայ , միացեր է Կիւրոսին  
հետ ու կ'ուզէ նախ թագաւորութիր ձեռ-  
քէն առնել մեռցնել զինքը ու վերջը զՏի-  
գրանուհին . ուստի պէտք է որ եղբայրդ  
մէջ տեղէն վերցուի որպէս զի մեր կեանիքը  
ապահովայ , ապա թէ ոչ զքեզ տիկնու-  
թենէ կը ձգեմ : Աս բաներս փոխանակ  
վախցնելու վսեմախոհ թագուհին , աւելի  
քաջալերեցին զինքը որ ինքն ալ ուրիշ որո-  
գայթներ լարէ Աժդահակայ դէմ :

Ուստի իմանալով որ եթէ չհաւանիելու  
կերպ ցուցընէ առ բանիս մէջ գէշ բաներ  
կրնան հետեւիլ , անոր համար առջի բերան  
չէ թէ միայն համոզուիլ ցըցուց , հապա նաև  
ինքն ալ վրայ տուաւ . բայց վերջը վարպե-  
տութեամբ մը իմացուց իր եղբօրը՝ Աժդա-  
հակայ սրտին չարութիւնը : Նոյն միջոցին  
Աժդահակ ալ խարդախութեամբ Տիգրա-

նայ պատգամաւոր խաւրեց որ իրեն աե-  
սութեան գայ Մարաց Երկրին սահմաննե-  
րուն մօտիկ . բայց Տիգրան գիտնալով Աժ-  
դահակայ գաւաճանութիւնը , ետ խաւրեց  
պատգամաւորները ըսելով որ իրաւցնէ կու-  
գայ , բայց չէ թէ աեսութեած հապա պտղզմե-  
լու , ու մէկէն կիւրոսին իմացուց . և դեռ  
ան չեկած Տիգրան ժողվեց Հայոց , Կապա-  
դովկացոց , Ազուանից ու Վրաց աշխարհքին  
զօրքերը ու Մարաց կողմերը գնաց : Հոն  
հինգ ամիսի չափ պատերազմը ուշացուց  
որպէս զի կիւրոս օգնութեան գայ , ու Տի-  
գրանուհին ալ խալըսի առանց վնասուելու:  
Խոհեմ ու քաջ թագաւորին վարպետու-  
թեամբ Երկուքն ալ եղաւ . Տիգրանուհին  
խալըսեցաւ , ու հինգ ամիսէն վերջը կիւ-  
րոս ալ օգնութեան եկաւ հասաւ : Մէկէն  
Տիգրան պատերազմը սկսաւ , ու պատե-  
րազմին սաստկութեան ատենը Տիգրան և  
Աժդահակ իրարու հանդիպելով , Տիգրան  
այնպէս ուժով խոթեց իրեն աէգը Աժդա-  
հակայ սիրոը , որ դուրս հանելու ասեն  
թոքն ալ հետը դուրս հանեց : Ընկաւ Աժ-  
դահակ ու հոգին փչեց . բայց Տիգրան պա-  
տերազմը առաջ տանելով վանեց թշնամինե-  
րը , ու տասը հազար հոգիի չափ գերիքոնե-  
լով յաղթութեամբ Հայաստան դարձաւ :  
Առ պատերազմիս մէջ գրեթէ բոլոր յաղ-  
թութիւնը Տիգրան ըրաւ . վասն զի ինչպէս  
որ Խորենացին կը զըուցէ քաջ քաջի հան-  
դիպելով պատերազմը անպարտելի կը մնար,  
ինչուան որ Տիգրան զարկաւ մեռցուց Աժ-

դահակը : Նորէն աս գործողութես մէջն  
ալ չայոց գիւցաղին պահուած էր ջնջե-  
լու աշխարհքիս վրայէն Աստուծոյ օծե-  
լոյն և աշխարհքիս թշնամին , որն որ թէ-  
պէտ կիւրոսին բազուկին ալ կարող էր աս  
բանս ընելու , բայց տարակոյս չկայ որ քա-  
ջագունին պահուած էր աս պարծանքս՝  
երկնաւոր կանխագիտութէ : Ասկէ վերջը  
Երբոր կիւրոս Բաբելացւոց վրայ պատե-  
րազմի ելաւ , իրեն օգնութեան գնաց մեր  
Տիգրան թագաւորն ալ , որոնք երկուքը  
մէկտեղ Բաբելոնը առին ու յաղթութէ  
իրենց տեղը դարձան : Տիգրան այսպիսի  
փառաւոր յաղթութիւններով քառասու-  
նըհինգ աարի թագաւորելէն վերջը իս-  
ղաղութեամբ մեռաւ , իրեք որդի թողլով  
որ են Բաբ , Տիրան ու Վահագն :

Խորենացին Տիգրանայ համար կը զուր-  
ցէ ճշմարիտ և իրաւացի կերպով գովելով :  
Առաջին գովեսար աս է . “ Ամենեցուն որ  
առ իւրովքն էին ժամանակօք նախանձելի ,  
և յետնոցս ըղձալի՝ ինքն և ժամանակ իւր ,,:  
Աս խօսքերէս վերջը կը դնէ չայսատանի  
երջանիկ վիճակը , թէ ազգը ինչ հարսաւու-  
թեան մէջ էր , զինուորութիւնը ինչ տափ-  
ձան առաջ գացած էր , արդարութիւնն  
ու խաղաղութիւնը որչափ ծաղկած էին ,  
որոնք աղէկ բացատրելու համար այսպէս  
կը զրուցէ . ” Խաղաղութեան և շնութե-  
քերող , իւղով և մեղու զհասակս ամենայն  
պարարեալ ,,: Ասոնցմէ զատ կը դնէ նաև  
այնապիսի գովեսանիեր ալ որ ամենայն կտ-

տարելութեամբ զարդարեալ մարդու մը  
հարկաւոր էն . “ Զօրմէ ասէին ՚ի հինան  
մէր որք բամբռամբն էրդէին՝ լինել սմա  
և ՚ի ցանկութիս մարմնոյն չափաւոր , մէծ  
իմաստ և պէրճաբան , և յամենայն որ ինչ  
մարդկութեանս պիտանի , , : Խորենա-  
ցոյն այսպիսի նշանաւոր և գեղեցիկ գո-  
վեստներուն ճշմարտութեանը վրայ չենք  
տարակուսիր . միայն աս բանիս իրաւունք  
ունի ցաւելու մարդ , որ այսպիսի ընտիր ,  
խելացի , ազատամիտ , վէհանձն ու ազգաւոր  
թագաւորի մը բարեխնամ հովանաւորու-  
թիը քառասունըհինգ տարի վայլերէ հայա-  
ստան , որն որ հազարաւոր տարի ալ վայե-  
լւլով միշտ գոհ , միշտ ուրախ և միշտ շնոր-  
հակալ պիտի ըլլար զինքը պարգևողին :

### ԳԼ. Է.

Վահագն ու անոր յաջորդները : — Հայիազնո-  
ւագառորոշեան վերջուաւը :

Տիգրանայ իրեք որդւոցը մէջ Վահագն  
թէպէտ ամենէն պզտիկն էր , բայց ուրիշնե-  
րէն աւելի զօրաւոր գտնուելով հայոց վրայ  
իշխեց : Ասիկայ խիստ քաջ մարդ էր , որուն  
վրայ հայերն ու Վրացիք այլ և այլ երդեր շի-  
նելով կ'երդէն եղեր , ինչուան նաև խորե-  
նացւոյն ատեններն ալ , որ կ'ըսէ նաև ասոր

Համար թէ Վրացիք արձաննը կանգնելով էր.  
կար առեն պաշտեցին զի՞քը : Ասոր ցեղը  
Վահունիք ըսուեցան որ քրմութեամբ իրեն  
պաշտամաննը նուիրուած էին :

Վահագնեն վերջը ետեւ ետեւ յաջոր-  
դեցին հինգ վեց թագաւոր ալ, որոնց վրայ  
պատմութիւնն չունենալով՝ կը ստիպուինիք  
միայն անուննին յիշելով անցնելու, որ են  
ասոնք . Առաւան, Ներսեհ, Զարեհ, Ար-  
մոգ, Բայդամ ու Վահն՝ որ Շամիրամակերտ  
քաղաքը նորոգելով իր անունովը Վահն կո-  
չեց (352) :

Ասոր որդին Վահէ հօրը տեղը անցնելով  
շատ քաջութիւններ ըրաւ իրեն թշնամի-  
ներուն գէմ՝ որոնք կ'ուզէին Հայաստանի  
տիրել: 'Սոյն միջոցներուն Ազեքսանդր Մա-  
կեդոնացւոց թագաւորը սաստիկ զօրացած  
ըլլալով՝ Պարսից վրայ պատերազմի ելաւ.  
Վահէ օդնութիւն խաւրեց անոնց . բայց  
տեսնելով որ Պարսիկք չարաչար յազմուե-  
ցան և Ազեքսանդր իր վրայ պիտի գայ, աս-  
գիէն անդիէն զօրք ժողվեց ու Ազեքսանդրի  
գէմելաւ, և պատերազմի մէջ մեռնելով բո-  
լոր զօրքերը ցրուեցան և Ազեքսանդր Հայա-  
ստանի տիրեց (327) :

Ահա այսպիսով վերջացաւ Հայկազանց  
թագաւորութիւնը որ 1800 տարի դիմաց էր  
էր : Անկէց ետքը 300 տարիի չափ Հայերը  
երբեմն Սելլիիացւոց կողմանէ իրկուած  
կուսակալներու, երբեմն ալ Հայ իշխաննե-  
րու կը հնազանդէին . ան Հայ իշխաններուն  
մէջ երեելի եղան քանի մը հոգի, և ամե-

նէն երևելին Ագուարդ Սիւնեաց նախարարը, որ կապագովկացւոց թագաւորին Արիթեռու տղուն խորհրդովը ասպատամբեցաւ Մակեդոնացւոց աէրութենէն : Ասքանս երբոր լսեց Պէրզիկաս, Եւմենէս անունով իշխանը Ագուարդին վրան խաւրեց, որ Ագուարդին հետ գաշնչք դրաւու հաշտութեր ըրաւ : Ագուարդ խաղաղութեամբ երեսունը իրեք տարի իշխեց ու մեռաւ : Երկրորդ՝ անուանի եղաւ Արտաւազ հայոց մեծ իշխանը, որ Սէլևկիացւոցմէասպատամբելովինքնագլուխ սկսաւ հայաստանի տիրել, բայց երբոր Անտիոքոս շատ զօրքով վրան վազեց, Արտաւազ վախնաւով գէմը ելլելու՝ ընծաներ խաւրեց Անտիոքոսին ու սիրաը առաւ խոստանալով որ բոլոր հարկը վճարե . ասիկայ յիսուն տարի իշխելէն վերջը մեռաւ (212) :

Արտաւազին տեղը մէծ հայոց վրայ կուսակալ դրաւ Անտիոքոս՝ Արտաշիաս անունով իշխանը, որուն ատենը Աննիբալ հայաստան փախսաւ : Արտաշիաս անոր խորհրդովը Արտաշատ քաղաքը ժինեց, ու ինքնագլուխ սկսաւ թագաւորել : Երբոր լսեց ապ բանս Անտիոքոս Եպիփան, վրան պատերազմի ելաւ ու յաղթելով անոր՝ բռնագատեց որ սովորական հարկը տայ :

Արտաշիաս կուզէր փոքր հայոց վրայ ալիշխել, որուն կուսակալն էր Զահրատ անունով մէկը . բայց մահը վրայ գալով չկրցաւ առաջ տանիլիր խորհուրդը, և իր տեղը յաջորդեց Արտաւազդ որդին, որ տասը տարի

իշխելէն վերջը՝ Արշակ Պարթևաց թագաւորը վրան պատերազմի ելլելով՝ զինքը վարհաց ու իր Վաղարշակ Եղբայրը հայոց թագաւոր դրաւ, ուսկից սկսաւ Արշակունեաց թագաւորութիւնը (149):





# ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԱՐԾՎԱԿՈՒՆԵԱՑ

ԳԼ. Ա

Արշակունիաց Առգաւարսանեան սիմվոլ: — Առ  
շարակի, Արշակ Ա:

ԵՐԵՐԸ ՍԵԼԵԿԻԿԻԱԳԻՔ Մակեդոնացոց  
ձեռքովը արևելեան ազգերուն մեծ մասին  
տիրեցին, այսինքն Պարսից, Մարտց, Հայոց  
և Պարթևաց վրայ, երկար ատեն կուսակալ  
ներու ձեռքով աս ազգերը կառավարեցին:  
Բայց Քրիստոսէ 247 տարի առաջ Պար  
թևաց մէջէն Արշակ անունով քաջ իշխանը  
սպատիկ զօրանալով ապստամբեցաւ ՍԵԼԵ  
ԿԻԱԳԵՐՈՎՄԷ ու շատ երկիրներու տիրեց: Ու  
թիշ շատ մեծամեծ յաղթութիւններ ալ  
ընելով այլ և այլ զօրաւոր ազգերու գէմ,  
շատ երևելի եղաւ ու ամեն տեղ անունը  
հաչակուեցաւ: Ասոր թոռը Արշակ Բանոյն  
պէս քաջութեամբ շատ տեղերու տիրելէն  
վերջը, եկաւ Հայաստանի վրայ ալ երբոր  
Հայոց վրայ կուսակալ էր Աքտաւազգ իշ-

Խանը , հալածեց զինքը հոնկեց , ու Հայոց  
վրայ իր Վաղարշակ եղբայրը թագաւոր  
դրաւ : Ասիկայ ազգին վրայ սաստիկ սէր կա-  
պելէն վերջը՝ մամնաւոր ջանքով ուսումնա-  
սիրութեան ետևէ եղաւ . ազգին սպասմու-  
թիւնը գտնելու առանձին փոյթ ունեցաւ ,  
քաղաքական կարգերն ու կառավարութեր  
շատ ծաղկեցուց և ազգին ամէն տեսակ յա-  
ռաջադիմութեանը վրայ հոգ ունեցաւ : Աս  
ամէն բաներս ըրաւ առանց քաջութիւնը  
ձեռքէ ձգելու : Եւ տարակոյս չկայ որ այս-  
պիսի կերպով սկսած թագաւորութիւն  
մը շուտով պիտի զօրանար ու շուտով ալ  
պիտի ծաղկէր , ինչպէս եղաւ Արշակու-  
նեաց թագաւորութիւնը :

Վաղարշակ աթոռը Մծբին դրաւ ինչպէս  
որ իրեն եղբայրը ապսալրէր էր . բայց իմա-  
նալով որ Մորփիւղիկէս անունով իշխան մը  
փոքր Հայոց տիրեր է , շատ մը զօրք ժողվեց  
ու անոր վրայ դնաց , երբոր անիկայ բոլոր  
Պոնտոսի ազգերուն առաջնորդ եղած ա-  
ռաջ կուգար : Պատերազմի ատեն , որով  
հետեւ Մորփիւղիկէս քաջ մարդ էր , շատ  
ջարդ ընելով Վաղարշակայ վրայ կատաղա-  
բար վագեց , բայց Վաղարշակայ քովի կտրիճ  
Հայերը անոր վրայ վագեցին զարկին ու գե-  
տինը սպառկեցուցին զինքը . ասով մէկալ  
զօրքերն ալ սիրտ առնելով յարձակեցան  
Մորփիւղիկէսին մնացած զօրացը վրայ ու  
այնպէս չարաչար կոտրեցին , որ անձրեւ հե-  
ղեղի պէս արիւնը կը վաղէր , ինչպէս կ'ըսէ  
խորենացին : Աս սպատերազմէն վերջը տի-

րեց Ալաղարշակ ան կողմի ազգերուն ու  
անսնց առջեկը ահաւոր Եղաւ :

ՏԵսնելով Ալաղարշակ Հայոց աս ազգին  
տիրասիրութիւնը և ուրիշ կատարելութե-  
ները և Հայաստանի ծաղկած վիճակը, իրեն  
ազնիւ բարքովը բնական հետաքրքրութիւն  
մը ունեցաւ թէ արգեօք ովլ Եղեր է աս ազ-  
դին գլխաւորը, որ նիք իրմէն առաջ թագա-  
ւորեր են, և արգեօք ինքը քաջերան տեղելը  
թագաւորէ՝ չէ նէ վատերու . ուսաի աս  
բանիս համար Մար Աքաս կատինայ անու-  
նով Ասորի մը գտաւ, և անոր ապսապրեց  
որ Հայոց պատմութիւնը դրէ . Մար Աքաս  
կատինայ Երբոր Հայաստանի մէջ ամբողջ  
պատմութիւնը ցցաւ, Ալաղարշակայ հրա-  
մանովը Նինուէ գնաց, ու հոն թագա-  
ւորական գրաստան մէջ գիրք մը դտաւ որ  
բոլոր ազգերուն պատմութիւնը կը գրէր,  
ու Մեծին Ազեքսանդրի հրամանովը Յու-  
նարէն թարգմանուած էր . անոր մէջէն  
հանեց բոլոր Հայոց պատմութիւնը՝ Հայկէն  
ինչուան Ահէ : Ալաղարշակ տեսնելով  
աս բանս՝ սասաիկ ուրախացաւ որ քաջ  
մարդկանց տեղ ու քաջերու վրայ կը թա-  
գաւորէ . և իրու իրեն ամենէն աւելի մեծ  
հարստութիւնը ըլլար այն մատեանը՝ իր  
գանձատան մէջ պահէց : Աս պատմութեան  
վրայ աւելցուց Մար Աքաս Ալաղարշակայ  
և անոր որգւոյն Աքշակայ գործքերը :

Ամէն կողմանէ Եղած յաջողութիւննե-  
րը տեսնելով Ալաղարշակ, սկսաւ ուրիշ  
բարեկարգութիւններու ալ ձեռք դար-

նեւ . քանի մը հարկաւոր օրէնքներ դրաւ .  
նախարարութիւններ բաժնեց , զինուորու-  
թեան կարգ դրաւ , ամէն բանի պաշտօ-  
նատէրներ որոշեց , և արհեստաւորներու  
կարգ կանոն դրաւ : Բայց ամենէն աւելի  
Վաղարշակայ խելացի գործքը և իրեն հո-  
գին յայտնովը աս երկու օրէնքն է որ  
դրաւ . մէկումը իշխանութիւն առւաւ՝ որ  
երբոր թագաւորը անիրաւ դատաստան մը  
կամ հրաման մը հանէ , իրեն իմացընէ տուած  
հրամանին անիրաւութիւնը . իսկ ուրիշ  
մը իշխանութիւն առւաւ որ եթէ թագա-  
ւորը անհոգ ըլլայ չարագործները պատժե-  
լու՝ միտքը ձգէ : Բագարատ անունով իշխա-  
նին ալ Արշակունեաց թղթներուն թա-  
գագիր ըլլալու պատիւը տուաւ : Որդւոցը  
մէջէն միայն անդրանիկը քովը պահեց , ու  
մէկալնոնիք բոլոր թագաւորական ընտանի-  
քով հաշտենից գաւառը խաւրեց : Աս կար-  
ուը պահեցին ինչուան վերջը Արշակու-  
նեաց թագաւորները : Վաղարշակ ասանկ  
խելքով քսանում բկու տարի թագաւորելէն  
վերջը խաղաղութեամբ մեռաւ :

Մեր ազդին երեւելի մարդկանց մէջ առա-  
ջին աստիճանի յիշատակի արժանի մարդիկ-  
ներէն մէկն է Վաղարշակ , որ հաստատուն  
հիմ մը դրաւ կործանեալ տէրութե մը , որ  
մէկէն զօրացաւ և ամէն բանի մէջ պամանա-  
կին համեմատ , չափէն դուկան աւելի առաջ  
գնաց : Վաղարշակայ գործքերէն յայտնի կի-  
մացուի իրեն բնութիւնը , և մանաւանդ պարզ  
կը տեսնուի ուսումնասիրութիւնը , խաղա-

զասէր և աշխարհաշեն հոգին . դարձեալ կը  
տեսնուի այնպիսի վեհանձնութիւններու մէջ քիչ  
կայ . աւելի դուրս կը ցատքէ ան կարգա-  
դրութեան մէջ որ մասնաւոր պաշտօնա-  
տէր կարգեց իրեն տուած անիրաւ հրա-  
մանները միոք ձգելու համար : Աս բա-  
նիս մեծութիւնը ամէն մարդ կրնայ խմա-  
նալ մտածելով թէ որչափ ծանր բան է թա-  
գաւորի մը լսել իրեն ըսած խօսքին ծռու-  
թիւնը, տուած հրամանին անիրաւութիւնը՝  
մանաւանդ որ հին ատենը թագաւորին  
խօսքերը պատգամի տեղ կ'ընդունէին հը-  
պատակները : Երդարութիւնն ալ նոյն  
պէս կը փայլի աս երկու մարդկանց իշխա-  
նութիւն տալուն վրայ որոնց վախճանն է  
անիրաւ գործողութիւն մը ընել :

Վաղարշակայ տեղը յաջորդեց իր անդրա-  
նիկ որդինն Արշակ Ա . որ հօրը առաքի-  
նութեանցը նմանելով՝ անոր պէս քաջ  
ու խելացի եղաւ, և ինչպէս որ Խորենա-  
ցին կը զբուցէ, շատ բարեկարգութիւններ  
ըրաւ :

Ասոր ատենը Պոնտացիք ապստամբելով  
հայերէն՝ պատերազմ բացին . բայց Արշակ  
իրենց չարաչար յաղթեց, և ծովեզելքը իրեն  
ըրած յաղթութել նշան՝ կոթող մը անկեց:  
Կ'ըսեն թէ Արշակ նիզակ մը ունի եղեր օձի  
արիւնով ջուր տուած, անգամ մը աս նի-  
զակը անանկ ուժով նետեց կոթողին վրայ  
որ մէջը գնաց խրեցաւ : Աս կոթողը եր-  
կար ատեն պաշտեցին Պոնտացիք իբրև Առ-

առւծոյ գործք . բայց երբոր իր տղուն  
Արտաշեսին հետ նորէն պատերազմ բա-  
ցուեցաւ՝ բարկանալով ծովը նետեցին :

Արշակ կուոց սաստիկ պաշտօնասեր ըլլա-  
լով՝ Բագրատունեաց մէջէն Երկու հոգինա-  
հատակեց կուռք չպաշտելնուն հտմար .  
մէկալնոնք ալ ստիպեց որ թլփասութիւնիք  
ձգեն , շաբաթ օր որսի և սպատերազմի Եր-  
թան և ուրիշ խարական օրէնքները թողուն .  
անոնք ալ յանձն առին առ բաներա՝ բաց ՚ի  
կուռք պաշտելէն : Արշակ տասուիրեք տա-  
րի թագաւորելէն վերջը մեռաւ , ու իրեն  
տեղը անցաւ Արտաշէս (114) :

## ԳԼ. Բ

### ԱՐՄԱՆՏԱՐԱԿԱՆ Ա:

Արտաշէս Ա , բնութեամբ կորիչ , պա-  
տերազմով ու աշխարհակալութիւն սիրով  
ըլլալով մեծամեծ յաղթութիւններ ըրաւ ,  
շատ երկիրներու տիրեց ու Հայաստանը ընդ-  
արձակեց , և գրեթէ բոլոր աշխարհք դողա-  
ցուց : Խնջուան իր առենք Պարսից թագա-  
ւորը աթոռով պատուով ու մեծութեամբ  
առաջին կը սեպուէր , ու Հայոցը Երկրորդ .  
բայց Արտաշէս Պարսիցը Երկրորդ ըրաւ  
ու Հայոցը առաջին : Պարսկաստանի տիրեց ,  
իր անունովը ստակ կոխել տուաւ ու հոն  
ալ իրեն արքունիք շինեց : Իր Տիգրան ա-  
նունով որդին՝ Վարաժ ըսուած իշխանին  
յանձնեց , որ զինուորական արհետ սոր-

վեցընէ , որով ան իշխանին ցեղին անունն  
ալ Արտաժեռունիք ըստեցաւ : Խակ Արտա-  
շամա աղջիկն ալ Միհրդատայ տուաւ , որ  
Պարսից Դարեհ թագաւորին նախարարնէ .  
ըստն ցեղէն էր ու Վրաց բդեաշխ , և զինքը  
բոլոր Պոնտոսի կողմերուն կուսակալ դրաւ  
իրեն քաջութեանը համար :

Թէպէտ և մանրամամնաբար չենք գի-  
տէր Արտաշեսին ըրած պատերազմները ,  
բայց Խորենացին կ'ըսէ թէ արեւելքէն ու  
արևմուտքէն այնչափ զօրք ժողվեց՝ որոնց  
և ոչ թիւը գիտէր : Ասանիկ բազմութեամբ  
բոլոր Յունաստանի տիրեց և զամէնքը վախ-  
ցուց . Միջերկրական ծովուն մէջ շատ նա-  
ւերով կղղիներու տիրեց և ուրիշ շատ աշ-  
խարհակալութիւններ ըրաւ : Կ'ըսէ Խո-  
րենացին թէ երբոր բազմութեամբ զօրաց  
քարոտ տեղէ մը կ'անցնէին , հրաման կու-  
տար Արտաշէս որ ամէնքը մշյմէկ քար նե-  
տեն , և անոնցմով բլուր մը կը ձեւանար :  
Կոյնալէօ նաև արեւու առեն եթէ ամէնը մէ-  
կէն նետ նետէին՝ բոլոր գեաինը շուք կ'ըւ-  
լար կ'ըսէ : Այսչափ անթիւ բազմութեամբ  
շատ յաղթութիւններ ընելէն ետքը մեծ  
փառքով ու յաղթանակով Հայաստան  
գարձաւ . բայց որովհետև կ'ուզէր Պարս-  
կաստանի բոլորովին տիրել , ինքը հոն  
գնաց թագաւորելու և իր Տիգրան որդին  
թագաւոր դրաւ Հայաստանի վրայ : Բայց  
անկէց ալ նորէն զօրք ժողվեց ու դէպ  
ի արևմտեան կողմերը սկսաւ արշաւել :  
Արտաշէս Յունաստանին գառնալու ա-

տԵնը Արտեմիսի , Հերակլի ու Ասլողոնի  
սղնաձէ արձանները գտաւ ու իրենց քուրմե-  
րովը Արմաւիր խաւըրեց : Չդիացուկիր ի՞նչ  
սպատճառաւ զօրացը մէջ խռովութիւնինա-  
լով զօրքերէն սպատճառուեցաւ , քսանըհինդ  
տարի թագաւորելէն վերջը :

*F* Աղէկ գիտնալով խորենացին որ օապր-  
աղդիի մը բերնէն ելած գովեստը աւե-  
լի զօրաւոր և աւելի յարդի է , քան թէ  
համազգիի մը բերնէն , թէպէտ և Շմարտա-  
խօս ըլլայ , անոր համար Յունաց մատենա-  
գիրներուն առւած գովեստը առաջ կը բե-  
րէ , որոնց մէջէն մէկ երկուքը գնենք հոս .  
“ Վեհ ինձ Արտաշէս պարթե քան զիա-  
կեդոնացին Աղեքսանդր . զի կալով յիւ-  
րում աշխարհին , իշխեաց թեքայ և բաբե-  
լոնի . . . Աւաղ բաղդին . միայն թէ ՚ի տէ-  
րութեանն և ոչ ՚ի փախատեան էր վախճա-  
նեալ ” : Աս խօսքս կը զրուցէ Պողիկրատէս  
յոյն պատմագիրը : ‘Նոյնպէս նաև Փլեդո-  
նիոս պատմագիրը կ’ըսէ . և Ամենայն թագա-  
ւորաց հուժկու եղեալ պարթեն Արտա-  
շէս . . . յԵլլեսպոնառու և ՚ի թրակէ զաա-  
րերացն փոխեաց զբնութիւն . ծովագնաց  
ընդ երկիր բերեալ լինէր , և ընդ ծով հե-  
տևակելով . . . առ հասարակ նմա Ելլա-  
դա մատուցանէր զահն ” :

*F* Անաշառ խօսիլ ուղելով չենք կրնար  
չպարստել Արտաշէսի աշխարհակալու-  
թեան հոդին , որ ըստ ինքեան անիրա-  
ւութիւն ու բռնաւորութիւն է , և կը-  
թեալ ու քաղաքականացեալ թագաւորի մը

ըվայելեր . բայց աս ալ խոստովանելի է որ  
հին ատենը իրաւունք աղգաց ըսածը և ար-  
դարութեան սահմանները ինչպէս որ պէտք  
է չէին հասկըցած . աս պատճառաւ է որ  
Արտաշէսներ , Կիւրոսներ , ու Աղեքսան-  
դրներ ամէն հին աղգի մէջ աւելի գըտ-  
նուած են , քան թէ աս վերջի ատեն-  
ներս . և ըսածներնուս մեծ ապացոյց մը  
կրնայ ըլլալ չոռվմէական հզօր պէտու-  
թիւնն որ անիրաւ աշխարհակալութեամբ ,  
այսինքն ըստ արդի իրաւանց աղգաց բռնա-  
ւորութեամբ , այնչափ մեծցաւ , գիրա-  
ցաւ ու պարարտացաւ : Իսկ Արտաշէսի իր  
զօրքերէն սպաննուելուն վրայ որոշ բան մը  
չենք կրնար ըսել , որովհետեւ որչափ որ իր  
բռնաւորութեանը հտմար կրնան սպաննած  
ըլլալ զի՞նքը , նոյնչափ ալ կրնան ըրած ըլլալ  
զօրքերը աս բանս իրենց անկրթութենէն ,  
և կամ նաև առանձնականաց չարութենէն :

Աղեկ ճանցեր էր Արտաշէս որ աշխար-  
հակալութիւնն ընելէն վերջը՝ պէտք է նաև  
պահել և օգուտը քաղել . և թէ աղգին  
հանգերձեալ վիճակին հաստատուն օգուտ  
մը չունի . անոր համար ըսաւ . « Աւաղ  
վառացս անցաւորի » : Աս պատճառաւ  
Արտաշէս անփոյթ չեղաւ աղգին քաղաքա-  
կան կառավարութեանը և ապագայ բար-  
ւոյն վրայ , հապա ան մտածելով ուղեց որ  
իր Տեղբան որգին աղեկ կրթուի , ու չեղաւ  
ան աշխարհակալներուն պէս որ իրենց մեռ-  
նելով՝ տերութիւնն ալ մեռուցին և կամ  
սոստիկ տկարացուցին :

ԳԼ. Գ.

Տիգրան Բ, և իրեն ուշաբնաները :

Յոյները և ուրիշ հարկատու ազգեր լսելով Արտաշեսի մահը և իրենքովի եղած զօրաց ցրուիլը, սկսան ապստամբիլ և Հայաստանի վրայ վազել. Տիգրան որ Երկու տարիէ ՚ի վեր թագաւորած էր, միանգամայն պատերազմական բաներու վարժ ըլլալով և հօրը պէս քաջ պատերազմող, մէկէն զօրք ժողվեց և Միհրդատայ հետ մէկտեղ վրանին պատերազմի ելաւ, զամէնքը ցրուեց հալածեց, և սրտերնուն մէջ իր հօրը տպաւրած վախը ժամանակ չժողուց որ հանեն, հապա աւելի հաստատեց :

Անկեց դառնալու ատեն կեսարիա հանդիպելով տիրեց բոլոր փոքր Ասիոյ, և բոլոր ան կողմերը Միհրդատայ յանձնեց ու Պոնտոսի թագաւոր անուանեց զինքը, որպէս զի ուրիշ անգամ չկարենան ապստամբիլ : Այլ և այլ պատերազմներով ուրիշ շատ ազգերու ալ տիրեց, և ամէն սկատերազմներու մէջ քաջութք յազգժող գտնուեցաւ. իր անունէն գրեթէ բոլոր աշխարհն կըդողար, անաննկ որ շատ օտարազգի պատմիներ կարծեցին թէ Հայոց թագաւորութելը Տիգրանին սկսած ու Տիգրանովլմնցերէ : Հուռվմայեցւոց պատմիներէն շատը կ'ըսեն թէ խելմը գերի թղթներ կը ծառայէին իրեն, որոնց մէջէն չորսը միշտ քովին էին,

և երբոր ձիովտեղմը երթար , անոնք իրենց  
թագաւորական զգեստովը ոտքով կ'եր-  
թային չորս դիեն . նոյնպէս նաև ամեն դա-  
տատանական և քաղաքական հանգէմնե-  
րու մէջ դիմացը ոտքի վրայ կը կենային :

Տիգրան աս պատերազմներէս վերջը  
Հայաստան դառնալով , մեհեաններ շինեց ,  
և Յունատաննէն բերած Արամազդայ , Ա-  
թենասայ , Արտեմեայ , Ափրոդիտեայ և  
Հերակլի արձանները այլ և այլ քաղաքներ  
դրաւ , նախարարներուն ալ խստիւ ապրս-  
պրեց որ կուռքերուն աղէկ պատիւ տան .  
և որովհետեւ Բագրատունիք առջի բերան  
յանձն չառին կռապաշտութեան բաները ,  
անոր համար Ասուդ անունով նախարարին  
լեզուն կտրել տուաւ , աստուածները նա-  
խատելուն համար՝ ասով մնացածները յան-  
ձըն առին զոհեալ խոզի միս ուտել :

Աս միջոցներուս դրդուուցան ան ոսո-  
կալի ու երկարատե պատերազմները որ  
Միհրդատ ու Տիգրան ըրին Հռովմայեցւոց  
դէմ . վասն զի Միհրդատ որ Պոնտոսի թա-  
գաւոր էր՝ Տիգրանայ օգնութեամբը շատ  
թագաւորութիւններու տիրեց , և ինչպէս  
որ Հռովմայեցւոց պատմիչները կը զըուցեն ,  
քսանուերկու թագաւոր կը ծառայէին ի-  
րեն և ամենուն հետ իրենց լեզուովը կը  
խօսէր . ասոնցմէ զատ տիրեց նաև կապա-  
գովկիոյ , և հոն թագաւոր դրաւ իր Արիա-  
րաթ որդին , ու Արիոբարզանը որ Հռով-  
մայեցիք թագաւորեցուցէր էին՝ վռնոեց :  
Բայց որովհետեւ ութը տարեկան էր Ա-

բիարաթ , Գորդիաս անունով իշխան մը  
խնամակալ դրաւ անոր :

Կապագովկացիք Հռովմայեցւոց ապա-  
ւինեցան որպէս զի գան ազատեն զիրենք  
Միհրդատայ ձեռքէն . անոնք Կուռնելիոս  
Սիղղա քաջ զօրապետը խաւրեցին որ եկաւ  
Արփարաթը հալածեց անկէ , ու Արփոքար-  
զանը նորէն թագաւորեցուց :

Սաստիկ բարկանալով Միհրդատ՝ Տի-  
գրանայ իմացուց , որպէս զի օգնութիւն  
խաւրէ իրէն . Տիգրան ալ իր երկու երեւ-  
լի զօրագլուխները խաւրեց . որոնց գալք  
երբոր լսեց Արփոքարզան՝ Հռովմիախաւ ,  
որով դիւրաւ տիրեցին Հայերը և նորէն  
Արփարաթը թագաւորեցուցին Կապագով  
կիոյ : Աս տեսնելով Միհրդատ սիրտ ա-  
ռաւ , և բազմութեամբ զօրաց ու շատ նաւե-  
րով սկսաւ վանել Հռովմայեցիները և ու-  
րիշ թշնամիները և տիրել շատ տեղերու .  
Բայց Հռովմայեցիք նորէն երկու հարփար  
հազարի չափ զօրք խաւրեցին Միհրդատայ  
վրայ , որոնք շատ հեղյաղթուեցան , և Մի-  
հրդատ անոնց Ակիւղաս անունով զօրա-  
պետը բռնեց ու բերնէն վար հալած ոսկի-  
լցընելով մեռուց , ուղելով ցուցընել թէ  
ինքը քան զՀռովմայեցիները աւելի ճոխ  
ու առատաձեռն է : Կոյնակէս նաև Տիգրան  
ուրիշ տեղեր մեծամեծ ջարդեր ըրաւ Հռ-  
ովմայեցւոց զօրացը վրայ ինչուան որ ե-  
կաւ Ղուկուզզոս :

Երբոր Տիգրան Հռովմայեցւոց պատե-  
րազմներէն քիչ մը դադրեցաւ , Ակլեկացւոց

թագաւորութեա մէջ խոռվութիւն իյնալով  
իշխանները ուղեցին որ Տիգրանայ յանձնեն  
իրենց թագաւորութիւնը : Տիգրան շատ  
զօրքով գնաց Անտիոքոսը վանտեց հոնկէ և  
դրեթէ բոլոր Ասորւոց Երկրին տիրեց և  
Անտիոքիայի մէջ իրեն տեղապահ դրաւ  
Մազդատ անունով իշխան մը (79) :

Ասորւոց թագուհին բոլոր Ասորիները  
դրդուեց որ Տիգրանին ապստամբին . բայց  
Տիգրան շուտ մը անհամար զօրքով վա-  
ղեց Ասորւոց վրայ , առաւ Պտղոմայիսը և  
Սեղենէ թագուհին բոնեց ու սպաննեց :  
Երբոր լսեցին Հրեայք որ Տիգրան ան կող-  
մերնէ , վախճալով որ չըլայ թէ Հրեաստա-  
նի վրայ ալ վաղէ՝ դեսպան խաւրեցին Տի-  
գրանայ որ գթայ իրենց վրայ և չարիք մը  
չընէ . աս բանիս համար մասնաւոր աղա-  
ցանքներ ըրին Բագրատունիք ալ , և Տիգրան  
խոստացաւ չարիք մը չընել իրենց Աղեքսան-  
դրա թագուհին :

Տիգրան Սելևկիացւոց տիրելէն վերջը Եր-  
բոր լսեց Ալիղայի մահը՝ շատ զօրքով վաղեց  
Կապադովկիայի վրայ և տիրեց բոլոր աշ-  
խարհքին . Միհրդատայ ալ մասնաւոր  
գունդ խաւրեց , որ անոնցմով շատ տեղերու  
տիրեց Ասիոյ մէջ . բայց Երբոր Կիզիկոն քա-  
ղաքը պաշարեր էր՝ զօրաց պաշարը լմննալով  
յաղթուեցաւ Ղուկուղոսէն . դարձեալ  
ուրիշ անդամ մը պատերազմի ատեն զօրքին  
մէջ խոռվութիւն իյնալով զօրավարներէն  
շատը Հռովմայեցւոց կողմը անցան . ասով  
Միհրդատ հարկադրեցաւ Տիգրանայ քո-

վր փախչել, որուն վրայ սաստիկ բարկացաւ  
Տիգրան, ու Երկու տարի չուզեց տեսնել։  
Դուկուզը իմանալով որ Տիգրան Մի-  
հըրդատայ բարկացեր է, գեսպան խրկեց  
Տիգրանայ որ Միհրդատը իրեն մատնել։  
բայց Տիգրան որ աղէկ գիտեր բարկութե-  
ժամանակը և չափը, ետ ճամբեց գեսպանը.  
Միհրդատայ ալ տասը հազար զօրք տալով  
Պոնտոս խաւրեց։ “Նոյն միջոցին Դուկուզ  
դոս պաշարեց Տիգրանակերտը, որուն վրայ  
եկաւ Տիգրան իրեք հարիւր հազար զօրքով.  
բայց տեսնելով Հռովմայեցւոց սակաւու-  
թեր, արհամարհելով բաւ .“ Թէ որ գես-  
պան են եկեր՝ շատ են, իսկ թէ որ թշնամի՝  
քիչ .աս բաելով անհոգ եղաւ պատերազմի  
պատրաստուելու, որով Հռովմայեցիք սիրա-  
առին ու յանկարծակի վազեցին Հայոց  
վրայ, և Տիգրանը փախցրնելով Տիգրանա-  
կերտն ալ առին։ Տիգրան իմանալով ի-  
րեն ամբարտաւանութեան սխալմունքը,  
մէկէն հեծելազօրքը խաւրեց Դուկուզը-  
սի ետևէն .անոնք ճամբան Հռովմայեցւոց  
հեծելազօրացը հանդիսելով չարաչար կոտ-  
րեցին։ Տիգրան ուրիշ շատ տեղեր ալ  
յաղթելով Հռովմայեցւոց, Հայաստանէն  
գուրս հանեց ու ինչուան կապագովիա  
հալածեց։ Ա երջը նորէն սպարապետ դրաւ  
Միհրդատը որ Հռովմայեցիներէն վրէժ  
առնելով շատ անդամ յաղթեց անոնց և  
բոլոր առջի կորսնցուցած տեղերուն տի-  
րեց .նոյն միջոցին Տիգրան ալ կապագով  
կիոյ վրայ վազելով հոնկեց ալ հալածեց

Հռովմայեցիները ու նորէն տիրեց կապա-  
դովկիոյ :

Տիգրանայ ու Միհրդատայ ըրած յաղ-  
թութիններուն լուրը երբոր Հռովմ հասաւ,  
սաստիկ շփոթեց ու բարկացուց Հռովմայե-  
ցինները, որոնք Դուկուզզոսը ետ կանչելով  
տեղը Պոմպէոսը խաւրեցին : Միհրդատ շատ  
անդամանոր դէմ ալ պատերազմըննելով եր-  
բեմն յաղթեց՝ երբեմն յաղթուեցաւ . բայց  
իր կաստոր անունով նախարարը Հռովմայե-  
ցւոցմէ կաշառք առնելով ապստամբեցաւ իր-  
մէ . նոյնապէս նաև իր փառամոլեւ ինքնահա-  
ւան ֆառնակ անունով որդին ապստամբե-  
ցաւ և Հռովմայեցւոց օգնութէը հօրը տեղ  
թագաւոր եղաւ : Միհրդատ որ բերդի մը  
մէջ ամբացեր էր՝ վախնալով որ չըլայ թէ  
Հռովմայեցւոց ձեռքը իյնայ՝ բոլոր ընտա-  
նեացը թոյն տուաւ, ինքն ալ իր թուրին  
վրայ իյնալով մեռաւ :

Ան միջոցին որ ֆառնակ Միհրդատէն  
ապստամբեր էր, Տիգրանայ Տիրան որդին  
ալ իր հօրմէն ապստամբելով Պարսից թա-  
գաւորին օգնութէամբը եկաւ Արտաշատ  
քաղաքը պաշարեց . բայց Տիգրան հալա-  
ծեց զՏիրանը, ան ալ նեղը մտնելով գնաց  
Պոմպէոսի ապաւիննեցաւև անոր առաջնոր-  
դելով Հայաստան մտաւ Պոմպէոս : Աս  
ձախորդութիւնները տեսնելով Տիգրան՝  
իմացաւ որ դժուարին է Պոմպէոսի դէմ  
գնել, ուստի հաշտութիւն ըրաւ հետը՝  
այլ և այլ տեղեր տալով Հռովմայեցւոց՝  
Տիգրան իր տեղը թագաւորեցուցիր Ար-

52  
տաւազդ որդին թագաւորութե Երեսուն և  
Երրորդ տարին : Պոմակէոսի տեղը խաւրեցին  
Հռովմայեցիք Գաբրիանոսը . և Տիգրան Հը-  
ռովմայեցւոցմէ վրէժ առնելու համար Գա-  
բրիանոսին վրայ պատերազմի ելաւ ու շատ  
տեղեր նորէն ձեռքէն առաւ . Գաբրիանոս  
հաշտութիւն խօսեցաւ , և ծածուկ ետ տուաւ  
Միհրդատայ տղաքը ու ինքը Եգիպտոս  
գնաց :

Հռովմայեցիք խմանալով Գաբրիանոսի  
յաղթուիլը և խարդախութիւնը , Կրասո-  
սը խաւրեցին . անիկայ նախ Երուսաղե-  
մի վրայ երթալով անբաւ հարստութիւն ա-  
ռաւ Երուսաղեմէն ու Տիգրանայ վրայ ըս-  
կսաւ գալ . բայց Տիգրան Պարսից հետ միա-  
բանած քաջութեամբ պատերազմելով Կրա-  
սոսը մեռուցին և բոլոր զօրքը ցրուեցին ,  
հետք ունեցած հարստութիւնները առին :  
Անոր տեղը Ասորեստանի կուսակալ դրին  
Հռովմայեցիք նախ Կաստիոսը , վերջը Բի-  
բուղոսը , որոնց հետ շատ պատերազմներ  
ըրին հայերը ու շատ անգամ յաղթեցին .  
բայց վերջապէս Հռովմայեցիք տիրեցին Ա-  
սորեստանի մէծ մասին , որովհետեւ Տիգ-  
րան ալ ծերացեր էր :

54  
Միհրդատ մեռաւ . և Տիգրան տեսնելով  
որ իր որդին Արտաւազդը իրեն հոգին ու  
քաջութիւնը չունի , ուզեց Պարսից Արշէզ  
թագաւորին հետ հաշտութիւն ընել և ա-  
նոր հետ մէկաեղ Հռովմայեցինները հալս-  
ծել . բայց որովհետեւ առանց նախագա-  
հութիւնը անոր տալու չեր կրնար բլալ աս

բանս, և տեսնելով որ իր մեռնելէն վեր-  
ջը նախագահութիւնը պիտի առնեն Պար-  
սիկք, իր կամքովը տօւաւ նախագահու-  
թիւնը Արշէզին, որ շատ զօրք օգնութիւն  
խաւրեց Տիգրանին, ան ալ զօրավար դրաւ-  
Ռշտունեաց Բարզափրան անունով քաջ՝  
նախարարը, ասիկայ բոլոր Վասրւոց երկիրը՝  
նուաճեց, ետքը Անտիգոնոսին հրաւիրե-  
լովը Հրէաստան գնաց, և հոն Անտիգոնո-  
սի խոստացած պարգևին սիրոյն համար  
Հիւրկանոսը և Փասայեղոսը, որ նոյն միջո-  
ցին Հրէաստանի կը թագաւորէին, Երգ-  
մունքով և մեծամեծ գաշինքներով կանչեց  
ու խարդախութեամբ բոնեց, որպէս զի  
Անտիգոնոս կարենայ թագաւորէլ. անկէ  
վերջը բոլոր Հիւրկանոսի հարատութիւնն  
ալ կողոսպտեցին: Բարզափրան գնէլ ա-  
նունով քաջ զօրավարը բազմութեամբ զօ-  
րաց հոն թողլով ինքը Հայաստան դարձաւ  
ու հետը բերաւ Հիւրկանոսը և շատ գերի-  
ներ: Ա երջէն Հռովմայեցիք նորէն զօրք  
խաւրելով Հայերը երբեմն յաղթեցին Եր-  
բեմն յաղթուեցան, ինչուան որ բոլորովին  
Հռովմայեցիք տիրեցին Հրէաստանի:

Տիգրան յիսունը ըօրս տարի թագաւորէ-  
լէն վերջը՝ ութսունը հինգ տարեկան մե-  
ռաւ, բոլոր կեանքը պատերազմով անցը-  
նելով: Իր կենացը մէջ կը տեսնուի ան-  
պարտէլի արութիւն, անխոնջ աշխատասիրու-  
թիւն, վեհանձնութիւն մտաց, ինչպէս  
ըցուց Միհրդատը՝ թշնամոյն ձեռքը չոտա-  
լուն մէջ, խոհականութիւն՝ որով գիտէր

ըստ տեղւոյն և ըստ պարագային նաև թըշ-  
նամիին խոնարհիլ, ինչպէս Պոմոլէոսի հետ  
հաշտութիւն խօսելու մէջ և Արշէզին նա-  
խագահութիւնը տալու ատեն. կրօնից սէր,  
և ուրիշ դովելի կատարելութիւններ. Տի-  
դրանայ ըրած սիսալմունքներն առ էին որ  
երեւմն չափէն աւելի իր վրան վստահանա-  
լով պատշաճ զգուշութիւնները չըրաւ և  
քիչ մը ատեն իր մէծ փառքովը շլացաւ :

Եթէ Տիգրան կենացը մէջ թշուառու-  
թիւն մը ունեցաւ՝ իրեն արժանաւոր յա-  
ջորդ չունենալն է : Թէ որ յաջորդը չկըր-  
ցաւ իրեն քաջութեամբը կենդանի պահել  
Տիգրանայ արդիւնքը, ազգը իրեն երախտա-  
գիտութեամբը պարտական է կենդանացը-  
նելիր անմահ արդիւնքները :

## ԳԼ. Դ

Արքանապէ Ա, ու Արշամ :

Տիգրան Երկրորդին յաջորդեց Արտա-  
ւազդ որ հօրը պէս քաջութենաւէ չըլլալով  
ինքզինքը կերուխումի և զքօսանաց տուաւ.  
ան պատճառաւ բոլոր թշնամիները սկսան  
զօրանալ, մանաւանդ չոռվմայեցիք, որ Ան-  
տոնիոսի առաջնորդութեղը Ասորւոց եր-  
կրին և ուրիշ շատ տեղերու տիրեցին : Աս-  
տեսնելով ազգը սկսաւ տրանջալ, անով  
Արտաւազդ խելքը քիչ մը դլուխոր ժողվեց  
և ասդիէն անդիէն զօրք ժողվելով դէմ  
դրաւ չոռվմայեցւոց . բայց որովհետեւ

Հաստատուն քաջութեան և արիութեան  
սիրտ չունէր, անոր համար ալ չկրցաւ ին-  
չուան վերջը պաշտպանել իրեն ժառանգու-  
թիւնը : Երբոր Անտոնինոս ուղեց Պարսից  
վրայ պարզմի երթալ՝ օգնութիւն խնդրեց  
Արտաւազդէն . Արտաւազդ թէպէտ և ար-  
տաքուստ օգնեց Անտոնինոսին, բայց ծա-  
ծուկ աւելի Պարսից կողմն էր, որով Անտո-  
նինոս չարաչար յաղթուեցաւ ու Եփիպտոս  
փախաւ : Վերջէն Անտոնինոս իմանալով  
Արտաւազդայ ըրած խաբէութիւնը , շատ  
զօրքով վրան պատերազմի եկաւ . բայց փո-  
խանակ քաջութե պատերազմելու՝ վատու-  
թիը ձեռք առնելով երդմունքով ու խար-  
դախութեամբ կանչեց զԱրտաւազդը ու  
ոսկի շղթայի զարնելով Եփիպտոս տարաւ  
ու հոն կղէոսպատրա թագուհին տուաւ .  
վերջը ինքը Հայաստան դառնալով Ստորին  
Հայքը իր Ավեքանդը տղուն յանձնեց ,  
վերինն ալ Մարաց տուաւ և իրեն անու-  
նուն ալ սուակ կոխեց վրան ասանկ դրօշ-  
մած . Անգոնիս Յաշնու Հայասպանի :

Արտաւազդ քիչ ատեն մնաց գերութե-  
մէջ . վասն զի Երբոր Անտոնինոս երկու  
իրեք սարիէն Օգոստոսէն յաղթուելով ինք  
զինքը սպաննեց , աս բանիս կղէոսպատրա  
սաստիկ տրտմած կատազութենէն Արտա-  
ւազդայ գլուխը կտրել տուաւ : Իրաւ Ար-  
տաւազդ քիչ թագաւորութիւն ըրաւ բայց  
իրեն մեղկութեամբը ազգին անանկ մնաս  
մը ըրաւ որ ինչուան վերջը մնաց . այսինքն  
հարկատու ըրաւ տղզը Հոռվմայեցւոց և

զինքն ալ մշանջենաւոր գերի . Խորենացին  
որուն ճշմարտախօսութիւն ամենուն յայտ-  
նի է՝ այսպէս կը զրուցէ . “ Բայց այլ ոչ  
ինչ գործ արութեան և քաջութե եցոյց .  
այլ ուտելեաց և ըմպելեաց պարապեալ,  
մօրից և Եղեգնապուրակաց թափառեալ  
շրջէր և առապարաց , զիշավայրիս և զիսոզ  
արած Ելով ( որաալով ) . զիմաստութենէ և  
զքաջութենէ և զբարի յիշատակաց ան-  
փոյթ արարեալ , ծառայ և սարուկ արդարե-  
որովայնի լինելով , : Արտաւազգայ վայ  
հռովմայեցւոց պատմիչները շատ գովեա-  
տով կը խօսին յիշելով իրեն լեզուագիտու-  
թիւնն , ոտաննաւորներն ու ճարտասաննա-  
կան քանի մը ճառերն , որոնց համար կ'ը-  
սէ Պլուտարքոս թէ ինչուան իր առենք  
կան եղեր : Աս վկայութիւնս Խորենացւոյն  
խօսքին դէմ կ'ելլէ , ինչպէս որ յայտնի է  
վերի առաջ բերած խօսքերէն , բայց տարա-  
կոյս չկայ որ Խորենացին ատոնք կ'ըսէ  
Արտաւազգայ թագաւորութեան միջոցին  
համար . իսկ օտար պատմչաց Արտաւազգայ  
ուսումնասիրութեանը համար առւած գո-  
վեսը խիստ հաւանական է որ Արտաւազգ-  
իրեն գերութեան ատենը տացած ըլլայ  
աս գովելլի յատկութիւնը , իբրև իրեն դառն  
գերութեանը միակ միսիթարութիւն ու գե-  
ղեցիկ պարապմունք մը , ինչպէս աս բանիս  
օրինակը ունինք այլ և այլ թագաւորաց  
վայ : Ասով Խորենացին տուած պարա-  
ւանքը՝ օտար պատմչաց դէմ չելլեր , որով  
և Արտաւազգ պատմութեանց մէջէն իր

արատաւոր անունը սրբելով, վերջի խմաս-  
տութեան գնացքով դիւցաղն և վեհանձն  
հօր որդի ըլլալը կը ցուցընէ :

## ԳԼ. Դ

ԱՅՀ. և ԱԲԴՐԵ-ԳՐԾԵՐԵ :

Երբոր Արտաւազդայ դլովը կարեցին,  
Արշամ Տիգրանայ եղբօր որդին Հռովմայե-  
ցւոց ձեռքեն փախչելով՝ Պարսից Արշեղ  
թագաւորին հետ միաբան Մարերը վանտեց  
և Հռովմայեցւոց ալ մեծ ջարդ մը տուաւ-  
ասով Արշեղ վերին հայոց տիրեց, Արշամ  
ալ ստորին հայոց մինչեւ Կեսարիա և Ա  
սորւոց մէկ մասին :

Արշամ լսելով թէ Հռովմայեցւոց վրայ  
թագաւորեր և Օգոստոս կայսր, գեսպան  
խաւրեց որ Արտաւազդայ երկու տղաքը  
ետ տայ բայց Երբոր տեսաւ թէ լսելի  
չեղաւ իրեն խնդիրը, նորին գեսպան խաւ-  
րեց՝ խոտտանալով որ տարուէ տարի հարկ  
տայ, ու ասիկայ եղաւ հայոց հարկատուու-  
թեան սկիզբը. Օգոստոս յանձն առաւ աս  
դաշինքը: Քանի մը տարի վերջը Երբոր Ա-  
սորւոց Երկիրն եկաւ, վերին հայոց բնա-  
կիները ձանձրացած Պարսից ըրած բռնու-  
թիւններին, Օգոստոսուէն խնդրեցին որ Ար-  
տաւազդայ որդին Տիգրանը իրենց թագա-  
ւոր դնէ, ինչպէս որ կատարեց Օգոստոս:  
Արշամ բագրատունեաց մէջէն մէկը նահա-  
տակեց, մէկալունիք ալ ստիպեց որ կռապաշ-

տութել յանձն առնուն . անոնք մահուընէ  
ազատելու համար յանձն տուին բոլոր ընտա-  
նիքով : Արշամ քսանուիրեք տարի թագա-  
ւորելէն վերջը մեռաւ : Արշամ եղաւ մեր  
այնպիսի թագաւորներէն մէկը որ իրեն  
ըրած բարիքովը բոլոր հայոց սիրոյն , հա-  
մարմանը ու երախտագիտութեանը ար-  
ժանաւորեցաւ . վասն զի ամբողջ ազգի մը  
գերութեան կապելը խզեց քակեց ու ի-  
րեն առջի Երջանկութեան ու փառա-  
ւորութեան մէջ հաստատեց . ու աս բանս  
այնպիսի կերպովմը ըրաւ որ դովութեան  
ու զարմացման արժանի է . նախ լաւ ըն-  
տրեց թէ որո՞ւ հետ բարեկամութիւն պի-  
տի ընէ ու ինչ կերպով . երկրորդ՝ աղէկ  
դիտցաւ քիչ մարդով ու քիչ արիւնհեղու-  
թեամբ մեծ դործողութիւն ընել . ետքը  
մեծ խոհեմութեամբ թշնամին բարեկամ  
դարձուց , և ըրած ապատամբութիւնը օրի-  
նաւոր երեցուց . որով և կրցաւ խաղաղու-  
թեամբ վայելել և վայլեցընելիր յաջորդ-  
ներուն ան մեծազօր տէրութեան ժառան-  
դութիւնը :

Արշամայ յաջորդեց իր որդին Աբգար ,  
որուն վրայ շատ դովեստներ կուտան Յու-  
նաց և Լատինացւոց մատենագիրները . ա-  
նոր համար հայերն ալ Աւագ այր ըսին  
իրեն , բայց Յոյներն և Ասորիները չկրնա-  
լով շխատկ հնչել՝ Ապակար կամ Աբգար կ'ը-  
սէին , ուսկից սովորութիւն մնաց Աբգար  
ըսելու : Աբգարու թագաւորութեան առջի-  
տարիները Քրիստոս Տէրն մեր ծնաւ հրեա-

ստանի մէջ . Նոյն միջոցին Օգոստոս կայսրն  
ալ հրաման հաներ էր աշխարհագիր ընելու  
բոլոր իր տէրութեան մէջ . միանդամայն  
հրաման հանեց որ ամէն մէհեաններուն  
մէջ գրուի իր արձանը : Հերովդէս որ Հրէից  
կը թագաւորէր ուղեց որ իր արձանն ալ  
մէկաեղ կանգնուի հայոց սահմանները ,  
բայց Աբգար յանձն չառնելով՝ սաստիկ  
պատերազմ ըրաւ հերովդէսի եղբօր որ-  
դւոյն հետ , որ իրեն դէմեկեր էր , ու բոլոր  
ջարդեց անոր զօրքէրը : Նոյն օրերը մեռաւ  
հերովդէս , ու տեղը անցաւ Աբգեղայոս :  
*Հ/Տ*  
հերովդէսին կուսակիցները տեսնելով  
որ Աբգարու պատերազմով չկրցան յաղ-  
թել , ուղեցին վրան ամբաստանութիւններ  
ընելով Օգոստոսի աչքէն հանել . բայց  
Աբգար հռովմ դնաց , և հոն իրեն սի-  
րելի և խմաստուն կերպով անանկ հաճոյ  
եղաւ ամենուն , և մանաւանդ Օգոստ-  
ոսի որ գժուարաւ թողուց զինքը իր հայ-  
րենիքը դառնալու : Պրոկոպիոս յոյն պատ-  
մագիրը կը պատմէ թէ Աբգար այսպի-  
սի վարպետութիւն մը բանեցուցած ըստ  
որպէս զի Օգոստոս վինքը ազատ թողու : Օր  
մը Աբգար իր ծառաներովը որսի կ'երթայ ,  
ու խել մը ողջ վայրի կենդանիներ բանելով  
չուուիր կը բերէ , և խրաքանչերին բըս-  
նուած տեղէն մշյմէկ քիչ հող ալ հետեր-  
նին կ'առնէ : Երբոր իրիկունը Օգոստոս  
թէարտն մասւ , Աբգար հրամայեց ծառա-  
ներուն որ բերած հողելնին զատ զատ դնեն  
ու վերջը կենդանիները միաբան արձըկէն .

Երբոր աս բանս ըրին՝ մէկէն խւրաքանչիւր  
կենդանի ինչ հողի վրայ որ մէծցած ու մնած  
էր՝ հօն գնաց անշփոթ. զարմացաւ Օգոս-  
տոս աս բանիս վրայ ու պատճառը հարցուց  
Արգարու. և խմանեալով հանձարեղ թա-  
գաւորին միտքը՝ հրաման տուաւ որ պա-  
տուով իր տեղը գտանայ, թէսլէտե մէծ  
վիշտ եղաւ աս բանս Օգոստոսի:

Օգոստոսի մեռնելէն վերջը Երբոր Տի-  
բեր տէղը անցաւ, Արգար խնդակցութեան  
գեսպան խրկեց իրեն. բայց անիկայ փոխա-  
նակ գեսպանները պատուելու՝ պատժեց:  
Աս բանիս վրայ սաստիկ նեղացած Արգար՝  
սկսաւ պատերազմի պատրաստութի տես-  
նել, ու Եղեսիան ամրցընելով հօն փոխա-  
դրեց աթոռը. բայց աս դիտաւորութեանը  
արգելք եղաւ Պարսից Արշաւիր թագաւո-  
րին մահը, որուն աղոցը մէջ խռովութիւն  
իյնալով՝ հարկ եղաւ որ Արգար Պարս-  
կաստան Երթայ զիրենիք խաղաղցընելու հա-  
մար: Միայն Արաբացւոց Արեա թագա-  
ւորին օդնեց, որ Հերովդէս չորրորդասկե-  
տին յաղթեց:

Պարսկաստան Արգարու վրայ բորսուու-  
թիւն եկաւ, և Երբոր ամէն տեսակ մարդ-  
կային հնարքներէ յոյսը կտրեց՝ լսելով  
Քրիստոսի հրաշքները, գեսպան խաւրեց  
իրեն՝ աղաչելով որ գայ զինքը բժշկէ: Իսկ  
իրեն Քրիստոսի հետ ծանօթանալը աս  
կերպով եղաւ:

Երբօր Հերովդէս Արեան յաղթուե-  
ցաւ Արգարու օդնութեամբը, Հերովդէս

ուզելով Աբգարէն աս բանիս վրէժը առնել զրաբարտութիւնները ընելով ամբատանեց զինքը Հռովմայեցւոց առջեւ։ Աբգար ինք զինքը արդարացընելու համար դեսպաններ խաւրեց Երուսաղեմի մէջ եղած Հռովմայեցւոց զօրավարին։ Հոն դեսպանները տեսան ու լեցին Քրիստոսի ըրած հրաշքները, ու դարձան եկան պատմեցին թագաւորին։ Երկնային ու Երկրաւոր իմաստութեամբ լցուած սիրտը՝ ծագեց մէկէն աստուածային հաւատոյ պայծառ լոյսը, որով խօկոյն հաւատաց թէ Քրիստոսը սածնին՝ կամ Աստուծոյ որդի է և կամ Երկնային բարերար աստուածներէն մէկը պիտի ըլլայ՝ որ իրեն ըրած դերածայրեալ բարիքներովը զմարդիկ Աստուծոյ հետ ովիտի միաւորէ։ Աւտի թուղթ մը գրեց Քրիստոսի, ու իր Վնանէ սուբհանութակին ձեռքովը խաւրեց, ազաշելով որ գայ զինքը բժշկէ ու Եգեսիա բնակի հանգիստ։ դեսպանին հետ պատկերահան մ'ալ խաւրեց, որ եթէ Քրիստոս ցգայ՝ գէմքը օրինակէն ու բերեն։ Դեսպանները հասան Երուսաղէմ ու կուզէին Քրիստոսի հաղթանակով Երուսաղէմ կը մտնէր, ուստի Փիլիպպոս առաքելոյն քովը մօտենալով խնդրեցին որ Քրիստոսի հետ տեսնուին։ Քրիստոս մէծ ուրախութիւն ցուցընելէն եղբը՝ հրամայեց թովմաս առաքելոյն որ Աբգարու թղթին պատասխանը տայ, որուն մէջը նախ իրեն հապտատուն հաւատոքը գովելէն ետքը՝ խօսք

կուտայ որ իր յարութենէն վերջը առաքեալներէն մէկը կը խաւրէ զինքը բժշկելու համար։ Ան միջոցին պատկերահանը անկիւն մը քաշուած ետևէ էր Վրիստոսի դէմքը օրինակելու . բայց Երկար ատեն աշխատելէն վերջը չկրցաւ օրինակել . ան ատեն կանչեց Վրիստոս զպատկերահանը , ու ձեռքը լալթ մը առած՝ Երեսին վրայ բռնեց . մէկէն տպաւորուեցաւ իր աստուածային ու լուսաւոր գէմքը լաթին վրայ : Դեռ պանները մեծ ուրախութեամբ դարձան , ու թագաւորին հետ մէկտեղ կը սպասէին խոստացուած առաքելոյն գալըստեանը , որ և քիչ ատենէն եկաւ , և էր թաղէոս առաքեալը : Երբոր թաղէոս առջի անգամուն ձեռքը դրաւ Աբգարու վրայ , մէկէն սրբեցաւ թագաւորին բորոտութիւնն ու բոլորովին բժշկեցաւ . վերջը մկրտեց զթագաւորն ու բոլոր Եգեսացիքը և իրեն տեղը եպիսկոպոս դնելով Աղդէ անունով մէկը՝ որ թագաւորին խոյրարարն էր , ինքը գնաց որ հայաստանի մէկալ տեղերն ալ քարոզէ քրիստոնէական հաւատքը (32) :

Աբգար քրիստոնէայ ըլլալէն ետև Երկու իրեք տարի ալ ասլրեցաւ ու մեռաւ խաղաղութեամբ , Երեսունդութը տարի թագաւորէլէն վերջը : Այնավիսի անուն և այնավիսի յիշատակ մը թողուց Աբգար որ մէկ թագաւոր մը չէ ունեցած : Աբգարու հեզութիւնը , խոհեմութիւնը , խոնարհութիւնը , պարկեշտ վարքը և ուրիշ առաքինութիւնները կը քարոզեն իրեն պատմութիւնը և

իրեն վախճանը, որով Երկրաւոր թագաւոր  
ըստ թեմէնէն Երկնաւոր փառքը և յաւիտե-  
նական ուրախութիւնը հրաւիրուեցաւ:

Գ. Լ. Ե

Անոնէ, Սանապրուի, Երաւանչ և Աշուշէն Բ:

Աբգարու մեռնելէն վերջը թագաւոր-  
ըստ թիւնը Երկու բաժնուելով մեծ շփո-  
թութիւն ընկաւ աղջին մէջ. վասն զի  
Անանէ Աբգարու որդին՝ Հայաստանի մէկ  
մասին տիրեց, և Սանատրուկ Աբգարու  
քեռորդին մէկալ մասին տիրեց մի և նոյն  
ժամանակի մէջ, իրարու հակառակ: Անա-  
նէ որ հօրը տեղը Եղեսիս թագաւորեց՝  
քրիստոնէութիւնը վերցուց ու սկսաւ մե-  
հեանները բանալ և քրիստոնէանները մար-  
տիրոս ընել, ինչպէս Ագդէ հայրապետը և  
ուրիշները: Բայց ինքն ալ Աստուծմէ ի-  
րեն սկսատիժը դտաւ. վասն զի իր նոր շինած  
պալատին մէջ սիւն մը կանգնել տալու ա-  
տեն՝ սիւնը վրան իշնալով մեռցուց զինքը:

Սանատրուկ լսելով Անանէի մահը՝ մեծ  
ուրախութեամբ մէկէն զօրք ժողվեց ու  
սկսաւ Եղեսիոյ վրայ դալ. Երբոք լսեցին  
աս բանս Եղեսացիք՝ դեսպան խաւրե-  
ցին ըսելով որ սիրով կընդունին զինքը թէ  
որ իրենց քրիստոնէական հաւատքին չի  
դպցի. աս բանս Երդմունքով յանձն ա-  
ռաւ Սանատրուկ, բայց Ետքէն Երդմանը  
դէմըրաւ ունահատակեց թագէոս և Բար-

Թուղիմեսս առաքեաները, և իր աղջիկը  
Սանդուխտ կոյսը, որ առաջին մարտիրոս  
կոյսը եղաւ, և ուրիշ շատ մարդիկ։ Բոլոր  
Աբգարու ընտանիքն ալ թրէ անցուց, և  
միայն աղջիկներն ու Աբգարու կինը որ չե-  
ղինէ կըսուէր և իրեն ալ շատ բարիքներ  
ըրած էր, ապրեցուց։ Ասոր համար կ'ըսեն՝  
թէ շատ բարեպաշտ ըլլալով չուզեց կուա-  
պաշտից մէջ բնակիլ. ուստի Երուսաղէմ  
գնաց ու հոն սովոր մը ատեն բոլոր ունեցա-  
ծը ծախելով բնակչաց ցորեն կը բաժնէր։  
Ասըրած բարեացը համար գերեզման մը շի-  
նեցին հրեայք Երուսաղեմայ դրան առջե։

Սանատրուկ թէպէտ և քրիստոնեաները  
հալածեց, բայց շատ շինութիւններ ալ  
ըրաւ ընդհանուր չայաստանի մանաւանդ  
Մծբնայ մէջ. վասն զի աս քաղաքը Երկրա-  
շարժէ վնասած ըլլալով, բոլոր քաղաքը  
փլցուց ու նորէն շինեց շատ գեղեցիկ. և  
քաղքին մէջ իրարձանը կանգնել տուաւ,  
ձեռքն ալ դրամ մը, ըսել ուզելով թէ բո-  
լոր ունեցածը ծախեր է քաղքին շինու-  
թեանը համար և միայն քիչ մը բան մնացեր  
է։ Սանատրուկ Երեսունըչորս տարի թա-  
գաւորելէն վերջը որսի մէջ պատահման-  
նետով զարնուելով մեռաւ։ Կը տեմնուի  
որ Սանատրուկ մասնաւոր ախորժակ ունի  
եղեր քաղաքական շինութե։ Բնութէ.ամբ  
խորամանկ և ճարտար եղած պիտի ըլլայ  
որ կրցեր է այնշափ տարի թագաւորել  
իրեն Երդմանը դէմ ընելէն վերջը։ Բայց  
Սանատրկոյ մէծ անարդանք է իրեն Երդ

մանը վրայ հաստատուել չկենալը , անդթու-  
թեամբ Արգարու ցեղը թրէ անցընելը , և  
իր աղջիկը սպաննելը (67) :

Սանատրուկէն Երքը քիչ մը ատեն շփո-  
թեցաւ բուն օրինաւոր թագաւորութեան  
յաջորդութիւնը . վասն զի Սանատրուկին  
ատենը Արշակունի կին մը Երկու որդի ու-  
նէր Երուանդ ու Երուազ անունով : Ե-  
րուանդը կարիք , հսկայ , անուշ բարքով  
ու ճարտար մարդ մնն էր , որ Սանատրկոյ  
ատենը շատ քաջութիւններ ըրած ըլլալով  
ամենուն սիրելի եղած էր . ուստի Երբոր  
Սանատրուկ մեռաւ՝ քաղցր կերպերով և  
առատաձեռնութեամբ բոլոր նախարարնե-  
րուն սիրտը իրեն քաշեց և թագաւոր Եղաւ  
Հայոց վրայ , առանց Բագրատունի ասպե-  
տէ պսակուելու : Բայց վախնալով որ չըլայ  
թէ Սանատրուկին տղաքը իրեն թագաւո-  
րութել արգելք ըլլան՝ զամէնիքն ալ թրէ ան-  
ցուց , բաց ՚ի ողափիկ տղէ մը որ Սմբատ Բագ-  
րատունին մէծ դժուարութեամբ Պար-  
կաստան վախուց , և տղուն անունն էր  
Արտաշէս . բայց Երուանդ իմանալով առ  
բանս և միշտ վախի մէջ ըլլալով որ օր մը  
չըլայ նէ օր մը թագաւորութիւնը կրնայ  
ձեռքէն առնել , շատ թղթեր գրեց Պար-  
սից Դարեհ թագաւորին և Սմբատին , որ  
Արտաշէսը մեռցընեն , ըսելով որ Մարի  
տղայ է ու Արշակունի չէ . բայց ինդեպէ  
լուկի չեղաւ :

Երուանդ բարակամիտ և կանխատես  
մարդ ըլլալով յայտնի կը դուշակէր թէ

քանի որ Արտաշէս ողջ է՝ անկարելի է իրեն  
թագաւորութեան հաստատութիւնը, ա-  
նոր համար սկսաւ պատրաստութիւններ  
տեսնել. աս պատճառաւ օդակար սե-  
պեց բոլոր ազգին իշխանութիւնը իրեն  
ձեռքը առնել: Միջագետաց երկիրը՝ որ  
հայաստանէն դուրս էր՝ հռովմայեցոց  
տուաւ ու ինքը վերին հայքը առաւ. և որ-  
պէս զի հռովմայեցինները իրեն բարեկամ  
ընէ՝ աւելի հարկ խոստացաւ. արքունիքը  
փոխեց Արմաւիր տարաւ աւելի ամրու-  
թեանը համար. Երասխ գետին վրայ ալ  
շինեց Երուանդաշատ քաղաքը, որ ինչպէս  
կը ստորագրէ Խորենացին՝ հայաստանի  
գեղեցիկ, զուարժալի ու ամուր քաղաք-  
ներէն մէկը եղաւ: Նոյնպէս շինեց Ա  
խուրեան գետին վրայ Բագարան անունով  
քաղաք մը ու բոլոր կուռքերը հոն փոխա-  
դրեց, և քրմասկետ դրաւ իր Երուազեղբայ-  
րը: Երուանդայ բոլոր աս ամէն պատրաս-  
տութիւնները սպարապէլ ելան. վասն զի Արմ-  
բատ ասպետը իրեն լաւ բարուքը և շատ քա-  
ջութիւններ ընելով Պարսից նախարարնե-  
րուն առջեւ, ամենուն սիրելի եղաւ. ուստի  
Պարսից նախարարները աղաւեցին Դարեհին  
որ Սմբատ ինչ բան որ խնդրէ՝ կատարէ  
թագաւորը: Սմբատ ալ խնդրեց որ Ար-  
տաշէսը հաստատէ իր թագաւորութեանը  
մէջ օդնութիւն տալով Արտաշէսին որ կա-  
րենայ յաղթել Երուանդայ: Յանձն առաւ  
Դարեհ օդնելու, ուստի շատ մը զօրք տուաւ  
Սմբատայ ու Արտաշէսի և Երուանդայ վրայ

խաւրեց : Երուանդ Ուտէացւոց վրայ պատերազմի գացեր էր՝ Երբոր լսեց Արտաշեսի գալը . հոն պահապան թողուց զօրաց մէկ մասը և նախարարներէն շատը , ու ինքը գնաց առատ վարձքով զօրք ժողվելու Վրաց . Միջագետաց և Կեսարիոյ կողմերէն :

Արտաշէս առանց գիտնալու թէ Երուանդ Ուտէացւոց աշխարհքէն հեռացեր է՝ ան կողմերը դնաց բոլոր զօրքովը . Երբոր իմացան տեղացիք և Երուանդայ ձգած զօրքէրն ու նախարարները Արտաշեսի գալը , բոլոր իրեն կողմը անցան . աս բանս նաև Երուանդայ քովի եղած նախարարներուն միոքը պղտորեց , որոնցմէ շատը կ'ուզէին Արտաշեսի կողմը անցնիլ : Արտաշէս և Սմբատ տեսնելով Երուանդայ զօրաց բազմութիւնը՝ ամեննեին չէին վախնար , միայն մեծ վախ ունեին Արգամ նախարարէն , որով հետեւ կտրիչ մարդ էր , և ախտաւոր զօրաց մեծ մասը իր ձեռքն էր . անոր համար պատերազմէն առաջ ծածուկ իմացուցին Արգամայ որ Եթէ իրենց կողմը անցնի , Երուանդայ տուած պատիւները պահելէն դատ՝ կրկին պատիւ և կրկին հարատութիւն կուտան իրեն : Աս պատճառաւ պատերազմին սկիզբը մէկէն Արգամ Արտաշեսի կողմը անցաւ , և Սմբատայ գնդին հետ միացաւ , և Երկու դունդը մէկտեղ յարձակեցան Երուանդայ բանակին վրայ . պատերազմին տաքցած միջոցը Երուանդայ բանակին մէկ մեծ մասը Արտաշեսի կողմը անցնելով անոր զօրացը հետ միաբան սկսան ջար-

ԴԵԼ Վրացիքը և ուրիշ վարձուոր դօքէրը .  
բայց որովհետեւ Երուանդ Տուրացւոց շատ  
պարզեներ խոստացեր էր՝ որ Արտաշէսը  
մեռցնեն, Երբոր անոնք կտոտազաբար Ար-  
տաշէսի վրայ կը վաղէին՝ Գիսակ անունով  
քաջ նախարարը առաջ նետուեցաւ ու ար-  
գիլեցիրենց յարձակմունքը, ու ինքը գեղե-  
ցիկ ու գովելի տիրասիրութեամբ մեռաւ  
դլսուն կէսը կորմնցընելով, ասանկ կտրճու-  
թք ինչուան իրիկուն պատերազմելով բոլոր  
Երուանդայ զօքքը ցրուեցին. իսկ ինքը Ե-  
րուանդ հաղիւ կրցաւ Երուանդաշատ փախ-  
չելով ազատիլ: Երկրորդ օրը հրաման տուաւ  
Արտաշէս որ մեռեները թաղեն. և քիչ մը  
զօքքէրը հանդչեցընելէն ետքը դնաց Ե-  
րուանդաշատի վրայ ու քաղաքը առաւ: Ե-  
րուանդ իր որոդայթաւոր պալատին մէջ  
պահուըտած ըլլալով, զինուոր մը գտաւ  
զինքը ու զարկաւ սպաննեց քսան տարի թա-  
գաւորելէն վերջը: Ասանկով լինցուց Ե-  
րուանդ իր թագաւորութիւնը, որուն վրայ  
յայտնի կը տեմնուի որ անիրաւութեամբ  
թագաւոր եղողը ոչ Երբէք կրնայ խողա-  
զութեամբ թագաւորել, թէպէտ և դէշ  
մարդ աւ չըլլայ ու շատին միրելի, ինչպէս  
էր Երուանդ: Արտաշէս փառաւոր գերեզ-  
ման շինել առւաւ Երուանդայ վրայ՝ մօր կող-  
մանէ Արշակունի ըլլալուն համար (89):

Երուանդայ մեռնելէն վերջը Սմբատ  
թագաւորական գանձին մէջ վիտուելով  
գտաւ Սահատրկոյ թագը, ու բոլոր հայոց  
վրայ թողաւոր պատկեց զԱրտաշէսը: Ար-

տաշէս թագաւոր ըլլալուն ալէս՝ Մարաց  
և Պարսից զօրքերը եւս խաւրեց շատ սկար-  
դեներ տաղով անոնց . Արդամն ալ, ինչպէս  
որ խոստացեր էր, իրեն Երկրորդը ըրաւ,  
ուրիշ շատ պատիւներով ու հարստու-  
թիւններով : Նոյնապէս Սմբատն ալ շատ սկա-  
րդիւններով մեծարելէն Ետքը՝ ընդհանուր  
սպարապետ անուանեց, հաղարապետ տան  
արքունի և ամէն սկաշտօնատեարց վերակա-  
ցու, ուրիշ ամէն իրեն բարերարներուն  
ալ իրենց արդեանցը համեմատ պատիւններ  
ու պարզեներ տուաւ :

Անկեց Ետքը Արտաշէս հրամայեց Սմբա-  
տայ որ Երթայ Երտւանդայ Երտւագ եղ-  
բայրը սպաննեէ . Սմբատ ալ կատարեց հրա-  
մանը, ու բոլոր անոր ունեցած հարը-  
տութիւնները Արտաշէսի բերաւ . Արտա-  
շէս ալ անոնց վրայ շատ անդին բաներ ա-  
ռելցրնելով Սմբատայ տուաւ որ Դարձէի  
տանի ՚ի չնորհակալութիւն և ՚ի փոխարէն  
անոր ըրած բարեացը :

Արտաշէս Երբոր իրեն աղնիւ բնու-  
թեամբը ամենուն սիրելի եղաւ և ամէն  
բան կարգի դրաւ, ոկտառ ուսումնական և  
արտաքին բաններու ուշ գնել . Երասխ և  
Մեծամօր գետերուն քով Արտաշատ քա-  
ղաքը մեծցուց ու զարդարեց, մեծամեծ  
սկալաններ շինելով, և հոն փոխազրեց իր  
ամեռուր : Ինչուան իր առենը, ինչպէս կըսէ-  
խորենացին, կամուրջ, նաւակ և ուրիշ ա-  
ռնեց նման բաններ խօստ անկատար էին . բո-  
լոր Արտաշէս շինել տուաւ, վարձ խոստա-

նալով անոնց որ նոր նոր գիւտեր գտնան :  
Այլ և այլ տեղերէ գաղթականներ ըերեւ-  
լով բոլոր հայաստանը բազմամարդ ըրաւ ,  
Երկրագործութեան վրայ ազգին մէջ այն-  
սիսի սէր ձգեց , որ ինչպէս կ'ըսէ խորե-  
նացին՝ հայաստանի մէջ ափ մը տեղ չկար  
Արտաշէսի ժամանակ որ մշակած ըրլար ,  
ինչուան նաև լեռներուն վրայ ալ . բոլոր  
երկիրը այլ և այլ սահմաններ բաժնեց՝ սահ-  
մանագլուխները կոթողներ կանգնելով :  
Ամէն գիտութեանց և արհեստներու վար-  
ժարաններ բացաւ . և ահա աս բաներովս  
ոչ իր ազգին միայն սիրելի եղաւ , հասկա-  
նաև Պարսիկք , Մարք և ուրիշ ազգերը լու-  
լով կը նախանձէին հայաստանի սքանչելի  
վիճակին վրայ , և շատերն ալ հայաստան  
կուգային :

Երբոր Արտաշէս այսպիսի բարեկարգու-  
թեանց ետևէ էր , Ալանները ուրիշ լեռնցի  
ազգերու հետ միաբանած հայաստան վա-  
զեցին . բայց Արտաշէս բազմութեամբ զօ-  
րաց վրանին ելլելով , պատերազմի ատեն  
Ալանաց թագաւորին որդին գերի բռնեց .  
աս պատճառաւ սկսան հաշտութիւն խրն-  
դրել Ալանները Արտաշէսէն . բայց անիկայ-  
յանձն չէր առնէր , ինչուան որ Ալանաց  
թագաւորին Սաթինիկ անունով աղջիկը  
աղաչելով Արտաշէսի սիրտը վասորկեցաւ .  
որով Արտաշէս հաշտութիւն ընելով ար-  
ձըկեց թագաւորին որդին , ու իրեն թա-  
գուհի ըրաւ Սաթինիկը :

Արտաշէս որչափ որ կը ջանար ուրիշ

թշուառութեան պատճառ քըլլալ, այն-  
չափ ալ ինքը վիշտեր ունեցաւ իր որդւոցը  
կողմանէ . վասն զի վեց որդի ունէր՝ որ Են  
Արտաւազդ, Վրոյր, Մաժան, Տիրան, Զա-  
րեհ, Տիգրան . ասոնք ընդհանրապէս ի-  
րարու և ուրիշներու պատույն վրայ նա-  
խանձելով խոռվութեանց պատճառ ե-  
ղան . բայց ամենէն աւելի Արտաւազդը  
ընութեամբ տաքարիւն, խիստ, հպարտ ու  
նախանձոտ ըլլալով Արդամայ վրայ ամբաս-  
տանութիւններ ըրաւ ու անիրաւ տեղը  
սպաննել տուաւ, բոլոր անոր ցեղին երևելի  
մարդիկը թրէ անցուց, ու ինքը առաւ անոր  
իշխանութիւնը : ‘Նոյնպէս նաև Սմբատայ  
վրայ նախանձելով կ'ուզէր սպաննել . առ  
բանս որ լսեց Արտաշէս՝ սաստիկ խոռվեցաւ  
և չէր գիտէր ինչ ընելիքը . բայց հայրենա-  
սէրն և մեծախորհուրդն Սմբատիր կողմանէ  
յօժարամիտ հրաժարելով սպարապետու-  
թե պաշտօնէն ամենայն խոռվութեց առաջը  
առաւ, և Արտաւազդ իր ամբարտաւանու-  
թեան վախճանին հասնելով Սմբատին տե-  
ղը սպարապետ եղաւ : Տեսնելով աս բանս  
մէկալ եղբայրները սկսան նախանձիլ Ար-  
տաւազդայ վրայ . Արտաշէս ալ աս իրենց  
նախանձը և խոռվութիւնը դադրեցընե-  
լու մաքով, Վրոյրը որ խելացի մարդ էր,  
թագաւորական տանը հազարապետ դրաւ,  
Մաժանը քրմապետ . խկ զօրքը Գլխաւոր  
չորս գունդ բաժնեց, Արևելեան՝ որ Ար-  
տաւազդայ յանձնեց, Արևմտեան՝ որ Տի-  
րանայ տուաւ, Հարաւային՝ որ Սմբատայ  
յանձնեց, ու Հիւսիսայինը Զարեհի :

Երբոր տեսաւ Արտաշէս որ ամէն բան  
կարգի մէջ է՝ չուղեց վճարել հռովմայեց  
ցւոց սովորական հարկը . աս պատճառ  
ուաւ բարկացաւ Տրայիանոս ու շատ զօրք  
խաւրեց հայոց վրայ : Առաջ Արտաւազդ  
դիմացնին ելաւ արևելեան ու հիւսիս  
սային զօրքովը, բայց չկրնալով դէմ դնել  
հռովմայեցւոց՝ Երբոր սաստիկ պիտի յաղթուեր՝ պատերազմին վերջերը հասաւ Արմեատ հարաւային դնդովը, ու քաջութեամբ պատերազմելով յաղթեց հռովմայեցւոց,  
և անոնց ետևէն իյնալով հալածեց հայաստանէն դուրս : Երբոր աս բանս իմացաւ Տրայիանոս կայսրը, անթիւ զօրքով սկսաւ անձամբ Արտաշէսի վրայ դալ . ուստի մէկէն Արտաշէս փութաց շատ ընծաներով դիմացը ելաւ և Տրայիանոսի ցասումը իջեցուց՝ բոլոր հարկը տալով :

Անկէ քանի մը տարի ետքը Արտաշէս Մարաց կողմերը դացած ըլլալով հիւսնդացաւ . անոր համար մէկէն բակուրակերտ աւանը դարձաւ, ու չկրնալով աւելի առաջ դալ՝ մեռաւ հոն քառասունը մէկ տարի թագաւորելէն ետեւ : Փառաւոր հանդէս ըրին Արտաշէսի թաղմանը՝ ինչպէս որ կը ստորագրէ խորենացին Արիստոն Փիլլացինն խօսքերէն առնելով . և Դադաղըն էին ու կեղէնք, գահոյքն և անկողինք բեհեղեայ, և պատճուճանն որ զմարմնովն ոսկեթել . թագ կասլեալ 'ի դլուխն, և զէնն ոսկեով անաջի եղեալ ։ Անկէց վերջը կը ստորագրէ սկաշտօնատեարց կարգը, և թէ ինչպէս

բոլոր աղքին թէ աղնուականաց և թէ ռամ-  
կաց առ հասարակ մեծ տրամութեան պատ-  
ճառ եղաւ Արտաշեսի մահը , և թէ ինչպէս  
շատ մարդիկ իրենք զիրենք կամաւորապէս  
զոհ ըրեն՝ ողջ ողջ Արտաշեսի գերեզմանը  
նետուելով : Անկարելի բան է որ մարդ աս  
պատմութիւնը կարդալէն վերջը կարենայ  
իր աղքին հետ մէկտեղ վշտակից ու ցա-  
ւակից ըըլլալ որ այսպիսի թագաւորէ մը  
զիկուեր է , որ ամենուն իրաւցընէ հայր ,  
հայաստանի բարերար , աղքին պարծանք ,  
ամենուն վշտացը վշտակից , ամենուն եր-  
ջանկութեանը պատճառ եղեր է :

Հ

Արտաշեսի հետ մէկտեղ գովութեան  
արժանի է նաև Սմբատ Բագրատունի աս-  
ոլեաը , որ շատ երեւելի եղաւ իրեն քաջու-  
թեամբը , ինչպէս որ տեսնուեցաւ պատ-  
մութեան մէջ : Սմբատոյ տիրասիրութիւնը ,  
հասարակաց օդուտը մտածելը՝ առանց իր  
շահը մտածելու , որով սպարապետութիւն  
կամաւ հրաժարեցաւ , որպէս զի խռովու-  
թիւն ըըլլայ . հաւատարմութիւնը , վեհ-  
անձնութիւնը , և ուրիշ կատարելութիւն-  
ները ոչ միայն իր յիշատակը անմահա-  
ցնելու արժանի կընեն , այլ և աշխարհ-  
քիս մեծամեծ մարդկանց ու մեծանուն  
սպարապետաց կարգը կ'անցընեն զինքը :  
Սմբատ ինչուան խոր ծերութիւն ասպիւթով  
խաղաղութեամբ մեռաւ (128) :

Գ.Լ. Զ.

Թագավորութիւնը Ալեքսանդր :

\* \* \*

Թէպէտ և վերին Հայոց թագաւորութիւնը պզտի և մասնաւոր բան ըլլալով, մեր ազգին սկսամութեանը հետ խիստ այնչափ վերաբերութիւն մը չունի, բայց եղած դործողութիւնները Հայաստանի մէկ մասին մէջ ըլլուելով, ան պատճառաւ համառօտ մը կը յիշատակենք հոս ան անցքերը, մասնաւանդ որ Հռովմայեցոց սկսամիշները Հայոց պատմութեան աւելի աս մասին վրայ տեղեկութիւն ունենալով, վերին Հայոց դէպէրը բուն մեր պատմութեանց հետ կը շփոթեն, որով մեծամեծ սխալանաց մէջ կ'իյնան : Ուստի աս ութսունըօրս տարուան պատմութե ծուծը գիտնալը հարկաւոր է՝ անոնց սխալը ուղղելու համար :

Երբոր Անտոնիոս Հայաստանի տիրեց՝  
Վերին Հայքը Մարաց տուաւ, ինչպէս որ  
առաջ աւ ըսինք : Արշակիր Պարսից թագաւորը Արտաշևաս անունով փոխարքայ մը դրաւ ան կողմերուն, որուն բունութիւններուն չդիմանալով Հայերը Օգոստոսէն խնդրեցին որ Արտաւազդայ տղան փոքր Տիգրան ըսուածը իրենց թագաւոր դնէ . Օգոստոս կատարեց խնդիրքնին . բայց երբոր Տիգրան մեռաւ, Հռովմայեցիք անոր Երուազ Եղբայրը խաւրեցին . Հայերը ցընդունելով զանիկայ՝ տեղը Տիգրան անունով

ուրիշ իշխան մը դրին, որ Տիգրան կրտսելը  
ըստւեցաւ: Իրեք տարիէն Տիգրան կրտսերն  
ալ վւրնտեցին ու Ապրասամ անունով Արծ-  
րունին թագաւորեցուցին, որ ամենուն սի-  
րելի և հաճոյ եղաւ: Երբոր ան ալ մեռաւ  
Պարսից թագաւորը իր Արշէզ որդին թա-  
գաւորեցուց, բայց Հռովմայեցւոց կամացը  
դէմ ըլլալով՝ Հռովմայեցիք հալածեցին զին-  
քը ու Պոնտոսի թագաւորին Զենոն որդին  
թագաւորեցուցին՝ որ ինչուան իր մահը  
խաղաղութեամբ թագաւորեց: Զենոնին  
մեռնելին ետքը Արտաշէս Պարսից թագա-  
ւորը իր Արշակ անունով տղան թագաւոր  
դրաւ Հռովմայեցւոց կամացը դէմ, անոր  
համար Տիբեր կայսրը Վրաց թագաւորին  
Միհրդատ եղբայրը յորդորեց որ Արշակը<sup>1</sup>  
վւրնտէ ու ինքը թագաւորէ վերին հայոց:  
Միհրդատ ստակ կերցընելով սպաննել  
տուաւ Արշակը ու ինքը տեղն անցաւ: բայց  
քանի մը տարիէն Հռամիզդ իր եղբօրը  
տղան՝ նախարարաց սիրտը իրեն քաշէլով,  
ու հօրմէն ալ օդնութիւն առած, եկաւ  
Միհրդատը իր ընտանիքը սպաննել տուաւ  
ու ինքը անդժութէ թագաւորեց: Երբ-  
որ լսեց աս եղած բաները Դարեհ Պար-  
սից թագաւորը, շատ զօրքով Հռամիզդին  
վրայ եկաւ, ու զանիկայ վուրնտեց և իր Տի-  
րիթ եղբայրը տեղը դրաւ: Հռամիզդ ետեւէ  
եղաւ նորէն Պարսիկները հալածելու, բայց  
նեղը մտնելով հազիւ կրցաւ փախչլիր Զե-  
նոնիա կինիկովը: բայց Զենոնիա տղաբերքի  
մշը ըլլալով համբան սաստիկ վնասուեցաւ:

օրով ալ չեր կրնար առաջ երթալ, ուստի  
խնդրեց Հռամիզգէն որ զինքը սպաննէ .  
Հռամիզգ ալ վախէն ու յուսահատու-  
թէնէն խենդեցածի պէռ ըլլալով, զարկաւ  
սրովը ու վիրաւորելով գետը ձգեց զինքը .  
Խակ ինքը փախաւ գնաց Վրաստան : Հոն  
մատիկները գտնուած քանի մը գեղացիներ  
տեսնելով կիսամեռ զանոբիան, հանեցին  
գետէն ու վերքը պատելով առողջացուցին .  
Վերջը Տիրիթին տարին՝ որ մասնաւոր խնամ-  
քով կը պահէր զինքը : Աս դեսեքս Եւրոպա-  
ցւոց խիստ ծանուցեալ ըլլալով, կը կար-  
ծեն որ Զենոբիա մեր Արշակունի թագու-  
հիներէն մէկն ըլլայ :

Կերոն կայսրը լսելով Պարսից տիրելը  
վերին Հայոց վրայ, Կորբուզոն անունով  
զօրավարը խաւրեց շատ զօրքով որ Տիրիթը  
վորնոէ հոնկէ. Կորբուզոն եկաւ յաղթեց  
Պարսից, Տիրիթին ալ փախուց ու անոր տե-  
ղը Տիգրան կրտսերին Եղբօրորդին թագա-  
ւոր դրաւ, որ ըստեցաւ Տիգրան կրտսերա-  
գոյն . Խակ ինքը թողուց վերին Հայքը ու  
Ասորեստան գնաց : Դարեհ նորէն շատ զօրք  
ժողված վազեց վերին Հայոց վրայ ու շատ  
յաղթութիւններ ընելով սկսաւ առաջ եր-  
թալ. ան ատեն կայսրը բետոս անունով  
քաջ զօրավարը խաւրեց որ պատերազմը  
լմիցնէ : Ասիկայ Կորբուզոնին հետ միացած  
երկար ատեն պատերազմեցան Դարեհի  
հետ . բայց վերջապէս դլուխ չկրնալով ել-  
լել յաղթուեցան ու հաշտութիւն ըրին  
Պարսից հետ, առ պայմանով որ վերին



Հայքը Պարսից ձեռքը մնայ , միայն թէ թա-  
գաւորը՝ կայսրը անուանէ բնակիչները զով  
որ ուզե՞ն : Ուստի նորէն Տիրիթ թագաւո-  
րեց ու Հռովմացնաց . ուր որ կրկնն անգամ  
թագաւոր պատկուեցաւ Ներսն կայսրէն,  
մէծ հանդէսով ու փառաւորութեամբ :

Տիրիթ ինը տարի թագաւորելէն Եաքը  
Երբոր ինքը մեռաւ՝ վերին Հայոց թագա-  
ւորութիւնն ալ վերջացաւ . վասն զի Ե-  
րուանդ Միջագետքը Հռովմայեցւոց տա-  
ղով, ինքը վերին Հայոց թագաւորութիւնը  
առաւ ու իր մասին հետ միացուց :

### Գ. Լ. Է

Արքաւագդ Բ , Տիրան Ա , Տիգրան Գ , և  
Վաշուշ .

36

Արտաւագդայ խիստ և կատաղի բնութել  
որ արդէն հօրը կենդանութեան ատեն ալ  
տեսնուեր եր՝ թագաւորելովը ամենաին  
տարբերութիւն մը ըստաւ : Եղբայրները  
Այրարատեան գաւառէն վորհնաեց , միայն  
Տիրանք քովը պահեց՝ որովհեաւ ինքը տղայ  
ըստնէր : Արտաւագդ ասանկուերկու տարի  
թագաւորելէն վերջը , օր մը որպի մէջ կա-  
տաղաբար ձին վազցրնելու ատեն խորունկ  
փոսի մը մլջընկաւ ու կորսուեցաւ :

Ասոր վրայ առասպել մը հանեցին որ կը-  
սէին թէ , Արտաշեսի թաղման ատեն երբոր  
շատ հոգի իրէնկը զիրէնկը կամաւորապէս  
Արտաշեսի գերեզմանը կը նետէին՝ ըստը է

Արտաւազդ հօրը, « Դու գնացիր և բոլոր  
երկիրը և մարդիկները քեզի հետ տարիր,  
ես աւերակներու թագաւորեմ»։ Աս պատ-  
ճառաւ անիծեր է Արտաշես զինքը ըսե-  
լով. « Եթէ դու յորս հեծցիս յազատն  
՚ի վեր՝ ՚ի Մասիս, զքեղ կացին քաջք, տար-  
ցին յազատն ՚ի վեր՝ ՚ի Մասիս, անդ կաց-  
ցես, և զլոյս մի տեսցես »։ Ասկէ կը կարծէ  
եղեր ռամիկը թէ Արտաւազդ մութ այրի  
մը մէջ շղթաներով կապած է, քովը երկու  
շուն կեցած՝ միշտ կը կրծեն շղթաները որ  
Արտաւազդ ելլէ ու աշխարհքս կործանէ։  
բայց դարբիններուն կուանահարութեան  
ձայնէն կը զօրանան եղեր շղթաները։ Աս  
պատճառաւ ինչուան նաև Խորենացւոյն  
ժամանակը տգէտ դարբիններ կիրակի օրերն  
ալ չորս հինգ անգամ սալը կը ծեծէին որ  
ան շղթաները շղթուլնան։

Տիրան որ Արտաւազդայ քովին էր՝ եղբօրը  
տեղը յաջորդեց, բայց անոր պէս թագա-  
ւորութեան բաներուն անփոյթ ըլլալով,  
աւելի զբանքի և որսի ետևէ եղաւ, մա-  
նաւանդ որ լաւ ձի հեծնել գիտէր։ Երևելի  
գործք մը չըրաւ, ու քսանըմէկ տարի խա-  
ղաղութեամբ թագաւորելէն վերջը, ճամ-  
բան երթալու ատեն ձեան հիւս մը վրան  
իյնալով տակը մնաց ու խղդուեցաւ։

Տեղը յաջորդեց Տիրան դ, իր պզտիկ  
եղբայրը Պարսից Պերոզ թագաւորին հա-  
ճութեամբ։ Երբոր Անտոնինոս Պիտո  
Հռովմայեցւոց կայսրը մեռաւ, Պերոզ ու  
Տիրան միաբանած՝ Ասորւոց երկիրը եղած

Հռովմայեցւոց վրայ վազեցին ու մեծ կոտորած ըրին . անկէ կ'ուզէին կապադովկիոյ վրայ ալ վազել : Աևերիանոս կապադովկիոյ կուսակալը , վախնալով սկատէրազմին անյաջողութենէն՝ սկատգամ հարցուց . քրմասկետը ամենայն կերպով բարեկեյաջողութիւն սկատերազմի գուշակեց . անով զօրացաւ Աևերիանոս , աներկիւղ ու թեթև պատրաստութք հայաստան վազեց . բայց հայերէն ու Պարսիկներէն չարաչար յաղթուելով ինքն ալ սպաննուեցաւ : Աւուղիոս կայսրը երբոր լսեց հռովմայեցւոց կրկին անդամ յաղթուիլը , Ղուկիոս իր կայսերակիցը խաւրեց մեծ սկատրաստութեամբ . բայց անիկայ դեռ չհասած՝ Տիգրան փութաց փոքր հայոց տիրելու . հոն կնկան մը շողոքորթութիւններէն խաբուելով գերի բունուեցաւ , ինչուան որ Ղուկիոս եկաւ ու բոլոր թշնամինները սարսափեցուց . վերջը աեւմնելով զՏիգրան՝ որ գերի ընկեր է , խղճաց վրան և ազատեց զինքը : Ղուկիոս Տիգրանայ կերպին և գեղեցկութեանը հաւնեցաւ , իիստ սիրեց զինքը ու հետք կապուեցաւ սիրար . անոր համար նորէն թագաւորեցուց ու շատ պատուով հայաստան դարձուց : Ղուկիոս իրեն սիրոյն նշան Ռոփի անունով աղջիկը , որ իր ազգականներէն մէկն էր , Տիգրանայ կնութեան տուաւ : Դարձեալ աս բաներուս յիշատակը սկահելու համար ստակ կոխել տուաւ աս կերպով . ինքը Ղուկիոս գահը նստած՝ Տիգրանը թագաւոր կը պսակէ հայոց . վրան ալ ասանկ դրած .

“ Թագաւոր Հայոց առւեալ ” : Տիգրան  
Հայաստան դառնալով, խելմը առեն առ  
ապրեցաւ ու քառասունը մէկ տարի Ծա-  
դաւորելին ետքը մեռաւ, առանց քաջու-  
թեան յիշատակ մը ձգելու (193) :

Տիգրան Երրորդին յաջորդեց անոր պլզ-  
տի որդին Վաղարշ, որ առջի իրեքին  
պէս զբօսանեաց Ետևէ ըրբալով շատ շինու-  
թիւններ ըրաւ, միանդամայն հայրենա-  
սէր ու քաջ Եղաւ, Վաղարշաւան քաղաքը  
շինեց ան տեղը՝ ուր ինքը ծներ էր մօրը  
ճամբայ ընելու ատենը. Վարդպէս աւա-  
նը պարապով պատեց ու ամոռու հոն փո-  
խադրեց, անունն ալ Վաղարշապատ դրաւ:  
Ասոր Ծագաւորութեան քանիներորդ տա-  
րին Հիւմիսային աղգերը սկսան բազմու-  
թեամբ Հայաստան վաղել. Վաղարշալժող-  
վեց բոլոր իր զօքքերը և քաջութեամբ պա-  
տերազմելով հալածեց զանոնք խելմը տեղ  
շատ մարդ ջարգելով. բայց Ծնամիները  
նորէն միաբանած՝ աւելի կատաղութեամբ  
վաղեցին Հայաստան: Հայերը սաստկապէս  
սկատերազմելով նոյնալէս երկրորդ անգա-  
մուն ալ վանեցին ան վայրենի աղգերը. բայց  
սփսօն որ Վաղարշ զարնուելով մեռաւ  
զոհ ըրբալով իր աղգին օգտին համար, որով  
անունն ալ անմահացուց, ինչպէս նաև կը-  
սէ խորենացին. Թէպէտ և ինքը մեռաւ,  
բայց գեռ կենդանի է իրեն բարի անուամբը:

ԳԼ. Բ.

Խոսրով Ա:

Խոսրով Ա թագաւորելուն պէս ուզեց  
իր հօրը մահուան վրէժը առնել Հիւսիսային  
ազգերէն . ուստի բոլոր զօրքերը ժողվեց և  
անոնց վրայ պատերազմի ելաւ , բոլորովին  
ընկճեց ան զօրաւոր ազգերը . անոնց ընտիր-  
ներուն մէջէն հարիւրին մէկ պատանդ ա-  
ռաւ , իրեն քաջութեանը յիշատակ յու-  
նարէն գրով արձան մը կանգնեց , ու այն  
պէս փառաւոր յաղթութեամբ Հայաստան  
դարձաւ : Խոսրով ազգը ծաղկեցրնելու ջան-  
քով լցուած՝ սկսաւ շատ շէնքերով զարդա-  
րել Հայաստանը , և ան շէնքերուն հա-  
մար քրիստոնեաները կ'աշխատցրներ . շատ  
քրիստոնեաներ ալ հաւատքի համար նա-  
հատակեց :

Ան միջոցին Անտոնիոս Կարակալլա հոռվ-  
մայեցւոց կայսրը Միջագետաց կողմերն ե-  
կած ըլլալով , Խոսրով բարեկամութիւնը  
հաստատելու մաքով՝ անոր հետ տեսնուե-  
լու գնաց . բայց կայսրը քովը պահեց զինքը  
որպէս զի դիւրաւ կարենայ Հայաստանի  
տիրել : Հայերը լսելով աս բանս՝ անանիկ  
բարկացան որ մէկէն պատերազմի պատրաս-  
տուեցան . վախցաւ Կարակալլա , ու շատ  
պատուով արձակեց քովէն Խոսրովը :

Խոսրովու թագաւորութե ատենը Պար-  
սից վրայ կը թագաւորեր Արտաւան , որ

աղքաւ Արշակունի ըլլալով՝ մասնաւոր սեր  
և բարեկամութիւն ունեին իրարու։ Ար-  
տաշիր անունով Պարսից նախարարներէն  
մէկը ուրիշնախարարները իր կողմը քաշեց,  
շատ զօրքով Արտաւանին վրայ պատերազմի  
ելաւ, և տարիի մը չափ պատերազմելէն  
վերջը սպաննեց զինքը։ Աս բանս երբոր  
իմացաւ Խոսրով շատ ցաւեցաւ Արտաւա-  
նին մահուանը վրայ, և կը մտածէր որ վու-  
ժը առնէ Արտաշրէն։ մէկէն զօրք ժողվեց  
Աղուանից, Վքաց, Լինաց, Կասպից կողմե-  
րէն, ու անթիւ բազմութեամբ Արտաշրին  
վրայ պատերազմելով ինչուան չնդկաստան  
վուընտեց Արտաշիրը։ գրեթէ բոլոր Պարս-  
կաստանի տիրեց, Ատրպատականի մէջ ալ  
քաղաք մը շինեց՝ Դավթէ՛տ անունով, այս-  
ինքն տա՛ի Հեծ Արտաշրի (253)։

Արտաշիր փորձով տեսնելովթէ չկրնար  
Խոսրովու յաղթել, և գիտնալովթէ քանի  
որ Խոսրով կենդանի է՝ իր թագաւորութիւնը  
և ինքը հանդստութիւն սիմտի չգտնէ, մե-  
ծամեծ պարգևներ ու պատիւներ խոստա-  
ցաւ ան մարդուն որ զխոսրով սպաննէ։  
Նախարարներուն մէկն ալ չհամարձակե-  
ցաւ աս բանս յանձն առնելու. միայն Անակ  
անունով նախարարը, որ աղքաւ Պարթև-  
էր, սիրով յանձն առաւ որ կատարէ Ար-  
տաշրի կամքը. ուստի անով տեղով չայտ-  
ստան եկաւ, ըսելովթէ Արտաշրին ձեռքէն  
փախայ և Խոսրովու կ'ապաւինիմ։ Անակ իր

կեղծաւորութեամբը ամենուն սիրելի ըլլա-  
լով, շատ մեծ պատիւներ գտաւ Խոսրովէն  
և շատ բանի մէջ անոր հետն էր . անգամ  
մըն ալ որսի ատեն Անակ և իր եղբայրը մէկ-  
տեղ խօսք դրած՝ զարկին Խոսրովը չարա-  
չար վիրաւորեցին, և իրենք ձիերնին հե-  
ծան ու սկսան փախչել. մէկէն Ետևնէն ըն-  
կան Խոսրովի մարդիկը, և Երբոր զանոնք  
սիրախ բռնեին, անոնք իրենք վիրենք գետը  
նետեցին ու խղդուեցան: Խոսրովդեռ չմե-  
ռած՝ հրաման տուաւ որ Անակայ ընտանի-  
քը բողոր թրէ անցընեն՝ որոնցմէ միայն եր-  
կու տղայ ազատեցաւ, մէկը Սուրէն՝ որ  
Պարսկաստան փախուցին, մէկալը՝ մեր  
սուրբն Գրիգոր Լուսաւորից որ Կեսա-  
րիա տարին: Այսպէս Խոսրով քառասու-  
նը ու թը տարի թագաւորելէն վերջը, բո-  
լոր հայերը մեծ սուդի մէջ թողուց ու մէ-  
ռաւ (258):

Արտաշիր լսելով Խոսրովու մահը շատ ու-  
րախացաւ, մեծամեծ հանդէսներ կատա-  
րեց, ու շատ զօրքով հայաստանի վրայ վա-  
ղել սկսաւ: Կախարաբները իրենց սիրելի  
թագաւորին մահուանը վրայ տրտմած ու  
շիոթած, մէկէն չկրցան Արտաշրին դէմ-  
դնել, բայց գովելի միաբանութեամբ մը չու-  
տով օդնութիւն ուղեցին հոռվմայեցւոց  
Վաղերիանոս կայսրէն: Հոռվմայեցւոց զօր-  
քը հայաստանէն դուրս այլ և այլ Երկիր-  
ներ ասպատակութիւն ընելով ուշացան  
հայոց օդնութեան դալու, ան միջոցին ալ  
Վաղերիանոս մեռաւ, որով յուսահատե-

ցան Հայերը Հռովմայեցւոց օգնութենէն .  
Արտաշիր ալ առանց շատ դժուարութեան  
Հայաստան մտաւ : Մէկէն հրաման տուաւ  
որ Խոսրովու ցեղը Թրէ անցընեն . անոնց  
մէջէն միայն Տրդատ անունով տղան ազա-  
տեցաւ . Արտաւազդ Մանդակունին զԾըր-  
դատը Կեսարիա մեծցընելէն վերջը՝ Հռովմ  
տարաւ : Նոյնպէս ազատեցաւ նաև Տրդա-  
տայ Խոսրովիդուխտ անունով քոյրը՝ Օտա-  
նախարարին ձեռքովը :

27  
Արտաշիր ընդհանրապէս նախարարները  
իրենց պատուոյն մէջը պահեց , բայց Ման-  
դակունի ցեղը բոլոր Թրէ անցընել տուաւ  
խմանալովոր Տրդատը փախցընողը Մանդա-  
կունի է : Ասանկով քսան տարի ալ Հայոց  
վրայ թագաւորելէն վերջը մեռաւ Արտա-  
շիր , ու տեղը անցաւ իր Շապուհ որդին ,  
ինչուան որ Տրդատ եկաւ Հռովմայեցւոց  
զօրքովն ու նորէն տիրեց իր Հայրէնի ժա-  
ռանդութեանը :

### ԳԼ. Թ

ՏՐԴԱԴԱՅ + ԶՈՒՄԻՆՆԵՐՆ Ա ԲԱԳԱ- ՌԵԼԸ :

Տրդատ երբոր Հռովմ դնաց , Վիկիանոս  
անունով մեծ իշխանին ծառայութեան  
մէջ մտաւ՝ առանց խմացընելու իրեն ովը-  
լալը . հոն շատքաջութիւններ ընելով և միշտ  
հաւատարիմ գտնուելով Վիկիանոսին շատ  
սիրելի եղաւ : Իր գլխաւոր քաջութինները ,  
որով թագաւորութեան ալ արժանի եղաւ

ասոնք են : Անգամ մը ձիւնթացի ատեն թըշ  
նամիին կառքը վարպետութեամբ մը առաջ  
անցնելով, զինքը կառքէն վար ձգեց . Տրդատ  
մէկէն վազեց հասաւ կառքին ետևէն ու  
բռնեց կառքը կեցուց : Անգամ մ'ալ երկու  
վայրենի ցուլերու հետ կոռուելու ատեն եղ-  
ջիւրներէն բռնեց թօթվեց ու փրցուց : Պռո-  
բոս կայսեր զօրքը երբոր ապատամբեցան սո-  
վի պատճառաւ պատերազմի ատեն , ու զին-  
քը և իշխանները սպաննեցին , Տրդատ Վի-  
կիանոսի դրանն առջելը կեցած՝ չժողուց որ  
մէկը ներս մանէ : Պատերազմի ատեն ձիե-  
րուն խոար լմնցած ըլլալով , Տրդատ պա-  
րսպէն անդին անցաւ , ու հոն աեզի դիզած  
խոտերը՝ պահապաններով ու շներով մէկ-  
տեղ պարսպէն ասդին նետեց :

Դիոկղետիանոս Գոթացւոց Հռչէ թա-  
գաւորին դէմ պատերազմի ելեր էր , որ  
խիստ քաջ և ուժով մարդ էր . Հռչէ առա-  
ջարկեց Դիոկղետիանոսի որ երկուքը ա-  
ռանձին մենամարտութիւն ընեն և ով որ  
յաղթէ՝ յաղթութիւնը անոր կողմը սե-  
պուի : Դիոկղետիանոս ինքը անձամբ չէր  
կրնար Հռչէին դիմացը ելլել , և ոչ բոլոր  
զօրացը մէջ ալ գտնուեցաւ մարդ մը որ կա-  
րով ըլլար անոր դիմացը ելլել . ան ատեն Վի-  
կիանոսի խորհրդովը Տրդատ Հռչէին հետ  
պատերազմելով՝ բռնեց զինքը ու կապած  
Դիոկղետիանոսին դիմացը բերաւ : Դիոկ-  
ղետիանոս տեսնելով Տրդատայ քաջութիւնը՝  
ուզեց մէծ պատուոյ մը հասցընել զինքը . և  
երբոր խմացաւ թէ խոսրովու հայոց թա-

գաւորին որդին է , մէկէն թագաւոր ա-  
նուանեց զՏրդատ , ու շատ ընծաներ տա-  
լէն վերջը բազմութեամբ զօրաց հայաստան  
խաւրեց որ երթայ իր հայրենական թա-  
գաւորութիւնը ժառանգէ :

Տրդատ երբոր Կեսարիա հասաւ , մէկէն  
խմացուց նախարարն երուն իր դալուստը .  
ուստի նախարարն երուն շատը ելան Կեսա-  
րիա գնացին , ու զինքը փառաւորապէս ըն-  
դունելով կրկին անդամ պատկեցին Սմբատ  
Բագրատունիին ձեռքովը (286) :

Տրդատ Կեսարիայէն բոլոր նախարարնե-  
րով Երզնկայ եկաւ , ուր մասնաւոր շնոր-  
հակալութիւն ըրաւ Անահտայ որ ան կռա-  
պաշտութեան առենք հայաստանի պաշտ-  
պան սեպուած էր , և ստիպեց նաև զսուրբն  
Գրիգոր Լուսաւորիչը որ նոյնպէս Անահտայ  
նուելը տայ . Երբոր անիկայ յանձն չառաւ ,  
Տրդատ շատ չարչարանքն եր տուաւ որբոյն  
Գրիգորի . վերջը Երբոր խմացաւ թէ անիկայ  
իր հայրը սպաննող Անակին որդին է , Ար-  
տաշատու մէջ խոր վիրապ մը կար՝ հոն նե-  
տել տուաւ . իսկ իր բարերարն երուն՝ այ-  
սինքն Արտաւազդ և Օտանախարարն երուն՝  
հազարապէտութեան պատիւ տուաւ : Վ Եր-  
ջը նախարարն երէն ու հայաստանի զանա-  
զան կողմերէն շատ զըրք ժողվելով , հոռով  
մայեցւոց զօրացը հետ մէկ աեղ հայաստա-  
նի այլ և այլ քաղաքն երուն վրայ գնաց ու  
առաւ Պարսիկ իշխանն երուն ձեռքէն . իրեք  
անդամալ Շապուհին հետ պատերազմելով  
բոլորովին վուշտեց հանեց զինքը հայա-

սստանէն : Անկեց ետքը սկսաւ ամէն բան  
կարդի կանոնի դնէլ ինչպէս էր առաջ, և  
բոլոր ազգը մեծ ուրախութեան մէջ էր՝  
տեսնելովիր օրինաւոր կարիք թագաւորը :

Տրդատ այսպիսի փառաւոր յաղթու-  
թիւններով ուրախացած՝ հրաման խաւրեց  
ամէն կուսականներուն ու քուրմերուն որ  
զոհերովնուերններով պատուեն աստուած-  
ները, և ամէն տեղ գտնուած քրիստոնեա-  
ները կամ տանջելով սպաննեն և կամ հա-  
ւատքնին ուրացընեն : Երբոր ամէն տուած  
հրամանները կատարուեցան, ուզեց իրեն  
թագուհի առնել Ավանաց թագաւորին  
Աշխէն անունով աղջիկը. աս բանիս համար  
հարսնախօսութեան զրկուեցաւ Ամբատ  
Բագրատունի սապետը. անիկայ ալ գնաց  
բերաւ զԱշխէնը : Տրդատ նախ հրամայեց  
որ Արշակունի գրեն զինքը, վերջը Արշա-  
կունի թագուհիններուն թագն ու ծիրանի-  
ները հադցընելով հետը ամուսնացաւ, և  
հարսանեաց հանդէսը շատ շքեղ եղաւ :

Ան միջոցին որ Տրդատ սաստիկ հրաման  
հաներ էր քրիստոնեանները հալածելու՝  
Դիոկղեափանոս կայսրէն թուղթ մը եկաւ  
իրեն, որուն մէջ կ'իմացընէր կայսրը հռիփ-  
սիմէ կուսին և իր ընկերաց հայաստան  
փախչիլը, և կրկին կրկին կը յահճնէր Տրդա-  
տայ որ միասուէ գտնայ զանոնք . և թէ որ  
հռիփսիմէին գեղեցկութեանը հաւնի՝ ի-  
րեն կնութեան առնել, ասկա թէ ոչ հռովմ  
խաւրել : Մէկէն ամէն տեսակ հնարք ի գործ  
դրաւ Տրդատ ու տեղ ըմբաց որ ինդրակինէր

չխաւրե՞ . ուստի քիչ ատենէն գտան կու<sup>6</sup>  
սանիքը որ այդին մը մէջ քաշուած կը ճգնեին  
վազարշապատի քովերը : Տրդատ երբոր  
տեսաւ հռիփսիմէն գեղեցկութիւնը հիա-  
ցաւ , և շատ ետևէ եղաւ որ կարենայ  
հռիփսիմէն համոզել իրեն հարս ըլլալու-  
բայց ամէն ջանքը պարապը ելաւ , և ուզեց  
անջանիքով իրեն չար կամացը խոնարհե-  
ցընել զկոյսը . և չկրնալով միտքը դրածը  
առաջ տանիլ բարկութենէն անողորմաբար  
մեռցնել տուաւ հռիփսիմէն , ետքը անոր  
ընկերներն ալ : Բայց անոր վայ մեծ ցաւի  
ու տրամութեան մէջ ընկաւ , և տեսնելով  
որ չկրցաւ աղջկան մը յաղթել և իր փա-  
փաքին համնիլ քանի մը օրէն տրտմութիւնը  
փարատելու համար որսի ելաւ . և երբոր  
կառքով կ'երթար՝ յանկարծակի դիւահա-  
րեցաւ ու խոզի կերպարանիք մտնելով կա-  
տաղութեամբ կառքէն վար ընկաւ և սկսաւ  
ինք զինքը խածնել , և անապատ անմարդա-  
բնակ տեղեր քաշուելով չեր ուզեր որ քովը  
մարդ մօտենայ . նոյնակս նախարարներէն  
ոմանիք ալ հարուածեցան՝ նոյնակիսի սպա-  
տիժներով :

Երբոր բոլոր հայաստան սուդի ու արբա-  
մութեան մէջ էր աս երկնառաք սպատիժ-  
ներուն համար , և սարսափած չեին գիտեր  
ընելլիքնին , օր մը հրեշտակ Աստուծոյ երե-  
ցաւ Տրդատայ Խոսրովիդուխտ քրոջը , և  
խմացուց իրեն որ ինչուան Անակայ որդին  
Դրիգորը խոր վերապէն չելլէ՝ չեն կրնար  
հոգւոյ և մարմնոյ բժշկութիւն ստանալ :

Աս տեսիլը ամենուն ծաղրելի Երեցաւ . բայց  
Երբոր Երկու օրուան մէջ հինգ անգամնոյն  
բանը կրկնուեցաւ , ան ատեն Օտախախա-  
րարը խաւրեցին որ Երթայ Գրիգորը վերա-  
պէն հանէ (301) :

Անհաւատ ու հետաքրքիր մարդիկ անթիւ  
բազմութեամբ վերապին չորս դին ժող-  
վուած կը սպասէին ան նոր տեսարանը  
տեսնելու . և ահա խելոյն իրենց անհաւա-  
տութիւնը հաւատքի փոխուեցաւ , Երբոր  
տեսան ու խմացան որ Գրիգոր՝ ան վերա-  
պին մէջ Երկրնցուցած չուանը բռնելով  
շարժեց , և տասնըշորս տարի անբարբառ  
անլուր մնացած ձայնը հնչեցուց թէ « Ողջ  
եմ » : Գուրս հանեցին զինքը , մէկէն բզրք-  
տած ու մքլուտած հագուստաները փոխեցին ,  
սևացեալ մարմինը լուացին ու մաքրեցին .  
Երբոր Վաղարշապատ կը բերէին , թա-  
գաւորն ու հարուածեալ նախարարները  
սրբոյն Գրիգորի դէմն ելան և բժշկու-  
թիւն կը խնդրէին . սուրբն Գրիգոր հոն մէ-  
կէն աղօթքի կեցաւ և զամէնքն ալ իրենց  
ախտերէն բժշկեց : Անկէ առաջ Երթալով  
գնաց հռիփսիմեան կուսանաց նահատա-  
կութեան տեղը . անոնց սուրբ մարմինները  
դիալակներով պատեց որ ինն օր բացօթեայ  
մնացեր էին առանց ապականելու : Վաթ-  
սուն օր միակերպ ամենուն քրիստոնէա-  
կան կրօնքը քարոզեց , ու անկէ ետքը  
ան սուրբ կուսանաց համար մասուռներ  
չինել տուաւ , որոնց համար Տրդատ ան-  
ձամբ լեռնէն մէծամեծ քարեր կը բերէր .

6P  
իսկ Աշխաէն տիկինն ու Խոսրովիդուխա հող  
և ուրիշ նիւթեր կը կրէին :

Աս բաներս լմնցընելքն վերջը՝ նորէն  
սուրբն Գրիգոր աղօթքի կեցաւ հարուա-  
ծեալներուն համար որ բոլորովին բժշկուե-  
ցան . որովհետեւ առջի անդամուն զգաստա-  
ցեր էին , իսկ երկրորդ անդամուն մարմին-  
ներնուն այլանդակութիւններն ալ անցան :  
Ետքը սուրբն Գրիգոր ու Տրդատ գացին  
միաբան մեհեաններն ու կուռքերը կործա-  
նեցին , և ամէն տեղ քրիստոնէութիւնը  
հաստատեցին . և սուրբն Գրիգոր Կեսարիա  
երթալով Վետնդիոս պատրիարքէն եպիս-  
կոպոս ձեռնադրուեցաւ :

Երբոր Կեսարիայէն ետ կը դառնար ,  
Դեմետր , Գիտանէ և ուրիշ շատ չաստուած-  
ներու կուատուններ կործանեց . և Վաղար-  
շապատ գալով մկրտեց զՏրդատ , որ Յով  
հաննէս կոչուեցաւ : Վերջը շնուցին էջ  
միածնայ տաճարը և ուրիշ շատ եկեղեցի-  
ներ :

64  
Վն միջոցներուն Հռովմայեցւոց կոս-  
տանդիանոս թագաւորին ալ սրբոյն Սեղ-  
բեստրոսի ձեռքովը քրիստոնէայ եղած ըլ-  
լալով . Տրդատ և սուրբն Գրիգոր Լու-  
սաւորիչ Հռովմ գնացին խնդակցութեան  
համար . հոն շատ պատիւ դտան երկուքն  
ալ Կոստանդիանոս թագաւորէն և Սեղ-  
բեստրոս պապէն , ու մէջերնին սիրոյ և  
քարեկամութեան դաշնիք հաստատեցին  
գրով . Ետքը սուրբն Սեղբեստրոս Գրիգոր  
Լուսաւորչին աթոռը պատրիարքական ա-  
թոռ անուանեց պատուոյ համար :

Տրդատայ իր թագաւորութենէն հեռա-  
նալը լսելով Հասլուհ Պարսից թագաւորը,  
յարմար ատեն սեսպեց Հայերէն վրէժը  
առնելու, անոր համար շատ զօրք ժողվեց  
ամէն կողմէն, և Հիւսիսային ազգերը գըր-  
գուեց որ իրեն հետ մէկաեղ Հայաստանի  
վրայ վաղեն : Տրդատ հազիւ թէ հռով-  
մէն դարձաւ, տեսաւ որ ամէն դիաց պա-  
շարեր են Հիւսիսային ազգերը, որով ա-  
ռանց աղէկ մը պատրաստուելու հարկա-  
դրեցաւ պատերազմի ելլելու, և յաղթեց  
Սկիւթացւոց գեղուեհոն զօրավարին որ  
քաջութեան կողմանէ շատ անուանի էր :  
Երկրորդ անդամուն պատերազմելով գեղ-  
ուեհոնն ալ սպաննեց, և այնպէս ուժով ի-  
ջեցուց թուրը որ մէկ հարուածով երկու  
կտոր ըրաւ զօրավարը ձիովը հանդերձ :

Տրդատ Հիւսիսային ազգերը վանելէն  
վերջը շատ պատերազմներ ալ ըրաւ Հա-  
սլուհին հետ ու միշտ յաղթող գտնուեցաւ,  
ետքը հաշտութիւն ըրաւ հետը ու խաղա-  
ղութեամբ թագաւորեց :

Ինչովէս որ յայտնի է՝ բոլոր ան պատե-  
րազմներուն մէջ մեծ գործողութիւն ընողը  
Տրդատ էր, որուն քաջութիւնը շատ բա-  
նակիներու տեղ կը բռնէր . և ինչովէս որ  
պատմութենէն յայտնի է՝ իրեն պէս կտրիճ  
մարդ խիստ քիչ տեսնուեր է աշխարհքիւ-  
մէջ . բայց աւելի զարմանալին աս է՝ որ այս-  
պիսի թագաւոր մը քրիստոնեայ ըլլալէն  
վերջը սքանչելի բարեպաշտութեամբ մը  
զարդարուեցաւ, այնչափ որ անուղղայ և

զեղծ նախարարները համարձակ կը խրա-  
տէր որ հեթանոսական մոլութիւններէն  
էտ կենան։ Բայց որովհետեւ ծանր է ճըշ-  
մարտութեան ձայնին մտիկ ընելը , անոնք  
ոչ միայն չգդաստացան , այլ նաև Տրդատայ  
դէմատելութիւննին աւելցաւ , որով Տրդ-  
դատ ալ զիրենիք խրատելէն ձանձրացած՝  
թագաւորութիւնը թողուց և Լուսաւոր-  
չայ բնակած այրը քաշուեցաւ : Նախարար-  
ները քանի մը անդամ կանչեցին զինքը որ  
գայնորէն թագաւորութիւնը ձեռք առնէ .  
բայց երբոր Տրդատ յանձն չառաւ , թու-  
նաւորելով մեռուցին զինքը յիսունըվեց  
տարի թագաւորելէն վերջը , ութսունը-  
հինգ տարուան (341) :

Տրդատայ անպարտելի ուժին հետ դար-  
մանալի է հոգւոյն զօրելութիւնը , անքնի-  
ձելի արիութեան հետ հաւատքն ու ջերմ-  
եռանդն բարեպաշտութիք , ահեղ և սպատ-  
կառելի գէմքին հետ ներողամիտ զիջողու-  
թիւնն ու հեղաբարոյութիւնը , քաջ սպա-  
տերազմով բարուցը հետ բարեկարգութի-  
ու շինութիւն սիրող հոգին . վեհանձնու-  
թեան հետ վսեմ խոնարհամտութիւնը ,  
և ուրիշ ասոնց նման գեղեցիկ առաքինու-  
թիւններ : Խորենացին ալ տեսնելով որ  
Տրդատայ վայելուչ ու իրաւացի գովեստը  
համառօտ սպատմութեան մը մէջ ամբողջ  
բովանդակելը շատ դժուարին է , այսպէս  
կը ջանայ արդարացընել ինք զինքը , կամ  
թէ սանձել իր եռանդուն փափաքը զՏըր-  
դատ գովելու . “Պատմութեանց , կըսէ ,  
և ոչ գովեստից է ժամանակս , :

Որչափ որ հայրենասիրի մը սիրաը ու-  
րախութք կը լեցուի Տրդատայ և ուրիշիրեն  
պէս առաքինազարդ թագաւորներ ունե-  
նալնուս վրայ , որ մեր արքունական թա-  
գին վրայ մշյմէկ անդին ու անդիւտ ակունք  
եղան , նոյնչափ ալ ան ուրախութեան վրայ  
սգաւոր քօղ մը կը ծածկուի՝ երբոր յիշէ  
թէ այսպիսի ամենայն պատկառանաց ու  
սիրոյ արժանի թագաւոր մը անանկ վերջ  
ունեցեր է քանի մը անկարդ մարդկանց  
պատճառաւ . քանի մը կ'ըսեմ , վասն զի  
անկարելի է որ բոլոր ազգը միաբանած ըլ-  
լայ աս գործողութեանս մէջ , որովհետեւ  
շատ բարեպաշտ մարդիկ ու նախարարներ  
ալ կային որ թագաւորին գեղեցիկ սկզբան-  
ցը մասնակից ու գործադիր էին . բայց ափ-  
սո՞ս որ գէշերուն չարութիւնը ան դիսլուա-  
ծին մէջ ալ արդարներուն քաղցրութեամբը  
զեղծաւ , որով և ան սոսկալի ոձիրը գոր-  
ծեցին՝ իրենց անձանց յաւիտենական նա-  
խատինք և ազգին անդարմանելի մնաս :  
Աս իրաւ է որ ամէն ազգի մէջ ալ քիչ կամ  
շատ թագաւորներ իշխաններ զոհ եղած էն  
հաւատոյ համար . և կամ մեծամեծաց կամքը  
չկատարենուն պատճառաւ . ուստի ասոր  
նման քանի մը դիսլուածի համար սկէտք  
չէ ազգը նախատել և ուրիշազգերէն աւելի  
վար ու անարդ սեպել , և կամ առանձնա-  
կանաց պակասութիւնը ընդհանուրի տա-  
լով բոլոր ազգը ազգատեաց , տիրատեաց ,  
անօրէն կոչել . բայց փափաքելի էր որ մեր  
ազգին խաղաղասէր ու խոհեմկառավարու-

թեանց պատմութեանը մէջ այսպիսի պար-  
սաւելի դիպուածներ ամենեին չդանուելին :

## ԳԼ. Ժ

Խոսրակի, Տէրան, Աբան Բ:

Որովհետեւ Տրդատայ որդին Խոսրուեր-  
կրորդ տկար և թոյլ մարդ էր, չկրցաւ մէ-  
կէն թագաւորութիւնը ձեռք առնել, ու-  
իրեք տարիի չափ թագաւորական աթոռը  
պարապ մնաց, որովշատ գէշ հետևանքնե-  
րու պատճառ եղաւ։ Վասն զի ոմանք քրիս-  
տոնէութենէ թունալով ուղեցին Լուսա-  
ւորչայ թուները սպաննել որպէս զի ու-  
ղածնին ընեն. ասով սուրբ Արիստակէաք՝  
որ Լուսաւորչայ կրտսեր որդին էր՝ զիրենք  
յանդիմաննելուն համար՝ սպաննեցին, սուր-  
բըն Գրիգորիս որ Ազուանից կաթողիկոս և  
Լուսաւորչայ թուն էր՝ ձիու պոչի կապած  
վազցընելով մեռցուցին, նոյնպէս նաև ըզ-  
սուրբն Վրթանէուը կ'ուղեին մեռցընել,  
բայց անիկայ մէջերնէն անիշաս անցնելով  
ազատեցաւ։

Քաղաքական վիճակին ալ հոգեւորին պէս  
մէծ խեղճութեան մէջ էր. վասն զի մէկ  
քանի խուռակար և փառասէր նախարար-  
նէր ատեն գտնելով սկսան իրարու հետ  
կռուիլ ոկատուոյ և իշխանութեան համար,  
որովիրարու ցեղն ալ բոլորովին ջնջեցին,  
ինչպէս Բղնունիք, Մանաւազեանք և Որ-  
դունիք ըսուած նախարարութիւնները։

Աղուանք ապատամբեցան, և Արշակունեաց  
ցեղէն Սանատրուկ անունով մէկը ինքնա-  
գլուխ թագաւորեց՝ Պարսից Շապուհ  
թագաւորին օգնութեամբը . նոյնալէս նաև  
Աղջնեաց բգեաշխը Բակուր ապատամբե-  
ցաւ Պարսից օգնականութեամբը :

Կախարարներէն շատը տեսնելով աս ան-  
կարգութիւնները, և թէ ասոնց վախճանը  
ազգին կործանումն պիտի ըլլայ, միաբանե-  
ցան մէջերնին և սրբոյն Վրթանեսի քովը  
ժողվուեցան, խորհուրդ ըրին որ Կոստանդ-  
կայսեր օգնութեամբ թագաւոր դնեն ի-  
րենց՝ զլսուրով Բ : Ասքանիս համար նախա-  
րարներէն երկու հոգի զրկեցին Կոստան-  
դնուպօլիս, որ Երթան Կոստանդ կայսեր  
հաճութիւնը առնեն Խոսրովը թագաւո-  
րեցինելու համար : Կայսրը շատ հանեցաւ  
Հայոց հաւատարմութեանը ու մէկէն Ան-  
տիոքոս անունով իր սրալատան հազարա-  
պետը շատ զօրքով խաւրեց, որ եկաւ Խոս-  
րովը թագաւորեցուց Հայոց վրայ, ու ինքը  
նորէն Պօլիս դարձաւ : Գլխաւոր նախա-  
րարները միաբանելով մէջերնին ամէն բան  
կարգի դրին, ապստամբները չնջեցին և  
եկեղեցական բարեկարգութիւններուն ալ  
հոգ ունեցան : Բայց որովհետեւ Խոսրովը  
ընութեամբ տկար և անկարող մարդ Եր,  
ինչպէս որ ըսինք, Շապուհ և Սանատրուկ  
որ արդէն գիտէին, գրգռեցին Հիւսիսային  
ազգերը ու անոնց հետ Հայաստանի վրայ  
սկսան վազել : Խոսրով նախ ինքը անձամբ  
պատերազմի դնաց ու չարաչար յաղթուե-

ցաւ, անանկ որ թշնամիները ինչուան վաղարշապատ հասան . ան միջոցին եկան վահան և բագարատ Երևելի սալարապետները, և մեծ ջարդ տալով վանեցին թշնամիները :

Խոսրով ինը տարի թագաւորելէն վերջը մեռաւ . տեղը յաջորդեց իր որդին Տիրան, որ հօրմէն աւելի թոյլ եղաւ, և ամէն տեսակ անզգամութիւն ըրաւ : Սրբոյն Վըրթանեսի հետ մէկտեղ Պօլիս գնաց ու թագաւոր պատկուեցաւ Կոստանդ կայսրէն . և Երբոր ինքը գեռ հոն էր՝ Ծապուհ իր Ներսէհ եղբայրը խաւրեց որ Երթայ Հայաստանի տիրէ : Արշակիր կամսարական, որուն յանձնուած էր Հայաստանի պահպանութիւնը, ուրիշ նախարարներու հետ մէկտեղ գիմացը ելաւ ու ցրուեց բոլոր Պարսից բանակը, թէսլէտ և Հայերէն ալմէծամեծ նախարարներ մեռան : Տիրան թագաւոր պատկուած Հայաստան դարձաւ, բայց իրեն անկարգ գործողութիւններով անոնքը և արքունական ծիրանին արատաւորեց : Ընդդէմ իրեն դաշանցը և Երդմանը որ ըրեր էր Ծապուհի հետ՝ Յուլիանոս ուրացողին օգնեց որ Պարսից դէմ պատերազմի կ'երթար, և անոր խաւրած պատկերը՝ որուն վրայ Յուլիանոսի դէմքը քաշուած էր, Երբոր կ'ուզէր մայր եկեղեցւոյն մէջ կախել, սուրբն Յուլսիկ անպատկերը ձեռքէն յափշտակեց ու ոտքին տակը առնելով կտոր կտոր ըրաւ : Բայց Տիրան փոխանակ խրատուելու այնչափ ծե-

ծԵլ տուաւ սուրբ հայրապետը՝ որ ծԵծի  
ատեն մեռաւ . նոյնպէս խղդել տուաւ նաև  
Դանիէլ ասորի սուրբ ծերունին՝ զինքը  
խրատելուն համար : Աս անգթութիւններս  
ընելէն վերջը տնով տեղով ջնջեց Ռշտու-  
նեաց ցեղը . վասն զի Տիրանին հրամանովը  
Զօրայ Ռշտունեաց նահապետը որ Յու-  
լիանոսին օդնութիւն գնացեր էր մասնաւոր  
գնդով , տեսնելով Յուլիանոսի անօրէնու-  
թիւնները բոլոր զօրքովը փախեր էր քո-  
վէն . Տիրան ալ Յուլիանոսին կամքը կատա-  
րելու համար՝ ջնջել տուաւ Ռշտունեաց  
նախարարութիւնը , և միայն մէկ տղայ մը  
ազատեցաւ որ դայեակները փախուցին :

Երբոր Յուլիանոս Պարսկաստան պատե-  
րազմի մէջ վիրաւորուելով սատկեցաւ , Ծա-  
պուհ Տիրանայ ըրած խարդախութե վրէժն  
ուզեց առնուլ . ուստի բարեկամութիւն  
ձեացընելով կանչեց զինքը Պարսկաստան  
ու աջուըները կուրցուց՝ տասնըմէկ տա-  
րի թագաւորելէն վերջը : Ծապուհ վախ-  
նալով որ չըլայ թէ Հայերը սաստիկ սրդո-  
ղին Տիրանայ աչքերը փորելուն համար ,  
մէկէն անոր Արշակ որդին՝ հօրը տեղը թա-  
գաւոր դրաւ , որ ան ալ հօրը պէս և աւելի  
անկարգ և անօրէն կեանիք ունեցաւ (363) :

Թէպէտ և աս միջոցներուս ետևէ ետև ան-  
պիսան թագաւորներ ունեցեր ենք , բայց  
Աստուած բոլորովին երեսէ չձգելով Հայ-  
ստանը՝ ան անզգամ թագաւորներուն տե-  
ղը այնպիսի հայրապետներ տուաւ որ թա-  
գաւորաց ընելու օդուտներն ու բարեկար-

գութիւնները իրենք կ'ընէին, աղդին խեղ  
ձութեանը կ'օգնէին և վշտակից կ'ըլսային,  
ըլլալու չարիքները ըստ կարի կը խափա-  
նէին, զեղծմունքներն ու անկարդութիւն-  
ները կ'արգիլէին, վերջապէս աղդին հո-  
գեոր և մարմնաւոր պիտոյքը կը հոգային,  
ինչուան նաև թշնամեաց բարկութիւնը ի-  
ջեցուցին՝ միջնորդ ըլլալով չայոց թագա-  
ւորին և օտար թագաւորաց մէջ։ Աս սուրբ  
հայրապէտաց մէջ գլխաւորն է ՄԵծն Ներ-  
սէս որ անթիւ օգտակար բարեկարդու-  
թիւններ ըրաւ հայաստանի մէջ, աղքա-  
տանոցներ, հիւանդանոցներ և գոլրատուն-  
ներ բացաւ, և անոնց համեմատ կարգեր  
դրաւ։ իսկ Արշակ ընդհակառակին ան-  
փոյթ ըլլալով աս բարեկարդութիւննե-  
րուս՝ արգելք ալ եղաւ անոնց գործա-  
դրութեանը, որով մեծամեծ ինասներու-  
և գրեթէ թագաւորութեան կործանմանը  
պատճառ եղաւ։ ուստի չենք կրնար չափ-  
սոսալ որ այսպիսի անպիտան թագաւոր-  
ներ յաջորդաբար հայոց դահը ելլելով  
սղծեցին զանիկայ ու խարխալեցին որ այն-  
չափ քաջ, առաքինի և խելացի թագաւոր-  
ներով անուանի եղեր էր ու աղդին ուրա-  
խութեանը պատճառ։

Երբոր Վաղենտիանոս դեսպան խաւրեց  
Արշակայ որ Պարսից հարկ տալը դադրե-  
ցընէ, Արշակ դեսպանները նախատելով  
վորնտեց, և հարկ տալը դադրեցուց։ Աս  
բանիս վայ սաստիկ բարկացաւ Վաղեն-  
տիանոս, ու Արշակին Տրդատ եղբայրը՝

որ քովը պատանդ կեցած էր՝ մեռցնել  
տուաւ, ու թէոդոս սպարագիետը շատ զօր-  
քով Արշակայ վրայ խաւրեց : Արշակ առ  
բանես սարսափած՝ աղաչեց սրբոյն Ներ-  
սեսի որ միջնորդ ըլլայ թէոդոսին ու կայ-  
սեր բարկութիւնը իջեցընէ : Երբոր լսեց  
Վաղենտիանոս սրբոյն Ներսեսի միջնոր-  
դութիւնը՝ սիրար հանդարտեցաւ և վեաս  
մը ըըրաւ Արշակայ . իսկ Տրդատայ որդւոյն  
Գնելին հիւպատոսութեան պատիւ տուաւ  
շատ ալ ընծաներ՝ իր հօրը անիրաւ տեղը  
սպաննութելուն համար : Աս բանիս սաստիկ  
նախանձեցաւ Տիրիթ Տիրանին թուը՝ ու  
առթի մը կը սպասէր որ աս իրեն նա-  
խանձու առելութիւնը յագեցընէ : Երբոր  
Գնէլ իր պապուն քովը գնաց որ կուաշ  
աւանը կը նստէր, պատմեց՝ իր հօրը Տըր-  
դատին թշուառ մահը՝ որուն վրայ խիստ  
շատ ցաւեցաւ Տիրան . և ուզելով իր թո-  
ռը միսիթարել, որով և ինքն ալ միսիթա-  
րուիլ, բոլոր իրեն ունեցած ժառանգու-  
թիւններն ու կալուածներն ալ Գնելին  
տուաւ . ասով աւելի զայրացաւ Տիրիթին  
նախանձը, մանաւանդ երբոր Փառանձեմն  
ալ իրեն կին առնելով թագաւորավայել  
հարանիք ըրաւ, որով շատ մեծամեծներու  
հաճոյ ըլլալով անոնց սիրելի եղաւ : Տիրի-  
թին համար շատ զօրաւոր պատճառ եղան  
ասոնք Գնելայ կեանքը կարծեցընելու հա-  
մար, ուստի Վարդան անունով Մամիկո-  
նեան նախարարի մը հետ միացած՝ Գնելին  
վրայ ամբաստանութե ըրին Արշակայ տուջե-

թէ գնելկ'ուզէ թագաւորել հայոց վրայ ,  
անոր համար ետևէ է նախարարներուն սիր-  
ար իրեն քաշելու որուն համար ամենայն  
ջանք կ'ընէ կ'ըսէին : Արշակ որ առթի կը  
սպասէր , Այրարատայ գաւառէն վռնտել  
տուաւ գնելը . աս բանիս խիստ նեղանա-  
լով Տիրան յանդիմանութեան թուղթ մը  
գրեց Արշակայ . Արշակ ալ անզգամու-  
թեամբ ծածուկ խղդել տուաւ Տիրանը :

*Հ* Անգամ մը Արշակ Վարդանայ ու Տիրի-  
թի հետ Ծաղկոտն ըսուած լեռան քովերը  
որսի ելեր էր . Երբոր Արշակ կը պարծէր  
որսերուն ու տեղւոյն գեղեցկութեանը ,  
Տիրիթ ու Վարդան սկսան վար զարնել ,  
ըսելով թէ գնելին որսի անտառին քովերան  
մը չէ : Մէկէն Արշակայ նախանձը շարժե-  
ցաւ և ուզեց հոն որսի երթալ . շուտով  
թուղթ մը գրեց որ ամէն բան պատրաստ  
ըլլայ , ու ինքն ալ անդանդաղ ետևէն ճամ-  
բայ ելաւ որ եթէ պատրաստ չգտնայ զին-  
քը , իբրև յանցաւոր սպաննել տայ . Երբոր  
եկաւ ու տեսաւ որ ամէն բան պատրաստ  
է , ձայն չկրցաւ հանել , բայց նախանձը  
աւելի շարժելով ծածուկ ապրավրեց Վար-  
դանայ որ նետով սպաննէ . ան ալ մէկէն  
կատարեց . ետքը իրեքը մէկէն սկսան լաց  
ու ողբ ձևացրնել իբրև թէ դիպուածով  
եղած ըլլայ . վերջը մեծահանդէս յուղար-  
կաւորութիւն ըրին զուրիշները խաբելու  
համար , բայց անօդուտ . վասն զի ամէնքը  
իմացան ու սուրբ Ներսէս խոտիւ յանդի-  
մանեց Արշակը և նզովեց զինքը ու իրեն

գործակիցները աս անզգամութեւ համար :

Ծապուհ Յունաց վրայ պատերազմի Եր-  
թալու ատեն կերակուր ուզեց Տիգրանա-  
կերտ քաղաքին բնակիչներէն . անոնք դրո-  
ները գոցեցին ու արհամարհեցին զինքը .  
ուստի Ծապուհ Յունաց հետ ունեցած  
պատերազմը լմնցընելով ետ դառնալու ա-  
տենը՝ առաւ Տիգրանակերտը ու մեծ ջարդ  
տուաւ քաղաքացւոց , մնացածներն ալ գե-  
րի ըրաւ :

Նոյն միջոցներուն Արշակ ալ քաղաք մը  
շինեց իր անզգամութեանը յիշատակ , և ա-  
նունը Արշակաւան դրաւ . և որպէս զի քա-  
ղաքին բնակիչները շատնան՝ հրաման հա-  
նեց որ Եթէ յանցաւոր մը փախչի հոն ,  
պատժէ ազատ ըլլայ . աս պատճառաւ ա-  
մէն աեսակ անզգամներով լեցուեցաւ քա-  
ղաքը՝ ուստի բոլոր նախարարները միաբան  
բողոքեցին Արշակայ որ աս բանիս դարման  
ընէ . բայց երբոր անիկայ մտիկ չըրաւ , օդ-  
նութիւն կանչեցին Ծապուհ Պարսից թա-  
գաւորը որ դայ իրենց հետ միաբանի Ար-  
շակաւանը կործանելու համար . Արշակ  
երբոր լսեց աս բանս՝ Վրաց ապաւինեցաւ :  
Ան միջոցին որ Արշակ Վրացւոցմէ օգնու-  
թիւն առնելու գնացեր էր , նախարարները  
տիրեցին Արշակաւանին ու բոլոր մէջի բնա-  
կիչը թրէ անցուցին բաց ի կաթընկեր տղոց-  
մէ՝ որ սրբոյն Կերսեսի աղաչանիքովը ազա-  
տեցան :

Արշակ Վրացւոց օգնութեամբը նախա-  
րարներուն վրայ պատերազմի ելաւ ու եր-

կուտարիի չափ պատերազմելով՝ Երկու կողմաննէ ալ շատ մարդիկ ջարգուեցան։ Ահա այսպիսի անսպասան թագաւորի մը ըրած յիշատակի արժանի գործողութիւնները ասոնք են, որ բոլոր խռովութեանց, անիրաւութեանց պատճառ եղաւ։

Երբոր Արշակ նախարարաց հետ կը պատերազմէր, Վաղէս կայսրն ալ լսած ըլլալով որ Արշակ օգներ է Շապուհին, նորէն թէոդոսը շատ զօրքով վրան խաւրեց։ Արշակ Երբոր տեսաւ թէոդոսի գալը բոլորովին անձրկեցաւ և նորէն սուրբ Կերսէսի ապաւիննեցաւ որ աս բաններուս դարման տանի։ ան սքանչելի ու հայրենասէր անձն ալ գնաց շատ գժուարութեամբ հաշտեցուց նախարարները թագաւորին հետ, և վերջը թէոդոսի բարկութեր իջեցուց պատանդ տալով Արշակայ Պատ որդին։ Խոկինքը սուրբն Կերսէս թէոդոսի խորհրդով Ստամբուլ գնաց Վաղէսին բարկութիւնն ալ հանդարտեցրնելու համար բայց Վաղէս արիոսեան ըլլալով մէկէն սուրբ Կերսէսը քշել տուաւ։ Արշակ Երբոր լսեց սրբոյն Կերսէսի քշութելը նորէն իր առջի ընթացքը սկսաւ բռնել։ քանի մը նախարարներ անիրաւ տեղը սպաննել տուաւ, Կամսարականաց ցեղը բոլորովին ջնջեց, բաց ՚ի Սպանդատէն որ իր տղոցմովը փախչելով ազատեցաւ։ Կամսարարները աս բաներս տեսնելով առթի մը կը սպասէին որ Արշակայ չարեացը վրէժը հանեն, ուստի նոյն միջոցներուն Շապուհ սլատերազմբա-

յած ըլլալով Արշակայ դէմ, նախարարները  
միաբանեցան Պարսից հետ ու այնչափ նեղը  
խոթեցին զԱրշակը որ անձնատուր եղաւ,  
ու Շապուհ ալ զինքը Անյուշը ըստած բեր-  
դը խաւրեց (380):

*Հ*ազիւ թէ ազգը Արշակայ բըռնութիւն-  
ներէն խալքսեցաւ, ահա անոր տեղը ելաւ  
ուրիշ ազգատեաց մը՝ ազգին հիմք քան-  
դոլ ու վնասակար, որ է Մերուժան  
Արծրունեաց նախարարը. որ մնափառու-  
թեամբ կ'ուզէր Հայոց թագաւոր ըլլալ.  
աս պատճառաւ հաւատքը ուրացաւ և Պար-  
սից կրօնքը ընդունեցաւ, որպէս զի ա-  
նոնց օգնութեամբը թագաւորէ. ուստի  
Արշակայ բռնուելէն վերջը ասիկայ շատ  
զօրքով Հայաստանի վրայ եկաւ, ու մեծա-  
մեծ վնասներ հասցուց ազգին, շատ քա-  
ղաքներ աւրեց աւրշտըկեց ու անապատ  
դարձուց: Արշակաս բաներս լսելով և յու-  
սահատելով իր վիճակէն, անգամ մը կերա-  
կուր ուտելու ատեն զարկաւ մեռցուց ինք  
զինքը: Այսպիսի թշուառութեամբ կոր-  
սուեցաւ գնաց, առանց բարի յիշատակ  
մը թողլու՝ որուն մահուանը վրայ և ոչ մէկը  
լացաւ. ուրեմն տես թէ որչափ տարբե-  
րութիւն կայ ան թագաւորին մէջ որ մեռ-  
նելովը բոլոր աշխարհք ուուգի և ողբի մէջ  
կը ձղէ, և անոր՝ որուն մահուանը վրայ կ'ու-  
րախանան աւելի քան թէ կը տրտմին:

## ԳԼ. ԺԱ

ՄԵՐՈՒԺԱՆ ԱՐԾՐԱՆԻԻՆ ըՐԱԾ աՆՎԴԻՄՈՒՅՆԻՆ  
ՆԵՐՆ Ա Բահը . Պաղայ և Վարակդագայ Եագա-  
ռութեւը :

Հապուհ ուզելով որ Հայաստանի մէջ նո-  
րէն կուապաշտութիւնութէ , խոստացաւ Մե-  
րուժան Արծրունիին որ եթէ կարենայ ա-  
ռաջ տանիլ աս բանս , զինքը Հայոց թագա-  
ւոր կը դնէ . ուստի բազմութիւնը զօրաց և շատ  
մոգերով Հայաստան խաւրեց որ երթայ  
խոստացածը արդեամբք 'ի գործ դնէ : Մե-  
րուժան բռնութիւնը Հայաստան մոտաւ և շատ  
մարդ նահատակեց , եկեղեցիները կուա-  
տուն շինեց , բոլոր Յունարէն դրով դըտ-  
նուած դրքերը այրեց և արդիլեց որ Յու-  
նարէն չսորվին : Աս բաներս լսելով սուրբ  
Ներսէս որ աքսորանկիէն դառնալով գեռ  
Ստամուլ էր , աղաչեց թէոդոս կայսեր  
որ Պատրի թագաւոր դնէ Հայոց վրայ և  
Հայաստան խաւրէ , որսէս զի քրիստո-  
նէութիւնը պաշտպանէ Պարսից և Մերու-  
ժանայ դէմ . թէոդոս ալ զիջանելով սըր-  
բոյն Ներսէսի աղաչանացը կատարեց իրեն  
խնդիրքը օգնական տալով Տէրենտիանոս  
զօրավարը : Մերուժան լսելով Պատրայ գալը  
մէկէն Պարսկաստան փախաւ հրաման տա-  
լով որ նախարարաց կանայքը բերդերէն  
կախեն . աս երբոր տեսան նախարարները  
կատղեցան ու բերդերուն վրայ վազելով

տիրեցին անոնց ու մէջի Պարսիկ պահա-  
պանները ջարդեցին : Մերուժան նորէն  
այլ և այլ ազգերէ զօրք ժողված վազեց  
հայաստանի վրայ . նոյնակս նաև Տերեն-  
տիանոս ալշատ զօրք ու շատ սլատերազմա-  
կան գործիքներ բերել տուաւ Եղդէ զօ-  
րավարին հետ մէկտեղ Պօլսէն : Երբոր  
սլատերազմը պիտի սկսէր , սուրբ Ներսէս  
Նորատ լեռան վրայ ելաւ ու բազկատարած  
սկսաւ ազօթել սլատերազմին յաջողու-  
թեանը համար . և որովհետեւ արել հայոց  
բանակին դիմացէն էր և զիրենք կը նեղէր՝  
սրբոյն ազօթքով ամազ մը եկաւ ու արել  
ծածկեց . նոյնակս նաև հով մը ելլելով  
Պարսից նետերը իրենց վրայ կը դարձընէր :  
Ասով սիրտ առած հայերը սկսան կատաղա-  
բար ջարդել Պարսիկները , ու Սալահա-  
րատ կամսարականը մէկ զարնելով սպան-  
նեց Վեկաց Շերդիր թագաւորը որ արդէն  
առիւծի պէս մարդ մը ըլլալով , և չորս դին  
ալ կտրիչ զինուորներով սլաշարուած ան-  
հնարին ջարդ կուտար հայոց բանակին :  
Նոյնակս նաև Մուշեղ Մամիկոննեանը Պար-  
սից կարէն քաջ սպարապետը սպաննեց  
ուրիշ շատ քաջութիւններ ընելով :

Պատերազմին տաքցած միջոցները Մե-  
րուժանին ձին վիրաւորուելով չկրցաւ Պար-  
սից զօրաց հետ փախչիլ ու ետև մնաց . աս  
բանս տեսնելով Սմբատ Բագրատունին  
ետեւէն վազեց ու հասնելով բոնեց ու կ'ու-  
ղէր բանակը բերել . բայց երբոր մտածեց  
որ եթէ սուրբ Ներսէս իմանայ գթալով

վրան կ'արձըկէ զինքը, ուղեց հան սպաննել.  
և չորս գին նայելով տեսաւ որ հոն մօտիկ  
ները վրանաբնակ գնչուներ կրակ վառած  
միս կը խորովէն շամփուրով. ուտաի քովեր  
նին մօտենալով կլորցուց շամփուրը ու կրա-  
կի պէս տաքցընելով Ծերուժանայ գլուխը  
դրաւ՝ ըսելով, և Որովհետեւ կ'ուղեիր հայոց  
թագաւոր ըլլալ, ահա ես կը պսակեմզքեզ,  
իմ հայրենական իշխանութեամբս ու ու այն-  
պէսով սատկեցաւ: Ահա աս է աղբատեաց,  
փառամոլ ու շահասէր մարդուն վախճա-  
նը, որուն ասկէց աւելի գեղեցիկ փոխա-  
րէն չէր կրնար գանուիլ իր անթիւ շա-  
րեացը համար, և ոչ ասկէ աւելի արժանա-  
վայել թագով պսակուիլ (381):

Երբոր այսպիսի փառաւոր յաղթու-  
թեամբ լմնցաւ պատերազմը, Պատ շատ  
ընծաներով Յունաց զօրքը ետ խաւրեց, և  
Տերենտիանուի ալշատ պարգևներ տալով,  
հայաստանի մէջ բնակեցուց: Խակ սուրբ  
Ներսէս նախարարները և թագաւորը մէկ  
տեղ ժողվելով զամէնքը յորդորեց որ աս-  
տուածպաշտութեամբ կեանքերնին անցը-  
նեն, թագաւորին հաւատարիմ ըլլան, ու  
թագաւորն ալ զիրենք հօր պէս արդա-  
րութեամբ ինամէ ու պահպանէ: Այսպէ-  
սով քիչ մը խաղաղացաւ աշխարհքը և Պատ  
քանի մը նախարարներուն իրենց քաջու-  
թեանցը համեմատ պարգևներ ու պատիւ-  
ներ տուաւ:

Աս խաղաղութե զինադադարումը ափ-  
սոս որ երկար չտեսեց. վասն զի Պատ թէ-

պէտ և արտաքուստ լաւ կը ձեւանար , բայց  
ծածուկ անկարգ ու անառակ կեանք կ'ան  
ցընէր . աս բաներուս համար սուրբն Ներ-  
սէս միշտ կը խրատէր զի՞նքը . բայց Պատ  
ձանձրանալով անոր սքանչելի խրատներէն  
ծածուկ թոյն տուաւ ու զրկեց զհայտ-  
ստան ան հրաշալի և սքանչելի հօրէն , որուն  
հայրագութ ինամոցը կը վկայէին մարդ-  
կանց հետնաւ անբան անասուններն և ան-  
շունչ արարածները : Պատ աս անօրէնու-  
թիւնս ընելէն ետքը իրեն ախտերովը և ամ-  
բարտաւանութեամբ կուրցած ուզեց թէո-  
դոս կայսրէն ասլստամբիլ . ուստի Տերեն-  
տիանոսը Հայաստանէն վունտեց ու սկսաւ  
պատերազմի պատրաստուիլ . բայց թէոդոս  
շատ զօրք և հրաման խաւրեց Տերենտիա-  
նոսին որ Պատայ հետ պատերազմի , որ  
բոնեց զի՞նքը և շղթաներով կապած Պօլիս  
թէոդոսին գիմացը հանեց : Թէոդոս ալ  
հրամայեց որ սակրով գլուխը կտրեն իրեն  
վատութեանցը փոխարէն , իրեք տարի թա-  
դաւորելէն վերջը :

Պատայ տեղը Մեծն թէոդոս Վարագ-  
դատ արշակունի իշխանը Հայոց թագաւոր  
դրաւ , որն որ խիստ շատ քաջութիւններ  
ըրած էր ոլիմպիական խաղերու մէջ , և  
ամէն տեղ իրեն քաջութեան անունը հըռ-  
շակուած էր : Գլխաւոր քաջութիւնները  
որոնք կը պատմէ Խորենացին ասոնք են .  
թէատրոնի մը մէջ քանի մը առիւծնե-  
րու գէմ ելլելով յաղթեց անոնց ու սպան-  
նեց : Անգամ մը երբոր Լոնդոնքարացւոց

Դէմ պատերազմի գացեր էր, ինքը մինակ  
հինգ Լոնգոբարսացիի դէմ մենամարտու-  
թեան ելաւ . հինգն ալ հոն Ետևէ Ետե  
սպաննեց ու ինքը չվասսուեցաւ . դարձեալ  
ուրիշ անգամ մ'ալ վազեց կատաղաբար  
բերդի մը վրայ, ու այնազիսի արագութեամբ  
և յաջողութեամբ պատերազմեցաւ որ քա-  
նի մը վայրկենի մէջ բոլոր պարսպին վրայի  
եղած պահապանները նետով սպաննեց,  
որոնք տասնըեօթը հոգի էին : Վերջի բայց  
գրեթէ ամենէն մեծ քաջութիւնը աս եղաւ՝  
որ երբոր թագաւորութիւնը առած Յու-  
նաց զօրբով հայաստան կուգար, Ճամբան  
Ասորի աւազակներու հանդիպեցաւ, որոնց  
Ետևնէն վազելով հալածեց զիրենք . անոնք  
երբոր նեղը մտան, Եփրատ գետէն անցնե-  
լով վրայի կամուրջի տեղ դրուած գերանը  
գետը ձգեցին : Վարազդատ կատղեցաւ աս  
բանիո և անանկ ուժով ցաթկեց գետին վը-  
րայէն, որ կարծես թէ սաստիկ բռնութիւ-  
նագույն ձգուած մեծահատոր քարի մը պէս մէկ ման-  
էրկրորդի մէջ գետին անդիի կողմը ինկաւ,  
որուն լայնութիւնը քաննուերկու կանգնա-  
չափ էր . երբոր տեսան աս բանս աւազակ-  
ները մէկէն զէնքերնին ձգեցին ու անձնա-  
տուր եղան : Վարազդատ թագաւորութիւնը  
առնելէն վերջն ալշատ քաջութիւններով  
բոլոր թշնամիները վախցուց . բայց քանի մը  
տարիէն չկրնալով Յունաց զօրավարներուն  
ամբարտաւանութեանը դիմանալ ուզեց  
Յոյներէն ասկստամբիլ և Պարսից հարկա-  
տու ըլլալ . բայց երբոր իմացաւ թէոդոս

կայսրը Պօլիս կանչեց զինքը . ան ալ յու-  
սալով որ եթէ անձամբ երթայ կրնայ ինք-  
զինքը արդարացընել ելաւ գնաց . բայց  
թէոդոս առանց երեսն ալ սեսնելու թու-  
լիս կղզին քշեց , չորս տարի թագաւորելէն  
վերջը :

### ԳԼ. ԺԲ

Արշակունյաց գործականութեան մասին : Արշակունյաց գործականութեան մասին :

Թէոդոս աեսնելով որ Հայոց թագաւոր-  
ները կ'ապստամբին իրմէ , մոտածեց որ Եր-  
կու թագաւոր դնէ , որպէս զի չկարենան  
մէջերնին միաբանելով ապստամբիլ : Ուստի  
Պարայ Երկու աղաքը Արշակը ու Վաղար-  
շակը թագաւորեցուց Հայոց վրայ : Արշակ  
Դուին նստեցաւ ու Վաղարշակ Երիզա , որ  
տարի մը չթագաւորած մէռաւ : Իմանալով  
Շապուհ որ Մեծն թէոդոս մեռեր է , ու  
աեղը Արկադէոս որդին յաջորդեր է , որ  
տկար մարդ մըն էր , ուզեց հաշտութիւն  
ընել որպէս զի Հայաստանին մէկ մասն ալ  
Պարսից հարկատու ըլլայ . ուստի որոշեցին  
որ արևմտեան մասը Յունաց հարկատու  
ըլլայ և արևելեանը Պարսից . ան պատճա-  
ռաւ Արշակ , որ արևելեան մասին թագա-  
ւոր էր , չուզեց անհաւատ Պարսից տակն  
ըլլալ . արևմտեան կողմը եկաւ , աթոռը  
Երիզա քաղաքը դրաւ , հետին ալ չատնախա-  
րաբներ մէկտեղ եկան՝ իրենց կալուածները  
թողլով :

Ըապուհ իր մասին վրայ թագաւոր դրաւ  
Խոսրով Երրորդը, և Արշակայ հետ գնա-  
ցող իշխաններուն ալ թուղթ գրեց, յոր-  
դորելով որ դառնան գան, և թէ իւրաքան-  
չիւրին իրեն կը դարձընէ առջի ունեցած  
կալուածները. աս պատճառաւ նախարար-  
ներէն շատը նորէն Ելան գնացին Պարսից  
մասը՝ բաց ՚ի մէկ քանիէն: Ասոնք Երթա-  
լու ատեննին Արշակայ դանձերն ալ կողոպ-  
տեցին՝ Խոսրովու տարին. Արշակ դեսպան  
Խրկեց Խոսրովին որ դանձերը ետ դարձնէ.  
Բայց Երբոր անիկայ չտուաւ, պատերազմ  
բացուելով մէջերնին՝ շատ արիւնհեղութիւ-  
նը ըլալէն Ետքը Արշակ սաստիկ յաղթուեցաւ  
և Երզնկայ դառնալով հիւանդացաւ ու մե-  
ռաւ՝ հինգ կամ եօթը տարի թագաւորելէն  
վերջը:

Կայսրը յոյն կոմս մը դրաւ Արշակին  
տեղը. անոր համար նախարարները բար-  
կանալով Խոսրովին մասը գացին. և Խոս-  
րով խոստանալով կայսեր Յունաց մասին  
հարկն ալ տալու՝ ան մասին ալ թագաւո-  
րութիւնը ինքը առաւ ու բոլոր Հայաստա-  
նի տիրեց: Բայց քանի մը նախարարներ  
մասնաւոր թշնամութիւն ունենալով Խոս-  
րովու հետ, անխելքութեամբ յարմար ա-  
տենի մը կը սպասէին որ վեաս մը հասցընէն  
Խոսրովու. ուստի Երբոր Ասպուրակէս կա-  
թուղիկոսին մեռնելէն վերջը մեծն Սահակ  
Պարթևը կաթուղիկոս դրուեցաւ, գնացին  
ասոնք ամբաստանութիւն ըրին Ծապհոյ  
թէ Հայերը կուղեն ապստամբիլ, և ահա-

ասոր նշան՝ առանց Պարսից թագաւորէն  
հրաման առնելու կաթուղիկոս դրին։ Ըս-  
տուհ հաւաալով առ բանիս՝ դեսպան խըր-  
կեց Խոսրովու որ իրեն գայ. բայց Խոսրով  
յանդիմանեց դեսպանները և բանի տեղ  
չափեց Ծապհոյ հրամանը։ Ծապուհ աս  
բանիս վրայ շատ նեղացած՝ իր Արտաշիր  
որդին շատ զօրքով հայաստանի վրայ խրկեց։  
Խոսրով յուսահատած՝ Ելաւ Արտաշրին  
գնաց, որ շղթաներով կապեց զինքը ու տե-  
ղը անոր Վռամշապուհ եղբայրը թագաւոր  
դրաւ. զսուրբն Սահակ կաթուղիկոսու-  
թենէ ձգեց, և Գաղաւոն նախարարը՝ որ  
ան ատենները խիստ երեւլի էր՝ խարդա-  
խութեամբ քովը կանչելով բռնեց ու շրջ-  
թայի զարկաւ։ Կոյն իրիկունը Գաղաւոնին  
եղբայրը Ծաւարչ և Պարգև Ամասունին  
եօթը հարիւր կորիճ մարդիկներով գնացին  
որ Խոսրով ու Գաղաւոնը ազատեն, բայց  
գժբաղդութեամբ հնարքնին ջաջողելով՝  
հարկադրեցան Պարսից հետ պատերազմն-  
լու. իրաւ է որ իրենց քիչուորութեանը  
համեմատ՝ շատ կոտորածներ ըրին Պարսիկ-  
ներէն, բայց ափսոս որ Ծաւարչ մեռաւ,  
Պարգևն ալբանուելով Արտաշրին դիմացը  
տարուեցաւ, որ հրամայեց կաշին տիկ հա-  
նել. խի զխոսրով Պարսկաստան տաննելով  
Անյուշ բերդը դրաւ և դիմացը կայնեցուց  
Պարգևին կաշին տիկը։ Ահա բարբարոսու-  
թեան դառն սպառուղներէն մէկը (392)։

Վռամշապուհ իր եղբօրը տեղը յաջոր-  
դելով, ուսումնասէր ու հանդարտաբարոյ

և խոհեմ բնութեամբը մեր անուանի թա-  
գաւորներէն մէկը եղաւ, թէպէտ և քաջու-  
թեան կողմանէ մասնաւոր բան մը չունի:  
Ըստ ամենայնի Պարսից հպատակութիւն-  
ցուցընելով՝ սիրելի եղաւ Պարսից Վռամ-  
կրման թագաւորին, անոր համար Կրման  
ուզելով Վռամշապուհին հաճոյական բան  
մը ընել Խոսրովը Անյուշ բերդէն հանեց  
ու պատուով կը պահէր: Վռամշապուհ  
ասանկ խաղաղութեամբ և հանգարառու-  
թեամբ քսանուերկու տարի թագաւորե-  
լէն վերջը մեռաւ, իր բարի անուանը յիշա-  
տակ կանգնելով՝ ազգասիրաց սրախն մէջ  
Երախտագիտութե անմահական արձանը:

*Բ* Վռամշապհոյ գեղեցիկ արդիւնքներէն  
մէկն է իր ուսումնասէր բարքը, որ Հայա-  
ստանի ուսմանց ոսկեգարեան տաճորին  
ոսկեձոյլ սիւներէն մէկն եղաւ Սահա-  
կայ, Մեսրոպայ ու Խորենացւոյն հետ:  
Իր ատենը գտնուեցան մեր գեղեցկահիւս  
երկնապարգե գրերը, իրեն հովանաւորու-  
թեամբն ու եռանդեամբը ան գրերուն ար-  
դիւնքը երևաւ, որով այնպիսի պքանչելի  
գրաւորական ճոխութեան ժառանգորդ  
եղանք: Վռամշապուհ միայն գործակից,  
քաջալերիչ ու օգնական եղաւ, իսկ մէկալ-  
նոնք գործի և արդիւնք, որով կ'իմացուի  
թէ որչափ աւելի երախտագէտ պիտի ըլ-  
լանք անոնց որ այսպիսի անհամեմատ բա-  
րեաց պատճառ եղան, և առանձինն հայ-  
կական տառից գիւտովը, որ ասանկ հրա-  
շալի կերպով եղաւ:

Առամշապէոյ թագաւորութեան ժա\_  
մանակը մեծ տնուն հանած էր Մէսրոպ  
վարդապէտը Տարոն գաւառէն իրեն սրբու\_  
թեամբն ու խմաստութեամբը , և մեծին  
Կերսեսի աշակերտն ըլլալով՝ անոր հայրե\_  
նասիրութեան ու բարերարութեան հոգին  
զգեցած էր : Երբոր ինքն որ անապատը քա\_  
շուած կը ճգնէր , լսեց սրբոյն Սահակայ  
համբաւը , քովը եկաւ ու վարդապէտու\_  
թեան պատիւ առնելով անկէ՝ սկսաւ ամէն  
տեղ քարոզութիւն ընել քանի մը աշկերտ\_  
ներով , և ետևէ ըլլալ դիտութիւնները ծաղ\_  
կեցրնելու . բայց տեսնելով մեր ազգին յա\_  
տուկ գիր չունենալուն վիսամները և անով  
ուամանց յառաջանալուն դժուար ըլլալը .  
երկուքը միաբան սկսան ետևէ ըլլալ գիր  
գտնելու . բայց շատ աշխատելէն ետքը եր\_  
բոր մարդկային հնարքներէ յօյսերնին կը\_  
տրեցին՝ ազօթքի ապաւինեցան : Սուրբն  
Մէսրոպ քանի մը աշկերտներով ելաւ Ե\_  
ղեսիա գնաց՝ Պղատոս անունով մեծանուն  
փիլիսոփայի մը քով որ շատ հոչակուած  
էր աս տեսակ բաներու ճարտար ըլլալուն  
համար . բայց յօյսը պարագ ելլելով , ան\_  
կէ Սամուսատ գնաց՝ Հռուփանոս անունով  
ուրիշ փիլիսոփայի մը քով , որ նոյնուկս ան  
ալ մեծ անուն ունէր . բայց անօգուտ եղաւ  
ան ճամբորդութիւնն ալ , որովհետեւ լոյս  
մը չկրցաւ առնել իր խնդրոյն վրայ : Տես\_  
նելով սուրբն Մէսրոպ աս դժուարու\_  
թիւնները՝ նորէն Աստուծոյ առջեւ տարա\_  
ծեց իր սրտառուչ մաղթակները , և ահա

յանկարծ տեսիլք մը տեսաւ, որով մրտին  
մէջ տագաւորուեցան աստառւածագարգելե-  
զուին գրերը . տեսիլքն որ անցաւ՝ սուրբն  
Մեսրոպ գրեց տառերը ու փորձեց տեսաւ  
որ լեզուին բոլոր յատկութեանցը յարմար  
էին, ան գրերը կարդի գնելով մեր այբու-  
բենքը ձևացուց : Աս գրերով հայերէն ա-  
ռաջին գրուածքը եղաւ՝ Սողոմոնի Առակաց  
գրքին թարգմանութիւնը, որ երբոր տե-  
սաւ ըստ ամենայն մասանց յաջողած՝ ա-  
ռաւ մէծ ուրախութեամբ հայաստան բե-  
րաւ : Մէկէն թագաւորը սրբոյն Սահակայ  
և սրբոյն Մեսրոպայ հետ միաբան, դպրոց-  
ներ ու արհեստանոցներ բանալ տուաւ և  
մեծ ջանք ունեցաւ անոնց յառաջադիմու-  
թեանը . որովքիչ միջոցի մէջ ամէն բան ա-  
ռաջ երթալով, ունեցաւ հայաստան ալ  
թէպէտ սակաւատեւ՝ բայց գեղեցիկ ոսկե-  
դար մը՝ իր գրականութեանը պարծանք :

Որովհետև Վռամշապուհին որդին Ար-  
տաշէս գեռ պզտիկ էր, նախարարները  
ինդրեցին Յազկերտէն որ զյուսորով երրոր-  
դը նորէն իրենց թագաւոր նստեցընէ . բայց  
խոսրով հազիւ թէ տարի մը թագաւորեց՝  
մեռաւ, և նորէն հայաստան տակն ու վրայ  
եղաւ, այնովէս որ ինչուսն թագաւորու-  
թիւնն ալ կործանեցաւ : Վասն զի Յազկերտ  
ուզելով որ հայերը արևապաշտ ընէ, փո-  
խանակ մեր ազգէն մէկը թագաւոր գնելու՝  
իր Շապուհ որդին թագաւորեցուց հայոց  
վրայ, որ կը ջանար պարսկական տօներ հան-  
գէսներ ընելով կամաց կամաց հայերը ըն-

տանեցրնել արևատղաշտութեան : Հայերը  
իմանալով Յազկերտին միաքը սկսան արհա-  
մարհանոք վարուիլ Շապուհին հետ :

Անդամմը Շապուհ Հայոց նախարարնե-  
րուն հետ մէկտեղ որսի գնացեր էր, անոնց  
հետն էր նաև Ատովմ Մոկացի քաջ նախա-  
րարը, ասոնք հեռուէն վայրի էշերու երա-  
մակ մը տեսնելով սկսան ետևուն կյալ  
ու հալածել, երբոր վայրի էշերը քարոտ ու  
ժայռոտ տեղեր ելլելով իրենց որջերը քա-  
շուեցան, նախարարները ուղելով իրենց քա-  
ջութիւր ցուցընել Շապուհին, սկսան ժայ-  
ռերէն վեր արշաւել. բայց Շապուհ վախ-  
կոտ ու միանդամայն անվարժ ըլլալով մէկ  
դի քաշուեցաւ. ան ատեն Ատովմ Մոկացի  
նախատեց զինքն ու ըստաւ. « Ինչո՞ւ վատու-  
թեամբ կեցեր ես ով Պարսից տստուածոր-  
դի, չվազե՞ս դուն ալ թէ որ մարդ ես ու  
մարդու քաջութիւն ունիս ։ Պատասխան  
տուաւ Շապուհ. « Սատանաները միայն  
կրնան ատանկ քարոտ տեղերէ վեր ելլել,  
ու ոչ եթէ մարդիկ ։ որով նախարարները  
սատանայի աեղ զրաւ : Ատովմ ան նախա-  
տինքը միաքը պահեց ու առթի մը կը սպա-  
սէր որ ան խօսքին վրէժը հանե Շապուհին:  
Ուստի երբոր ուրիշ անդամմը կինձ որսա-  
լու գացեր էին, ինչպէս որ սովորութիւն  
էր, եղեգնուատին կրակ տուին . Շապուհ  
դանդաղելով չկրցաւ Եղեգնուատին: դուրս  
ելլել ու կրակը չորս դին առաւ : Ատովմ  
իմանալով որ Շապուհ վատանդի մէջ ու օգ-  
նութեան կարօտ է, մօտեցաւ Շապուհին:

քովն ու ծաղլը ընելով ըստաւ . « Ահա քու  
հայրդ ու աստուածդ , ինչո՞ւ կը վախես » :  
Ըապուհ նեղանալով ըստաւ . « Կատակի ա-  
տեն չէ հիմա . շուտով անցիր ու գուրս ելիր  
որ ես ալ կարենամ ետևէդ գալ , որովհետե-  
ձիս խրտան է » : Ատովմ աւելի համարձա-  
կութիւն առնելով թագաւորին վախկո-  
տութենէն ըստաւ . « Գիտցիր չափդ ու անկէ  
աւելի մի յոխորտար . թէ որ գուն Մոկա-  
ցիները սատանայի որդի կը կոչես , ես ալ  
զՊարսիկները կնամարդի ու վատ կը կո-  
չեմ » : Աս ըսելէն վերջը զարկաւ ձիւն ,  
անցաւ կրակին մէջէն և Ըապուհը ազա-  
տեց : Բայց դիանալով որ աս իրեն համար-  
ձակախօսութիւնները Ըապուհին ծանր ե-  
կած են , թողուց հայաստանն ու իր Մո-  
կաց աշխարհը քաշուեցաւ : Ասոր նման  
ուրիշ քանի մը նախատական դէպքերով  
այնչափ բարկացուցին զԸապուհ , որ առթի  
մը կը սպասէր Պարսկաստան փախչելու .  
ուստի լսելով որ Յազկերտ իր հայրը հի-  
ւանդացեր է , ճամբայ ելաւ Պարսկաստան  
երթալու : Ըապուհ երթալու ատեն հրա-  
ման տուաւ իր զօրագլխին որ վերջը հայոց  
նախարարները բռնէ ու իր ետևէն Պար-  
կաստան խաւրէ . բայց հազիւ թէ ինքը  
Պարսկաստան հասեր էր՝ հայրը մեռաւ ,  
ինքն ալ իր քովի մարդիկներէն սպաննուե-  
ցաւ : Նախարարները իմանալով Ըապուհին  
հրամանը՝ ամէնքը միաբան Պարսից զօրքը  
հալածեցին հայաստանէն , ու շատ մարդ  
ալ սպաննեցին : Բայց վախնալով Պարսից

Վռամ թագաւորէն՝ ամէնքն ալ իրենց բեր-  
դերը քաշուեցան, ու Պարսիկները շատ  
նեղութիւն տուին իրենց մասին մէջի եղած  
հայոց: Առամ տեսնելով որ առանց մէկ  
գլխի մը չկրնար ժողվել սովորական հար-  
կը, հաշուութիւն ըրաւ նախարարներուն  
հետ, ու Վռամշապուհին որդին Արտա-  
շէս երրորդը թագաւորեցուց որ տաս-  
նըութը տարեկան էր: Առջի բերան ուրա-  
խանալով գոհ եղան նախարարները. բայց  
քիչ ատենէն տեսնելով Արտաշեսին ան-  
կարգութիւնները՝ զգուեցան իրմէ և կու-  
զէին թագաւորութիւնը Պարսից տալ. աս  
բանիս շատ դէմ կեցաւ սուրբն Սահակ,  
դիտնալով որ ազգին կորստեանը և մեծա-  
մեծ միասներու պատճառ է. բայց նախա-  
րարները ձանձրացած ըլլալով անանկ ան-  
կարգ թագաւորներէ՝ մտիկ չըրին սրբոյն  
Սահակայ խրատին ու գացին Վռամէն խըն-  
դրեցին որ թագաւորութիւնը վերցընէ ու  
անոր տեղը Պարսիկ իշխան մը դնէ:


Վռամ նախարարներուն խնդիրքը լսե-  
լով կանչել տուաւ զտուրբն Սահակ ու  
զԱրտաշէս: Արտաշէս թէպէտև ինքվնքը  
արդարացուց ըսելով որ տէրութեան դէմ  
յանցանք մը ըրած չունի, բայց Վռամ ու  
զելով թագաւորութիւնը վերցընել՝ զտուրբն  
Սահակ բանտ դրաւ, Արտաշէսն ալ Պարս-  
կաստանի ներսերը քշեց ուր իրեք չորս  
տարի ալ ապրեցաւ ու մեռաւ, վեց տարի  
թագաւորելէն ետքը: Ահա աս կերպով  
վերջացաւ Արշակունեաց հզօր թագաւո-

բութիւնը Քրիստոսի 428 թուականին ,  
580 տարի դիմանալէն ետքը :

Արշակունեաց թագաւորութեան վեր-  
ջանալուն բոլոր պատճառները հոս շարելը  
աւելորդ կը սեպէնք , որովհետեւ պատմու-  
թեան ետին աւելի ընդարձակ խօսուծ ենք .  
Հոս համառօտ մը կ'ուզենք յիշել նախա-  
րարաց անխոհեմ գործողութիւնը , որով  
մեր Արշակունեաց թագաւորութիւնը կոր-  
ծանեցին : Գործողութեան պախարակելի  
ըլլալը ամենուն ալ յայտնի է . վասն զի մար-  
դուս ևս առաւել ազգի մը ազատութիւնը  
աստուածային տուբքը ըլլալով , տուղը միայն  
կրնայ վերցնել աս գեղեցիկ ձիբքը ան իշ-  
խանութեամբը՝ որով տուեր է . ուստի ով  
որ պատճառ կ'ըլլայ վերնալուն և կամ ինքը  
կը վերցընէ , իրաւամբք առելի է ամենուն  
ու Աստուծոյ պատիժը կը սեպուի : Եթէ  
թագաւորը գէշ էր , կրնային զինքը թագա-  
ւորութենէն զրկել , թէ որ ազգին ու հասա-  
րակաց օգուտը անանկ պահանջէր . որով ոչ  
միայն կ'արդարանար իրենց գործողութելը ,  
հասկա յաւիտենական օրհնութիւն կը ժա-  
ռանդեին . իսկ հիմա փոխանակ օրհնու-  
թեան անէծք կը ժառանդեն , որովհետեւ  
որչափ թագաւորին գէշութիւնը՝ նոյնչափ  
ալ իրենց անկրթութիւնը , հասարակաց  
բարիք չմտածելը , ու ասոնցմէ առաջ եկած  
չարիքներուն պատւղներն են , որով իրենց  
կրիցը զոհ ըրին այնչափ ժողովուրդ գերու-  
թեան մասնելով . և այնպիսի սոսկալի գե-  
րութեան մը մասնեցին ան գեղեցիկ ձիր-

քերով զարգարուած ազգը, որ բոլոր ու-  
նեցած սկանչելի ու օտարաց նախանձելի  
առաքինութիւնները խանդարուելով, այն-  
չափ թշուառութեանց մէջ ընկաւ՝ որ պատ-  
մութեան յաջորդ թերթերուն մէջը պիտի  
տեսնենք ու լսենք :





ՅԵՒԵԼՈՒՇՈ

ԻՇԽԱԿԱՆԻՑԻ

ՄԱՐԶՊԱՆԱՑ

ԳԼ. ԺԳ

Ա է հմիւնապուհ սուսզին մարզպան , և Ալար-  
չանանց պատերապյլը :

Վ բաւառնեաց թագաւորութենեն վեր-  
ջը մարզպան դրուեցաւ Ա է հմիւնապուհ  
անունով պարսիկ իշխան մը , որ քնութեամբ  
խաղաղասէր և ազնիւ մարդ ըլլալով շատ  
շաւ կառավարեց՝ չայաստանը տասնըշորս  
տարի . և երբոր ինքը մեռաւ՝ աեղը անցաւ  
Վասակ Սիւնի , փառասէր , անհաւատ ,  
նախանձոտ , ազգատեաց նախարարը , որ  
փոխանակ ազգին ուրախութեան և երջան-  
կութեան պատճառ ըլլալու իբրի չայ , թը-  
շուառութեան և մեծ տրամութեան պատ-  
ճառ եղաւ չայաստանի :

Յազկերտ երկրորդ Պարսից թագաւորը

ուզելով որ ամէն իրեն հարկատու ազգերը  
արևապաշտ ըլլան, ամէն ձար մտածելէն  
վերջը՝ մոդերուն խորհրդովք հրաման խաւ-  
րեց Հայոց, Աղուանից, Վրաց, որ մէյմէկ  
բազմաթիւ դնդեր խաւրեն, որպէս զի  
կարենայ ազգին երևելի զօրավարներն ու  
նախարարները հեռացընելու մնացածները  
դիւրաւ արևապաշտ ընել: Ազգին վրայ ալ  
սէր ցուցընելուզելով, նախարարներէն մէկ  
քանին պատուեց ինչպէս Վասակայ Սիւ-  
նեաց նախարարին մարզպանութիւնուառ,  
և Վարդան Մամիկոննինին ընդհանուր  
սպարապետութեան պատիւը (442):

Հայերը խորհուրդ ըրին մէջերնին ու  
բազմաթիւ գունդ մը խաւրեցին՝ շատ քա-  
հանաներով ու բազմութեամբ նախարա-  
րաց, որպէս զի անհաւատարմութեան կաս-  
կած մը չտանի Յազկերտին. անոնց հետ մէկ-  
տեղ գացին նաև Վասակ ու Վարդան. նոյն  
պէս Աղուանից և Վրաց զօրքերն ալ եկան:  
Յազկերու երկու տարի հոնաց գէմպատե-  
րազմընելէն վերջը Երբոր չկրցաւ յաղթել  
դարձաւ Պարսկաստան, ու սկսաւ նախա-  
րարները յորդորել և ստիպել որ արևուն  
երկրագութիւն ընեն: Կախարարները  
միաբան դէմ կեցան Յազկերտի, ոմանք  
ալ նահասակուեցան, ինչպէս Գարեգին,  
Վատովմ Գնունի ու Մանամիհը Ռշտունի  
իրենց զօրքովը. մէկալ նախարարներն ալ  
շատ ստիպեց, բայց չկրցաւ մոքերնուն հաս-  
տատութիւնը խախտել:

Նոյն միջոցին Դեհշապուհ անունով

մարզպան մըն ալ չայաստան խաւրեց որ եր-  
թայ ծանր տուբքերով և ուրիշ նեղութիւն-  
ներ տալով չայերը դարձընեւ . իսկ նախա-  
րարները սասափիկ բանտի մը մէջ դրած կը  
նեղէր , ըսելով որ եթէ հաւատքնին ուրա-  
նան՝ զիրենք ազատ կը թողու : Կախարար-  
ները տեսնելով որ առանց իրենց չայա-  
ստան ոտքի տակ պիտի երթայ , մտածեցին՝  
անգամ մը արտաքուստ ուրանաւ հաւատք-  
նին , որպէս զի գերութենէն ազատելով  
կարենան օդնելամբով ազգին . այսպէսով  
մէջերնին միաբանելով արևու և կրակի եր-  
կրպագութիւն ըրին . վերջը Յազկերտէն  
սպատիւ գտած չայաստան դարձան եկան .  
անոնց հետ մէկտեղ եկան խել մը մոգե-  
րու բազմութիւն , որպէս զի չայերը կրա-  
կապաշտութեան մէջ կրթեն : Երբոր տե-  
սան չայերը աս մոգերը , սրբոյն Վկոնդի  
և ուրիշ սուրբ քահանայից առաջնորդու-  
թեամբը մոգերուն վրայ վազեցին , շատ  
մարդ մեռուցին շատն ալ վիրաւորեցին .  
մնացածներն ալ լեղապատառ փոխուցին :  
Վարդան որ արտաքուստ միայն ուրացեր  
եր , տեսնելով որ մոգերը վարնտուեցան  
չայաստանէն , մէկէն եկաւ Յովսէփ կա-  
թուզիկոսին և ուրիշ քահանայից ոտքը ըն-  
կաւ , թողութիւն խնդրելով ակամայ ուրա-  
ցութեանը : Իսկ Վասակ սրտանց ուրացած  
ըլլալով՝ չէր ուզեր որ մոգերը երթան  
չայաստանէն , ուստի խարէութեամբ կ'ը-  
սէր որ առժամն ընդունին մոգերը , որպէս  
զի Յազկերտ վրանին չբարկանայ , ու վեր-

Ու կամաց կամաց դուրս հանեն զիրենք . առվ շատին միտքը համոզուեցաւ , մանաւանդ թուլահաւաններունը , և շատ տեղ կրակապաշտութիւնը սկսաւ տարածուիլ մանաւանդ մեծամեծաց տները :

ՄԵծն Վարդան տեսնելով աս չարիքը և չկրնալով դարման մը ընել , սրտին ցաւեն ելաւ Հայաստանէն և դէալ՚ի Յունաց մասը սկսաւ երթալ . բայց մէկալ նախարարները երբոր լսեցին Վարդանայ երթալը՝ շատ ազանքներով ետ դարձուցին զինքը , և իրեն հետ միացած՝ աներէն վուշնտեցին մոգերը . վերջը Պարսից զօրաց վրայ յարձակելով , որ Աւասակայ առաջնորդութեամբը Բագրեանդ ժողվուեր էին , մեծ ջարդ ըրին , և շատ մարդ բռնեցին , որոնց հետն էր նաև Վասակ : Բայց սաստիկ աղացելուն և աւետարանին վրայ երդում ընելուն համար նորէն աղատ թողուցին զինքը :

Ան միջոցին Յազկերս Ազուանից Երկիրն ալ շատ մոգեր խաւրեր էր որ զանոնք ալ արևապաշտ ընեն . անոնք չկրնալով դէմ գնել՝ Հայերէն օգնութիւն ուզեցին , անոր համար հարկ եղաւ որ բոլոր զօրքը իրեք բաժնեն . առջինը տուին Ներշապուհ Արծրունիին որ Պարսից դէմ գնէ . Երկրորդը Վասակայ՝ Հայաստանը պահելու համար . Երրորդ գունդն ալ տուին Վարդանայ որ Ազուանից օգնութեան Երթայ : Ճամբան հանդիսակեցաւ անոր Պարսից զօրքը որ պատերազմելով մեծ ջարդ կերան Հայերէն : Վարդանին զօրքերը Ազուանից Երկիրն որ

հասան՝ բոլոր մոգերը կոտրեցին, կռա-  
տունները կործանեցին և Պարսից զօրքերը  
հալածեցին անկէ: Երբոր Վարդան Աղուա-  
նից երկիրը ասանկ քաջութիւններ կ'ընէր,  
անզգամ Վասակը իրեն երգմանը վրայ հաս-  
տատուն չկենալով հաւատոքը ուրացաւ ու  
նորէն սկսաւ մոգերը Հայաստան մացընել,  
կրակատունները բանալ, ու քահանանները  
և ուրիշ շատ մարդիկ չարչարել. իրեն հետ  
միաբանեցան մէկ քանի թուլահաւատ մար-  
դիկ ալ: Քաջն Վարդան երբոր լսեց Վա-  
սակայ նորէն ըրած դաւաճանութիւնը,  
մէկէն իր զօրքով անոր վրայ հասաւ, և  
հետը ուրացող միաբանովներուն մեծ ջարդ-  
տուաւ: Վերջը Յազկերտին դեսպան խըր-  
կեց, որ Եթէ զիրենք ազատ թողու որ  
քրիստոնէութիւննին սկաշտեն՝ իրեն սիրով  
կը ծառայեն: Յազկերտ թէպէտ և հրաման  
տալ ձեւացուց, բայց միտքը խարդախութիւն  
ըլլալով Հայերը խմացան, և իրենց կերպը  
չփոխեցին: Յազկերտ Հայոց հաւատքներ-  
նուն վրայ հաստատութիւնը տեսնելով՝  
յուսահատեցաւ զիրենք շահելէն, ու Մի-  
հրներսէ՛ հազարապետը խաւրեց շատ  
զօրքով: Միհրներսէ՛ տեսնելով Վասակայ  
հաստատուն և անդրդուելի չարութիւնն  
ու անզգամութիւնը, բոլոր զօրքը անոր  
յանձնեց և ինքը դարձաւ Յազկերտին քով,  
օգնական տալով Վասակայ Մուշկան Կիւ-  
սալսւուրտը:

Տեսնելով արին Վարդան Վասակայ մե-  
ծամեծ պատրաստութիւնները, ամէն տեղի

Հայերուն գեսալան խրկեց որ ուզողը իր  
քովք գայ . ասով Արտաշատու մէջ վաթսու  
նըվեց հազար հոգի ժողվուեցան , ամէնն  
ալ կարիք հաւատոյ համար պատերազմե  
լու վառուած . մէջերնին կային նաև քանի  
մը Եպիսկոպոսներ ու շատ քահանաներ :  
Իսկ Վասակ մէկ քանի սուտ քահանանե  
րու ձեռքով շատ մարդ խաբեց՝ իր կողմը  
ձգեց , ըսելով որ հրաման եկեր է Յազկեր  
տէն համարձակ քրիստոնէութիւնը պաշ  
տելու . ասով ինչուան Վրացիներն ու Ա  
ղուանները Հայոց միաբանութէն բաժնեց :  
Երբոր Երկու կողմէն ալ պատերազմի սկառ  
բաստուեր էին , Հոգեգալստեան վեցե  
րորդ իրիկունը , որ Երկրորդ օրը պատե  
րազմ սիամի ըլլար , ամէնն ալ խոստովանե  
լով հաղորդուեցան , որպէս զի Հոգւով և  
մարմնով զօրանան : Երկրորդ առաւտը  
սկսաւ պատերազմը խիստ կատաղաբար , և  
պատերազմին սկիզբները հինգ հազար հոգ  
ւոյ չափ Վասակայ կողմը անցան , ինչպէս  
որ առաջուց խօսք տուեր էին , ու մեծ շը<sup>շ</sup>  
փոթութիւն սկառագուեցին : Մեծ քաջու  
թը պատերազմեցան . Վարդանանք . բայց  
երբոր սուրբն Վարդան առիւծի պէս աս  
դին անդին վազելով մեծամեծ քաջութիւն  
ներ կընէր՝ վիրաւորուելով լընկաւ մեռաւ ,  
ինչպէս նաև ուրիշ նախարարներ և Երկու  
հարիւր վաթսունը վեց հոգի . մնացածներն  
ալ տեսնելով Վարդանայ մահը , ցիր ու ցան  
եղան , և իրենց քաղաքներուն մէջը ամրա  
ցան : Բարց Պարսիկները վերջէն Հայոց

այլեայլ գունդերուն հետ ալ պատերազմե-  
լով ուրիշ եօմը հարիւր հոգւոյ չափ ալ  
մեռուցին, որով Վարդանանց նահատակաց  
թիւր եղաւ հազար երեսուն ու վեց : Իսկ  
Պարսից կողմանէ մեռան նոյն օրը իրեք հա-  
զար հինգ հարիւր հոգի : Վասակ աս ամէն  
չարիքներով չկշտանալով խարեւութեամբ  
շատ մարդ բռնեց ու սպաննեց, և Ղեռն-  
դեանք ըստուած սուրբ քահանաներն ալ  
բռնեց շղթայի զարկաւ (451) :

Վարդանայ հետ միաբանած նախարար-  
ները գունդ գունդ ձևացած՝ սկսան Պար-  
սից քաղաքներուն ու բերդերուն վրայ  
յարձակիլ ու վիսաններ հասցընել . անոր  
համար Յազկերտ Ատրորմիզդ անունով մէկը  
դրաւ հայոց վրայ որ նախարարները խա-  
բէութեամբ բռնեց ու իրեն խաւրէ : Նախա-  
րարները թէպէտ և խմացան Ատրորմիզդին  
միաքը, բայց մարտիրոսութեան փափաքով  
վառուած՝ փոյթ չըրին, ու ելան Ատրոր-  
միզդին քովը գնացին . ան ալ զամէնքը բըռ-  
նեց և Ղեռնդեանց հետ մէկտեղ Յազկեր-  
տին խաւրէց, ու հրաման տուաւ հայոց  
որ ամէն մարդ իր կրօնքը պաշտէ : Վասակ  
աս ամէն չարութիւններն ընելէն վերջը  
յանցաւոր դանուեցաւ Յազկերտին առջեւ,  
և անոր հրամանովը իր ամէն իշխանութիւնն  
ու հարստութիւնը առին և սոսկալի բանտի  
մը մէջ դրին : Վասակ իր անմառութեամբն  
ու փառամոլութեամբը չկրցաւ իմանալ թէ  
ազգատեաց անձնասէր և անմիաբանասէր  
մարդուն վախճանը սոսկալի մահ է : Մէ-


բուժանայ չարաչար մահը իրեն խրատ չեցաւ , անոր համար քան զան ալ տւելի գեշ և սարսափելի մահ ունեցաւ : Ո՞րչափ տարբերութիւն կայ աս երկու զօրավարաց , այսինքն Վարդանայ և Վասակայ մէջ . Վարդան բարերար և հայր աշխարհի , իսկ Վասակայ սևացեալ ճակտին վրայ որոշ կը տեսնուի իր թշուառութեանը պատճառը , այսինքն նախանձ , վառամոլութիւն , աղդատեցութիւն և անմիտանասիրութիւն : Վարդանայ պէս անմահ բարերարներուն անունը մարմարին քարերու վրայ գրելն ալ ոչ ինչ է . վասն զի այնպիսւոյն արժանաւոր տեղը մարդուն գերազանց միտքը ու աստուածանման հոգին է : Իսկ Վասակայ պէս ազգատեաց մարդիկներուն անունը տղմի վրայ գրելն ալ շատ է թէպէտ և ոտից կոխան ըլլան . վասն զի այնպիսիներուն անունը մարդկանց անուններուն կարգէն գուրս հանելու էր՝ թէ որ իրենց գէշ վարքը ուրիշներուն խրատի համար միայն հարկաւոր չըլլար : Կ սելու արժանի է Վասակայ որդնալից ցաւալի մահուն ստորագրութիւնը որ կ'ընէ մեր Եղիշէ քաջ և ճարտասան պատմիցը .

« Օր ըստ օրէ բերէին իբրև զգէշ ընկենուին ՚ի մեծ հրապարակին , ձաղէին և այսպանէին , և տեսիլ ամենայն կարաւանին զիտ առնէին . . . Եւ իբրև այսպէս յառենայն կողմանց հարեալ վարժարացաւ , անկատ յախտս գմնդակս անգեն՝ ՚ի կասկանն : Ճեռաւ փոր նորա , և հարան և որորեցան

գողք նորա , և քամեալ մզեցաւ թանձրա-  
մսութիւն նորա : Եռացին որդունք ընդ աչք  
նորա , և 'ի վայր սորեցին ընդ ռնդունս  
նորա . խցան լսելիք նորա , և ծակոտեցան  
շարաչար շրթունք նորա . լուծան ջիւլք բազ-  
կաց նորա , և յետ կոյս կորացան կրկունք  
տոից նորա : Բզիսեաց 'ի նմանէ հոտ մահու ,  
և փախստական եղեն 'ի նմանէ ձեռնասուն  
ծառայք նորա : Լեզուն միայն կայր կեն-  
դանի 'ի բերան նորա , և ոչ գտաւ խոստո-  
վանութիւն 'ի շրթունս նորա : Ճաշակեաց  
զմահ հեղձամղձուկ , և էջ 'ի գժոխս ան-  
հեարին դառնութք : Ունհար եղեն նմա-  
սենայն սիրելիք նորա , և ոչ յագեցան  
սաստիկ հարուածովք ամենայն թշնամիք  
նորա : Եւ այն որ կամերն թագաւոր լինել  
մեզօք՝ հայոց աշխարհին , ոչ երևեցաւ տեղի  
գերեզմանի նորա . քանզի իբրև զըուն մե-  
ռաւ և իբրև զգէշ ( կամ զէշ ) քարշեցաւ : . .  
Ոչ ինչ եթող չարիս զոր ոչ գործեաց 'ի  
կեանս իւր . և ոչ ինչ մնաց 'ի մեծամեծ չա-  
րեաց՝ որ ոչ անցին ընդ նա 'ի մահուան  
նորա » :

### ԳԼ. ԺԴ

Ասրորմիզ բոլոր նախարարները բռնած  
Պարակաստան խաւրեց , հոն Յազկերտին  
հրամանովք բոլորն ալ բանտ գրուեցան՝



իսկ քահանաները քիչ մը ատենեն ծածուկ սպաննուեցան : Նախարարները չորս տարի բանոք կենալէն վերջը Շղոմշապուհ իշխանին աղաքանքովը ազատեցան բանտէն , բայց Պարսկաստան մնացին . Երբոր յաջորդ տարին մեռաւ Յազկերտ , տեղը Պերոզ որդին անցնելով ութը տարի նախարարները իրեն դործողութիւններուն ծառայեցուց . բայց Երբոր Ատրիշնասպ մարզպանը Հայաստան կ'երթար՝ զիրենք ալ անոր հետ մէկաեղ դարձուց իրենց հայրենիքը (464) :

Երջանիկ նախարարները Հայաստան որ դարձան՝ սկսան խաղաղութեամբ կառավարել իրենց Երկիրները : Ան միջոցներուն մէծին Վարդանայ Հմայեակ Եղբօրը մէծ որդին Վահան՝ իրեն քաջութեամբն ու խելացիութեամբը շատ սիրելի Եղաւ բոլոր Պարսից մէծամէծներուն , և նաև Պերոզայ : Աս բանիս նախանձելով մէկ քանի ուրացող նախարարներ , որ դեռ Պարսկաստան կը գտնուեին , չարախօսութիւններ ըրին Վահանայ վրայ . Վահան ալ վախնալով որ Պերոզին աչքէն չլինայ՝ հաւատքը ուրացաւ , թէպէտ և վերջէն սաստիկ զզջաց : Աս դործողութենէս քիչ մը Ետքը սկսաւ Վահանայ պատերազմը աս կերպով : Քրիստոնեայ Հայ նախարարները շատ անգամնախասառելով ուրացող նախարարներէն՝ առիթի մը կը սպասէին որ աս նախատանաց վրէժը առնեն . ուստի Երբոր Հեփթազներուն ոլատերազմէն կը գառնային՝ լսելով որ Վրայ Վախտանիկ թղթը սպատամբէրէ Պարսիկներէն ,

իրենք ալ միաբանեցան մէջերնին ու Վահանը իրենց զօրագլուփի դնելով զատուեցան Պարսից բանակէն : Ատրվճնասապ երբոր լսեց աս բանս՝ վախնաշով սկսաւ Պարսկաստան վախչիլ . ան առեն ետենէն դնացին Վահանեանիք և խել մը հոդի ջարդեցին : Ասպղախ յաղթութենէն վերջը Դուխին դառնալով՝ Սմբատ Բագրատունին մարզուան դրին , Վահանն ալ ընդհանուր սպարապետ . և Երբոր իրենք աս բաներուս հետեին՝ Ատրվճնասապ նորեն էկաւ եօթը հաղար զօրքով : Վահան չորս հարիւր հոդի միայն ուներ . զանոնիք չորս գունդ բաժնելով՝ Ակոռիի մօս սպատերազմի սկատրաստուեցաւ . սպատերազմին սկիզբը Դարջոյլ նախարարը իրեն հարիւրով թշնամեաց կողմը անցաւ . բայց աս բանս վոխանակ-զիրենիք վհատեցնելու աւելի զօրացուց , որով սաստիկ ջարդ մը տուին Պարսից , և իրենիք ուրախութեամբ Դուխին դարձան :

Վահան որչափ որ կրնարնէ կը ջանար ըուր նախարարները միաբանել որպիշօ զի տւելի զօրանալով կարենան քաջութեամբ գէմդնել թշնամեաց և բոլորտինն հալածել զանոնիք . բայց աս իրեն վախաբանացը չհասաւ . վասն զի նախարարներէն ոմանիք արտաքին շահու և վասասիրութեան համար հաւատքնին ուրացած՝ Պարսից կողմը անցեր էին , ոմանիք ալ իրենց քաղաքը քաշուելով հանդիսանին կը նայէին . թէսլէտ և կային նաև ոմանիք որ հասարակաց օդուոր մտածելով իրեն քովք էկած իրեն հետ մէկ-

աւել սիրով կը սպատերազմէին : Խակ Վահան  
թէ ոլէտ և քիչուոր էր , բայց միշտ յաղթող  
գանուեցաւ , և չորս հինգ տարի միակերպ  
սպատերազմէլով մէծամեծ յաղթութիւններ  
ըրաւ Պարսից դէմ : Պարսիկք չորս հինգ դօ-  
րավար փոխեցին քիչ ատենի մէջ , բայց ա-  
մէնքն ալ յաղթուեցան և Վահանայ քաջու-  
թեանը չկըցան դէմ զնել : Աս սպատերազմ-  
ներուն մէջ աղեկ կը տեսնուի Վահանայ  
անսպատակէլի արութելը , վեհանձնութիւնը ,  
հաստատուն հաւատքը և առ Աստուած յոյ-  
սը : Երբոր Պարսիկք Շապուհ Միհրանեան  
մարզպանը խուրեցին Վահանայ վրայ , անի-  
կայ սաստիկ կատղած Վահանայ ըրած յաղ-  
թութիւններուն վրայ , միաբը դրեր էր որ  
կամ յաղթէ Վահանայ ու զինքը մեռցնէ ,  
և կամ յաղթուելով ինքը մեռնի . առ մտքով  
սպատերազմի սպատրաստուեցաւ : Վահանին  
քովինները որ հարիւր հոգիի չափ կային  
աեսնելով Պարսից բազմութիւնը և իրենց  
քիչուորութիւնը՝ շատը ելան ցրուեցան , և  
միայն Երեսուն հոգի մնացին . Պարսիկք  
Վահանայ խումբին քիչուորութիւնը տես-  
նելով Երբոր անհոգ կեցեր էին , առոնք  
յանկարծակի վազեցին Պարսից վրայ , և  
մէծ շփոթութիւն ձգելով բանակին մէջ  
սաստիկ ջարդ տուին Պարսից զօրաց և իրենց  
մէ միայն չորս հոգի մեռան :

Եոյն միջոցին Պերող Պարսից թագաւորը  
մեռաւ , ու տեղը անցաւ իր Վաղարշ եղ-  
բայրը , որ քննելով Վահանայ քաջութիւն-  
ները և անոր սպատամբելուն սպատճառը

իրաւունք տուաւ Վահանայ, և ուզեց հետք  
հաշտութիւն ընել, որպէս զի նաև կարե-  
նայ անվորէալ ժողվել Հայատանին հարկը:  
Վաղարշ աս բանիս համար մարզպան խրկեց  
Նիխոր Վշնասպդատ անունով խաղաղասէր  
մարդը: Նիխոր երբոր Վահանայ մարդ  
խրկեց հաշտութիւն ընելու համար, անի-  
կայ աս իրեք պայմանս դրաւ. Ա, Քրիս-  
տոնէութեան բաներուն Պարսիկք չխառ-  
նուին. Բ, Արժանաւոր և հաւատարիմ մար-  
դիկ միայն պատուոյ հասնին. Գ, Ինչուան  
որ երկու կողմի պատճառները չաեն՝ դա-  
տաստան մը չկտրուի: Աս իրեք ինդիքին  
ալ հաւանեցաւ Նիխոր, ու անկեց վերջը  
դնաց Վահան Նիխորին քով, որուն հետ  
շատ սիրով տեսնուեցաւ, ու մէջերնին դա-  
շինք հաստատեցին: Վերջը Պարսից դուռն  
ալ երթալով իրեն վնաս մը չընելու և դա-  
շինքին վրայ հաստատուն կենալու երդ-  
մունք առաւ Վաղարշէն, և սպարապետու-  
թեան պատիւը առած՝ դարձաւ եկաւ Վա-  
ղարշապատ քաղաքը: Երբոր Անդեկան ա-  
նունով մարզպանը քիչ մը ատեն կենալէն  
Ետքը հարկաւոր գործողութեան մը համար  
ետ կանչուեցաւ, անանկ գովեց զՎահանը  
Պարսից դրան առջե որ Վաղարշ անոր լա-  
ւութեանը փոխարէն մարզպանութեան  
պատիւը տուաւ: Վահան ալ ինդրեց որ իր  
Վարդ եղբայրը սպարապետ ըլլայ: Բոլոր  
ազգին մեծ ուրախութիւն եղաւ աս անակն-  
ունելի յաջողութիւնը: Ետքը ջնջեց Վա-  
հան բոլոր կռատունները, և անոնց տեղը

Եկեղեցիններ շինելով սկսաւ այլ և այլ բարեկարգութիւններ ընել (484) :

Վահանին մարզպանութե ատենը մեռնելով Վաղարշ՝ տեղը նստաւ կաւատ, որ թէպէտ և առջի բերան Վահանին մարզպանութիւնը հաստատեց, բայց վերջը քուրմերուն խորհրդով Պարսիկ մարզպան մը խաւրեց, հետն ալշատ քուրմեր, որոնք եկան նորէն սկսան կռատուններ շինելու արևապաշտութե սորվեցընել: Ասեղած անկարգութեան ցդիմանալով Վահան՝ մէկ քանի նախարարաց հետ միաբանեցաւ, ու Պարսից վրայ վազելով ջարդեցին զիրենք և կռատունները աւրեցին: Բայց որովհետեւ կաւատ Յունաց գէմպատերազմիկ'երթարան պատճառաւ հաշտութիւն ըրաւ հայոց հետ, շատ զօրք առնելով հայերէն:

Վահան ան միջոցներուն մեռաւ քսանը վեց տարի մարզպանութիւն ընելէն վերջը, որուն յիշատակը անկարելի է որ մարդուս մոքէն ջնջուի, որ ազգին հանգստութեանը համար իր ամէն հանգստութիւնը, հարըստութիւնը, փառքը, իշխանութիւնը կորսրնցուց, ինչուան որ գտաւ բոլորն ալնախ իր ազգին և վերջը իր անձին, և իրաւցնելիրէն անուաննը համեմատ վահան եղաւ ազգին՝ բոլոր թշնամիններէն պաշտպանելով:

ԳԼ. Ժ. Զ.

Ա պահանայ մէռնելուն ինըուան Հագործացահ  
Հայտադանի բիշեւը:

Վահանին տեղը մարզպան դրուեցաւ  
Վարդ իր սլքախ եղբայրը, որ հազիւթէ  
ըրս հինգ տարի մարզպանութիւն ըրաւ.  
վասն զի քանի մը անալիտան մարդիկ նա-  
խանձելով իրեն պատուոյն, վրան ամբաս-  
տանութիւն գրեցին. անոր համար կաւատ  
ալ մարզպանութիւնը ձեռքէն առաւ ու  
բաւրդան անունով անզգամ Պարսկի մը  
առաւ որ շատ չարչարեց զազդը: Աս ատեն-  
ներս Հոնք Հայաստանի վրայ վազեցին ու  
շատ չարիք հասուցին ազդին. անոնց դէմ  
Ելաւ Մժէժ գնոււնին իր զօրքովը, և թշնա-  
միները հալածելէն վերջը՝ ուրիշ քանի մը  
նախարարներու հետ միաբանելով ազդը  
հանդարտեցուց: Մժէժին հաւատարմու-  
թիւնը երբոր լուց կաւատ՝ զինքը մարզպան  
գրաւ, որ երեսուն տարի մարզպանութիւն  
ըրաւ (548):

Մժէժին տեղը եաւէ ետեւ չըրս հինգ  
Պարսկիկ մարզպաններ դրուեցան, այսինքն  
Դենշատուհ, Վշնասդ Վահրամ, Վարազ-  
դատ, Սուրեն Ճիճը: Ասոնցմէ ոմանք ազդը  
նեղեցին հաւատը համոր, ոմանք ալ խա-  
զազութեամբ կառավարեցին: Ասոնց ատե-  
նը Մովսէս կաթուղիկոս Հայոց տօմարը

նորոգեց, և Մեծ թուական ըստածը դրաւ,  
որ թուականութիւն Հայոց կ'ըսուփ (551):

Վարդան Երկրորդ Մամիկոնեան տես՝ Հիւր  
նալով Պարսից ըրած բռնութիւնները, մաս  
նաւանդ Առւրէն Ճի՞՞ր մարզպանին ըրածը,  
որ իր Մանուել Եղբայրը մեռցնել տուեր  
էր, խօսք դրաւ քանի մը նախարարաց հետ  
որ ասկատամբին Պարսիկներէն, ուսախ Յուս  
տինիանոս կայսեր խոստացան հարկատու  
ըլլալ՝ թէ որ իրենց օդնէ, անոր խոստ  
մունքներուն վրայ վատահանակով վաղեցին  
Դուքին քաղցին վրայ, Առւրէնը սպաննեւ  
ցին, մոգերն ալ ջարդեցին: Խոսրով աս  
բանիս վրայ բարկացած՝ շատ զօրք խաւրեց  
Հայոց վրայ, բայց Վարդան նորմէն յաղ-  
թեց Պարսից, և ցրուեց զիրենք: Բայց ինքը  
կասկած առնելով քանի մը նախարարաց  
մասնութեանը վրայ, Ելաւ Պօլիս գնաց, և  
Յուստինիանոսէն օդնութիւնն առնելով Ե-  
կաւ Պարսից վրայ, յաղթեց անոնց ու բա-  
նակնին ցրուեց: Խոսրով ինքը անձամբ Ելաւ  
Հայոց և Յուստաց վրայ, շատ անդամ մեծա-  
մեծ սպատերազմներ ըլլալէն վերջը՝ նորէն  
Պարսից ձեռքը մնաց Հայատան, ուր մարզ-  
պան դժին Ճի՞՞ր Վ զոն անունով Պարսիկ  
իշխանը որ ասանը հինգ աարի խաղաղու-  
թեամբ կառավարեց Հայատանը:

Ան ատենիները անուանի եղաւ Ամբատ  
հաղմայաղթ իշխանը, վասն զի Պարսից խոս-  
րով թագաւորին զրավարներէն մէկը իրմէ  
ասպատամբելով Երբոր կը հալածէր զինքը,  
խոսրով օդնութիւն ուզեց Մօրիկ կայսրէն,

որ շատ զօրք խաւրեց, և անոնց զօրավար ներն էին Մուշեղ Մամիկոնեան, Ներսէս Բասենցի, և Սմբատ Բաղմայաղթ. ասոնք շատ քաջութիւններ ընելէն վերջը՝ ապրուտամբը սպաննեցին ու Խոսրովը նորէն թագաւորեցուցին: Խոսրով ասոնց ըրած բարեցը փոխարէն Սմբատը Պարսից զօրավար անուանեց, ու Մուշեղը Ազատիշխան: Բայց Սմբատ ուրիշ շատ քաջութիւններ ալ ընելուն համար մարզպան դրուեցաւ Վրկանիկ կողմը, և ութը տարի մարզպանութիւն ընելէն վերջը մեռաւ, ու շատ քաջութեան, բարեկարդութեան, բարեպաշտութեան և ազգասիրութեան յիշատակներ թողուց: Սմբատէն վերջը մարզպան դրուեցաւ Դաւիթ Սահառունի, որ քոանիրչորս տարի մարզպանութիւն ընելէն վերջը՝ Կոստանդնուպոլիս փախաւ. տեղը մարզպան դրուեցաւ Վարագուիրոց Սմբատ Բաղմայաղթին որդին, որ նոյնակէս ութը տարի մարզպանութիւն ընելէն վերջը Կոստանդնուպոլիս փախաւ (605):

Վարագուիրոցին մարզպանութե առեն ները Խոսրով Պարսից թագաւորը թշնամացաւ Մուշեղ Ազատ իշխանին հետ ու վրան պատերազմի խաւրեց իր Միհրան քեռորդին տասը հազար զօրքով որուն բաց արձակ իշխանութիւն տուած էր որ կրցած չարիքը հասցընէ Մուշեղայ. բայց որով հետեւ Մուշեղ ծերացած էր ու չէր կրնար ինքը մինակ դէմ դնել Պարսից, քովը կանչեց իր Վահան անունով աղքականը որ շատ

Հնարագէտ ու ճարտար մարդ ըլլալուն  
Գայլ Վահան կըսուեր, և աղաչեց անոր  
որ աս պատերազմը ինքը վրան առնէ, և  
անոր խոստացաւ տալ իր ունեցած հարըս-  
տութիւններն ու տուացուածքը : Վահան  
սիրով յանձն առաւ, որովհետեւ քաջ և  
միանգամայն խորագէտ մարդ էր, և դրեթէ  
վստահ էր պատերազմին յաջողութեանը  
վրայ, մանաւանդ որ իբրև հաւատոյ պա-  
տերազմ՝ Աստուծոյ վրայ յոյսը դրած էր:  
Վահան որչափ որ աներկիւղ և վստահ էր  
յաղթութեան վրայ, այնչափ ալ ջանաց  
առանց արիւնհեղութեան ու քիչ ժնասով  
գործողութիւնը լինցընել. ան պատճառաւ  
սկսաւ հնարքներ գիւտեր մտածել որ թըշ-  
նամին որոգայթի մէջ ձգելով ուղածը ա-  
ռաջ տանի. ուստի առաջ մարդ խաւրեց  
Միհրանայ՝ խոստանալով որ Մուշեղը կը  
մատնէ Պարսից՝ թէ որ իրեն տան Տարօնոյ  
երկիրն ու Մուշեղայ ուրիշ հարստութիւն-  
ները . Միհրան մէկէն հաւանեցաւ, ու  
գարձաւ Մուշեղաքը եկաւ, որ արդէն  
Ճամբայ ելեր էր ուրիշ տեղ երթալու: Վա-  
հան բարեկամութիւն ձևացընելով Միհրա-  
նայ քովը գնաց ու համոզեց զինքը որ իրեն  
չորս հազար հոգւոյ չափ Պարսիկ զօրք տայ,  
որ երթայ Մուշեղը բռնէ: Վահան իր հետը  
առաւ ան չորս հազարը, խարձ գեղը եկաւ,  
հոն յիսուն հոգի միայն թողուց, ու մէ-  
կալնոնք Օձ քաղաքը խաւրեց. վերջը ա-  
պլսապրեց ան յիսուն հոգիին որ եթէ ինքը  
մարդ խաւրէ իրենց իր անունովն ու նշանո-

վը դործողութեան յաջողութեանիք վրայ .  
Երժան Սիհրանին իմացընեն ու անկէ ու  
ըիշ զօրք առնելով իրեն դան : Աս բանս  
յարմարցընելքն ետքը եկաւ Օձ քաղաքը  
մնացած զօրաց քով, անոնց ալ տապագրեց  
որ զէնքերնին իրենց հագուստներուն տակը  
պահեն , բարեկամական կերպով քաղաքը  
մտնեն , և երբոր ինքը նշան տայ՝ անխնայ  
ջարդեն քաղաքացիքը առանց մէկու մը խը-  
նայելու : Քիչ քիչ ակասւ քաղաքը մտցընել  
զանոնք , ու ինչալէս որ առաջուց որոշած  
էր՝ բոլորն ալ բաժնեց ան աներուն մէջ .  
ուր զինեալ մարդիկ պահուլստած՝ մասածը  
կը խղդէին . որով ամէնքն ալ սպաննեց .  
վերջը մէկէն մարդ խաւրեց ան յիսունին  
որ երժան ուրիշ երկու հազար հոգի ալ  
օգնական բերեն . ան միջոցին որ մէկանոնիք  
դացեր էին օգնութիւն կանչելու , քաղա-  
քացւոց հագցընել տուաւ Պարսից զօրաց  
հագուստները , ու բոլորն ալ քալքին դրան  
դիմացը շարել տուաւ . Երբոր ան երկու  
հազար Պարսիկները սկսան տեսնուիլ , հրա-  
ման տուաւ դրան քովի հայ զօրքերուն որ  
քաղաքը մտնեն փող զարնելով , իբր թե  
քաղաքը առին . հասան քիչ ատենէն Պար-  
սիկներն ալ և ուրախութեամբ քաղաքը  
մտան , բայց հայերը զիրենիք մէջ առնելով  
զամէնն ալ թրէ անցուցին : Վահան նոյն-  
պէս ասոնց հագուստն ալ հայոց հագցուց ,  
և ութը հարիւր կտրիմ հետը առած Մել-  
տի ըսուած կրքին քով դարանի դրաւ ,  
իսկ ինքը ելաւ Սիհրանայ քովը դնաց ու

սկսաւ գանգտիլ իրեն տուած զօրքերուն  
վասութեանը վայ. ան պատճառաւ ու-  
րիշ երկու հազար հոգի ալ ուզեց Միհրա-  
նէն, և ան Մելուեայ կրծին քովերը բե-  
րելով գարանամուսները վասնին վազեցին  
ու դամենին ալ թրէ անցուցին: Երբոր աս  
հնարին ալ յաջովեցաւ, մեկէն Վահան  
տւեաւաւոր խաւրեց Միհրանայ թէ ամէն  
բան յաջովեցաւ, Մուշեղ բռնուած է ու  
քիչ ատենէն ինքն ալ ամէն բան կարգի  
գրած կուգայ. պատգամաւորին հասնելին  
քիչ մը ետքը ինքն ալ եկաւ հասաւ, ու  
Միհրանը հիւանդ գանելով միմիթարեց  
զինքը և ուրախացուց՝ բաւլով թէ քիչ ա-  
սենէն Մուշեղը կապած զիմացդ կը տես-  
նէս, ու սմէն արամութիւնդ կը փարապի-  
աս բաներս ըսելին ետքը քովի մարգիկը  
ճամբեց, ու ինքը Միհրանին հետ առան-  
ձին մնաց. Երբոր իրարու հետ սիրով կը  
խօսէին՝ զարկաւ Վահան ձեռքի նիզակովը  
ու սպաննեց Միհրանը. Ետքը գոները գո-  
ցելով Ելաւ ուրիշ սենեակ մը կնաց, ուր  
կանչել տուաւ Միհրանայ ատենազպիրին  
ու սուրհանգակը, և սախալեց որ Միհրա-  
նայ կորմանէ շուտ մը թուղթ դրէ Վարշիր  
զօրավարին, որ իրեք հազար զօրք առած  
իրեք օրէն իր քովը գայ, ուզածը գրել  
տալին Ետքը Երկուքն ալ խղճել տուաւ.  
Վերջը մնացած զօրաց մէջն ալ կրակ ձգե-  
լով բոլորն ալ այրեց, Երբոր անոնք ուսե-  
լով խմելով կ'ուրախանացին: Այսպիսի  
պատկանի հնարքներուն յաջովելին Ետքը.

Կութ ըսուած լեռը գնաց բանակը հոն  
դրաւ, ու կը սպասէր Ա արշիրին դալուն . և  
որպէս զի զանոնք ալ խաբէ՝ Միհրանայ վսա-  
նը կանգնել տուաւ ու վրանին դիմացը Հայ  
իշխանները կայնեցուց Պարսից հագուստ  
ներով: Երբոր եկաւ Ա արշիր՝ իշխանները  
իրմէ առաջ ներս մտան, անոնց ետևէն  
մտաւ Ա արշիր ու բարե տուաւ Վահանայ՝  
կարծելով թէ Միհրանն է: Վահան բար-  
կանալով մը ըսաւ Վարշիրին . « Թրդիք անօ-  
րէնութեան, թէրևս մոքերնիդ դրած էիք  
Հայերը Պարսից աղանդը դարձնելու . ան-  
արժան էք կենդանութեան », աս ըսելով  
հրամայեց ծառաներուն որ Վարշիրը ծե-  
ծեն, Երբոր անիկայ սկսաւ աղաչելոր դէթ  
կենացը խնայէ, ըսաւ Վահան . Թէ որ ու-  
զածս կատարես՝ կը խնայեմ քեղի . ուստի  
մէկէն դրել տուաւ իր զօրապետին որ հա-  
զար հոգի կութ լեռան ստորոտը խաւրէ,  
հազար հոգի ալ ուրիշ տեղ մը, մնացած  
հազար վեց հարիւրն ալ իրենց տեղը ձգէ,  
ու ինքը տասը հոգւովիրեն դայ: Թուղթը  
դրել տալէն ետքը մէկէն սպաննել տուաւ  
Վարշիրը . ու Երբոր մէկալ զօրապետն ալ  
եկաւ, զան ալ խղդել տուաւ . վերջը ասդիս  
անդին ցրուած զօրացը վրայ վազելով՝ ա-  
մէնն ալ թրէ անցուց, որով այնչափ բազ-  
մութենէն հազիւ քառասուն հոգիի չափ  
ազատեցան ու փախան խոսրովու քով գա-  
ցին, ու Եղած կոտորածները պատմեցին :

Խոսրով շատ տրամեցաւ ու բարկացաւ  
Վահանայ դէմ, առջինէն աւելի բազմա-

թիւ զօրք տուաւ Միհրանայ Վախտանկ հօր-  
եղբօրը ձեռքը ու Վահանայ վրայ խաւրեց :  
Վահան Վախտանկայ դէմ վարպետութե-  
տեղը քաջութիւնն ու կենդանի հաւատքը  
գէնք ու օգնական առնելով իրեք չորս ան-  
դամսաստիկ ջարդ տուաւ Պարսից ու փա-  
ռաւոր յաղթութիւններով իր զօրավարու-  
թիւնը պսակեց : Վահան աս յաղթութիւն-  
ներէս ետքը արդէն ծերացած ըլլալով ան-  
ընդհատ պատերազմներէ ալ տկարացած՝  
մեռաւ, և իր հայրենասիրութեանն ու աս-  
տուածպաշտութեանը հետ անմոռանալի  
ըրաւ նաև իր պատերազմական հնարագի-  
տութիւնը, որուն մէջ թէ որ չափազանց  
երենայ խորագիառութիւնը, Պարսից ան-  
դթութեանը՝ և ան միջոցին Հայաստանի  
խեղճութեանը նայելով դիւրաւ կ'արդա-  
րանայ :

Իրեն քաջութեանը ժառանգորդ եղաւ  
իր Սմբատ հայրենասէր որդին որ միշտ  
յաղթող գանուեցաւ անսպարտելի ու զար-  
մանալի քաջութեամբ, և Պարսից չորս ե-  
րևելի զօրավարները սպաննեց : Սմբատայ ալ  
յաջորդեց Վահան որդին որ իր նախորդնե-  
րուն պէս քաջ, կարիճ ու պատերազմող  
եղաւ :

ԳԼ. ԺԵ

Հայոց աշխարհ Հայութանի գիրելն ինը առաջ բարգութանեաց Աստվածորութեան ակիզիւն :

*Մըրբ* Արքազախրոց մարզպանը Հայաստանէն վախաւ, Խախարարները միաբանած՝ Յունաց կայսրէն խնդրեցին որ Դափիթ Սահառունին իրենց կիւրապաղատդնէ. բայց իրեք տարիէն վերջը նորեն խռովութիւն իյնալով մէջերնին՝ Դաւիթ. Սահառունին հանեցին կիւրապաղատութենէն: Ան միջոցներուն Պարսկաստան խռովութիւն ըլլալով՝ Հագարացիք զօրացան և Պարսկաստանի տիրեցին: Անկեց այլ և այլ խռովեր ու ասպատակներ Հայաստանի վրայ վազեցին ու սկսան շատ աեղ աւրել աւրոշալիկել, ու շատ ջարդեր ըրին Հայաստանի մէջ (635):

*ԲՀ* Վահան կամսարական՝ Պայլ Վահանայ թոռը, տեսնալով ազգին թշուառութիւնները ուժը հազարի չափ զօրք ժողվեց, ու իր Տիրան եղբօրք և Մուշեղ զօրավարին ձեռքը տալով՝ Հագարացոց դէմ խռութեց: Ասոնց հետ միացաւ Սահուռ Անձեացին իրեն զօրքերովը. բայց պատերազմին առենը Սահուռ թշնամեաց կողմը անցնելով սկսաւ իր ազգայիններուն դէմ սկսաւ բազմիլ, աստվ թշնամինները զօրացան ու բոլոր Հայերը ջարդեցին իրենց զօրավարներովը հանդերձ: Հայաստանի ներաերն ալ վաղե-

լով շատ իւսասներ ըրին . Դուին քաղքին  
մէջ ալ տասուերկու հազար մարդ թրէ ան-  
ցընելէն վերջը Երեսունըհինգ հազար հողի  
ալ գերի տարին :

Հագարացւոց առջի յարձակմունքէն  
վերջը Յունաց կողմանէ կիւրասլազատ դը-  
րուեցաւ Վարազտիրոցը , որ տարիի մը չափ  
պաշտօնը ընելէն ետքը մեռաւ , ու տեղը  
անցաւ իր որդին Ամբու : Ասոր կիւրասլա-  
զատութեան Երկրորդ տարին Հագարացիք  
նորէն անթիւ բազմութեամբ Հայաստանի  
վրայ եկան և շատ կոտորածներ ըրին : Կա-  
խարարները տեսնալով որ Հագարացւոց  
անթիւ բազմութեանը և անոնց գաղանային  
անդժութեանը դէմ գնելը դրեթէ անկա-  
րելի է , աւելի օդակար ու պետցին խոնար-  
հութեամբ յաղթել անոնց գաղանութել  
քանի թէ պատերազմով . ուստի իրարու-  
հետ միաբանեցան , շատ ընծաներ տարին ,  
հպատակութիւն խոստացան անոնց և հարկ  
աւ՝ Յունաց չհպատակելով :

Ասկէց գուռ բացուեցաւ որ Երբեմն Յոյ-  
ները և երբեմն Հագարացիք Հայաստան  
արշաւելով ստոկալի իւսաներ հասուցին  
մեր խեղճ Երկրին . վասն զի Երբոր Յոյները  
կը լուին թէ Հայերը Հագարացւոց հպատա-  
կեր են՝ զօրքով Հայաստանի վրայ վաղելով  
վուժինդիր կ'ըլսային . նոյնակէս երբոր  
Հագարացիք կ'իմանային թէ Յունաց հետ  
վերաբերութիւննը ունեցեր Ենք , ձեռքեր-  
նէն ու մտքերնէն անցած շարիքը կ'ընեին  
Հայոց : Աս բանս քառասուն տարիի չափ

տեւեց, ինչուան որ Հագարացիք իրենց ազգէն ոստիկաններ սկսան խաւրել:

Ան քառասուն տարուան մէջ Սմբատին տեղը կիւրապաղատ դրուեցաւ Համազասպ Մամիկոնեան, որ հինգ տարի կիւրապաղատութիւն ըրաւ. տեղը անցաւ Գրիգոր, որ քսանը ըստ տարի իշխելէն Ետքը պատերազմի մէջ մեռաւ (682):

*657* Առջի Հագարացի ոստիկանը եղաւ Աքդըլա անունով մէկը, որ Հայերը որսալու համար նախ սկսաւ քաղցրութեամբ վարուիլ հետերնին, ու վերջը գրեթէ բոլոր նախարարները և Սահակ կաթուղիկոսը բռնեց ու շղթայակապ Դամասկոս խաւրեց: Կախարարներուն մէջէն փախաւ Արմբբատ Բիւրատեան Բագրատունին, և Յուստինիանոս կայսրէն օդնութիւն առնելով, ուրիշ մնացած նախարարներն ալ ժողվելով Աքդըլային վրայ պատերազմի ելաւ, և անանիկ սաստիկ ջարդ տուաւ որ հազիւթէ Աքդըլան միայն կրցաւ ազատիլ: Իսկ Սմբատ կիւրապաղատութեան պատիւ առնելով՝ վեց տարիի չափ հանդարտութեամբ ազգը կառավարեց, ինչուան որ Մոհմատ անունով զօրավարը եկաւ ու սկսաւ նորէն միասներ հասցրնել Հայաստանի, ան ատեն Արմբբատայ հետ միացաւ Կերակս կամսարականը, ու մէկտեղ յանկարծակի Մոհմատին վրայ վազելով փախուցին զինքը:

Մոհմատ յազմուելուն վրայ սաստիկ բարկացած երբոր շատ զօրքով նորէն Հայաստանի վրայ կուգար որ տակնուվրայ ընէ-

Երկիրը, Սահակ կաթուղիկոս՝ որ Դամասկոս գերութեան մէջ էր ու միանգամայն Մոհմատին սիրելի բարեկամ, առ բանս լուղուն պէս խնդրեց որ Մոհմատին հետ տեսնուի : Բայց ձամբան դալու ատենը մեռաւ, ու չկրցաւ հետը տեսնուիլ . Թուղթ մը գրեց Մոհմատին . Մոհմատ երբոր իմացաւ Սահակայ մահը, հրամայեց որ չթաղեն զսուրբը խնչուան որ ինքը գայ տեսնէ : Երբոր Մոհմատ մեռելին խուցը մտաւ ու բարեւ տուաւ սուրբին, ան ալ բարել առնելով երկնցուց ձեռքը ու թուղթը տուաւ Մոհմատին իբրև թէ կենդանի ըլլար : Կարդաց Մոհմատ սրբոյն խնդիրքը, ու ըստ , « կատարուի խնդիրքը ո՞ այրդ Աստուծոյ » : Ան հրաշքեն շարժած՝ ամենևին վնաս մը ցըրաւ հայոց, և ամիրապետին միջնորդութիւն ընելով ազատել տուաւ Դամասկոս եղած բոլոր հայոց գերիները :

Քիչ մը ատեն խաղաղութեամբ երթալէն ետքը՝ հայաստանի ոստիկան խրկուցաւ կաշմ, որ խաբէութեամբ բոլոր նախարարները Նախջուանայ եկեղեցւոյն մէջ ժողվելով այրել տուաւ : Կաշմէն ետքը անդգամութեան կողմանէ անուանի եղաւ Եղիտ ոստիկանը, որ ծանր տուրքերով և ասպատակութիւններով ստատիկնեղեց հայերը : Երկու տարիեն ետ կանչուելով իրեն տէղը Պատրիկ անուանեց Սահակ Բագրատունի բարեպաշտ մարդը, որ խաղաղութեամբ կառավարեց ազգը խել մը ատեն : Սահակեն վերջը դրուած ոստիկաններուն :

մէջ ամենէն աւելի հայերը առնջողը եղաւ  
հասան ոստիկանը, որուն առենը հայերը  
Մուշեղ Մամիկոնէանին առաջնորդութքը  
մէկ քանի կտառածները բրին հագարացւոց  
աս պատճառաւ ոստիկան գրուեցաւ Եզիտ  
Բ, և ասիկայ զՀայերը անանկ չարչարեց որ  
նմանը ամենին չէր եղած :

Կաշմէն ինչուան Եզիտ Բ, որ գրեթէ  
հարիւր տարուան միջոց է, ոստիկան գրուեցան  
ասոնք. Ալիլթ, տասը տարի. Մահմատ,  
հինգ. Աբգլավիզ, տասը. Մրտւան,  
մէկ. Աշու Բագրատունի, տասնըհինգ.  
Եզիտ Ա, Երկու. Աահակ Բագրատունի  
Պատրիկ, վեց. Սիւէյրման, իրեք. Պէքիր,  
ինը. Հասան, իրեք. Հայ իշխաններ, հինգ.  
Եզիտ Բ, տասուերկու (797) :

*Տօն* Եզիտին տեղը ոստիկան գրուեցաւ խուզիմայ անունով Հագարացին, որ հանդարա  
խաղաղասէր և լաւ մարդ ըլլալով քանն  
տարի ոստիկանութիւնը ըրաւ ու ազգը հանդէցուց . Երբոր ինքը մեռաւ, տեղը անցաւ Հով անունով մէկը, որ նոյնպէս խաղաղասէր ըլլալով խաղաղութք կտուավարէց ազգը տասներեսթը աարի : Երբոր Հով և կանչուեցաւ նախարարներուն ազաշանքով Պատրիկ գրուեցաւ Բագարատ Բագրատունին, որ տասնը չորս տարի իշխելէն վերջը յանցաւոր գանուելով տերութեան բաներուն մէջ Երեսէ ընկաւ, ու աեղը խաւրուեցաւ Ազումէթ ոստիկանը, որուն  
ապասպէր Եր ամիրապէտը որ վարպետութեամբ մը բոնէ Բագարատը ու իրեն խաւ-

ըէ . ան ալ խարդախութեամբ բռնեց զինքն  
ու ամիրապետին խաւրեց , ուր Բագարասա  
մահութնէ ազատելու համար՝ առ Երեսս  
հաւատքը ուրացաւ : Երեոր Սասունցիք ի-  
մացան Բագարասասայ բռնուվիլը , սաստիկ  
կատղած Ապուսեթին վրայ վազեցին , զին-  
քը սպաննեցին և բոլոր զօրքը ցրուեցին :  
Ամիրապետը խմանալով եղած գործողու-  
թիւնները՝ անհամար զօրքով խաւրեց Բու-  
ղա սատիկանը , որ բոլոր նախարարները  
բռնելովիրեն խաւրեց . իսկ հասարակ մարդ-  
կանց մէջէն տեսքով , քաջ ու բանի եկող  
մարդիկները տաճկլցընէ ու իր քովը սկա-  
հէ , մէկալնոնք առանց խնայելու սպաննէ :

Բուղա ամէն չարեք ընելով բոլոր հայա-  
ստանը արիւնլուայ ըրաւ . ոչ ազաշանաց ,  
ոչ խեղձութեան և ոչ ընծայից կը նայէր .  
այլ ամէնքը անխտիր կը մեռցընէր : Աս բա-  
ներս տեսնալով Ամբատ Բագրատունին ու-  
ղեց որ ուրիշներուն վնասովը ինքը աս թը-  
շուառութիւններէն ազատի , ուստի շատ  
ընծաներով Բուղային գնաց , ու ամէն բա-  
նի մէջ անոր չարութեանցը խորհրդակից  
կըլլար և առաջնորդ հայաստան մտնալու :  
Բայց ինչուէս որ սովորաբար կըլլայ մատ-  
նիչներու , ինքն ալ վախճանին չհասաւ .  
վասն զի Բուղան հայաստանէն երթալու  
ատէն ուրիշ կալանաւորաց հետ մէկտեղ  
զինքն ալ Պաղստան տարաւ , ու իր տեղը սո-  
տիկան դրաւ Ծեխի անունով Պարսիկ մը :

Ամիրապետը բոլոր նախարարները բանտ  
դնել տուաւ , Ամբատ ալ հետերնին , ու

սկսաւ տոիսկել որ հաւատքնին ուրանան :  
Ոմանք հաւատքնին ուրացան , և ոմանք  
նահատակեցան . Սմբատ ալ զ զջալով ըրած  
չարութեանցը վըրայ , հաւատքին վրայ  
հաստատուն կենալով բանտին մէջ մեռաւ ,  
ու անով խոստովանող ըսուեցաւ : Աս  
թշուառութիւններէս չորս հինգ տարի  
վերջը սկսաւ բագրատունեաց թագաւո-  
րութիւնը :





# ՄԵՍԻ ԵՐԵԱՐԴ

## ԷՇԽԵԱԼԵԹԻԵԿԵ

ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ

ԳԼ. Ա

ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՋ ԱՆԳԱՄԱՐԻՈՒՆԵԱՆ ԱՀԻԿԱԲ :

ՎՐԵԱՐ մեր ազգին դառն գերութեան  
431 տարին լմնցաւ, ուզելով Աստուած  
իր ողորմութեամբը մխիթարել ազգը և  
առջի փառքը կերպով մը նորոգել, Աշոտ  
անունով հագրատունի նախարարը հա-  
նեց, որ իրեն ազգասէր, ազնիւ և խմաս-  
տուն բնութեամբը ամենուն սիրելի ըլլա-  
լով կանգնեց թագաւորութիւնը և ազգը  
գերութենէ ազատեց :

Առ Աշոտը Սմբատ խոստովանողին որդին  
էր . Երբոր Ծեխին Հայաստանի վրայ ոս-  
տիկան դրուած էր՝ Աշոտ շատ արդիւնք  
ցրցուց անոր առջել՝ իր ազգակիցներուն  
վրայ գութ ունենալով, Հայաստանի աւե-

բակ գարձած տեղերը նորոգելով և տէրութեան ամէն բաներու մէջ հաւասարիմ դանուելով զամէնքը կը յորդորէր որ իրեն պէս հաւատարիմ ըլլան և խռովութիւն չհանեն :

Երբոր Շեխին ետ կանչուեցաւ, ամիրապէար շատերէն լսած ըլլալով Աշոտին հաւատարմութե ու լաւութե անունը՝ ուզեց փոխարէն մը ընել Աշոտին . ուատի շատընծաներով և թագաւորավայել զգետոներով Ալի Երմէնի անունով ուրացեալ հայ նախարարը խաւրեց որ գայ Աշոտը բոլոր հայաստանի վերակացու դնէ, և ասեղաւ 859ին : Աշոտ Երբոր առաւ աս իշխանութիւնս, հաւատարմութիւնը աւելցընելով զօրքելը շատացուց, սկսաւ բարեկարգութիւններ ընել ամէն բանի մէջ, իր Աբաս քաջ Եղբայրը սպարապետ դրաւ, և անոր հետ մէկտեղ հայաստանի թշնամիները վորնատեց, և անոնց յաղթութեան ձայնը բոլոր շրջակայ տեղերը տարածուելով ամենուն սիրաը վախ ձգեց ու ալ անկեց եաբը դադրեցան հայաստան արշաւելէն :

Ան միջոցին որ Աշոտ հայաստանը բարեկարգելու հետ Եր՝ Պաղտաստի մէջ նոր ամիրապետ նստելով, Բուղային ատենը գերի գնացած նախարարները խնդրեցին նոր ամիրապետէն որ գերութենէ ազատին . ու Երբոր կատարուեցաւ խնդիրքնին՝ մեծ ու բախութեամբ հայաստան եկան, և իրենց ուրացութեանը վրայ զջալով Աշոտին հետ

մարքան սկսան կարդի դնել Հայաստանը :  
Նախարարները ամէն կերպով խմանալով  
Աշոտոյ կատարելութիւնները, խնդրեցին  
ամիրաբետէն որ Ծագաւորեցնէ վրանին  
Աշոտը՝ խոստանալով որ հաւատարիմ կը  
կենան իրենց հպատակութեանը մ.ջ. Ամի-  
րաբետը հաւանեցաւ նախարարներուն ա-  
զանացը, ու Ծագ. և Ծագաւորական ծի-  
րանի խաւրեց Աշոտին : Աշոտին փառաւո-  
րուիլ լսելով Յունաց Վասիլ կայսրը որ  
ազգաւ Հայ ու Արշակունեաց ցեղէն էր,  
Ծագ. մ'ալ ինքը խաւրեց (885) :

Աշոտ Ծագաւորելէն վերջը տոջի Ծա-  
գաւորական կարդերը նորոգեց, աւրուած  
տեղերը նորէն շինեց, Երկրագործութիւնը  
սկսաւ ծաղկեցնէլ, Ծագաւորանիստ քա-  
ղաքն ալ Բագարանը ըրաւ : Կամաց կամաց  
սկսաւ նուաճել Հիւսիսային ազգերը, ո-  
րոնք ատենով Հայոց ձեռքին տակն էին,  
նոյնալէս նաև Գուգարացիներն և Ուտէա-  
ցիները, որոնց կարդ կանոն գնելով խօհեմ  
առաջնորդներ ու իշխաններ գրաւ անոնց  
վրայ : Աս գործողութիւններէս վերջը Ա-  
շոտ Պօլիս Լևոն կայսեր տեսութեան գա-  
ցած ըլլալով, սպատուով ետ դառնալու  
տաենը երբոր Շիրակ հասաւ, ծանր հի-  
ւանդացաւ, ու տեսնալով որ մեռնելու  
մօտ է կանչեց կաթուղիկոսը, և բոլոր հո-  
գեոր պատրաստութիւնները ընելէն վերջը  
Եօթանասունը մէկ տարե կան մեռաւ քա-  
նըլեց տարի իշխանութիւն ընելէն և հինգ  
տարի Ծագաւորելէն վերջը : Աշոտ խել-

քով ու խոհեմութեամբ առաւ թագաւորութիւնը, քաջութեամբ պահեց, բարեպաշտութեամբ անցուց կեանքը և ամենուն իրաւցնէ փրկիչ և սիրելի Հայր հասարակաց եղաւ:

### ԳԼ. Բ

Սմբատ Ա., իւն ապէնի Խոստվաննէրն աւ յահը:

~~Ժ~~ Սմբատ Աշոտոյ որդին և յաջորդը Գուգարաց աշխարհքն էր երբոր լսեց իր հօրը մահը, ուստի շուտ մը եկաւ որ թագաւորութիւնը առնէ, և բոլոր ազգին հաւանուութեամբը թագաւոր եղաւ: Աս բանս լսելով Աշոտին Աբաս Եղբայրը, ուզեց որ ինքը թագաւորէ, և պատերազմ բացաւ Սմբատին հետ. բայց Գէորգ կաթուղիկոս արդիլեց զինքը՝ երդում առնելով Աբասէն որ նորէն չապատամբի. թէպէտ անիկայ Երդմանը վրայ հաստատուն չկենալով նորէն ասպատամբեցաւ ու յաղթուեցաւ Արմբատէն:

Սմբատ Աբասին յաղթելէն վերջը եղած գործողութիւնները և ան ատենի հանդարտութիւնը խմացընելով ամիրապէտին, արքայական թագ ընդունեցաւ անկեց, նոյն պէս նաև Լևոն կայսրէն շատ պատիւներ առաւ: Սմբատայ աս փառաւորութեանցը նախանձելով Ափշին Պարսից ոստիկանը՝ վրան պատերազմի ելաւ. Սմբատ ալ Երե-

սուն հազար զօրքով անոր դէմ պատերազմի ելաւ, բայց առանց արիւն հեղութեան քաղցրութեամբ սիրով առաւ ու իր տեղը դարձուց : Երկու տարիէն վերջը Ափշին զդալով ըրած հաշտութեանը վրայ, ուզեց հայաստանը նուաճել. ուստի շատ զօրքով եկաւ սուտ ձայն մը հանելով թէ հայաստանէն պիտի անցնի երթայ . բայց երբոր իմացուեցաւ խարդախութիր, մէկէն Սըմբատ հրաման խաւրեց նախարարներուն որ իրենց զօրքերովը գան ժողվուին . և անոնց հետ միաբան վազեց Ափշինին վրայ, չարաչար յաղթեց անոր, և փախուց զինքը : Ան միջոցին Ահմատ Միջագետաց ոստիկանը ապստամբելով ամիրապետէն հայաստանի վրայ վազեց . ափրասէր նախարարները թագաւորին հետ միաբանելով, վաթսուն հազար զօրքով Ահմատին դէմ պատերազմի սկատրաստուեցան : Բայց ինչողէս շատ անդամէր հանդիպի որ նաև քանի երուն բազմութեանը մէջ վատեր գտնուին, ասանկ ալ աս դիպուածիս մէջ Գագիկ Արմբատայ աները փառասիրութեամբ ուզելով թագաւորութիւնը ինքը առնել ծածուկ Ահմատին հետ միաբանեցաւ, ու Սըմբատայ չար խորհուրդներ տալով և գէշ ձամբաներէ առաջնորդելով անոր զօրացը կ'ուզէր որ յաղթուի, բայց հայերը քաջութեամբ պատերազմեցան յաղթեցին Ահմատին, Գագիկայ անխելք յոյսն ալ պարապը հանեցին : Գագիկ իրեն արժանաւոր պատիժը գտնալով Սմբատին քեռորդիէն սպաննուեցաւ :

Ափշին երբոր լսեց թէ նախարարները պատերազմին լմինալուն պատճառաւ ցրուեր են՝ նորէն վազեց Հայաստանի վրայ . բայց աս անգամ նախարարները թագաւորին հրամանին չհնազանդելով օգնութեան չեկան . ասով հարկադրուեցաւ Սմբատ հաշտութիւն խօսելու՝ պատանդ տալովիր որդին և մէկ եղբօրորդին : Ափշին երբոր աս բաններով գոհ չըլլալով կ'ուզեր ուրիշ չարիքներ ալ հասցընել , ինքը չարաչար սատկեցաւ , պատանդներն ալ ազատեցան : Տեղը անցաւ իր եղբայրը Յուսուփի . Երբոր աս բանս լսեց Սմբատ՝ գիտնալով Յուսուփին խարդախ և անգութ բնաւորութիւնը աղաչեց ամիրապետին որ ասկէց վերջը Հայաստանին հարկը ուղղակի թագաւորը խաւրէ ամիրապետին ու ոստիկանները ամենենին շխառնուին , որովհետեւ սատիկ կը նեղէին զհայերը : Ամիրապետը կատարեց Սմբատայ խնդիրը , և թագաւորական թագ և ուրիշ շատ ընծաններ ալ խաւրեց Սմբատայ : Աս բանիս Յուսուփի սատիկ նեղանալով մէկէն զօրք ժողվեց ու սկսաւ Հայաստանի վրայ վազել . Սմբատ ալ իր զօրքերովը դիմացը ելաւ . բայց դեռ պատերազմ չըրած՝ Երկու կողմէն ալ ուզեցին հաշտութիւն ընել , և բարեկամութեան նշան՝ Յուսուփի ոսկիէ թագ խաւրեց Սմբատայ :

Հազիւ թէ քիչ մը հանգստութիւն դտաւ Սմբատ թշնամիաց ձեռքէն , Եգերացւոց Կոստանդին թագաւորը առանց պատճառի

պատերազմ բացաւ Սմբատայ հետ . անոր  
դէմ գնաց Սմբատ Վրաց Աստիճերսէհ թա-  
գաւորին հետ . ասոնք յաղթեցին կոստան-  
դինին , և Վարներսէհ կոստանդինին հետ  
հաշտութիւն խօսելու ատենը՝ խարեւու-  
թեամբ բռնեց զինքը ու թագաւորին բե-  
րաւ : Սմբատ չորս ամիս Անիի բերդին մէջ  
պատուով պահելէն ետքը գթացաւ կոս-  
տանդնի վրան ու ազատեց զինքը . աս բանս  
Աստիճերսէհ իրեն անարդանիք սեպելով ու-  
րիշ .քանի մը նախարարաց հետ խօսք դրաւ  
որ Սմբատը սպաննէ : Եւ որովհետեւ նոյն  
միջոցին թագաւորը Տաշրաց գաւառն էր ,  
ապատամբ նախարարները մէջերնէն մէկը  
որոշեցին որ երթայ թագաւորին հետ բա-  
րեկամութիւն ձեւացընելով զինքը սպան-  
նէ : Աս բանիս վրայ ապահովելով իրենք  
վաղեցին Անին առին , վերջը Երազգաւորա  
գացին , ու թագաւորին պալատը մտնելով  
ժամէ 'ի ժամ կը սպասէին որ Սմբատին  
սպաննուիլը լսէն . բայց բարեբազզութք  
իմացաւ թագաւորը անոնց դաւը , ու մէկէն  
իր զօրքերը ժողվեց որ ապատամբները նը-  
ւաճէ : Պատերազմի ատեն թագաւորին զօր-  
քերը իրենց սիրովը վառուած , այն-  
պիսի սաստիկ ջարդ կուտային ապատամբ-  
ներուն , որ Սմբատայ սիրու չդիմանալով  
կ'աղաջէր որ խնայեն ապատամբներուն :  
Աստիճերսէհ տեսնելով եղած ջարդը , եկաւ  
թագաւորին ոտքը ընկաւ ու թողութիւն  
խնդրեց իր ապերախտութեանը . Սմբատ  
ներեց անոր յանցանացը , և մէկալ նախա-

բարներուն ազբերնին փորել տուաւ : Բայց  
անանկով ալ խաղաղութիւն չպտաւ . վասն  
զի իր քեռորդին Գագիկ Արծրունի թեթև  
պատճառի մը համար աւրուեցաւ թագա-  
ւորին հետ , գնաց Յուսուփին հետ միա-  
բանեցաւ ու Սմբատայ վրայ մեծամեծ ամ-  
բասսանութիւններ ըրաւ անոր : Յուսուփի  
ալ հայոց մէջը երկպառակութիւն ձգե-  
լու մոքով Գագիկայ թագ դրաւ ու իր Վաս-  
պուրական աշխարհը խաւրեց . անիկայ  
ալ շատ նախարարներ իր կողմը որսալով  
յայտնի սկսաւ թագաւորել (908) :

Երբոր լսեց Սմբատ Գագիկայ թագաւո-  
րելը մէկէն Յովհաննիս կաթուղիկոսը շատ  
ընծաներով Յուսուփին խաւրեց որ երթայ  
Յուսուփին սիրոը իջեցընէ ու խաղաղու-  
թիւն ընել տայ . բայց ոստիկանը փոխա-  
նակ զիջանելու կաթուղիկոսին աղաչանացը՝  
բանտ դրաւ զինքը , ու սկսաւ պատերազմի  
պատրաստութիւն տեսնել : Գարնան ըս-  
կիղըները Գագիկին առաջնորդութեամբը  
սկսաւ Հայաստանի ներսերը վազել ու մե-  
ծամեծ կոտորածներ ըրաւ , որով նախա-  
բարներէն ոմանիք յուսահատելով գնացին  
անձնատուր եղան Յուսուփին : Սմբատ իր  
ունեցած քիչ զօրքովը որչափ որ կընար  
գէմկը դնէր , բայց Ճարը հասնելով՝ Գու-  
գարացւոց երկիրը փախաւ . աս բանս որ  
իմացաւ Յուսուփ՝ աւելի աղատութեամբ  
սկսաւ Հայաստանը քանդել ասլականնել,  
ինչուան Սմբատ տեսնելով եղած չարկընե-  
րը՝ ելաւ Գուգարացւոց աշխարհէն ու

սկսաւ ինքն ալ պատերազմի պատրաստուիլ  
Յուսուփը վորնտելու համար . բոլոր ունե-  
ցած զօրքերը ժողվելով իր երկու որդւոց  
տուաւ . անոնք մեծամեծ քաջութիւններ  
ընելով երբոր թշնամեաց պիտի յազմէին՝  
Սևորդիները թշնամեաց կողմը անցան . ա-  
նով Սմբատայ զօրքերը հարկադրուեցան  
փախչելու , և բոլորովին յաղթուեցան :  
Ես բանս երբոր տեսան ուրիշ շատ նախա-  
րարներ , փոխանակ իրենց թագաւորին  
օգնելու՝ դնացին Յուսուփին անձնատուր  
եղան , որպէս զի բաներնին ապահովցընեն .  
Բայց Յուսուփ տեսնալով նախարարներուն  
բազմանալը վախցաւ , ու սուտումուտ պատ-  
ճառներով շատը յայտնի սպաննեց , շատը  
ծածուկ խղղեց , ոմանց ալ թոյն տուաւ ,  
որով քովը քանի մը մեծ նախարարներ  
միայն մնացին :

Տեսաւ Սմբատ որ բոլոր նախարարները  
քովէն հեռացեր են , ու ինքը չկրնար դէմ  
դնել Յուսուփին , ուստի իր մարդիկներո-  
վը քաշուեցաւ կապոյա բերդը , որ անա-  
ռիկ էր : Յուսուփ եկաւ պաշարեց բերդը  
ու հայոց զօրքերը դրաւ որ բերդապաննե-  
րուն հետ պատերազմին : Սմբատայ սիրու  
շիմացաւ երկու կողմէն եղած ջարդերուն  
որ իրեն համար էին , և վեհանձնութեց յանձն  
առաւ աւելի իր թշուառութիւնը քան թէ  
տեսնել իր աղքակիցներուն մահը , ու ինք  
զինքը Յուսուփին ձեռքը տուաւ , երդմունք  
առնելով անկէ որ իրեն անձին վնաս մը  
ցընէ : Յուսուփ առջի բերանը պատուզ

սպահեց զինքն ու ետքը թողուց որ Շիրակ  
երթայ . բայց երբոր Գագիկը քովեն փա-  
խաւ , Յուսուփի բարկանալով՝ խարեւու-  
թեամբ կանչեց Սմբատը ու շղթայի զար-  
կած Դուին տարաւ . հոն տարի մը մութ  
բանտի մէջ սպահեց հօղի վրայ սկառկեցրնե-  
լով ու միայն հաց և ջուր տալով . վերջը  
երբոր լսեց որ Երնջակ բերդին մէջ շատ մը  
նախարարներ ապաստաներ են՝ գնաց ան  
բերդը առնելու , ու երբոր սպատերազմով  
չկրցաւ յաղթել , հրաման տուաւ որ Ալմ-  
բատը բերդին դիմացը տանին ծեծեն ու  
նախատեն : Դահիճները սկսան տանջանքը  
աւելցրնել որ հաւատքը ուրանայ . նախ  
թաշկինակով բերանը դոցեցին որ շունչ  
չկարենայ առնել . վերջը գելարանով վիզը  
ճմիկեցին , ու դլսուն վրայ ծանր բեռներ  
դնելով՝ տասը հոգի վրան կ'իյնային որ նե-  
ղութիւնը սաստկացընեն : Աս ամէն ան-  
դթութիւնները ընելէն վերջը , քանի որ  
գեռ ողջ էր մորթը հանեցին ու Դուին տա-  
նելով խաչեցին երանելի թագաւորը որուն  
վրայ լոյս ծագեց և շատ հրաշքներ ալեղան :  
Աս բանիս մէջ մեր նախարարաց ըրածը այն-  
պիսի գործողութիւն մըն է որ մէջը յայտ-  
նի կը տեսնուի նախանձու և ատելութեան  
կիրք , քաղաքականութեան պակսութիւն ,  
անձնասիրութիւն , տիրատեցութիւն , և  
գահավեժ խորհուրդ , որ ասոնք ամէնն ալ  
մեծ ամեծ ու անսպառ աղբիւրներ են ան-  
միաբանութեան , ազգատեցութեան և կրօ-  
նից ու մարդկութեան պակսելուն , որով

գաղանային բնութիւն մը անոնց տեղը կը  
տիրէ, ինչպէս որ տեսանք աս բանիս մէջ  
ու պիտի տեսնենք բոլոր Բագրատունեաց  
և Ռուբինեանց պատմութե մէջ շատ տեղ:  
Թէ որ թագաւորը գէշ ըլլար ( ինչպէս էր  
Արտաշեր Արշակունեաց վերջի թագաւո-  
րը ), ան ատեն քիչ մը իրաւունք կրնային  
ունենալ նախարարները . բայց ովլչտեմներ  
Սմբատայ սքանչելի առաքինութիւնները ,  
այսինքն հայրենասիրութիւնը , խաղաղա-  
սիրութիւնը , ներողամտութիւնը , հայրա-  
գութ ինամքը , արդարութիւնը և ուրիշ  
շատ կատարելութիւնները . որով մէկէն  
յայտնի կըլլայ նաև իր թշնամեաց ըրածին  
վերջի աստիճանի չարութիւնը ( 914 ) :

### Գ.Լ. Գ.

Աշու Երիբուր Երիալ , և Էր ժանանելլ :

Աշու Բ , Երբոր լսեց հօրը մահը , իր ու-  
նեցած քիչ մը զօրքը կարգի գրաւ ու անոնց  
հետ մէկանդ վաղեց հայաստանի ան քա-  
ղաքներուն վրայ՝ որոնց մէջ բռնացեր էին  
Յուսուփին զօրքերը . մեծ յաջողութեամբ  
ու քաջութեամբ թշնամիները վանեց , այլ  
և այլ տեղեր սաստիկ ջարդ տալով թշնա-  
մեաց սիրով վախ ձգեց ու աս իրեն քաջու-  
թիներուն համար Երկաթ ըսուեցաւ : Նա-  
խարարներն ալ սիրու առին , եկան միացան  
հետը ու զինքը թագաւոր օծեցին . բայց  
հազիւ թէ խաղաղութեան ձայնը սկսաւ

տարածուիլ Հայաստանի մէջ, նորէն խռո-  
վութեան ձայները հալած եցին խաղաղու-  
թիւնը: Վասն զի նախարարներէն ոմանք  
նորէն սկսան մէջերնին կուիւ ընել փառա-  
սիրութեամբ և ատելութեամբ . ոմանք ալ  
թագաւորին դէմ ելլալով սկսան պատե-  
րազմիլ, ու ցաւալի Հայաստանը տակն ու  
վրայ ըրին: Յուսուփ ալ առիթ գտնալով  
վաղեց Հայաստանի վրայ ու ինքն ալ սկսաւ  
քանդել ասլականել առջինէն աւելի: Ամ-  
բողջ գեղեր՝ քաղաքներ անասլատ դարձուց:  
Բնակիչները ջարդել կուտար, մանաւանդ  
ծերերն ու տկարները, մանր տղաք ու  
անկարող մարդիկը . մնացածները կամ կը  
տաճկըցնէր և կամ կը նահատակէր: Կոյն  
բաները սկսան ընել նաև ուրիշ բարբարոս  
աղգեր:

*ՀԱՅ* Կոստանդին Պերփեռութէն կայսրը ու-  
զեց օգնել Հայոց, և թղթով իմացուց իր  
կամքը Յովհաննէս կաթուղիկոսին . աս բա-  
նիս վրայ մեծապէս ուրախանալով աղգա-  
սէր կաթուղիկոսը, շատ ետևէ եղաւ որ  
նախարարները միաբանէ, որսկէս զի հաւա-  
նութեամբ թուղթ գրեն կայսեր օգնու-  
թիւն խնդրելու համար՝ բայց անօդուտ .  
աս պատճառաւ խեղճին ճարը հատնելով  
ինքը առանձին պատասխան մը գրեց կայ-  
սեր, Հայոց խեղճութիներն ու թշուառու-  
թիւնները պատմեց, ու միանգամայն օգնու-  
թիւն խնդրեց: Ան թղթէն այնպէս շարժե-  
ցաւ կայսեր գութը Հայոց վրայ որ մէկէն  
թէոդորոս անունով իշխան մը խաւրեց

Հայաստան որ գայ թագաւորը ու կաթու-  
զիկոսը կոսանդնուպօլիս տանիք գնաց Ա-  
շոտ, ու շատ մեծ պատիւ և ընդունելու-  
թիւն գտաւ կայսերէն, նորէն թագաւոր  
պահուեցաւ, ու մեծամեծ պարգևներով  
ու շատ զօրքով սկսաւ Հայաստան գալ Յու-  
սուփի վախնալով որ Աշոտ Յունաց օգնու-  
թեամբը կրնայ իրէն մխասել բարեկամու-  
թիւն ձեւացուց . բայց ուզելով Հայոց մէջ  
երկպառակութիւն ձգել որ զիրենք տկա-  
րացընէ առջինին պէս, Աշոտ Երկաթին հօր-  
եղբօր որդին Աշոտը թագաւոր դրաւ՝ որ  
Աշոտ Բռնաւոր ըստեցաւ : Աս Աշոտ Բըո-  
նաւորը մէկէն սկսաւ Աշոտ Երկաթին հետ  
պատերազմ ընել ոյ թագաւորութիւնը  
առնէ . նախարարներէն ոմանք Ռազմաւո-  
րին կողմն էին, ոմանք ալբոնաւորին . ան-  
պատճառաւ շատ անգամ մէջերնին սառ-  
տիկ պատերազմներ եղան, ու ամէն ան-  
գամ Յովհաննէս կաթուղիկոս մէջ մտնա-  
լով կը խաղաղցընէր :

Թագաւորին եղբայրը Աբաս՝ տեսնալով  
Աշոտոյ առաջ երթալը նախանձեցաւ, ուս-  
տի Ավիսազաց Գուրգէն իշխանին հետ միա-  
նալով ապստամբեցաւ Աշոտէն ու ետևէ էր  
Աշոտը մեռցընելու . բայց Աշոտ առաջուց  
իմանալով եղբօրը դաւաճանութիւնը, իր  
ընտանիքով ծածուկ Ուտի աշխարհքը փա-  
խաւ, հոն զօրք ժողվեց, եղբօրը դէմ պա-  
տերազմի ելաւ ու միշտ յաղթող գտնուե-  
ցաւ . բայց վերջէն ուրիշները մէջ մտան ու  
գրսուանց հաշտեցուցին զիրենք :

Անգամմը երբոր Աշոտ առանց գիտնալու  
Ուտէացւոց աշխարհքը կ'երթար քանի մը  
հոգւով զուարձութե համար, մէյմ' ալլուր  
առաւ, որ Ցլիկ Ամրամ Ուտէացւոց իշխանը  
ապստամբեր է իրմէ ու շատ զօրքով պա-  
տերազմի կը պատրաստուի: Աշոտ մէկէն  
Եդերացւոց թագաւորին քովը գնաց, ու  
անկէ օդնութիւն խնդրեց՝ գիտնալով անոր  
Ճշմարիտ սէրն ու բարեկամութիւնը. և ինչ  
պէս որ կը յուսար իր կարծածէն աւելի  
օդնութիւն գտաւ անկէ, ու սկսաւ Ու-  
տէացւոց աշխարհքը վազել: Ամրամ իր զօր-  
քերը անտառին մէջը դարան դրաւ՝ որպէս  
զի յանկարծակի վազէ Աշոտին վրայ. բայց  
Աշոտ ծածուկ ճամբաներէ անցնելով գնաց  
ամուր բերդ մը քաշուեցաւ իրեններովը.  
Ցլիկ Ամրամ ալ եկաւ պաշարեց բերդը:  
Աշոտին զօրքերը յուսահասեցան և խօսք  
դրին թշնամիններուն հետ որ Աշոտը բռնեն  
կապէն ու իրենց ձեռքը մատնեն: Աշոտ  
խմանալով անոնց միտքը՝ նոյն գիշերը որ ա-  
ռաւօտը վիճքը պիտի մատնէին՝ առանց ու-  
րիշի բան մը ըսելու հեծաւ իրեն աշխայժ  
ձիուն վրայ ու թշնամեաց մէջէն անցնելով  
փախաւ գնաց, ու հարիւր հոգի հետը ա-  
ռած՝ Սևան կղզին առանձնացաւ:

Ան միջոցին Յուսուփի նորէն ընդհանուր  
ոստիկան դրուելով ամիրապետէն, Հայա-  
ստանի վրայ առանձին ոստիկան դրաւ՝ Նըսր  
անունով մէկը, որ անտեր գտնալով Հայա-  
ստանը՝ շատ չարիք հասուց Հայոց. բայց  
քանի որ աւելի մէծ չարութեան մը ձեռք

չէր զարկած՝ ետ կանչուեցաւ Յուսուփիէն, ու իր տեղը եկաւ Բըշը ոստիկանը։ Ասի կայլսելովոր Աշոտ Սևան կղզին է քաշուեր՝ Գեղամայ ծովուն քովը իր անթիւ զօրքերը շարեց։ Աշոտ իր մարդիկներէն եօթանասուն հոգի ընտրեց ու տասը նաւով սկսաւ ցամաքիններուն հետ պատերազմիլ, այն չափ որ Թշնամինները բանակնին Թողուցած փախան։ Բըշը հոնկէց փախչելու ատեն գնաց ուրիշ բերդի մը վրայ, ուր աւելի մեծ ջարդ կերաւ Գեորգ Մարզպետունիէն, որ Թէպէտ և քիչ բայց անպարտելի զօրքովը մեծամեծ վնասներ հասուցեր էր Թշնամեաց ուրիշ անդամներ ալ։

Բըշին աեղը նորէն եկաւ Նըսր, բայց սկսաւ քաղցրութեամբ նայիլ Հայոց վրայ ու գութ ցուցրնել։ Աշոտ ալ սիրու առնելով եկաւ իր Թագաւորութիւնը առաւ, սկսաւ բարեկարգել. իր Աբաս եղբօրը հետ ալ հաշտուեցաւ. բայց ամսո՞ս որ Թագաւորութեան խաղաղիլը չկրցաւ վայելել, ու հիւանդանալով մեռաւ քամնըչորս տարի նեղութեամբ Թագաւորելէն վերջը։ Քաջ էր և միանդամայն խոհեմ, խաղաղասէր, ու ներողամիտ։ Բայց ժամանակիլ և նախարարաց անկարգութիւնը գրեթէ անսպուղ ըրին իր առաքինութիւնները ու չժողուցին որ թէ ինքը ու թէ Հայաստան վայելէին անոնց արդիւնքը։

Աբաս Աշոտոյ եղբայրը նախարարներուն հաւանութեամբ Թագաւորը ընտրուեցաւ ու աթոռը Կարս քաղաքը դրաւ. շատ

շինութիւններ ըրաւ, ու այլ և այլ պատերազմներով Հայաստանը խաղաղոցուց։ Մերձակայ աղբերը լսելով Աբասայ փառաւորուիլն ու ըրած բարեկարգութիւնները ոկսան վրան նախանձիլ, մասնաւորապես Ափիսաղներուն Բեր Թագաւորը, որ նաև շատ զօրքով վրան պատերազմի ելաւ, ու յիխորատանօք պատգամ խաւրեց թէ եկերեմ Կարսի նոր շինած մայր եկեղեցին Վրաց ծիսով օծելու։ Աբաս զօրքերը ժողվեց ու պատերազմի պատրաստուեցաւ, յաղթեց Բերայ, բոնեց զինքը տարաւ մայր եկեղեցին ու ըստաւ. և Ահա աս ե ան եկեղեցին որ կ'ուղեիր օրհնել Վրաց ծիսով. լաւ նայէ. որովհետև ալ պիտի չտեսնես ։ աս ըսելով ացքերը փորել առւաւ, և Ափիսաղները շատ ընծաներով ու ազաշնիքով ազատեցին Բերը գերութենէ։ Աբաս քսանըըըրս տարի Թագաւորելէն ետքը խաղաղութեամբ մեռաւ. և ըրած շինութիւններն ու բարեկարգութիւնները իբրև մշյմէկ արձան իր անուանը յիշատակ կանգնեց Հայաստանի ամէն կողմերը (951)։

Դրմէ ալ շատ աւելի լաւ, առաքինի, աղդամէր յաջորդ ունենալով աղքը երջանկացուց, աս յաջորդը եղաւ Աշոտ որդին, որ իր բարեգործութիւններուն համար Աշոտ Ռդորմած ըսուեցաւ։ Ասիկայ հօրը մեռնելէն ետքը ու թսուն հազարի չափ զօրք ժողվեց, գէորդ Մարզպետունիին գոռ որդւոյն հետ միացաւ ու թշնամիները վուրնակց Հայաստանէն միծ ամեծ քաջութիւններընե-

լով. ինը տարի առ կերպով Հայաստանը  
խաղաղ սրահեց, ինչուան որ նախարարները  
տեսնելով իրեն քաջութիւնները, ազգա-  
սիրութիւնը ու բարեպաշտութեան հո-  
գին, ժողովը ըրին ու թագաւոր օծեցին  
զինքը բոլոր ազգին վրայ : Երբոր Աշոտ  
ընդհանուր ազգին թագաւոր օծուեցաւ,  
իրեն Մուշեղ Եղբայրն ալ քանի մը նախա-  
րարներու դլուխ կենալով Կարսի մէջ թա-  
գաւորեց . բայց որովհետև միշտ Վ.շոտին  
կը հպատակէր և կ'օգնէր անոր, ան պատ-  
ճառաւ ձայն չհանեց Աշոտ ու թողուց որ  
թագաւորէ : Աշոտոյ այսպէս ամէն կող-  
մանէ խաղաղութեամբ և հայրաբար ազգը  
կառավարած ատենը՝ Հագարացւոց Համ-  
տուն սպարապետը ասլատամբելով ամիրա-  
պետէն Հայաստանի վրայ վազեց . Աշոտ  
բազմութեամբ զօրաց գիմացը ելաւ, յազ-  
թեց թշնամոյն ու բռնեց սպաննեց զինքը .  
ամիրապետը ուրախանալով և հաւնելով  
Աշոտին ըրած քաջութեանը՝ կրկին թա-  
գաւորական թագ ու շատ մեծագին սպար-  
գեներ խաւրեց անոր :

Աշոտ քաջութեան հետ մէկտեղ բարե-  
պաշտութեամբ և ողորմածութեամբ զար-  
դարուած՝ բոլոր ունեցածը աղքատաց կը  
բաժնէր, որով մեռնելէն ետքը գանձա-  
տանը մէջ ստակ ըգտնուեցաւ . շատ հիւան-  
դանոցներ ու աղքատանոցներ շինել տուաւ,  
որոնց մէջ շատ անդամ ինքն ալ անձամբ  
կ'աշխատէր ու կը ծառայէր հիւանդաց .  
շատ անդամ ալ աղքատաներն ու ցաւագար-

ները իրեն սեղանակից կ'ընէր . եկեղեցին  
ներ , վանքեր , ուսումնարաններ և ուրիշ  
բարեպաշտական տեղեր շինել տուաւ : Խրեն  
պէս բարեպաշտ ու ողորմած էր իր խոս-  
րովանոյշ թագուհին ալ , որ շատ բարե-  
գործութիւններէ զատ՝ վանքեր , եկեղե-  
ցիներ ու հիւանդանոցներ շինել տուաւ :

Գ. Լ. Դ.

Այս էր իւրաքանչիւն ինչուան Բագրագուանէաց  
վերջուաւլ :

Աշոտին իրեք որդւոցը մէջէն , որ էին  
Սմբատ , Գագիկ ու Գուրգէն , Սմբատը թա-  
գաւորեց , որ իրեն ըրած քաջութիւննե-  
րուն համար Ծահնշահ ( թագաւորաց թա-  
գաւոր ) և Տիեզերակալըսուեցաւ : Ասիկայ  
շատ զարգարեց Անի քաղաքը՝ հարիւրաւոր  
եկեղեցիներ վանքեր ու հասարամէ պալատ-  
ներ շինելով . բայց ամենէն մեծ ու յիշատա-  
կի արժանի շինուածքն է Անիին շրջապատը  
քաշած սպարիսպը՝ որուն համար ութը  
տարի հազարաւոր հոգի աշխատեցան . իսկ  
քաղաքին բոլոր եկեղեցեաց թիւը կ'ըսէն  
թէ հազար ու մէկ էր , և ասկից սովորութիւնն  
մուած էր ռամկաց մէջ Անիին հազար ու  
մէկ եկեղեցեաց վրայ երդումը ընել : Սմբատ  
երկրորդ տասուիրեք տարի թագաւորեց  
ու մեռաւ , խաղաղասէր ու աշխարհաշէն  
թագաւորի անունն ժառանգելով . բայց բա-  
րեպաշտութեան կողմանէ թագաւորու-

թեան վերջի տարիները եկեղեցական օրինաց դէմբաները ընելով անունը արատաւորեց : Եւ ըրած գործողութիւնները ասոնք են . նախ իրեն քրոջը ազջիկը կին առաւ որուն շատ դէմկեցան եկեղեցականք բայց անսաստեց . թէպէտ և քիչ ատենէն կինը մեռաւ , որով և ինքն ալ մեծ սուգի ու տրամութեան մէջ ընկաւ : Ասկէ զատուրիշ անգլութեան ու անիրաւութեան գործողութիւն մ'ալըրտւ՝ որ իրեն մեծ անձնութեանը չէր վայլէր : Անգամ մը թագաւորական խոտի ու յարդի համբարանոցները այրեցան , որուն գործադիրը գտնելու համար շատ ետեւ եղաւ Սմբատ , բայց որոշ չկրցաւ խմանալ : Օր մը երբոր ժողովուրդը բազմութեամբ եկեղեցին ժողվուած հոգեսոր խորհրդին ներկայ էր , յանկարծ խենթ մարդ մը վազեց խորանը ու բուրգառին կրակարանը առնելով ժամէն գուրս սկսաւ փախչիլ . ժողովուրդը աս նորատեսիլ գործողութեան պատճառը հարցուց . անիկայ ալ սկսաւ պոռալով ըսել թէ կ'եր թամ Սմբատայ համբարանոցներն այրելու . աս խօսքս թագաւորին ականջը համնելով բռնելառւաւ ան մարդը ու առանց քննելու ինչ տեսակ մարդ ըլլալը հրամայեց որ նախ աքերը փոքեն ու վերջը եղեգով պատել տալով այրեց , և խստիւ արդիկեց որ չժաղեն . զասիկայ քանի մը կրօնաւորներ տեսնելով , որոնք և ոչ թագաւորին հրամանը գիտէին , վերուցին մարմինն ու թաղեցին քրիստոնէական ամէն պաշտամունք

ները կատարելով։ Երբոր լւհյ առ եղած  
դործողութիւնը Սմբատ շատ նեղացաւ և  
նորէն հրամայեց որ մարմինը հանեն ու  
դաշտի մէջ ձգեն։ աս քանիս քարկացան  
ան կրօնաւորներն ու ըսին « Սմբատայ  
մարմինն ալ իր գերեզմանին մէջը սկիսի  
չմնայ»։ Ըսածնին կատարուեցաւ Սմբատայ  
մեռնելէն քիչ մը ատեն եղբը (988)։

Գագիկ Ա. եղբօրը տեղը յաջորդելով  
իր հօրը Աշոտին ու նախորդներուն քաջու-  
թեանցն ու առաքինութեանցը հետևող  
եղաւ, և քան զանոնք ալ երեւլի ըլլալով  
մեծագործութեանց կողմանէ, Բագրա-  
տունեաց թագաւորութեանը սպարծանք  
եղաւ. նոյնագէս նաև իր կատարամիտէ թա-  
գուհին որ լմբնցուց Սմբատին սկսած Ան-  
ոյ մայր եկեղեցին։ Գագիկ թագաւո-  
րելուն ովէս՝ խենթ կնկան մը սկատճառաւ  
խոռվութիւն ընկաւ զօրաց մէջ. վասն զի  
ան կինը կը քարոզէր ամենուն թէ Սմբատ  
թագաւորը տեսիլքով իրեն երեցեր ու ըսեր  
է թէ ինքը գերեզմանին մէջը գեռ ողջ է։  
Գագիկ աս քարոզէին ստութիւնը ցույզ-  
նելու և ժողովուրդը հանգարտեցրնելու  
համար՝ Սմբատին մարմինը գերեզմանէն  
հանել տոււաւ որ ամենքը տեսնան. ասով  
խոռվութիւնը իջաւ ու ամէնքնալ խաղա-  
ղացան։ Գագիկ երեսուն տարի թագաւո-  
րեց միշտ քաջութեամբ, բարեկարգութը  
ու բարեղաշտութեամբ (1019)։

Գագիկայ ատենը անուանի եղաւ Գաւիթ  
կիւրապաղատ, որ Տայոց գաւառին իշխանն

Էր . Դաւթի ծերութեան վերջի տարիները  
Ասրպատականի ամիրապետը Մամլուն հա-  
րիւր հազար զօրքով Հայաստանի վրայ վա-  
զեց . Դաւթի օգնութիւն ուզեց Գագի-  
կէն և Վրաց Գուրգէն թագաւորէն , անոնք  
ալ տասնըհինգ հազարի չափ զօրք խաւրե-  
ցին , որ Դաւթայ զօրացը հետ միանալով  
քսանհազար եղան : Հայերն ու Վրացիք  
տեսնալով իրենց քիչուորութիւնը , առջե  
բերանը ահի գողի մէջ էին . մէյմ'ալ զօրա-  
ցան հաւատքով և զԱստուած օգնութիւն  
կանչելով թշնամեաց վրայ վազեցին , ու մեծ  
ջարդ տալով տաճկըներուն , մնացածները  
ցիրուցան ըրին ու իրենցմէ հինգ վեց Վրացի  
միայն մեռան : Տայոց ուրիշ իշխանները  
տեսնալով Դաւթի այնչափ փառաւորուիլը  
աս յաղթութեանը համար , սարսափելի  
անօրէնութեամբ մը հազորդութեան սուրբ  
խորհրդին մէջ թոյն խառնեցին : Դաւթի  
իմացաւ ըրած անզգամութիւննին , ներեց  
ամենուն ու մեռաւ սրբութեամբ , յան-  
ձնելով իր երկրին իշխանութիւնը Յունաց  
կայսեր , որովհետեւ ինքը մերձաւոր ազգա-  
կան չունէր :

Յովհաննէս Սմբատ , որ Գագկայ անդրա-  
նիկ որդին էր , հօրը տեղը թագաւորեց .  
հանդարտաքարոյ , խոհեմ . գիտուն էր ,  
քայլ միանգամայն գանդաղամիտ , վախկու-  
ի անգործունեայ . աս իրեն պակասու-  
թիւնները մէծամեծ խռովութեանց պատ-  
ճառ եղան ոչ միայն կենդանութեան ատե-  
նը , այլ և մեռնելէն եսքն ալ որով և թա-

գաւորութիւնն ալ վերջացաւ : Երբոր Յով  
հաննէս Սմբատ թագաւորեց , իր պղտիկ  
եղբայրը Աշոտ որ քաջ , աշխոյժ , արագա-  
միտու գեղեցկատեսիլ երիտասարդ էր շատ  
նախարարներ իր կողմը որսալով կ'ուզէր  
եղբօրը տեղ թագաւորել : Վրաց Գորգի  
թագաւորը ուզելով իմացնէլ թէ ինքը  
զՍմբատ օրինաւոր թագաւոր կը ճանչնայ  
հայոց՝ ընծաններ ու թագաւորական պատկ-  
խաւրեց Սմբատայ . աս բանիս վրայ Աշոտ  
կրակ դարձաւ և յայտնի ապատամբելով  
գնաց Վասպուրականի Սենեքերիմ թագա-  
ւորէն շատ զօրք օգնութիւն առաւ : Յով  
հաննէս , որուն կողմն էին բոլոր ժողովուր-  
դը և նախարարներուն մեծ մասը , վաթ-  
սուն հազարի չափ զօրք ժողոված՝ Աշոտին  
դիմացը ելաւ . բայց որովհետեւ վախկոտ և  
պատերազմական բաններու մէջ վարժ չէր ,  
Աշոտին ու անոր քիչ զօրաց քաջութիլ տես-  
նալով սկսաւ յուսահատիլ . վասն զի Աշոտ  
ինքը անձամբ շատ քաջութիւններ ընելով  
զօրքերը խրախուսեց ու թշնամոյն մեծ  
ջարդ տալով հալածեց զիրենք , ինչուան  
եկաւ Անին ալ պաշարեց . քանի մը մեծ  
նախարարներ , Վրաց թագաւորը և Պետրոս  
կաթուղիկոս Յովհաննեսին ցաւալի վիճա-  
կին վրայ խղճացին ու մէջ մանալով խա-  
զազացուցին երկուքն ալ , և պայման դրին  
որ Յովհաննես նոյնուկէս թագաւորէ , և  
Աշոտ իբրև անոր երկրորդը՝ ուրիշ տեղե-  
րու իշխէ : Յովհաննէս իր վատասիրտ երկ-  
չոտութեամբը շատ նախարարներուն երե-

սէն ընկաւ, որ զինքը թողուցին ու Աշոտին  
կողմը անցան :

Քիչ մը առենէն Աշոտ զզջալով եղած  
դաշնադրութեանը վրայ՝ ուզեցնորէն Յով  
հաննեսին տեղը ընդհանուր ազգին թա-  
գաւոր ըլլալ բայց որպէս զի խոռվութիւն  
չըլլայ՝ այսպիսի վարպետութիւն մը բանե-  
ցուց, ծանր հիւանդ ձեւացաւ ու անկող-  
նոյն քովը որոդայթաւոր մէքենայ մը դնել  
տուաւ, երբոր Յովհաննէս զինքը տեսնե-  
լու եկաւ որոգայթին մէջ բռնուելով սկսաւ  
աղաջել որ կենացը խնայէ, ան ատեն Ապի-  
րատ իշխանը եկաւ կապեց զՅովհաննէս ու  
ձեւացուց որ մեռցնելու կը տանի, բայց  
ընդ հակառակն աարաւ նորէն թագաւո-  
րեցուց, ըսելով թէ, « Լաւէ խոհեմգիթած  
ու վախկոտ թագաւոր մը ունենանք՝ քան  
թէ անիրաւ ու անգութ բռնաւոր մը՝  
թէպէտեև քաջու : Աշոտին գործողութեանը  
վրայ սփդալով նախարարները՝ ամէնքն ալ  
անօդնական ձգեցին զինքը ու հեռացան  
քովէն . ինքն ալ կոստանդնուպոլիս գնաց,  
Վասիլիկայսեր օգնութերը շատ զօրքով եկաւ  
նախարարները նուաճեց, ու շատ քաջու-  
թիւնները լովայլ այլ և այլ տեղերու տիրեց.  
բայց վերջը քաջութիւնը մէկ դի ձգած՝ զեղ-  
խութեանց ետևէ եղաւ ինչուան իր մահը :  
Հայաստան որ արդէն անգադար ներքին  
և արտաքին թշնամիններու ձեռքէն սոսկալի  
ազետից տեսարան մը եղած եր, ան մի-  
ջոցներուն ոտնակոխ եղաւ գաղանացեալ  
և արեան ծարաւի նոր ազգէ մըն ալ,

որ էին Սկիւթացիք, և երբեմն երբեմն  
անթիւ բազմութեամբ յարձրկելով կ'ողո-  
ղէին արեամբ Հայաստանը: Ասոնք նախ վա-  
զեցին Վասպուրական աշխարհը ու շատ  
վնաս հասցրնելով անցան գնացին: Վա-  
սպուրականի Սենեքերիմ թագաւորը կան-  
իատես ըլլալով Սկիւթացւոց ընելու չա-  
րեացը՝ թուղթ գրեց Վասիլ կայսեր, աղա-  
ջելով որ Սեբաստիոյ գաւառը կայսրը իրեն  
տայ ու Վասպուրական աշխարհը առնե.  
կայսրը հաճեցաւ ու Սենեքերիմին խնդիրը  
մէջերնին երդմունքով հաստատեցին. այս-  
պէսով Սենեքերիմ Սեբաստիա գնաց՝ հետը  
տանելով չորս հարիւր հազար հոգի, ու  
Վասպուրական աշխարհը Յունաց անցաւ.  
Սկիւթացիք Վասպուրականէն վազեցին  
Նիդ գաւառին վրայ, որոնց գէմ ելաւ Վա-  
սակ Պահլաւունի՝ Գրիգոր Մագիստրոսին  
հայրը, ու մեծ կոտորած ընելով ցրուեց  
զիրենք. բայց երբոր ինքն ալ առանձնացած  
աղօթք կ'ընէր Կատուծոյ, քանի մը Սկիւ-  
թացիք հոնտեղերը պահուըտած ըլլալով  
քար մը զարկին գլխուն ու սպաննեցին  
պատուական ծերունին: Աս բաներս տես-  
նելով Յովհաննէս թագաւորը, և բնական  
երկչուութեամբն ալ վախնալով որ պիտի  
շկարենայ գէմ գնել Սկիւթացւոց յարձակ-  
մանը, գաշինք դրաւ Վասիլ կայսեր հետ  
որ մեռնելէն ետքը Անին կայսեր անցնի,  
միայն թէ Յոյները օգնեն Հայոց (1024):

Ան միջոցներուն սոսկալի հարուածներ  
եղան Հայաստանի մէջ. այսինքն երկրա-

շարժ, սով, ու արեւու խաւարմունքներ, որով ամէնքն ալ սկսան վախնալ, մանաւանդ որ աննշան մարդ մը ելած պոռալովքա զաքէ քաղաք կը պտղտէր ու կ'ըսէր + «Վայ ի՞նձ, եղուկ զիս » . և որովհետեւ երեւլի էր ան ատենները սրբութեամբ ու իմաստութեամբ Յովհաննէս կողեւն ըսուած վարդապետը, Թագաւորը մարդ խաւրեց ու ան երևոյթներուն մեկնութիւնը հարցուց . ինքն ալ զիրենք խրատեց՝ յայտնի ցուցընելով Աստուծոյ բարկութեան նշանները :

Յովհաննեսին մեռնելէն տասը տարիի չափ առաջ Վասիլ կայսէր եղբայրը Կոստանդին՝ մեռաւ . ասիկայ մեռնելու ատենը յիշելով Անիին համար եղած անիրաւ և ապօրինաւոր դաշնագրութեր, կիրակոս անունով հայ քահանայ մը կանչել տուաւ ու դաշինքին թուղթը յանձնեց անոր որ տանի Յովհաննէս թագաւորին տայ : Իսկ ան արծաթասէր քահանան պահեց թուղթը, ու երբոր Միքայէլ կայսրը թագաւորեց՝ տարաւ կայսէր տուաւ, և ինքը անոր փոխարէն շատ ստակ առաւ . Միքայէլ կայսրն ալ օրէ օր կը սպասէր Յովհաննեսին մեռնելուն որ Անին պահանջէ : Պատմութեանց մէջէն անհետ ընելու դէպք և անիծից արժանի մատնութիւն :

Ան միջոցներուն Յովհաննէս թագաւորին հօրեղբօրորդին որ Դաւիթ Անհողին կը կոչուէր՝ անուանի Եղաւ իրեն խելքով և ինքնապլուի թագաւորեց Գուգարաց

աշխարհքը . աս բանիս վրայ նախանձելով  
Դրւնայ Ազգութվար ամիրան՝ Պարսից Տու-  
ղիլ թագաւորը գրգռեց , ու Երկուքը մէկ-  
տեղ անթիւ բազմութեամբ Դաւթայ վրայ  
եկան : Դաւիթ օդնութիւն ուզեց Հայոց և  
Ազիսազաց թագաւորն Երեն . Երբոր ամէն-  
քը մէկտեղ միացան ու սպատերազմ պիտի  
սկսէին՝ Հարիւրաւոր քահանաներ ու շատ  
եպիսկոպոսներ միաբերան սկսան աղազա-  
կել “ Արի Տէր օդնեա մեզ , և փրկեա զմեզ  
վասն անուան քո սրբոյ , : Աս ձայնէս բոլոր  
քրիստոնեաները սիրո առած՝ վազեցին  
թշնամեաց վրայ , մեծ շփոթութիւն ձգեցին  
մէջերնին ու սաստիկ ջարդ մը տալէն ետքը՝  
Հարուստ աւարով ամէնքն ալ իրենց տեղը  
դարձան :

Աս փառաւոր յազմութեանս վրայ Ե-  
ղած ուրախութիւնը ԲԵրկրի գաւառին մէջ  
հանդիպած անդթութեամբը գառնացաւ .  
ԲԵրկրին Սէնեքերիմայ Յունաց տուած քա-  
ղաքներէն մէկն էր . Պարսիկը տիրեր էին  
անոր , ու Խարիկ անունով անդութ մարդ  
մը քաղաքապետ դրեր էին : Յոյներն ու  
Հայերը միացած վազեցին ԲԵրկրիին վրայ ,  
ու քաղաքը առնելով Խարիկը բանտ դրին .  
աս Երբոր իմացան մօտ տեղերու ամիրաները՝  
եկան նորէն առին ԲԵրկրին ու Խարիկը  
ազատեցին բանտէն . աս բանիս չդիմացաւ  
Գանձիկներուն վրայ , զօրքերնին ցրուեց ,  
Խարիկն ալ ԲԵրկրիին միջնաբերդը փա-  
խուց , և վերջը անհոգացած սկսաւ իրեն .

ներովը կերտվառումի ետևէ ըլլալ։ Ան ատեն  
քանի մը սմիրաններ նորէն միացան, վազե-  
ցին գանձիին վրայ, զինքը սպաննեցին,  
զօրքը ցիրուցան ըրբն, Խորիկն ալ ազատե-  
լով առջի իշխանութեղ հասուցին։ Խորիկ  
իր գազանային վրէժը առնելու համար՝  
մարդաչափ խորութեամբ փոս մը փորել  
տուաւ, ձեռքը ինկած մարդիկը մորթել  
տալով՝ արիւնով լեցուց փոսը, ու ետքը  
մէջը մտնալով լուացուեցաւ։

Ան ատենները մեռաւ Յովհաննէս, քան  
տարի թագաւորելէն ետքը և որդի չթողուց.  
իր զգուշաւորութիւնը անխոհեմութիւն և  
Երկչուսութիւն փոխուեցաւ, որով Վեստ  
Սարգիս ըսուած մարդուն ու անոր նմա-  
նեացը Երես տուաւ։ Վասն զի Վեստն Սար-  
գիս Սիւնեաց փառամոլ ու ազգատեաց իշ-  
խանը՝ ինքը ուղելով թագաւորել՝ ետևէ  
եղաւ որ օրինասւոր յաջորդը չթագաւորէ.  
աս բանիս համար ամէն բանի մէջ սկսաւ  
Յունաց ձեռնտու ըլլալ, որպէս զի անոնց  
առջեր արդիւնք մը ցուցընելովիր վախճա-  
նին հասնի. և որովհետև Միքայէլ Յունաց  
կայսրը լսերէր ան միջոցներուն Յովհաննե-  
սի մահը, մէկէն գետպան խրկեցնախարար  
ներուն որ Անին տան. Երբոր նախարար  
ները յանձն չառին, կայսրն ալ չորս անգամ  
զօրք խաւրեց Հայոց վրայ որ Երթան բռնու-  
թեամբ տիրեն Անին. և որովհետև բոլոր  
նախարարները միաբանած չէին՝ անոր հա-  
մար Յոյները շատ չարիք հասուցին Հայոց  
գոռող Սարգսին օգնութեամբը։ Երկու

սարի այսպէս անցնելէն ետքը՝ նախարար-  
ները միաբանեցան, ու ՎահրամՊահլաւու-  
նի Վասակայ եղբայրը ծեր, կտրիչ ու ա-  
ռաքինի զօրավարը իրենց գլուխ դրին. յի-  
սուն հազարի չափ զօրք ժողվելով՝ քաջու-  
թք յարձակեցան Յունաց վրայ, ու անանկ  
սոսկալի ջարդ տուին որ Սխուրեան գետը  
արեամբ ներկուեցաւ կ'ըսէ ժամանակակից  
պատմիցներէն մէկը : Ան յաղթութենէն  
վերջը Գագիկ երկրորդը կանչեցին ու թա-  
գաւոր օծեցին, որ Յովհաննէս թագաւորին  
Աշոտ եղբօրը որդին էր, ու Վեստ Սար-  
գսին բռնութիւններէն փախչելով թափա-  
ռական կը սլուրտէր :

Գագիկ Բ., երբոր թագաւորեց՝ տասնը-  
վեց տարեկան էր. բայց իր կրթութեամբը,  
իմաստութեամբը, զգուշաւորութեամբը և  
խոհական ընթացքով մեր երևելի թագա-  
ւորներէն մէկն եղաւ (1042) :

Վեստն Սարգիս երբոր իմացաւ նախա-  
րարաց միաբանութիւնը և Գագիկայ թա-  
գաւորելը, փախաւ գնաց Անիին միջնաբեր-  
դը պահուըտեցաւ. Գագիկ ելաւ մինակ  
քովը գնաց, ու խելացի խօսքերով յորդո-  
րեց ու ստիպեց զինքը որ միջնաբերդէն ել-  
լէ. Սարգիս գնաց Սուրմառի բերդը քա-  
շուեցաւ, ու երբոր հոն ալ ոկսաւ իր ան-  
հանդարտ բնաւորութեամբը ասպատակու-  
թիւններ ընել՝ Գագիկ նեղացած զօրք ժող-  
վեց, վրան գնաց բռնեց զինքը ու բանտ  
գրաւ. բայց վերջը ուրիշ նախարարաց ա-  
ղաջանքին զիջանելով և անոր կեղծաւորու-

թիւններէն խաբուելով բանտէն ազատէց  
ու նորէն սկսաւ հետը բարեկամութեամբ  
վարուիլ:

Գագիկ թագաւորութեան բաները հա-  
զիւ թէ քիչմը կարգի դրեր էր՝ Սկիւթացիք  
անհամար զօրքով հայաստանի վրայ վազե-  
ցին . Գագիկ տասնըվեց հազար զօրքով  
կարծութք սկաներազմելով սասաիկ ջարդ  
տուաւ թշնամեաց, բոլոր բանակնին ցրուեց,  
ու յաղթութեամբ դարձաւ իր աթոռը :  
Բայց դեռ հանգստութիւնը չգտած, նորէն  
իր թագաւորութիւնը տակն ու վրայ եղաւ  
վեստ Սարգսի ու Մոնոմախոս կայսեր  
պատճառաւը : Վասն զի Երբոր Միքայէլ  
կայսեր տեղը Մոնոմախոսը յաջորդեց,  
դիպուածով ձեռքը ընկաւ Յովհաննեսին  
վասիլ կայսեր հետ ըրած դաշինքը . դես-  
պան խրկեց Գագկայ որ Անին տայ . Գա-  
գիկ սիրով ընդունեցաւ դեսպանները ,  
ու խմացուց թէ ինքը առանց ընդհանուր  
ազգին հաւանութեանը չկմնար Անին տալ:  
Կայսրը նեղացած Գագկայ աս կերպով իր  
խոսքը մերժելուն վրայ, Ասիտ զօրավարին  
ձեռքովը շատ զօրք խաւրեց թագաւորին  
վրայ, Դըւնայ Նապուտլար ամիրան ալ Գագ-  
կայ դէմպտաներազմի դրգուեց . բայց բոլոր  
յոյաը սկարապ ելաւ . վասն զի Յունաց զօր-  
քը չարացար յաղթուեցան, Դըւնայ ամի-  
րան ալ Գագկայ ընծաններովը հետը բարե-  
կամացաւ : Խմանալով Գագիկ որ Մոնոմա-  
խոսը դրգուղը Սարգիսն է՝ կուզէր սպան-  
նել զինքը . բայց անիկայ յանցանքը Գրի-

գոր Մագիստրոսին վրայ ձգելով թագաւորին աշքեց հանեց զինքը՝ որ ամենեւին առաներուս մէջ ձեռք չունէր։ Իսկ Գրիգոր տեսնելով որ իր կենացը վտանգ կայ՝ Ելաւ Կոստանդնուպոլիս գնաց, և հոն իր կատարելութիւններուն համար կայսրէն Մագիստրոսութեան տղատիւ գտաւ։ ասով Գագկայ միտքը աւելի հաստատուեցաւ թէ Գրիգոր Մագիստրոս կայսեր հետ համախոհ է, Աւստ Սարգիսն ալ արդարացաւ։

Երբոր կայսրը յուսահատեր էր Անին առնելէն, Վեստն Սարգիս ու իր կուսակիցները չար դաւաճանութեան խորհուրդ մը տուին կայսեր որ Անին Գագկայ ձեռքէն յափշտակէ։ այսինքն դուն զթագաւորը կոստանդնուպոլիս հրաւիրէ, ըսին, բարեկամութեան համար, ու մենք ան միջոցին Անին կը մատնենք։ Մոնոմախոս ուրախացաւ անոնց աս խորհրդին վրայ, և թուղթգրեց Գագկայ՝ Կոստանդնուպոլիս հրաւիրելով զինքը։ Բարակամիտ և հեռատես թագաւորը իմացաւ դաւաճանութիւր, ու յանձն չառաւ կայսեր հրաւերքը։ բայց Վեստն Սարգիս և ուրիշները շատ յորդորեցին խոստանալով որ իրենք Անին կը պաշտպանեն։ Երբոր տեսան թէ չեն կրնար համոզելը թագաւորը, ու ատարագի ատեն Երդումն ըրին հաւատարիմ մնալու թագաւորին, ու նամակով մը կաթուղիկոսին յանձնեցին։ Գագիկ գիտնալով նախարարաց չարութիւր, յանձն չեր ուղեր առնել։ բայց վերջապէս ճարը հատած՝ Ելաւ կայսեր գնաց, և Ա-

նիին վերակացու դրաւ Ասղիրատ իշխանը ,  
որ իրեն շատ սիրելի ու հաւատարիմ էր ,  
արքունական ընտանիքն ալ յանձնեց Վեստ  
Սարգսին :

Գագիկ մեծ պատիւ գտաւ Մոնոմախու-  
սէն , և իրեն դիմացը ելան Յունաց բոլոր մե-  
ծէրը : Բայց քանի մը օրէն սկսաւ կայսրը Ա-  
նին ուզել . Երբոր Գագիկ կ'ընդդիմանար  
անիրաւ պահանջմանը խելացի և իրաւացի  
պատճառներով , կայսրը զի՞քը բանտ դրաւ  
որ թերևս անով կարենայ խոնարհեցընել  
Գագիկը : Քանի որ դեռ աս գործողու-  
թիւններուս հետ էին , մշյմ' ալ Մոնոմա-  
խոս Գագկայ դիմացը հանեց Անիին ու իր  
արքունեաց բաննալիները՝ նախարարաց միա-  
բան հաւանութեան թղթովը : Ապշեցաւ  
Գագիկ , խելքը կորսնցուց և չէր գիտեր  
ինչընելիքը . իմուցաւ որ իր արդարութիւնը ,  
իրաւունք գիտնելը և գթասրտութիւնը յաղ-  
թուեցան . մանաւանդ թէ արհամարհուե-  
ցան անօրէնութէ , տիրատեցութենէ , փա-  
ռասիրութենէ և ազգատեցութենէ , որով  
և ստիպուեցաւ թագաւորութիւնը ձգել ,  
հայրենիքը թողու հեռանալ ու աստան-  
դական կեանք մը անցընելով Հայաստանի  
ու Անիի աւերակներուն տակը թաղել իր  
անունը (1045) :

Մոնոմախոս Հայաստանի տիրելէն ետքը  
Գագկայ տուաւ Պիզու քաղաքը Կապա-  
գովկիայի մէջ , և պալատ մը Կոստանդնու-  
պօլսոյ մէջ . թագաւորական գանձէն ալ  
եկամուտ կապեց իրեն : Գագիկ քիչ մը ա-

տեն Կոստանդնուպօլիս կենալէն եաքը՝  
հրաման խնդրեց կայսրէն ու Պիզու իր քա-  
ղաքը գնաց, ուր սիրող կը հաշէր ու կը  
մաշէր տեսնելով ոչ այնշափ իր թշուառու-  
թիւնը՝ որքափ ազգին ողորմելի ու աւա-  
զելի վիճակը, որուն պատճառ եղաւ իր  
մասնիշներուն սոսկալի չարութիւնը, որով  
իրենց շահուն համար բնութեան և ազգաց  
օրէնքը ուղի տակ առին ու խեղճ ազգը թր-  
շուառութեան ու գերութեան մէջ ձգեցին:  
Աս կերպով վերջացաւ Բագրատունեաց  
թագաւորութիւնը 1045ին, մօտ երկու-  
**հ** հարիւր տարիի չափ քշելէն եաքը : Քա-  
գրատունեաց թագաւորութեան կործա-  
նելէն քիչ մը եաքը սկսան տեսնուիլ գլուխ  
ու թագաւոր չունենալուն ազնտալի հե-  
տեանքները . վասն զի ամէն կողմանէ սկսան  
հայաստանի վրայ կատաղաբար յարձակիլ  
արեան ծարաւի գայլերու պէս բիւրա-  
ւոր թշնամիք ու իրենց գէմելլող մը չգտնե-  
լով ամենայն չարիք հասուցին հայոց : Ա  
սոնց առջինը եղաւ Տուղթիլ Պարսից թա-  
գաւորը, որ իրեք անդամ անհամար բազ-  
մութիւն խաւրելով խիստ շատ մարդ թրէ  
անցուց, եկեղեցիներ ու վանքեր փլցրնել  
տուաւ ու շատ մարդ ալ գերի ըրաւ . միայն  
Արծն քաղքին մէջի ըրած կոտորածէն  
կրնայ խմացուիլ մեկաներն ալ : Աս քաղքիս  
մէջ իրեք հարիւր հազար բնակիչ կար ու  
հարիւրաւոր եկեղեցիներ . Տուղթիլն պա-  
շարմանը մէջինները գէմ կեցան ու չեին ու-  
զեր անձնատուր ըլլալ . բայց վերջապէս

յաղթուեցան ու թշնամիները կատաղաբար  
ներս լեցուեցան . հարիւր քառասուն հա-  
զար մարդ կոտրեցին , մնացածները գերի  
տարին , քաղաքն ալ այրեցին , որուն ա-  
ղետալի աւերակները ինչուան հիմա կեցած  
են : Վաթուուն հազարի չափ յոյն զօրք  
կային հայաստանի մէջ ան միջոցին , բայց  
փոխանակ օգնելու հայոց՝ իրենք ալ ձեռ-  
քերնեն եկած չարիքը կը հասցընէին : Այս  
պիսի գործողութեանց մէջ նշանաւոր է  
հարսպիկ անունով իշխանին գիպուածը :  
Երբոր Յոյնք Չորրորդ հայոց բնակիչները  
պատերազմով ու հարկահանութեամբ կը  
նեղէին , հարսպիկ իրեն պղտիկ գնդովը բերդ  
մը քաշուած՝ Յունաց վնասներ կը հասցը-  
նէր . Պեռոս Յունաց զօրավարը տեսնե-  
լով որ չկրնար բերդին տիրել՝ մօտեցաւ  
ոկսաւ կանչել . Ով որ հարսպիկին գլուխը  
ինծի բերէ՝ բերդը անոր կը պարգևեմ : Աս  
սոսկալի ձայնէս խեղչին քունը աճքէն հե-  
ռացաւ , և արծաթասէր մատնիշներէ վախ-  
նալով չորս հինգ օր ամենելին չքնացաւ :  
Քովի հաւատարիմ կարծուած մարդիկը  
շատ յորդորեցին որ քիչ մը քուն ըլլայ  
հանգչի , և հազիւ թէ երկիւղալից ու վայր-  
կենական քունը կոխեց վրան ու աճքերը  
գոցեց , մէյմ' ալ քովինները վաղեցին վրան  
ու անողորմաբար մորթելով , անզարթնի  
քունին մէջ թաղեցին : Բերդին մէջինները  
իրենց արժանաւոր սլատիմը գտնելով , շըլ-  
թայակագ Պօլիս տարուեցան , Մոնոմախոսն  
ալ մէկէն քշել տուաւ զիրենք : Ահա այս

ալէս միշտ մատնիչները մատնուովէն շատ  
աւելի գառն և ահաւոր մահ ունեցեր են :

Տուղթիւն Արծն քաղաքը հիմնայատակ  
ընելէն ետքը՝ երկրորդ տարին շատ զօրքով  
բասեն գաւառին վրայ յարձըկելով մեծա-  
մեծ վատաներ հասուց ան տեղերուն ալ.  
Գագիկ Աքասեան, որ ինչուան ան ատեն-  
ները կը թագաւորէր Կարսի մէջ, զօրք  
ժողվեց թաթուլ քաջ սպարապետին ձեռ-  
քը տուաւ, ու թշնամեաց դէմ խաւրեց :  
Որչափ որ զօրքը քիչ էր՝ քաջութիւնը այն-  
շափ մեծ եղաւ հայոց կողմանէ, մանաւանդ  
թաթուլին ըրածները : Բայց երկար ատեն  
թշնամոյն ընդդիմանալէն ետքը յաղթուե-  
ցան հայերը ու թաթուլ բոնուեցաւ . եր-  
բոր Տուղթիւնն դիմացը ելաւ քաջ սպարա-  
պետը, ըսաւ Տուղթիւն . “ Թէ որ Ասուրան  
իշխանին որդին մահուընէ խալըսի՝ զքեզ  
կ'ազատեմ, ապա թէ ոչ պիտի մեռնիս , ”  
սպատասխան տուաւ թաթուլ . “ Թէ որ  
հարուածը իմն է՝ շապրիր . հիմակուընէ  
սպաննէ զիս ” : Մեռաւ տղան, ու թա-  
թուլ սպաննուեցաւ : Տուղթիւն անկէ գնաց  
Մանազկերտի վրայ, որուն քաղաքապետը  
Վասիլ անունով յոյն մըն էր . ասոր քովը  
հնարագէտ ու խելացի հայ քահանայ մը  
կար որ թշնամեաց ամէն հնարքները պա-  
րասպ կը հանէր իրեն գիւտերովը, այնչափ  
որ Տուղթիւն յուսահատելով բարկութեամբ  
թողուց գնաց, շատ մարդ ու երկելի ան-  
ձինք կորսնցընելէն ետքը : Գաղղիացի մըն  
ալ դիւրավառ նիւթ մը գտաւ, ու անով

Հ/1.

այրեց Պարսից ահագին բարանը՝ որ չորս  
հարիւր հոգի հազիւ կրնային շարժել։ Յա-  
ջորդ տարին մեռաւ Տուղթիլ, ու տեղը յա-  
ջորդեց իր եղբօրորդին Ալփասլան, որ  
գիտնալով Հայաստանի անտէր ըլլալը՝ ան-  
թիւ բազմութեամբ Հայոց վայ եկաւ ու Ա-  
նին պաշարեց : Տեսնելով Անիին պարխապ-  
ներուն ամրութիւնը, առջի բերանը յու-  
սահատեցաւ. բայց վերջը իմանալով պարը-  
սին մէկ կողմին տկարութիւնը՝ բոլոր ուժը  
հոն թափեց, ու բարանով անդադար դար-  
նելով քիչ մը տեղ փլուց . Պարսիկները  
երբոր սկսան ան պատառուածքէն ներս  
մտնել քաղաքացիք քաջութեամբ դէմ  
դրին ու շատ ջարդ ըրին իրենցմէ : Ալփաս-  
լան քանի մը անդամ ալ փորձ ընելէն եղքը  
յուսահատեցաւ ու սկսաւ քաղքէն հեռա-  
նալ : Բագարատ և Գրիգոր քաղքին վերա-  
կացուները ցիմանալով Ալփասլանին հեռա-  
նալը՝ մոքերնին դրին որ պիտի չկարենան  
ինչուան վերջը Պարսից դէմ դնել . ուստի  
յուսահատած՝ իրենց զօրքովը միջնաբերդը  
քաշուեցան : Քաղաքացիք որոշ չգիտնալով  
թշնամեաց հեռանալը, սկսան վախերնէն  
կանչուըռտել, լալու ողբալ. աս ձայնէս ետ  
դարձաւ Ալփասլան, ու տեսնելով որ ա-  
մէնքը շփոթութեան մէջ են՝ կատաղաբար  
ջարդել տուաւ բիւրաւոր մարդիկ . քաղ-  
քին մէջ ալ քանի մը հազար մարդ թողուց  
որ աւերակները նորէն շինեն : Ետքը դէս-  
պան խրկեց Գագիկ Աբասեանին որ իրեն  
հնազանդի . առաջուց իմանալով Գագիկ

գեսպանին գտղը՝ սուզի զգեստ հագաւ, ու մոխրի վրայ նատած սկսաւ ողբ ու լաց ձևացրնել. Երբոր հարցուց գեսպանը պատճառը, ըստ Գ.ագիկի. “Ի՞նչ սրտով կը նամ ուրախ ըլլալ երբոր իմ սիրելի բարեկամս Տուղթիլ մեռաւ.” : Աս բանիո վրայ Ալիասլանին գութը շարժեցաւ, եկաւ հետքը սիրով պագտուեցաւ ու շատ պատիւ ըրաւ անոր: Բայց Գ.ագիկ գուշակելով որ անկեց վերջը հանգստութիւն պիտի չկարենայ գտնել Պարսից ձեռքէն, իր Երկիրը կայ սեր տուաւ, ու տեղը առաւ իրեք քաղաք, Օամնդաւ բերդը, հարիւր ալ գեղ (1065):

Համ միջոցներուս Յունաց Հայոց գեմ ունեցած ատելութիւնը նորէն սասականալով շատ շարիք հասուցին Հայ Խշանեներուն, և ամէն տեսակ նախատինք կ'ընեին ազգին. աս պատճառաւ Գ.ագիկ Բագրատունեաց վերջի թագաւորը Կեսարիոյ յոյն մետրապօլիսոր սպաննեց, թէպէտ և ինքն ալ սպաննուեցաւ: Աս Մարկոս անունով մետրապօլիսոր ուղելով զհայերը նախատել իր շանիը անունը Արմէն դրած էր. աս բանս ըստ ըլլալով Գ.ագիկ՝ առթի մը կը սպասէր ան նախատանաց վրէժը հանելու. ուստի օր մը քանի մը ծառաներով մետրապօլտին գնաց և Երբոր գեռ սեղանի վրայ էին՝ աղաչեց Գ.ագիկ մետրապօլտին որ շունը կանչէ: Երբոր անիւկայ նեղը մտնելով շունը կանչեց Արմէն անուանելով, հարցուց Գ.ագիկ աս անուանագրութեան սպատճառը. մետրապօլիտն ալ ըստւ. և Որովհետեւ գեռ

պզտիկ է՝ անոր համար Արմեն կ'ըսեն։ Մէկ-  
կէն աչք ըրտւ Գագիկ ծառաներուն, շու-  
նը և մետրապօլիսն ալ բունեցին՝ պարկի մը  
մէջ դրին և սկսան շունը ծեծել. ան ալ կա-  
տաղութենէն զաերը կը խածնէր, որով  
երկուքն ալ մեռան պարկին մէջ. իսկ Գա-  
գիկ Ելաւ գնաց անկէ։ Յոյնք Մարկոսին  
աս տեսակ նախատական մահուանը վրայ  
իրաւամբ կատղած՝ սաստիկ ոխ կապեցին  
Գագկայ վրայ ու Ետևէ Էին զինքը սպան-  
նելու։ Իրաւ, հայրենասէր մարդու մը հա-  
մար ծանր բան է իր ազգին նախատանացը  
դիմանալ. բայց Գագկայ հայրենասիրու-  
թիւնը արդար վրէժինդրութեան չափը  
անցաւ, և ըրած անդթութիւնը ոչ Երբէք  
կ'արդարանայ։ Սնկամ մը Գագիկ Տարառինի  
կողմերէն իր քաղաքը Պիզու դառնալով,  
Երբոր ճամբան Կիզիստուա բերդին կողմերը  
հասու, քովի մարդիկը հեռուն ձգեց ու  
ինքը իրեք հոգւով դէպ 'ի ամրոցին կողմերը  
գնաց զբանալքի համար. բերդին տէրերը  
որ որդիք Մահամալեայ կ'ըսուէին՝ շատ մը  
մարդիկ դարանի դրին, իրենք եկան Գագ-  
կայ Երկրագագութիւն ըրին, ու մէծ յար-  
դութեամբ ընդունեցան զինքը. ան միջոցին  
գարանամուտները դուրս վազելով բռնե-  
ցին զԳագիկը ու շղթայի զարկած բերդը  
տարին. իսկ քովի իրեք հոգին ատեն գտնե-  
լով վախան գնացին ուրիշ հայ իշխաններու  
խմացուցին. անոնք ալ եկան ու սկսան բեր-  
դին հետ պատերազմիլ. բայց չկրնալով վաս-  
մը հասցընելանառիկ ըլլալուն համար՝ յու-

սահատած ելան գնացին : Ան ատեն Ման-  
տալեայ որդիքը զԳագիկը սաստիկ չարչա-  
րելով սպաննեցին , ու մարմինը պարսպին  
վրայ կախեցին որ Հայերը տեսնեն : Չորս  
հինգ ամիս ետքը Բանիկ անունով Հայ մը  
գնաց գիշերանց գերեզմանէն ոսկորները  
հանեց , որ բերդին պարսպին տակը թա-  
ղուած էին , ու տարաւ Պիզու Գագիկին  
շնել տուած վանքին մէջը թաղեց : Ահա  
այսպէս մեռաւ այն թագաւորը որ աշ-  
խարհիս անուանի թագաւորներէն մէկը  
պիտի ըլլար , և իր անմահական արդեամբքն  
յաւիտենական յիշատակներ պիտի ունե-  
նար . և հիմա անունը հազիւ թագաւորաց  
մէջը յիշատակուեցաւ : Մէկ Վեստ Սար-  
գիս մը և իրեն պէս քանի մը փառամոլ և  
ախտալց մարդիկ այսպիսի չարեաց պատ-  
ճառ եղան , և թողուցին մեզի իրենց ահա-  
ւոր մատնութեան պատուզը 'ի խրատ և 'ի  
յանդիմանութիւն :

Ան ատենները վերջացան նաև Գագիկ Ա-  
բասեանին , ու Արծրունեաց թագաւորու-  
թեան ձիւղերը , որովքորովին ջնջուեցաւ  
Հայաստանի մէջէն թագաւորութեան ա-  
նունը (1070) :





## ՄԱՍԻ ԶԱՐՅԱՐԴ

### ԹԵՂԳԵՒԱԲՈՒԹԵՒՏԵՐ

ԽՈՏ ԲԻՆԵԱՆՑ

ԳԼ. Ա.

ԹԻՇԻՆԵանց Աւագասուրութեան սիմվոլ : Թարհա  
Ա, Էվանին ժաշութիւնները :

Ըաղբատունեաց իյնալէն վերջը երե-  
սուն տարի անիշխանութիւն ըլլալով այն-  
ովիսի աղետալի խեղճութեան մէջ մնաց  
Հայաստան որ Հայրենասէր մարդուն աչ-  
քէն արտասուքը չգաղրիր ինչուան որ տես-  
նէ գէթ Ռուբինեանց իշխանութեան կան-  
գնուիլը , որ թէպէտ և ընդարձակութեանն  
ու զօրութեանը նայելով պղտիկ էր , բայց  
ըստ քաջութեան , ըստ բարեպաշտութեան  
և ըստ խոհեմութեան մէծ էր , մանաւանդ  
այնովիսի դարերու մէջ որ ամէն կողմանէ  
թշնամիք զօրացած , ու ազգին ներբին և  
արտաքին ուժը տկարացած էին (1080):

Ռուբէն Ա, Գ.ագկայ ազգականներէն  
մէկը, որ անոր բռնուելու ատենը քովին էր.  
Կիլիկիա փախչելով, հոն գանուած Հայոց  
իր կատարելութիւներով ու քաջութեամբը  
սիրելի եղաւ. քովի կարիճները շատցուց  
ու սկսաւ քանի մը պղտի քաղաքներու ու  
բերդերու տիրել. շտա անդամ Յունաց ալ  
յաղթեց, ու Կիլիկիոյ մէջ գտնուած Հայոց  
իշխեց: Ռուբէնին օգնական ու գործակից  
եղաւ Վասիլ անունով քաջ ու հնարագէտ  
իշխանը որ յանկարծ յանկարծ թշնամեաց  
վրայ յարձրկելով շտա վնաս կը հասցընէր  
անոնց. ան պատճառաւ անունն ալ Գող  
Վասիլ Դրեր էին: Կիլիկիոյ Հայերը թէպէտ  
և իրենց ազգասէր իշխանին առաջնորդու-  
թեամբը հանդիսաւ ու գոհ էին, բայց բուն  
Հայաստանի բնակիչները շատ նեղութիւն  
կը քաշէին Պարսիկ գործակալներուն ձեռ-  
քէն, ինչուան որ Մելլիք Ըահ զՅոյները  
վռնաւեց Հայաստանէն ու ինքը տիրեց. և  
լսելով որ Պարսից գործակալները զՀայերը  
կը նեղեն՝ ստոտիկ հրաման հանեց որ քաղ-  
ցլութեամբ վարուին Հայոց հետ. ասով  
խաղաղ մնաց Հայաստան ինչուան անոր  
մահը:

Ան միջոցներուն մեռաւ Ռուբէն Ա, տաս-  
նըհինգ տարի խելքով, արթնութեամբ,  
Հայրաբար ու քաջութեամբ ազգը կառա-  
վարելէն եաքը: Կոստանդին Ա, իր հօրը  
տեղը յաջորդելով նոյնազէս անուանի ե-  
ղաւ ընտիր բարեմասնութիւներովը, մահա-  
ւանդ զգուշաւորութեամբը, մեծանձնու-

թեամբը և պատերազմական հմտութը .  
որով Յոյներէն պատերազմով շատ տեղեր  
առաւ ու տէրութիւնը ընդարձակեց : Ասոր  
առենը Լատինացիք հանեցին էն առաջն  
խաչակիր զօրքը Կոստոֆրեառին առաջ  
նորդութը . ասոնք Երեսոր Անտիոքը պա-  
շարեր էին՝ պաշարնին լմնցաւ ու սովը ըն-  
կաւ բանակին մէջ, Կոստանդին ուրիշ հայ  
իշխաններու հետ մէկտեղ առատ պաշար  
խարեց անոնց, որով զօրացած՝ Անտիոքը  
առին ու Կոստանդինին շատ ազնիւ ընծա-  
ներով ասպետութեան պատիւ խարեցին :  
Կոստանդին ասանկլաւ կերպով հինգ տարի  
իշխելէն Ետքը մեռաւ, և իրեն յաջորդեց  
Թորոս որդին (1099) :

Թորոս շատ քաջութիւններով ու բարե-  
կարգութիւններովիր անունը պայծառացուց,  
շատ անգամ Յունաց յաղթեց ու Անարզա-  
բա քաղաքն ալ առաւ : Ասոր առենը Պար-  
սիկք անհամար բազմութե Կիլիկիոյ վրայ ե-  
կան, ու շատ չարիք հասցընելէն Ետքը Թո-  
րոսէն վռնտուեցան . նոյնպէս նաև Գող-  
Վասիլ, որ գեռ կ'ապրէր, երկու անգամ  
Պարսից գէմ մեծ յաղթութե ըրաւ : Հազիւ  
թէ Պարսիկք Կիլիկիայէն հալածուեցան՝  
անթիւ զօրքով Ակիւթացիք լեցուեցան հոն :  
Թորոս տեսնելով որ չկրնար մինակ գէմ  
գնել, օգնուեի կանչեց Տիգրան և Ապլասամ  
հայ իշխանները : Պատերազմը խիստ սաս-  
տիկ ըլլալով, քաջութեամբ պատերազմե-  
լու առեն երկուքն ալ մեռան . ան առեն  
1 հոն Թորոսին եղբայրը երեսը խաչակիքեց

ու զԱստուած օդնութիւն կանչելով մոտաւ  
թշնամեաց մէջ, ու այնպէս քաջութեամբ  
սկսաւ կռութիլ որ հազարաւոր մարդ սպան-  
նեց ու թշնամիները հալածեց :

Ան միջոցներուն թորոսի ու Մանտալեայ  
իրեք որդւոցը մէջ թշնամութիւն մը ծա-  
գեցաւ. ուստի թորոս զօրք ժողվեց, վրա-  
նին պատերազմի ելաւ. բայց տեսնելով որ  
անառիկ է բերդերնին, անոր համար գիշեր  
ատեն դարանի դրաւ շատ մը կտրիճ մար-  
դիկ բերդին քովերը, ու ինքը հեռացաւ  
գնաց : Առաւօտանց տեսան Մանտալեայ  
որդիքը որ թորոս հոն չէ, կարծեցին թէ  
յուսահատած ելեր գնացեր է. ուստի բեր-  
դին դռները բացին ու սկսան համարձակ  
դուրս ներս մտնել ու ելլել. և ահա յան-  
կարծ թորոսին դարան դրած մարդիկը  
վրանին վազելով բոլոր հոն գտածնին թրէ  
անցուցին, թորոս ալիր զօրքերովը վրայ հա-  
սաւ ու բերդին տիրեց. վերջը Մանտալեայ  
իրեք տղաքը բռնեց ու հրամայեց որ Գագ-  
կայ թուրին ու հագուստները բերեն : Ան  
միջոցին իրեք եղբայրներէն մէկը գնաց ինք  
զինքը բերդէն վար նետեց ու մեռաւ. թո-  
րոս անոնցմէ մէկը սպաննեց ծեծելով, մե-  
կալն ալ շղթայի զարկած հետը տարաւ.  
և քանի մը տարի ալ ասլրելէն ետքը մեռաւ  
քսանուիրեք տարի ազգը կառավարելէն  
ետքը (1122) :

Որովհետեւ թորոս որդի չուներ, տեղը  
անցաւ Լեռն Ա, կտրիճ ու առաքինի եղ-  
բայրը. ասիկայ, ինչպէս որ սլատմեցինք,

արդէն Եղբօրը ատենին ալ մեծ քաջութիւն ներ ըրած էր Ակիւթացւոց դէմ, ու ազգին կառավարութիւնը ձեռք առնելով քաջութիւն ու խնամքը աւելցուց ։ Մամետովիա քաղաքը առաւ, և ուրիշ շատ քաղաքներ, որոնք Յոյները թորոսի ձեռքէն յափշտակեր էին. այնչափ անունը մեծցաւ որ ամենքը կը դուզային իրմէ, և նոր Աժդահակ կ'ըսէին : Անտիոքայ կոմոք նախանձելով վրան, ու միանգամայն գիտնալով որ չկրնար բռնութեամբ յաղթել Լեռնին՝ սկսաւ բարեկամութիւն ձեացընել. որ մը զինքը կոչունքի հրաւիրեց ու վերջը բռնեց բանտ գրաւ. Լեռն նեղը մտած՝ շատ ստակ, երկու քաղաք, իր որդիքներէն մէկն ալ պատանիդ տալով ազատեցաւ. ու բանտէն ելլելուն պէս նորէն զօրք ժողվեց ու տուած քաղաքներուն վրայ վազելով բոլորն ալ ետ առաւ. այնչափ նեղը խոթեց Լատինացւոց իշխանները, ու մասնաւոր կերպով Անահիոքայ կոմոք, որ միաբանեցան ու շատ պատանդներ և ընծաներ տուին, ետ դարձնելով իրեն պատանիդ տուած որդին :

Լեռնին քաջութեան համբաւը հասնելով կոստանդին Պերփեռութէն կայսեր ականջը, ուղեց որ ինքը անձամբ ելլէ ու Լեռնը ընկճէ : Լեռն երբոր իմացաւ Յունաց մեծամեծ պատրաստութիւնները, ազգին կառավարութիւնը ձգեց ու գնաց ամուր և գժուարամատոց լեռները պահուղտեցաւ իր ընտանիքով : Կայսրը Լեռնին ետևէն մարդ խաւրեց որ երթան զինքը

պաշարեն, ու ան միջոցին այլ և այլ քա-  
ղաքներու տիրեց . ասոնց մէջ Անարզաբան  
առնելու համար շատ նեղութիւն քաշեց  
ու անբաւ մարդ կորանցուց . վասն զի քա-  
ղաքացիք, որ ընդ մեծի մասին չայ եխի,  
պատերազմեցան պաշարողաց հետ ու Յու-  
նաց բանակը ցրուեցին : Կայսրը աւելի մեծ  
պատրաստութեամբ նորէն պաշարեց, բայց  
քաղաքացիք ներսէն ամենայն հնարք կ'ընէին  
անոնց մեքենաները այրելու ու զերենք  
վնասելու : Երեսունը օթը օր պաշարելէն  
ետքը վերջապէս պարսպին մէջ կողմը փլու-  
ցին, ու Յոյնք կատաղաբար ոկտան ներս  
վազել . բայց քաղաքացիք աւելի կատղելով  
սոսկալի արագութեամբ ու քաջութեամբ  
կը պատերազմէին, որովքիւրաւոր մարդիկ  
մեռուցին Յոյներէն, ինչուան նաև կա-  
նայք ալ ամէն աեսակ կարասի և այրելու  
նիւթեր կը նետէին պատուհաններէն, ո-  
րովշատ մարդ սոլաննեցին : Ասոնք ընելէն  
վերջը՝ Յունաց քաղմութիւնը ճղքեցին, ու  
քաղաքը կայսեր թողով իրենք ելան գնա-  
ցին : Եթէ Արշակունեաց տէրութեան իյ-  
նալէն ինչուան վերջը տեսնուած ըլլոր  
մեր ազգին մէջ աս միաբանական հոգին,  
աս ամենահարկաւոր առաքինութիւնը, առ-  
բակոյս չկայ որ միշտ կանգուն զօրաւոր կը  
մնար :

*ՊԵՐՓԻՇՈՒԺԷՆ ԱՆԱՐԴԱԲԱՆ առնելէն  
եաւ գնաց վահկայ ամրոցին վրայ որ ան ա-  
տենը Ռուբինեանց մայրաքաղաքին էր, ասոր  
քաղաքապետն էր Ռուբինեանց ցեղէն Առ*

տանգին ահունով կարիչ մը , որ նոյնպէս  
շատ ջարդեց ու նեղը խոթեց Յոյները . բայց  
վերջը երբոր ամրոցը առնուեցաւ , զի՞նքն  
ալ բոնեց կայսրը ու շղթայի զարկած կոո-  
տանդնուազօլիս խաւրեց : Ճամբան նաւով  
երթալու ատեն՝ գիշեր մը շղթաները կոտ-  
րեց , բոլոր պահապանները ջարդեց , ինքն  
ալ ցամաքը ելաւ . բայց ետքը քանի մը  
մարդկանց մատնութելնորէն բռնուեցաւ :  
Կայսրը բոլոր կիլիկիոյ տիրելէն ետքը՝ Աւոնն  
ալ իր ընտանիքովը բռնեց ու շղթայի զար-  
կած կոստանդնուազօլիս տարաւ ու բանտը  
դրաւ + ուր տարի մը ձգելէն ետքը՝ ու-  
րիշներու աղաչանիքովը բանտէն հանեց ու  
հանգիստ կը պահէր : Ատեն անցնելէն ետքը  
օր մը թագաւորը բաղնիք գնացերէր . Ուու-  
րէն Աւոնի որդին հոն տեղի քարէ աւազանը  
ջրով լեցուն թեթև բանի մը պէս բռնած՝  
մէկ շնչով թագաւորին առջեր բերաւ . ա-  
մէնքը զարմացան աս բանիս վրայ ու սկսան  
դովել Ուուրէնին ուժը , բայց վերջը ոմանքը  
վրան նախանձելով թագաւորը յորդորե-  
ցին որ խեղճին աչքերը կուրցընէ , որն որ  
ցաւին չդիմանալով քիչ ատենէն մեռաւ :  
Կայսրը նորէն բանտ դրաւ Աւոնը թորոս  
որդւոյն հետ . հոն թորոս երազ մը տե-  
սաւ , ու քիչ մը միմիթարուեցան երկուքն  
ալ , և երազը աս էր . փառաւոր մարդ մը  
տեսաւ որ եկեր իրեն հաց մը կուտար՝ վրան  
ձուկ դրած . թորոս առաւ ան հացը՝ հօրը  
տուաւ , բայց անիկայ չկերաւ : Երբոր ա-  
ռաւոտ եղաւ՝ պատմեց հօրը տեսած երա-

զը, ան ալ ըստւ. « Հացը կամ նկանակը կը  
նշանակէ թէ նորէն պիտի տիրես դուն բո-  
լոր մեր կորսնցուցած երկիրներուն . իսկ  
ձուկը կը նշանակէ թէ ծովու ալ պիտի տի-  
րես . ասոնք պիտի ըլսան, բայց ես պիտի  
չտեսնեմ: Երկրորդ անգամ բանտ դրուե-  
լէն ետքը լւոն՝ տարիի մը չափ ապրեցաւ  
ու մեռաւ . ետքը կայորն ալ թորոսը բան-  
տէն ազատեց ու լաւ աքով կը նայէր վրան:  
Լւոնին առջի քաջութեան գործքերը որ-  
շափ որ գովելի ու զարմանալի են, մեղա-  
դրութէ ազատ չէ վերջի գործքը՝ որ հար-  
կաւոր ժամանակ՝ կառավարութիւնը ու  
ազգը ձգեց քաշուեցաւ . որ եթէ ինքը բո-  
լոր ուժովը դէմ դնելու ըլլար թշնամոյն՝  
չէր կը նար թշնամին այնչափ վիաս հասցը-  
նել աշխարհին . պարտական էր նաև իբրև  
հայր հասարակաց իր կեանքը զոհելով՝ ժո-  
ղովրդեան փրկութիւնը հոգալ և տէրու-  
թեան վիճակը ապահովցընել (1142):

### Գ. Լ. Բ

Թուշան Բ Խշանակն +աջութիւնները, Մշէն  
Ուստին Բ:

Յովհաննէս Պերփեռուժէն կայսեր ա-  
տենը տամենուն սիրելի ըլլալով թորոս իր  
զարմանալի կատարելութիւններովը, երբ  
որ Կիո Մանուկը Յովհաննէսին տեղը յա-  
ջորդեց, Թորոս միտքը դրաւ որ Կոստանդ-  
նուպօլսէն փախչի ու գայ ազգը դերու-

թենէն ազատէ . ուստի ծածուկ իբրև վա-  
ճառական ելաւ Պօլսէն Անտիոք Երթալու  
համար ու անկէ փախաւ Կիլիկիա . հոն ինք-  
զինքը քահանայի մը յայսնեց՝ թէ Վասնի  
որդին է . քահանան Երբոր ուրիշներէ ալ  
ստուգեց աս բանս՝ ուրախութեամբ առաւ  
զինքը իր տունը տարաւ , ու հոն ամենայն  
պատուվ կը նայէր , միանգամայն իմա-  
ցուց Հայոց մեծամեծներուն , որ Յունաց  
բռնութիւններէն ձանձրացած՝ կ'ուզէին  
առջի ազատութիւննին ձեռք ձգել : Կամաց  
կամաց թորոսին գալը ամէն տեղիմացուե-  
լով տասը հազարի չափ մարդիկ քովը ժող-  
վուեցան , ու իրեն առաջնորդութեամբը  
վազեցին Անարզաբա , Ատանա ու Վահկայ  
բերդին վրայ , և ամենուն ալ տիրեցին  
Յոյները վանտելով . ասանկ թորոս Կիլի-  
կիոյ Հայոց հաւանութեամբը իշխեց ազգին  
վրայ , ու գրեթէ բոլոր Յոյները հալածեց  
իր տէրութէն : Կիո Մանուել կայսրը թո-  
րոսին ըրածներուն վրայ նեղացած՝ մէկէն  
հրաման տուաւ Անդրոնիկոս զօրավարին  
որ շատ զօրքով Կիլիկիա երթայ , թորոսը  
բռնէ ու երկրին բոլոր բնակիչները թրէ  
անցընէ : Իսկ թորոս իր բնական լաւու-  
թեամբը ու գիտնալով միանգամայն պատե-  
րազմին գէշ հետևանքները , գեսապան զրկեց  
Անդրոնիկոսին՝ իմացընելով թէ ինքը կայ-  
սեր հրամանին և կամացը յօժարութեամբ  
կը հնազանդի՝ եթէ կայսրը արդարութէ  
կառավարէ երկիրը : Անդրոնիկոս գուո-  
զութեամբ պատասխան տուաւ . « Կայսեր

Հրամանը և արդարութիւնը ան է որ զքեզ  
ան շղթայով կապեն ու Պօլիս տանին՝ որով  
քու հայրդ Աւոն կապուեցաւ ։ Թորոս  
հնարագէտ ու բարակամիտ ըլլալով ձայն  
չհանեց, ունեցած հետևակ զօրքը տարաւ  
կիրճերուն մէջ դարանի դրաւ, ուսկից որ  
Յոյները ստիպուած էին անցնելու, և ինքը  
ձիաւոր զօրքով ուրիշ ճամբով մը Յունաց  
ետին անցաւ։ Երբոր հայք զՅոյները ամէն  
կողմանէ պաշարեցին՝ մէծ ջարդ մը տալէն  
ետքը Յունաց իշխաններէն շատ մարդ գերի  
բռնեցին։ Կայսրը սաստիկ տրոմեցաւ այն  
չափ իշխանաց գերի բռնուելուն վրայ։  
Հրաման խաւրեց Անդրոնիկոսին որ ստա  
կով գնէ գերի իշխանները, Երբոր գեսպան  
ները իմացուցին թորոսին կայսեր կամքը,  
պատասխան տուաւ։ « Կը զարմանամ որ  
այսչափ յարդի են եղեր կայսեր դիմացը  
իմ գերիներս, որ ես առանց արեան ու սա  
կաւ աշխատութեամբ բռնեցի։ Իմ առջիս  
ստակ մալ չեն արժեր։ բայց Երբոր կայ  
սեր պիտանի են՝ թող ինչ որ կ'ուզէ վճա  
րէ ու առնէ ։ Դեսպանները գերիներուն  
նախատինք ըննելու համար խիստ շատ ստակ  
տուին ու ետ առին։ բայց թորոս վեհան  
ձնութեամբ ան առած ստակը զօրքերուն  
բաժնեց գեսպանաց առջևը։ Երբոր անոնք  
զարմացան՝ ըստ թորոս։ « Կամաւ ըրի որ  
ասոնք նորէն ձեր իշխանները քաջութեամբ  
բռնելով իմ առջևս բերեն ։ Եւ յիրաւի,  
քանի մը տարի Ետքը նորէն պատերազմ  
բացուելով թորոսի և Յունաց մէջ, առջի

նին պէս Յոյներէն շատ իշխաններ գերի  
ընկան, և Թորոս առջինին պէս ծախէց զի-  
րենք, որով առժամանակ մի հաշտութիւն  
եղաւ Հայոց և Յունաց մէջ: Քիչ մը ատէ-  
նէն նորէն թշնամութիւն ծագեցաւ՝ Թո-  
րոսին Ստեփանէ Եղբօրը պատճառաւ .  
վասն զի ասիկայ ապստամբէլով Թորոսէն  
ինքնագլուխ սկսաւ իշխել, և շատ մը սրի-  
կաններ գլուխը ժողվելով Յունաց մեծամեծ  
վնասներ հասուց . անոնք հետը թշնամա-  
նալով՝ դարանի մտան, բունեցին զինքն ու  
եռացեալ ջրի մէջ սպաննեցին : Սաստիկ  
տրամեցաւ Թորոս, ու սուգ մտաւ Եղբօրը  
մահուանը համար . բայց վերջը ուզելով Յոյ-  
ներէն վլէժը առնել՝ շատ չարիք հասուց  
անոնց, և ձեռքը ընկածներուն քիթը ու  
ականջնին կտրելով Կոստանդնուպօլիս կը  
խաւրէր, ինչպէս որ ան ատենները սովո-  
րական անդթութիւն էր շատ աեղ աս պա-  
տիժս տալ գերիներու ու չարագործ մարդ-  
կանց : Կիո Մանուկը կայսրը անձամբ և  
ահեղ պատրաստութեամբ Թորոսին վրայ  
ելաւ . Թորոս տեսնելով որ գէմպիտի չկա-  
րենայ դնել անոր զօրաց բազմութեանը ,  
հաշտութիւն խօսեցաւ կայսեր հետ ու բա-  
րեկամութեամբ քովը գնաց, որ շատ սի-  
րով իրարու հետ տեսնուեցան : Այսպէս  
Թորոս իշխանը խելքով, քաջութեամբ և  
հայրաբար քսանը որս տարի ազգը կառա-  
վարելէն ետքը մեռաւ (1167) :

Թորոսին մեռնելէն անմիջապէս ետքը  
ազգին մէջ խոռվութիւնընկաւ անոր Մլէհ

Եղբօրը պատճառաւ . վասն զի թորոս պղտի  
որդի մը ունէր՝ որուն խնամակալ դրեր էր  
մեռնելու առենը թովմաս Պայլ անունով  
իր աները . աս բանս իմանալով Մլեհ , որ  
արդէն ապստամբած էր , Բերիոյ ամիրայէն  
շատ զօրք առած եկաւ Կիլիկիոյ վրայ . առ  
ջի անդամուն Կիլիկիոյ մէջ ամէն տեղ խռո  
վութիւն ձգելէն ետքը՝ գործողութիւն մը  
չկրցաւ ընել . ուստի նորէն գնաց Բերիոյ  
ամիրայէն շատ զօրք ալ առաւ ու եկաւ թով  
մաս Պայլին վրայ : Իշխանները տեսնելով  
որ աս գործողութեան ծայրը գէշի սիմակ  
երթայ , միաբանեցան և կանչեցին Մլեհը  
իրենց իշխան դրին թորոսին տեղը . բայց  
անիկայ մէկէն ինքզինքը զեղսութեան ու  
անկարգութեան տուաւ , որով զօրքն ալ  
ձանձրացան ու սպաննեցին զինքը՝ հինգ  
տարի իշխելէն ետև : Որովհետև Մլեհ որդի  
չունէր , անոր համար Ռուբէնը կանչեցին ,  
որ Ստեփանէին որդին էր : Ասիկայ իր քաղցր  
բնաւորութեամբը ամենուն սիրելի եղաւ ,  
բոլոր մերձակայ օտարազգաց առջե ալ մեծ  
անուն հանեց (1173) :

Փուշ պատճառի մը համար մեծ թշնա  
մութիւն ծագեցաւ Ռուբէն երկրորդին  
ու Լամբրոնի հեթում իշխանին հետ . վասն  
զի Մանուկը կայսեր մեռնելէն ետքը նորէն  
թշնամացան Յոյները հայոց հետ . Ռուբէն  
ալ Տարսոնի վրայ յարձակելով , որ Յունաց  
ձեռքն էր , առաւ : Հեթում աս բանս իրեն  
մեծ նախատինք սեսլեց , որովհետև Յունաց  
բարեկամէր , կայսրն ալ իրեն յանձնած էր

Տարսոն գաւառին պահպանութիւնը : Երբ  
որ երկու կողմէն ալ պատերազմքացուեցաւ , չեթումնեղը մտնելով՝ օգնութիւն  
կանչեց Անտիռքայ Պեմունդ կոմար . բայց որովհետեւ ան ալ կը վախնար Ռուբենէն , խար-  
գախութեք բարեկամաբար կոչունքի հրա-  
փրեց զՌուբենը , և բռնեց բանտ դրաւ :  
Ռուբենին եղբայրը Լեռն մէկէն զօրք ժող-  
վեց ու Լամբրոն բերդին վրայ երթալով  
սաստիկ նեղը ձգեց չեթումը , որ Ճարը  
հատած հաշտութիւն խօսեցաւ . վերջը Լեռն  
շատ ընծաներ տալով Պեմունդին՝ Ռուբենն  
ալ ազատեց ու բերաւ նորէն աթոռը նստեց : Աս գեղեցիկ և նախանձելի առաքի-  
նութիւնները Լեռնին վրայ տեսնուելով .  
ան ատենէն յոյս մը տուին որ ատենով ազ-  
գին ուրիշ մեծամեծ բարիք ալ պիտի ընէ :  
Ռուբեն Բ. , գովելի կերպով տասնըմէկ տա-  
րի ազգը կառավարելէն Ետքը՝ Դրազարկ  
վանքը քաշուեցաւ , ու հոն քիչ մը ատե-  
նէն սրբութեամբ մէռաւ , իրեն յաջորդ  
թողլով Լեռն եղբայրը (1184) :

Գ. Լ. Գ.

Լւան Բ. , իշխանին ժաջութիւններն ու թագա-  
րեւէւ , և ինչուան Հեթում Ա:

4

Լեռն Բ. , ազգին կառավարութիւնը ձեռք  
առնելով սկսաւ ցուցընել իր քաջութեան  
ոգին ու բարեպաշտութիւնը : Իրեն առջի  
յաղթութիւնը եղաւ Իկոնիոյ Ռոստոմամի-

բային դէմ, որ Լեռնին քաջութեանը նախանձելով վրան պատերազմի ելեր էր. բայց գեռ սլատերազմը չակսած՝ յանկարծակի մեռաւ Ռոստոմ, որով զօրքն ալ շփոթած սկսան փախչիլ: Լեռն բոլորովին հալածեց զիրենք իր երկրէն, ու շատ հարատութիւն ժողվեց անոնց բանակէն:

Ետքը վազեց ուրիշ տեղերու վրայ, եօթանասունուերկու բերդի տիրեց. Սիս քաղաքը գրեթէ բոլորովին նորոգեց, հեւանդանոցներ ուրիշ շատ շէնքեր շինեց կարօտ մարդկանց համար: Կրօնական պաշտամանց ալ շատ ջերմեռանդ էր, մանաւանդ սուրբ Աստուածածնայ. որով Աստուած ալ իր ամէն բանը կը յաջողէր:

Լեռնին իշխանութեան երկրորդ տարին Եռուսուֆ Սալահատոին սասատիկ զօրանալով՝ Երուսաղէմը առաւ Լատինացւոց ձեռքէն՝ երկայն ու արիւնահեղ պատերազմներնելքն ետքը: Երբոր աս բանսիմացուեցաւ Եւրոպա, Փրեգերիկոս գերմանացւոց կայսրը և ուրիշ շատ տէրութիւններ միացած՝ անհամար զօրքով նորէն վազեցին Երուսաղէմայ վրայ, և Բերիոյ սիրեցին. բայց պաշարնին լմնցած ըլլալով Փրեգերիկոս թուղթ գրեց Լեռնին, ու խնդրեց որ իրենց օգնէ. Լեռն ոչ միայն առատ պաշար խաւրեց իրենց, հապանակ շատ ազնիւ ընծաներ, ու առանձին թղթով մըն ալ կիմացընէր իր պատրաստականութիւնը ամէն տեսակ օգնութիւն ընելու, նաև զիրենք ընդունելու յօժարութիւնը: Փրեգերիկոս

շատ հաճեցաւ Հայոց ան աստիճանի հիւրասիլութեանը վրայ և խոստացաւ որ Վեռնը թագաւորեցընէ Երբոր ինքը Եւրոպա դառնայ : Բայց դժբաղդաբար Երբոր Սէմկիոյ գետէն կ'անցնէր՝ խղդուեցաւ . մնացած Եւրոպացիք ալ առանց զօրագլխի մնալով չկրցան յաղթել Սալտհատաբնին , ու սրտերնին կոտրած դարձան Եւրոպա :

Վեռն տեմնելով իրեն գործոց յաջողութիւնը՝ դեսպան զրկեց Հռովմ կեղեստիանոս պապին և Հենրիկոս Զ , Գերմանացւոց Կայսեր , յիշեցընելով Փրեդերիկոսի խոստմունքը : Կայսրը և պապը սիրով ընդունեցան դեսպանները ու Փրեդերիկոսին խոստմունքը կատարեցին . ու առող փառաւոր թագ մը խաւրեց Մոգունտիոյ Կոնբատոս արքեպիսկոպոսին ձեռքովը , Հենրիկոս ալ փառաւոր դրօշ մը խաւրեց՝ վրան առիւծնկարած : Երբոր հասաւ Եպիսկոպոսը Կիլիկիա , թագաւորն ու կաթուղիկոսը հրաման հանեցին ամէն տեղ որ գան ազգին մէծերը Սիս ժողվուին , Եպիսկոպոսներ , վանհահայրներ , իշխաններ , զօրավարներ և ուրիշ շատ երեւելի մարդիկ . և վառաւոր հանդիսով կատարուեցաւ թագադրութիւր Գրիգոր Առկիրաս ըսոււծ կաթուղիկոսին ձեռքովը՝ Սոոյ սուրբ Սոփիա եկեղեցւոյն մէջ (1198) :

Հագարացւոց ամիրապետը և Յունաց Ալեքս կայսրը լսելով Վեռնին թագաւորելը՝ ուրախացան , և իրենց ուրախութեաննշան , ամիրապետը շատ ընծաներով դեսպան գըր-

կեց , Ալեքս ալ մեծագին թագ մը : Լւսն  
աս ամէն յաջողութիւններս տեսնելով ա-  
մենևին իրեն քրիստոնէական ու թագա-  
ւորական պարտքերէն չժուլցաւ , հապա-  
մանաւանդ շատ բարեալաշտական դորձքեր  
ալ ըրաւ . ամէնքը արդարութեամբ , քաղ-  
ցրութեամբ ու ողորմածութեամբ կը խնա-  
մէր . իսկ օտար թշնամինները օրէ օր նա-  
խանձնին կ'աւելցընէին և կ'ուզէին իրեն  
վնաս հասցընել : Ասոնց գլխաւորներէն մէկը  
եղաւ Իկոնիոյ Քայքաւուղ ամիրան , որ  
լսելով թէ Լւսն լատինացւոց հետ բարե-  
կամութիւն ըրեր է , ու ամենէն պատիւ  
գտեր է , շատ զօրքով Լւսնին վրայ վազեց :  
Լւսնի զօրաց մէկ մասը իրենց յանդգնու-  
թեանը համար յաղթուեցան , բայց անի-  
կայ փոխանակ շփոթելու . մէկէն մնացած  
զօրքովը վազեց ամիրային Երկիրները ու  
սկսաւ տակն ու վրայ ընել . Քայքաւուղ  
իսկոյն ձգեց Կիլիկիան ու Իկոնիա դար-  
ձաւ . և եղածին վրայ սաստիկ ցաւելով  
հաշտութիւն խօսեցաւ Լւսնին հետ , և ա-  
ռած Երկիրներն ու գերինները ետ տուաւ ,  
ինչպէս նաև Լւսն իր առածները :

Հայութին Երկրորդ նախանձողը եղաւ Բե-  
րիոյ ամիրան , որ անհամար զօրքով Կիլիկիոյ  
սահմանները գալով զատկի միջոցները ,  
սպառնալեք գեսպան զրկեց որ գայ իրեն  
հնազանդի , ապա թէ ոչ արիւնով կը լուամ ,  
ըսաւ , Երկիրդ և ուրախութեան տօններդ  
տրտմութեան կը դարձընեմ : Լւսն առա-  
ջուց խմանալով գեսպաններուն գալը , քա-

Նի մը իշխան խաւրեց որ այլ և այլ ձամբա-  
ներէ առաջնորդելով ուշացընեն անոնց գա-  
լք, և ինքը շատ զօրքով յանկարծակի ամի-  
րային զօրուացը վրայ յարձրկեցաւ . անոնք  
ալ անսլատրաստ ըլլալով չարտչար յաղ-  
թուեցան ու բոլոր բանակնին ձգեցին փա-  
խան : Աւոն դարձաւ Կիլիկիա հարուստ  
աւարներով, շատ վրաններ ու դրօններ  
ձեռք ձգած, ամէնն ալ կարգով բանակի  
ձևով շարեց և իւրաքանչիւր վրանին դիմացը  
դրօնները տնկեց : Երբոր ամէն բան պատ-  
րաստուեցաւ, դեսպաններն ալ հասան,  
ու ան բաները տեսնելով Աւոնին ոտքը ըն-  
կան որ գէթ կէանքերնուն խնայէ . Աւոն  
շատ պատուով վարուեցաւ հետերնին ու  
ետ ձամբեց զիրենք, ըսելով որ հիմա ես  
կը պահանջեմ ամիրայէն ան հարկը որ ա-  
միրան ինձմէ կը պահանջէր :

Աւոնին թագաւորութեան վերջի տա-  
րիները մեծ թշնամութիւն ընկաւ հայոց  
և Վատինացւոց մէջ՝ Անտիոքայ իշխանին  
պատճառաւ : Վասն զի Անտիոքայ Պէ-  
մունդ կոմսը մեռնելէն շատ առաջ իրեն  
յաջորդ որոշեր էր Պալտին իր որդին, որ  
Աւոնին Ռուբէն եղբօրը աղջկանը հետ կար-  
գուած էր . բայց Պալտին կանուխ մեռնե-  
լով հայրը իրեն ժառանգ որոշեց Պալտի-  
նին Ռուբէն անունով պզտի որդին, և առ  
բանիս համար Երդում առաւ Անտիոքայ  
Եպիսկոպոսներէն ու իշխաններէն : Երբոր  
Պէմունդ մեռաւ, Ռուբէն իր թոռը յա-  
ջորդեց անոր . աս բանիս վրայ նախանձե-

լով Ճիւան Տրապօլսոյ իշխաներ՝ շատ զօրքով  
Անտիռքայ վայ Եկաւ, Ռուբէնը հալածեց  
ու Լատին իշխան մը դրաւ քաղաքապետ,  
որուն ձեռնտու Եղան իշխանները ու Եպիս  
կոպոնները։ Աւոն աս բանիս սաստիկ նե  
ղացաւ, բայց չուզեց սլատերազմով առաջ  
աանիւ իր կամքը, հասպա Խննովկենտիոս  
սլապին թուզմէ գրեց որ աս բանս արդա  
րութեամբ որոշէ։ սլապն ալ դատաւոր և  
իրաւարար դրաւ աս բանիս Պետրոս անու  
նով կարդինալ մը որ արդէն ուրիշ անգամ  
Կիլիկիոյ կողմերը Եկած ըլլալով գիտէր  
ան աեղե բանները։ բայց կարդինալ Լատի  
նացւոց կողմը բռնեց, որով անոնք ալ Հայոց  
դէմդարձան։ աս բանիս նեղանալով Աւոն  
բոլոր Կիլիկիոյ մէջ Եղած Լատին իշխաննե  
րը իրենց քահանաներովը վռնտեց հանեց  
Կիլիկիայէն, մէկ քանին ալ բռնելով բանտ  
դրաւ։ Անտիռքայ Եպիսկոպոսները ստիպէ  
ցին իշխանները որ նորէն Ռուբէնը ընդու  
նին։ անով հաշտութիւն Եղաւ Աւոնի ու  
Տրապօլսոյ Ճիւան իշխանին հետ։ Խոկ Աւոն  
երեսունուիրեք աարի թագաւորելէն եա  
քը՝ գովելի մահուամբ մեռաւ, իրեն յա  
ջորդ թողլով իր Զապէլաղջիկը, որովհետե  
մանչ զաւակ չուներ (1218)։

Զապէլթագուհին տանը վեց տարեկան  
ըլլալով խնամակալ դրուեցաւ իրեն Կաս  
տանդին իշխանը։ Ռուբէն, որ նորէն ՎՅ  
տիոքէն հալածուեր էր, շատ մը մարդիկ  
գլուխը ժողվելով գնաց Զապէլին քանի մը  
քաղաքներուն տիրեց։ Կոստանդին դէմն

էլաւ, բանեց զինքը իրեն կուսակիցներովը  
մէկտեղ բանա դրաւ, և հօն մեռան: Իսկ  
Զապէլը կարգեցին Անտիոքայ կոմսին՝ Փի-  
լիպպոս անունով որդւոյն հետ, և զինքը  
թագաւորօծեցին Հայոց, Երդումառնելով  
առաջուց որ ազգային ծէսերու և սովո-  
րութեանց ժխառնուի: Բայց Փիլիպպոս  
երկու տարիէն սկսաւ երդմանը դէմ ընել.  
անով ալ գոհ չըլլալով սկսաւ սլալատին  
ազնիւ զարդերը Անտիոք կրել: Խշաննե-  
րը աս բանիս նեղանալով բռնեցին բանտ  
դրին զինքը և ստիպեցին որ խաւրած բա-  
ները ետ դարձընէ. ինքն ալ տարի մը բան-  
տը կենալէն ետքը՝ սրտին ցաւէն մեռաւ:  
Ետքը Զապէլ ուրիշներուն յորդորելովը  
Կոստանդինին չեթում որդւոյն հետ կար-  
գուեցաւ, և անիկայ օծուեցաւ թագա-  
ւոր, որ Արշակունեաց ցեղէն կարիճ մըն  
եր, և Ռուբինեանց հետ ազգակցութիւն  
ընելով թագաւորական ցեղէ կը սեպուեր:

Ճ

Հեթում ցեղին ազնուականութեր հետ  
նաև անարատ բարբ և շատ գեղեցիկ յատ-  
կութիւններ ալ ունէր, որով Ռուբինեանց  
երեկի թագաւորներուն մէկը եղաւ, օտար  
ազգաց ալ շատ սիրելի: Հեթմոյ թագաւո-  
րութեան տոշի տարիները՝ շատ խաղաղ էր  
Ալիլիկիա, և Կոստանդինի իր հայրը շատ  
բարեկարգութիւններ ըրաւ, թէպէտ և  
Հայաստան այլ և այլ օտար թշնամիններէ  
կը չարչարուէր: Նշանաւոր եղան Ճելալէտ  
տին բռնաւորը, ու թագաւորաց Զարմաղան  
զօրավարը, որ Անին առնելով մ.ծ ջարդ

ըրաւ անոր բնակչացք։ Չարմաղան Երբոր  
մեռաւ, իրեն յաջորդեց զօրավարութեան  
մէջ Բաքու, որ նոյնպէս շատ վնաս հասուց  
հայոց։ Հեթում տեսնելով որ Բաքու շատ  
կոսորածներ ընելով դէպ ՚ի Կիլիկիոյ վրայ  
կուգայ, շատ ընծաներով մարդ խաւրեց  
ու անոր հպատակեցաւ. Բազու Երգմուն  
քով դաշնիք դրաւ Հեթմոյ հետ որ վնաս մը  
չհասցընէ իրեն. այնալէսով Ելաւ գնաց։  
Երբոր Թաթարաց Ուկսաթա խանը մեռաւ,  
Հեթում անոր յաջորդին Գիուգ խանին  
հետ ալ նոյն դաշնիքը նորոգելով հաստա-  
տեց, անով Կիլիկիա նեղութիւն մը չքաշեց  
Թաթարներէն։

*Տես* Երբոր Հեթում աս բաներուս զբաղած  
էր, իր քեռին Կոստանդին Լամբրոնի իշ-  
խանը ասլստամբեցտւ իրմէ, ու գնաց Իկո-  
նիոյ ամիրային հետ միացաւ, որ Հեթումին  
դէմ թշնամոցած էր. Հեթում զօրք ժող-  
վեց ու գնաց Կոստանդինի Երկիրներուն  
տիրեց. Կոստանդինի նեղը մտնելով իրեք  
չորս անգամ գեսալան խաւրեց Հեթումին՝  
հնազանդութիւն խոստանալով. բայց Հե-  
թում յանձ չառաւ գիտնալով Կոստանդ-  
ինին խարդախութիւնը։ Կոստանդին նորէն  
խիաթատինին քովը փախչելով շատ զօրք  
օդնութիւն տռած յանկարծակի Հեթումին  
վրայ վազեց ու շատ կոսորած ըրաւ. բայց  
Հեթում իրեն ցրուած զօրքերը ժողվելին  
զատ՝ ուրիշ զօրքեր ալ ըերեւ տալով նորէն  
կոստանդինը Լամբրոն փախուց, ուր որ մե-  
ռաւ քիչ ատենէն ետքը։

Նոյն ատենները Գիուլգ խանը մեռաւ ու  
տեղը անցաւ Մանդոյ, որ սկսաւ զջայերը  
նեղել իր հարկապահանջներուն ձեռքովը.  
Հեթում զդիմանալով աղքին խեղճութեր՝  
ելաւ անձամբ Մանդոյ խանին գնաց, ու  
շատընծաներով անոր սիրաը վաստըկեցաւ,  
շատ պատիւ գտաւ անկէ և խօսք առաւ  
Մանդոյէն որ արդիլէ Հայերը նեղելէն՝  
ինչպէս որ ալ ըրաւ: Հեթումին փառաւու-  
րուելուն ձայնը Եգիպտասի ֆնտուխտար  
ամիրային ականջը համնելով՝ նախանձը  
դրդուեց որ Հեթումին չարիք մը հասցընէ,  
և խմանալով որ Հայերը տիրած են քանի  
մը քաղաքներու որ ատենով Եգիպտացւոց  
ձեռքն էին, գեսպան զրկեց որ ետ տայ ան  
քաղաքները: Հեթումօրինաւոր պատճառ-  
ներով ցըցուց թէ անոնք արդէն Հայոցն  
էին ու Եգիպտացիք անիրաւութեամբ յա-  
փըշտակեր էին: Ամիրան կատղեցաւ աս  
բանիս, և առանց ձայն հանելու զօրք խաւ-  
րեց Կիլիկիոյ վրայ, որ անպատրաստ դըտ-  
նելով Հայերը՝ շատ աւերմունքներ ու ա-  
րիւնհեղութիւններ ըրին: Հեթում մէկէն  
ժողվեց զօրքը երկու գունդ բաժնեց, մէ-  
կը Լեռն՝ մէկալը թորոս որդւոցը տուաւ,  
և ինքը Մանդոյ խանէն օդնութիւն առնե-  
լու գնաց: Ան միջոցին Լեռն և թորոս քա-  
ջութեամբ քանի մը պատերազմներ ըրին,  
ու թշնամիններէն շատ մարդ ջարդեցին. բայց  
անդամ մ'ալ թորոս քաջութեամբ պատե-  
րազմելու ատեն զարնուեցաւ մեռաւ, Լեռն  
ալ դերի ընկաւ. տսով Եգիպտացիք բոլոր

Կիլիկիոյ տիրեցին բաց ՚ի բերդերէն . վեր  
ջը Աւոնն ալ Փնտուխտարին առջևը տա-  
րին , որ խիստ ախորժելով Աւոնին ազնիւ  
սրտին ու կերպին՝ չնեղեց զինքը , ընդհա-  
կառակն խօսք տուաւ որ Կիլիկիա գարձը-  
նէ . բայց իշխանները թողչտուին :

*ՏԵ* Յեթում երբոր Թաթար վարձուոր զօր-  
քով գարձաւ տեսաւ եղած ձախորդու-  
թիւնները՝ շատ վշտացաւ , ու շատ անգամ  
առանձին քաշուած կ'ողբար իր որդիքը :  
Օր մը բոլոր իշխանները քովը ժողվուերէին .  
ուղելով Հեթում ամենուն միրար շարժել  
իր խեղճ վիճակին վրայ , հարցուց իշխան-  
ներուն . « Հո՞ս են ամենքը » . Երբոր անոնք  
սլատասխան տուին միաբերան թէ Այո ,  
սլատասխաննեց թագաւորը ցաւած սրտով  
ու արցունքով . « Հատկա ուր է Թորոս , ուր  
է Աւոն . որոնցմէ մէկը գերեզմանը անցիշտ-  
տակ թաղուած , մէկալը գերուե տառապա-  
նաց մէջ է » : Իշխանները շարժեցան թա-  
գաւորին աս խօսքերէն , միաբանեցան մէ-  
ջերնին ու շատ ստակ ժողվելով ամիրային  
խաւրեցին . ան ալ Հեթումէն խնդրեց որ  
իր Սղուր անունով ազգականը՝ որ Ակիւ-  
թացւոց ձեռքը գերի ընկած էր՝ ազատէ .  
Երբոր յաջողեցաւ ասքանս Հեթումին ձեռ-  
քովը , ինքն ալ իր խոստմունքը կատարելով  
ազատեց Աւոնը , որ ազգին մեծ ուրախու-  
թեան պատճառ եղաւ : Հեթումմեռնելուն  
քիչ մը առաջ իր տեղը թագաւոր դրաւ  
Աւոնը , և ինքը Դրազարկ վանքը քաշու-  
լով կրօնաւոր եղաւ , ուր քանի մը ամիս ար-

ապրեցու ու մեռաւ, քառասունը հինգ  
տարի թագաւորելէն Ետքը: Երեն մեծ ու  
յաւերժական պարծանիք է, ան որ ազգին  
սիրոյն համար յանձն առաւ ինչուան թա-  
թարսաան երթալ (1268):

ԳԼ. Դ:

Եւսն Պ., ու Հեթաշ Բ.:

Աւոն երրորդ սասամիկ արտմելով հօրը  
մահուանը վրայ, իրեք չորս ամիսի չափ  
սուգի մէջ էր, այնչափ որ սրտին ցաւէն  
ծանր հիւանդացաւ: Եգիսպտոսի և ուրիշ  
տեղերու ամիրանները լսելով աս բաներս՝  
դեսպաններ զլկեցին զինքը միսիթարելու  
համար, և յորդորեցին որ հօրը տեղը ազ-  
գին կառավարութիւնը ձեռք առնէ: Աս  
բաններէս յորդորուած՝ Աւոն թագաւոր  
օծուեցաւ, ու սկսաւ խսկոյն բարեկարգու-  
թիւններ ընել, ողորմածութեան գործքե-  
րը աւելցնել ու շատ շինութիւններ ընել.  
ուստան ետևէ ըլլալով գորոցներ հաստա-  
տեց, խանգարած հին գրքերը նորոգել  
տալով վանիքերուն մէջը պահել տուաւ ու  
ետևէ եղաւ որ պիտանի գրքեր գրուին,  
Երբոր ինքը աս կերպերովս ազգին բարիք  
ընելու կ'աշխատաեր, իր ազգականներէն  
սմանիքնախսանձելով վրան, զնացին ֆիատուխ-  
տար Եգիսպտոսի ամիրան Աւոնի գեմ գրդը-  
ռեցին, ան ալ Արաբացւոց ու Թիւքիմէն-  
ներուն հետ միացած՝ Կիլիկիոյ վայ վա-

դեց, իրեն Երդմունքը ոտքի տակ առնելով:  
Վեսն յանկարծակիի եկաւ, և տեսնելով  
իշխանաց անմիաբանութիւնն ու պաղու-  
թիւնը, ամուր տեղուանք պահուըտեցաւ.  
ան պատճառաւ ամիրային զօրքն ալ առանց  
արգելքի Կիլիկիա մտան ու շատ վնաս հա-  
սուցին ամեն տեղ, մանաւանդ Տարսոն,  
ուր թագաւորական դանձը և ուրիշ շատ  
հարստութիւններ ալ կային: Ասոնք ընե-  
լին վերջը Փնտուխար անբաւ հարստու-  
թեամբ և շատ գերիներով Եղիպատոս դար-  
ձաւ. բայց քիչ ատենէն առջինէն աւե-  
լի զօրք ժողվելով սկսաւ նորէն Կիլիկիոյ  
վրայ դալ: Վեսն տեսաւ որ պահուըտելովը  
ոգուտ մը ըրլար, որչափ որ կրցաւ զօրք  
ժողվեց՝ ամենքն ալ յորդորեց քաջուլե-  
րեց, և վեց դունդ բաժնելով այլ և այլ  
տեղեր խաւրեց. մէկ դունդը տուաւ իր  
հօրեզրօրը Սմբատ սպարապետին ձեռքը  
ու խաւրեց Եղիպատացւոց դէմ, Երկրորդը  
ինքը առաւ և ուրիշ ձամբով մը Եղիպատա-  
ցւոց ետևը անցաւ: Երբոր Եղիպատացիք  
Սմբատին բանակը տեսան, անոնց քիչւո-  
րութեանը նայելով անհոգ եղան. բայց  
Սմբատ յանկարծակի վրանին վազեց ու մէ-  
ջերինին շփոթութիւն ձգեց. ան միջոցին  
Վեսն ալ ետևնէն յարձրկելով մեծ ջարդ  
տուին Երկուքը մէկէն ու բոլոր Եղիպատա-  
ցւոց բանակը ցրուեցին: Ան հարուածին  
վրայ Փնտուխար հաշտութիւն ըրաւ Վես-  
նին հետ:

Վեսն հաշտութենէն վերջը Թաթարաց

Ապաղա խանին գնաց, ու շատ սէր և պատիւ դտաւ անկէ իր հաւատարմութեանը համար . ուրիշ ամիրաներն ալ բարեկամութեամբ ու սիրով սկսան վարուիլ Առնին հետ՝ ակնածելով իր քաջութիւններէն :

Որչափ որ արտաքին գործողութիւնները կարգի դրուեցան ու Առնին երկիրը խաղաղացաւ, այնչափ ալ ընտանեկան ձախորդ դիպուածներով փորձուեցաւ իր առաքենութիւնը . քիչ ատենի մէջ մեռան իր սերելի Սերսէս որդին, աղջիկը ու կինը . ինքն ալ ծանր հիւանդացաւ, Կիլիկիա ալ փոխադրական հիւանդութիւն մը լիյնալով շատ ջարդ ըրաւ . բայց Լևոն ամենուն ալ սիրով համբերելով երկու տարիէն երջանիկ մահուամբ մեռաւ քսան տարի թագաւորելէն ետքը :

Լևոն երրորդին որդին Հեթում Բ., հօրը յաջորդեց, բայց խոնարհութեան համար չուզեց թագաւոր օծուիլ . չէր ուզեր նաև կառավարութեան հոգը իր վրան առնել, աւելի կը սիրէր կրօնաւորաց հետ կենակցելով հոգեստրապէս ղբօսնուլ . ան պատճառաւ քիչ մը ատեն ակամայ կամք իւնելէն ետքը՝ հրաժարեցաւ իրաւունքէն, ու իր թորոս Եղբայրը իր տեղը թագաւոր օծել տուաւ : Թորոս՝ Եղբայրը խորհրդոցը կ'անսար, իշխաններն ալ կը յարդէին զհեթում . բայց թորոս քիչ մը ատենէն Եղբօրը մինակին նախանձելով թագաւորութիւնը նորեն Հեթումին յանձնեց, ու ինքը վանք մը քաշուելով կրօնաւոր եղաւ : Հեթում

Հրկրորդ անգամ թագաւորելով՝ թաթարաց Ղազանի խանին գնաց աղաջելու որ քրիստոնէից դէմեզած հալածմունքը դադրեցընէ . Ղազան սիրով ընդունեցաւ թէ ապաչովը և թէ աղաջանքը , ու խնդիրը կատարեց (1295) :

Երբոր Սիս դարձաւ , քիչ ատենէն թուրոս եղբօրը հետ Կոստանդնուպօլիս գնաց , իր Մարիամ քրոջմէն հրաւիրուելով՝ որ կայսեր կինն էր : Ան միջոցին որ իրենք Պալիս էին՝ Սմբատ եղբայրնին , որուն յանձնած էին տէրութեան հոգը , իշխանները ու կաթուղիկոսը համոզելով թագաւոր օծուեցաւ . վերջը թաթարատան Ղազանի խանին ալ գնաց ու իր թագաւորութեանը հատտառութիւն առաւ . նոյնպէս նաև սրբազն սլավին հապատակութեան թուղթ դրեց ու անկէ օր հնութեան դիր առաւ . այսպէսով ամէն կողմանէ թագաւորութիւնը ապահովուց , և օրէ օր Եղբայրներուն գալստեանը կը սպասէր : Երբոր թուրոս և Հեթում Կիլիկիա կը գառնային , Սմբատ իր զօրքովը դիմացնին ելաւ ու զիրենք վոնաւեց . անոնք ալ սկսան Ղազանի խանին երթալ որ անկէ օգնութիւն ուզեն Սմբատին դէմ . բայց Սմբատ Ետենէն հասնելով՝ Երկուքն ալ բռնեց , իշխաններէն ոմանց խորհրդովը թորոսը սպաննեց ու Հեթումն ալ կուրցուց : Աս անողորմ դորձքին վրայ Կոստանդին մէկալ եղբայրը զօրք ժողվեց , ու Եղբօրը դէմ սպատերազմի ելաւ . Երկու կողմէն ալ շատ մեծ ջարդ Եղաւ .

բայց վերջը Կոստանդին զօրանալով յաղթեց Սմբատինու բռնեց զինքը բանադրաւ. Ետքը Հեթումը հանեց բանաէն ու աղեկ նայելով վիշտերէն ազատեց. իսկ ինքը Եղբօրը տեղը թագաւոր նստաւ: Երկու տարիի չափ թագաւորելէն Ետքը Երբոր հրաշքով մը Հեթմոյ աչքերը բացուեցան, ժողովուրդը ուղեց որ ինքը թագաւորէ Երբորդ անդամ. ինքը յանձն չառաւ, վանք մը փախաւ ու պահուըտեցաւ, բայց զօրքը զինքը բռնութեամբ վանքէն հանելովքերին թագաւորեցուցին: Կոստանդինին ծանր դալով աս բանս՝ սկսաւ Ետևէ ըլլալ որ Հեթումին աեղը ինքը թագաւորէ. աս պատճառաւ Ետևէ Եղաւ որ Սմբատը բանաէն հանէ ու անոր հետ մէկտեղ Հեթումը վարնտէ. բայց Հեթում ջանալով որ խոռվութիւն քըլայ՝ Երկուքն ալ հնարքովմը բռնեց ու Պօլիս կայսեր խաւրեց, ուր ինչուան իրենց մահը մնացին (1300):

Հեթում Երբորդ անդամ որ թագաւորեց՝ չորս հինգ հեղ պատերազմ ըրաւ Եդիապացւոց ու Անկայոնացւոց հետ և միշտ յազմող գտնուեցաւ. վերջը ուղելով բոլորովին հրաժարիլ աշխարհքէ, որովհետեւ ինքը կուսակրօն էր՝ իր Եղբօրուրդին Ակոնը որդեգրեց իրեն ու Ետքը զանիկայ թագաւոր օծել տուաւ. իսկ ինքը թէպէտ և թագաւորահայր կըսուէր՝ բայց վանք մը քաշուած կը կենար (1304):

Նոյն միջոցներուն Կոռիկոս ըսուած բերդին Հեթում իշխանն ալհրաժարեցաւ իր

իշխանութենէն ու Կիսլրոս Լատինացւոց  
վանք մը քաշուեցաւ, վերջը չոռվմ եր-  
թաղով Թաթարաց սկառամութիւն մը գրեց  
գաղղիարէն, որուն հայերէն նոր թարգմա-  
նութիւնն ալ ունիք :

Ա ևոն Դ, չեթումին խրատներով ու  
խորհրդովը, իրեն ալ բնական ընտիր բա-  
րուքը և խոհեմութեամբը շատ լաւ սկսաւ  
կառավարել ազգը. բայց հաւատոյ խնդիր-  
ներու համար եկեղեցականաց տղիտու-  
թենէն մեծամեծ խռովութիւններ ծագե-  
ցան Կիլիկիոյ մէջ. վասն զի Գրիգոր Անա-  
ւարզեցի կաթուղիկոսը ուղելով քանի մը  
բարեկարգութիւններ ու ազգային մէկ քա-  
նի ծիսից փոփոխութիւններ ընել, աս բա-  
նիս համար ուղեց որ ազգային ժողով մը  
գումարուի. բայց երբոր տեսաւ որ առաջ-  
նորդաց ու եկեղեցականաց մէջ աս բանե-  
րուս համար խռովութիւններ ու տարա-  
ձայնութիւններ կը սկսին՝ չեթում թագա-  
ւորահօր թուղթ մը գրեց, յորդորելով որ  
իր գիտաւորութեանը կատարուելուն փոյթ  
ունենայ, գիտնալով որ ամենքն ալ զինքը  
կը սիրեն և ըսածը անյատաղ կը կատարեն.  
դաւանութեան ձեն ալ շարադրեց ու  
Ա ևոնին խաւրեց, բայց ինքը ան միջոցին  
հիւանդանալով մեռաւ: Ա ևոն ու չեթում  
մէջերնին միաբանած՝ հրաման հանեցին որ  
Սոսյ մէջ ժողով մը ըլլուի, ուր Եկան Կիլի-  
կիոյ ամէն և պիտակոպոսներն ու վանահայր-  
ները. հոն Գրիգոր Անաւարզեցին թուղ-  
թը կարգալով ինը գլխաւոր ու եական

բան որոշեցին ու Կոստանդին Կեսարացին կաթուղիկոս գրին, որ ան որոշմանց ձիւդ պահպանութեանը ջանք ըրաւ. բայց ընդհակառակին շատ խուռվութիւններ ու սպանութիւններ ալ եղան ան պատճառաւ: Ինը տարիէն նորէն Ատանայի մէջ ժողով գումարուեցաւ ու անցած ժողովին վՃիռները նորէն հաստատուեցան. բայց հակառակասէր մարդիկ ետքը գէմ կեցան, և իշխաններուն մէծ մասը եկեղեցականներէն գրգռուելով Վեռն թագաւորին ու Հեթումթագաւորահօր հետ թշնամացան, և որովհետեւ ձեռքերնեն բան չէր գար՝ գնացին թամարաց Պիլարդու զօրավարը Վեռնին և անոր կուսակիցներուն գէմ գրգռեցին, որ հազար հոգւով Անարզաբա կը նստէր Կիլիկիոյ պաշտպանութեան համար: Պիլարդու տեսնելովիրեն զօրաց քիչ շորութիւնը չհամարձակեցաւ պատերազմի ելլելու. խաբէութեամբ իրեն կանչեց Վեռնը, Հեթումը և իրենց կուսակից իշխանները, երբոր եկան՝ զամէնն ալ թրէանցընել տուաւ, ու ոկտաւ Կիլիկիոյ վրայ գալով տիրել ան տեղերուն (1308):

### Գ. Լ. Ե

Օշին, ու Վեռն Ե:

Հեթումին պղափկ եղբայրը Օշին լսելով  
Պիլարդուին ըրած անիրաւ սպանութիւնները, շատ ցաւեցաւ ու մէկէն դնաց Սիսքա-

զաքը, մնացած Խշաններն ու զօրքերը ժողվեց, Պիլարդուն Կիլիկիային վռնուց, ու Երկիրը անոր բռնութիւններէն ազատեց: Խշանները միաբան զինքը թագաւոր օծեցին, և սկսաւ բարեկարգութիւնները ընել. եաւեւ եղաւ որ Ասոյ մէջ որոշուած կանոնները սպահուի. բայց ան սպատճառաւ նորէն խռովութիւն ընկաւ տգետ առաջնորդներու ու ժողովրդեան մէջ, թէսլէտ և մեծ չարիք մը չհետեւեցաւ: Օշին Լատինացւոց հետ խնամութիւն ըրաւ, ու Սիկիլիացւոց թագաւորներուն ցեղին իրեն կին առաւ. ասով բարեկամացաւ Եւրոպացւոց հետ ու անոնցմէ օգնութիւն ուղեց:

Ան միջոցներուն Եգիպտասի Կասր առւլդանիը շատ զօրքը խաւրեց Կիլիկիոյ վայ: Օշին յանեկարծ ակիի գալով չկրցաւ մէկէն զօրք ժողվել, ու հետը ունեցած Երկու հարիւր հոգւովը գիմացնին ելաւ, բոլորովին Աստուծոյ ապաւինած, Երբոր անոնք անհոգութեամբ՝ ու առանց սպառասառութեամբ կեցեր Եին՝ վասնին վազեց, ու բանակին կարգը շփոթելով վեց հազար հոգիի շափ ջարդեց, մնացածները փախուց, ու շատ մ'ալ գերի բռնեց: Օշին ան յաղթութենէն եաբը տարի մ'ալ ապրելով մեռաւ, իր աստուերկու տարեկան Լեռն որդին իշխաններուն յանձնելով, և թագաւորահայր դրաւ անոր Օշին սպայլ Խշանը (1319): Օշինին մոռնելէն Եաբը աստօնիկ շարժ մը եղաւ հայաստան որ շատ աեղեր աւերակ դարձուց, ինչողէս Անին և ուրիշ քաղաք

Ներ, ան աւերակ դարձած քաղաքներուն  
բնակիչները հայաստանէն ելան թաթարլս-  
տան գնացին . բայց հոն ալ հանգիստ բնա-  
կութիւն չգտնելով անոնցմէ կէսը Դրիմ  
անցաւ, կէս մը Աւհաստան, կէս մը Ուշա-  
հի Երկիրը, մնացածներն ալ այլ և այլ տե-  
ղեր ցրուեցան :

Վեռն տասուերկու տարեկան էր Երբոր  
թագաւոր օծուեցաւ հայոց վրայ, ու քսա-  
նըմէկ տարի թագաւորեց . ափսոս որ ախ-  
տամոլ ու անգութ բնաւորութեամբը իր  
անունը նուաստացուց, տէրութեան թը-  
շուառութիւնը աւեցուց և ցաւալի թա-  
գաւորութիւն ու մահ ունեցաւ : Վասն զի  
Օշին պայլ՝ իր աղջիկը թագաւորին տուաւ,  
ու անոր Յովհաննա լստին խորթ մայրը  
իրեն կին առաւ . Լատինացիք աս բանիս  
նեղանալով Հայ իշխաններէն մէկ քանին  
Վեռնին ու Օշինին գէմ գրգռեցին, ու Երկ-  
պառակութիւն ձգեցին ազգին մէջ : Վեռն  
շատ զօրքով վազեց Տիւրոսի վրայ ու յաղթեց  
Տիւրացւոց որ աս խոռվութեանց պատ-  
ճառ Եղեր Էին : Ան դիպուածները և Օշին  
թագաւորին մահը լսելով Նաօր Եգիպասի  
սուլդանը՝ ուզեց առջի յաղթուելուն վրէ-  
ժը առնել, զօրք խաւրեց որ Երթան Կիլի-  
կիան աւարի առնուն . բայց այլ և այլ տե-  
ղեր հայերը յանկարծակի վրանին վազե-  
լով Կիլիկիայէն վանտեցին զանոնք, հինգ  
հազար հոգիի չափ ալ սպաննեցին : Ան կո-  
տորածէն վախած Եգիպտացիները՝ օգնու-  
թիւն առին այլ և այլ բարեարոս ազգերէ,

Եկան նորէն Կիլիկիոյ վրայ ու սկսան տակն  
ու վրայ ընել աշխարհքը . աս բանս լելով  
սրբազն պասլ՝ յորդորեց Աւոնը որ Եւ-  
րոպացիներէն օգնութիւն ուղէ , բայց ա-  
նոնք տեղերնէն չչարժեցան : Աւոնին Եւ-  
րոպացւոցմէ օգնութիւն ուղելը իմանալով  
‘Սասր՝ աւելի կատղեցաւ , ու անթիւ զօրք  
ժողվելով միաքը դրաւ որ Հայոց ազգը ջնջէ .  
իրէն հետ միացաւ Թիմուրդաշ Թաթարաց  
զօրավարը , որ Հայոց օգնութիւն եկեր էր .  
ուստի իբրև բարեկամ մտաւ Կիլիկիա ու  
սկսաւ աւրրշարկել երկիրը : Հազիւ թէ  
առջի կոսորածին մեռելները դերեզման-  
ներու մէջ ամփոփուեր էին , վաղեցին Թուր-  
քերը Կիլիկիոյ վրայ ու Թաթարաց պէս  
ամէն չարիք հասուցին . Երբոր ասոնք ալ  
աւարներով ու դերութեամբ կը դառնային՝  
վազեցին Եղիպատացիք , ու առջններուն  
չըրած չարիքները ’ի դործ դրին : Աս խեղ-  
ճութեան միջոցները իշխանները փոխանակ  
մէջերնին միաբանելով թշնամւոյն դէմ ել-  
լելու , իրարու դէմունեցած ատելութիւն-  
նին կը սնուցանէին :

Աւոն տեսնելով որ բոլոր Կիլիկիա այս  
սկսով աւերակ պիտի դառնայ , սրբազն  
պապին թուղթ գրեց և օգնութիւն ուղեց .  
պասլը շատ ստակ խաւրեց աւերակաց շի-  
նութեանը համար , խրատական թուղթ ալ  
դրեց՝ յորդորելով որ միաբան սիրով վա-  
րուին իրարու հետ : Աւոն նոյնուկս մարդ-  
խաւրեց Թաթարաց Պուսայիտ խանին որ  
օգնէ իրէն . ան ալքսանհազար զօրք հաս-

ցուց Կիլիկիոյ պաշտպանութեանը համար ,  
Եգիպտասով ամիրային ալ հրաման ըրաւ  
որ Հայերը չենդէ , ու հետերնին սիրով  
վարուի . ասով քիչ մը հանգստացաւ Կի-  
լիկիա :

Երբոր արտաքին թշնամիները դադրե-  
ցան , սկսան ներքին խռովութիւններ , որ  
ուրիշ անգամներու պէս աւելի վնասակար  
եղան Հայաստանի քան թէ արտաքին թշ-  
նամիները : Աւոն Օշին պայլին հետ սաստիկ  
թշնամութիւն ունեցաւ . զօրք խաւրեց Ա-  
տանայի վրայ ուր էր Օշին , բռնեց զինքը  
Կոստանդին Եղբօրը հետ ու սպաննել  
առւաւ . վերջը իր կինն ալ սպաննել առւաւ  
որ Օշին պայլին աղջիկն էր , ու անոր տեղը  
լատինացի մը առաւ . Օշինին դլուխը 'Նաս-  
րին խաւրեց , Կոստանդինինն ալ Պուսայի-  
տին :

Նասր ու Բերիոյ ամիրան նորեն Կիլիկիոյ  
վրայ սկսան վազել . վասն զի լսելով որ Լա-  
տինացիք խաչակիր զօրք պիտի հանեն սուրբ  
Երկիրը աղատելու համար՝ կարծեցին թէ  
Հայերուն գրգռութեամբն է աս բանս ,  
ուստի մոքերնին դրին որ Հայերը բոլորո-  
վին ջնջեն . Երկուքը մէկէն վազեցին Կի-  
լիկիա , քաղաքներն ու գեղերը աւերակ  
դարձուցին , բնակինները թրէ անցուցին  
ու հարստութիւնները ժողվելով ելան դնա-  
ցին : Աւոն վախցաւ դիմացնին Ելլելու . փա-  
խաւ գնաց Կիլիկիայէն , ինչպէս ըրին նաև  
իշխաններէն շատը . բայց Եգիպտացիք նո-  
րէն Եկան ու առջնին շատ աւելի չարիք

Հասուցին Կիլիկիոյ մէջ։ Աւոն աղաչանաց  
թուղթ գրեց Նասրին որ Հայերը չնեղէ ու  
հաշտութիւն ընեն մէջերնին։ սուլդանի  
յանձն առաւ՝ Երդմունք ուզելով Աւոնէն  
որ մշյմ' ալ Եւրոպացւոց հետ թղթակցու-  
թիւն չընէ։ ինքն ալ դեսպանաց առջև ա-  
ւետարանին վրայ Երդմունք ըրաւ։ այսպէ-  
սով իրեք տարի Կիլիկիա խաղաղացաւ-  
վերջը Աւոն նորէն ծածուկ սկսաւ թղթ-  
թակցութիւն ընել պապին ու արևմտեան  
իշխանաց հետ։ բայց խմացուելով աս բանս՝  
‘Նասր նորէն շատ զօրք խաւրեց, որ եկան  
ամէն տեսակ չարիք ըրին ու հարուստ աւա-  
րով ելան դնացին։’

Աս խեղճութիւններս տեսնելով ընդհա-  
նուր ազգը՝ շատ եամէ եղան որ ալ բարե-  
կամութիւն չընեն Եւրոպացի իշխանաց հետ,  
մանաւանդ որ օգնութիւն մը չէին տեսած։  
բայց ոմանք ալ թագաւորին հետ միացած՝  
կ'ուզեին անոնց մէ օգնութիւն խնդրել, ու  
անոնց հետ բարեկամութիւն ընել։ ասով  
մեծ խռովութիւն ծագեցաւ թագաւորին  
ու կաթուղիկոսին մէջ, և աս պատճառաւ  
Յակոբ կաթուղիկոսը պաշտօնէն ձգուե-  
ցաւ։ Աւոն Երկու տարի ալ թագաւորելէն  
Եսքը մեռաւ՝ առանց քաջութեան յիշա-  
տակ մը ձգելու (1341)։

Գ1. Զ.

Յավաննեւ Պայլեն ինչուան Ռասբինեանց' Առ  
Գաւորութեան Վերջանաւը :

Արտվշեաւ Աւոն որդի կամեղբայր չու-  
ներ , իշխանները Կիալրոսի Թագաւորին եղ-  
րօրորդին ընտրեցին , որ Յովհաննես պայլ  
կամ Ճիւան կ'ըսուեր և Թագաւորելով Կոս-  
տանդին Գ . ըսուեցաւ . ասիկայ մօր կովմա-  
նե միայն Հայ էր , ան պատճառաւ ալ  
Հայու ազգը կ'ատէր ու բնութեամբ ալ  
խռովարար մարդ էր : սկսաւ ազգին բարի  
սովորութիւններն ալ արհամարհել ու փո-  
խել , մանաւանդ արքունեացբաները , որով  
ամենուն ատելի եղաւ . վերջը սկսաւ ստի-  
պել Հայերը որ ազգային ծէսը փոխեն ու  
լատինացւոցը ընդունին . աս բանիս չդիմա-  
նալով ոչ իշխանները , ոչ ժողովուրդը և ոչ  
զօրիքը , վրան վաղեցին սպաննեցին զինքը՝  
տարի մը Թագաւորելէն վերջը . և միաբան  
խորհրդով Յովհաննեսին Գուիտառն եղբայ-  
րը կանչեցին ու իրենց Թագաւոր օծեցին :

Ասոր ատենը անթիւ բազմութեամբ Կի-  
լիկոյ վրայ վաղեցին Եղիալատացիք . որոնց  
գեմելին վախնալով Գուիտառն , փախա-  
բերդի մը մէջ պահութեցաւ : Եղիալատացիք  
առանց արգելքի մտան Կիլիկիա ոտնակոփ-  
րին . կը տեսնեին աս ամէն չարիքո իշխան-  
ները ու անհոգ կը կենային , վասն զի ազ-  
գին սէրը մարած էր սըտերնուն մէջ , իրենց

վիճակին սպարագերը մոռցած էին, տպի-  
տութեան խաւարին մէջ թաղուած . մէկ  
խօսքով ամէնքը իրենց ազգին թշնամի՝  
միայն իրենց առանձնական օգուտը կը մտա-  
ծէին, որ ինչու յայտնի է, հասարակաց  
կործանումն է :

Երբոր թշնամիները ելան գնացին Կիլի-  
կիայէն՝ Գուիտոնի գուրս ելաւ սպահուըտած  
տեղէն, ու սկսաւ եղբօրը պէս անմտու-  
թեամբ ետևէ ըլլալ որ ազգին ծէոը ու ար-  
տաքին սովորութիւնները փոխէ . իշխան-  
ները յորդորեցին զինքը որ անանկ փուժ  
բաններու ետևէ ըլլայ . բայց երբոր անիկայ  
արհամարհեց անոնց խրատը, իրենք ալ զին-  
քը սովաննեցին երկու տարի թագաւորելէն  
ետքը (1344) :

*Հոյ*  
Գուիտոնին տեղը Կոստանդին չորրորդը  
թագաւոր դրին, որ թէսլէտ և հօր կող-  
մանէ լատին էր, բայց խելացի ու զգու-  
շուոր ըլլալով խաղաղութեամբ կառավա-  
րեց ազգը : Երբոր ասիկայ սկսաւ լատի-  
նացւոց հետ թղթակցութիւն ընել, Եղիս-  
տոսի սուլդանը շատ զօրք խաւրեց Կիլիկիոյ  
վրայ . Կոստանդին առաջուց իմանալով  
անոնց գալը՝ ինքն ալ իր զօրքերը ժողվեց  
ու սպատերազմի սպատրաստուեցաւ, օգնու-  
թիւն եկան իրեն Կիլիոսի հուգոն թա-  
գաւորը և Հռոդացւոց Աստուածատուր  
զօրապետը . ասոնք ամէնքը միացած՝ վազե-  
ցին թշնամեաց վրայ, սոսկալի ջարդ տուին  
իրենց ու բոլորն ալ Կիլիկիայէն վռնտե-  
ցին, թէսլէտ և իրենցմէ ալ շատ մարդ մէ-

ուաւ : Կոստանդին խաղաղութեամբ քանի  
մը տարի ալ ապրելով մեռաւ՝ տասնվութը  
տարի թագաւորելէն Եաքը (1364) :

Կոստանդինին մեռնելէն Եաքը իշխանները  
ըլքրնալով մէջերնին միաբանիլ, քանի մը  
տարի առանց թագաւորի մնացին : Ուրբա-  
նոս Ե, պասպը իշխաններուն յորդորանաց  
թուղթ մը գրեց որ թագաւոր դնեն Լևոն  
Լուսինեան ըսուած իշխանը՝ որ մօր կողմա-  
նէ միայն հայ էր ու գոփիտոնին և Ճիւա-  
նին ազգական, իշխանները միաբանեցան ու  
հրաւիրեցին Լևոնը որ թագաւոր օծեն,  
ինքն ալ յանձն առաւ՝ պապին յորդորանք-  
ներէն ստիպուած : Բնութեամբ լաւ և  
թագաւորավայել կատարելութիւններով  
զարդարուած էր Լևոն . բայց ազգին խեղ-  
ճութիւնը և ժամանակին պարագաները՝  
Ռուբինեան թագաւորներուն ամենէն ցա-  
ւալին ու գժերազդը ըրին զինքը :

Լևոն թագաւորելուն պէս՝ Եգիպտացիք  
անթիւ զօրքով Կիլիկիա տարածուելով  
սկսան այրել ու աւրըշտըկել քաղաքները .  
Լևոն քիչ զօրքով թշնամեաց դէմ ելաւ ու  
մեծ միսաս հասուց անոնց, բայց ինքն ալ պա-  
տերազմի ատեն վիրաւորուելով փախաւ  
դնաց անմատչելի լեռներու մէջ պահուածե-  
ցաւ, որով և ձայն ելաւ թէ մեռած է պա-  
տերազմի ատեն : Իշխանները երկու տարիէն  
Եաքը ուղեցին Ոթոն անունով դուքսը թա-  
գաւոր դնել իրենց՝ պսակելով Լևոնին Մա-  
րիամ թագուհիին հետ . երբոր պսակի օրե-  
րը մօտեցան՝ իմացուեցաւ որ Լևոն ողջ է

Եղեր,ու քիչ մը տաենէն ինքն ալ գալով  
թագաւորութիւնը նորէն ձեռք տռաւ,  
որով ազգին մեծ ուրախութիւն եղաւ. բայց  
ափսո՞ս որ երկար չտեղաց. վասն զի երկու  
տարիէն Եջեղեցի Ըապան անոնցով մէկը Ե-  
ղիպտացւոց սուլդան ըլլալով, և քրիստո-  
նէութեան սաստիկ թշնամի, շատ զօրք  
խաւրեց Կիլիկիոյ վայ, որ Երթան հիմ  
նայատակ ընեն քաղաքները ու թագաւո-  
րութիւնը վերցրնեն. անոնք զայրացեալ  
գետի մը պէս Կիլիկիա տարածուելով արիւ-  
նով ողողեցին դաշտերը, որով շատ մարդ  
փախաւ այլ և այլ օտար թագաւորութեանց  
ապաւինեցաւ, շատն ալ լեռները ու բեր-  
դերը սկահուրտեցան, մնացածները թրի-  
բերան գնացին: Եգիպտացիք ամէն տեղե-  
րկու ամիսի չափ Սիս քաղաքը պաշտրե-  
լով առին ու աւերակ դարձուցին. թա-  
գաւորաց և իշխանաց գերեզմանները բա-  
ցին, ու ան պատուական ոսկորները այրե-  
ցին. և բոլոր Կիլիկիան, որ մեր վերջին թա-  
գաւորաց խանձարուրն էր, այնավի ողոր-  
մելի և աւերակ վիճակի մը հասուցին որ  
սոսկաց թագաւորական գաւազանը ան ա-  
ւերակաց վրայ տիրելու:

Վեսն տեսնելով որ անկարելի է թշնա-  
մեաց անհամար և կատաղի բազմութեանը  
առաջը առնուլ իր քիչւոր զօրքովը՝ իրեն  
ընտանիքովը Կապան ամուր բերդին մէջ  
պահուրտեցաւ. թշնամիները եկան ու սկը-  
սան հետը պատերազմիլ, բայց չկրնալով

վնաս մը հասցընել՝ ելան գնացին ու փոքրիկ գունդ մը թողուցին բերդը պաշարելու համար : Աւոն ինը ամիս ըերդը կենալէն ետքը յուսահատելով դեռպան խաւրեց Եւ գիտացւոց զօրավարին՝ խոստանալով որ անձնատուր կըլլայ , միայն թէ երդնու ինքն ալ վնաս մը չհասցընելու իրենց կենացը : Երբոր երդում ըրաւ զօրավարը՝ բերդին դոները բացին , թշնամիք մէջը մտան , գտած բաներնին յափշտակեցին ու թագաւորը և իրեն ընտանիքը շղթայի զարկած Եգիպտոս տարին . աս եղաւ 137 օն : Հոն էշրէֆ Շապան Էօթը տարի խիստ բանտի մէջ պահեց թագաւորական ընտանիքը՝ հաւատքնին չուրանալնուն համար . Վերջը հռովմայ քահանայապետին և Սպանիացւոց Յովհաննէս թագաւորին աղաչանիքովը ազատեցան ամենքն ալբանաէն . ու Յովհաննէս թագաւորին երաշխաւորելովը հրաման ալ եղաւ որ ուր կ'ուզեն երթան : Աւոն մէկէն իր ընտանեօքը Երուսաղէմ Քրիստոսի սուրբ Գերեզմանին ուխտի գնաց . հոն թողուց իր կինն ու աղջիկը իրենց ուղելովը , և ինքը Եւրոպա անցնելով նախ հռովմգնաց , ուր շատ պատիւ գտաւ սրբազան պատէն . անկէ անցաւ Սպանիա , ուր Յովհաննէս թագաւորը շատ սիրով ընդունեցաւ զինքը և ընակութեան տեղ տուաւ : Հոն երկար ատեն կենալէն ետքը համբորդութեան համար Գաղղիա ու Անգղիա գնաց , ու Վերջը Փարիզ համնելով հոն հիւանդացաւ և մեռաւ 1393ին , Կոյեմբե-

ըի 22ին վաթսուն տարեկան։ Մեծ հանդիսով լուսացուեցաւ Կեղեստինեանց վանքին եկեղեցւոյն մէջ ուր որ փառաւոր դամբան շնչած է վրան Գաղղիոյ թագաւորաց ու անուանի զօրավարներուն շարքին մէջ։

Միակառւր մե մարմարիոնէ է դամբանը, որուն վրայ տարածուած կը կենայ Լւսն թագաւորին արձանը Ճերմակ մարմարիոնէ, թագաւորական վերարկուով ծածկուած։ Գլուխը թագ, աջ Ճեռքը թագաւորական դաւազան ու ձախ Ճեռքն ալ թաթսպան։ Իսկ ոտքին կողմը երկու առիւծ իրարու կոթընած կը կենան։ Տապանագրին արձանադիրն է ասիկայ։

“Այս է տապան քաջատոհմիկ և ամենասպատիւ իշխանին Լւսնի լուսինեան հինգերորդի \* լատին արքայի թագաւորութեան չայոց, որ աւանդեաց զհոգին՝ի ճեռս Աստուծոյ՝ի Փարիզ ՚ի 22 Նոյեմբերի յամի վրկութեան մերոյ հազարերորդի հարիւրերորդի իննսմներորդի երրորդի”։

\* Աս պապանագրին մէջ Լէռն վեցերերտը հինգերերտ ըստունը է՝ Լէռն երերերտը Ուուբինեանց առաջին թագաւորուն ըլլալուն համար Լէռն Ասէդէլով։

## ՅԱՒԵԼՈՒԱԾ

Հայոց անիշխանութեան ժամանակի ընդհանուր  
վլձակ :

Ոռութինեանց թագաւորութեան վերջա-  
նալու ատենները Ասիոյ մէջ շատ զօրացած  
էր Լանկթամուր կամ Թիմուրլէնկ կօզպէք  
թագաւորներուն թագաւորը, որ Սմրզանտ  
կը նստէր : Ասիկայ իր թագաւորութեան  
երկոտասաններորդ տարին անհամար զօր-  
քով վազեց Պարսկաստան ու Ասորեստան,  
և բոլոր ան տեղերը նոււաճելով անցաւ  
Հայաստան, և հասած տեղերը սոսկալի  
անգթութիւններ ըրաւ : Օրինակի համար,  
կը պատմեն թէ Լանկթամուր կարս քաղա-  
քը առնելու ատեն այսպիսի գործողութիւն  
մը ըրաւ . շատ մարդ ջարդել տալէն ետքը,  
թէ տաճիկ և թէ հայ, հրաման տուաւ որ  
իրէք հարիւրական հոգւով երկու խումբ  
կազմեն, մէկ խումբը տաճիկ՝ մէկալը հայ.  
Երբոր զասոնք դիմացը հանեցին՝ Լանկթա-  
մուր ըստաւ . Աս երկու խումբէն մէկը կ'ուզէի  
ջարդել տալ, որոշեցի որ քրիստոնեանները  
թրէ անցընեմ : Հայերը սիրով յանձն առին  
մեռնիլ քան տաճկընալով ազատիլ . բայց մէ-  
ջերնէն երկու հոգի Տաճիկներուն կողմը  
անցնելով հաւատքնին ուրացան . ան ատեն  
թագաւորը հրամայեց որ Հայոց տեղ Տա-

Ճիկները սպաննեն . աս որ աեսան ան երկու ուրացեալները՝ նորէն քրիստոնէից կողմը անցնելով սկսան կանչել , Մենք քրիստոնեայ ենք ու Քրիստոսի ծառայ . ան ատեն Լանկթամուր յանդիմաննելով ան երկուքին անհաւատութիւնն ու չարութիւնը միայն զանոնք սպաննել տուաւ ու մէկալները ազատ թողուց :

Կարսէն գնաց Փոքր Ասիա Սեբաստիոյ վրայ . Երբոր քաղաքացիք ընդդիմացան իրեն՝ գեսպան խաւրեց խաքէութեամբ երդում ընելով որ եթէ խաղաղութեամբ քաղաքը տան՝ բնակիցները թրէ չանցըներ : Խոստմունքը ստահելով թրով ջջարդեց զիրենք , բայց սոսկալի տանջանքներով սպաննեց . ամեն տեսակ հասակի և վիճակի մարդկանց զատ զատ տանջանքներ ու մահեր հնարելէն ետքը՝ բոլոր սովարը ժողվեց , ու կապածձեռքով և ոտքով ձգեց դաշտի մը մէջ ու կատղած ձիերու կոփկը աել տուաւ . ասով ան գաշտին անունը Աև հոգեր կը կոցւի , որ ինչուան հիմոյ Հայոց գերեզմաննոցն է . Ետքը զօրքերը բոնեց ու ողջ ողջ թաղեց , ըսելովթէ Երդուրնցեր եմ թրով չսպաննելու : Իսկ քաղքին մէջ գտնուած բորոտներն ու ուրիշ սպակասաւոր մարդիկը խզդել տուաւ ըսելով . Ես ողջերուն ցնայեցի , գուք ի՞նչ բանի հարկաւոր էք : Աս ան գթութիւններս ընելէն վերջը շատ մարդալ գերելով խորասան տալու :

Լանկթամուրին թագաւորութեան վերջի տարիները Ախոնեաց կողմից կը զօրա-

նազր Պեղպինէ Ուռոպելեան անունով կտրի՛  
իշխան մը , որ Սիւնեաց աշխարհին ու  
կապանի մէկ մասին կը տիրէր . իր իշխա-  
նութեան տակը վաթսուն հազարի չափ  
չայ ունէր , ու հայրաբար զիրենք կը խնա-  
մէր , և գիտակողներուն պատապարան կ'ըլ-  
լար : Տեսնելով Պեղպինէին յառաջադիմու-  
թիւնն ու մեծնալը Վրաց թագաւորը ոկտաւ-  
վրան նախանձիլ , ու ետեւ ըլլալ որ սպան-  
նէ զինքը . աս բանիս համար Ամնադին ա-  
նունով անգդամ ու արծաթատէր հայ մը  
գտնելով անոր ձեռքովը թոյն իմցուց Պեղ-  
պինէին . մէկէն կարեւոր դարմանները ըրին ,  
բայց օգուտ մը ըլլալով մեռաւ Պեղպինէ  
ու մեծ սուգի մէջ թողուց իր ժողովուրդը .  
իսկ Ամնադին իրեն արժանաւոր ուատիժը  
դանելով չարաչար սպաննուեցաւ հայե-  
րէն (1438) :

Պեղպինէին իշխանութեան ատենները *Հ*  
շատ զօրացած էր Սուլդան Մէհմետ Ֆա-  
թիհ Օսմանցւոց թագաւորը , որ Պօլիսը  
Յունաց ձեռքէն առաւ . և ուզելով որ հոն  
ալ դանուին հայեր՝ վաճառուականութիւն  
և ուրիշ արհեստները ծաղկեցրնելու հա-  
մար , Պրուսայէն և այլ և այլ տեղերէ շատ  
հայեր բերել տուաւ ու Պօլոյ զանազան  
կողմերը բնակեցուց . ասոնց վրայ Յովակիոմ  
անունով ոլատրիարդ մըն ալ դրաւ իշխա-  
նութիւն տալով տիրել Փոքր հայոց և Յու-  
նատանի մէջ դանուած բոլոր հայերուն :  
1433էն ինչուան 1603 մասնաւոր բան մը  
չպատմուիր հայոց վրայ . իսկ աս միջոցնե-

բուն Շահաբաս Պարսից թագաւորը Օսմանցւոց ձեռքէն առնելով Հայտատանը՝ խիստ շատ աւերմունք ու կոտորած ըրաւ հոն . որովև Աստուծոյ բարկութեան վերջի և սաստիկ պատիժը եղաւ մեզի : Երբոր Օսմանցիք իմացան որ Պարսիկը Հայաստանի տիրեր են, Ճղալէղատէ Ալինան փաշային ձեռքը անհամար զօրք տուին ու Հայաստան խաւրեցին Պարսից դէմ. Շահաբաս բոլոր Հայերը արտորանօք իրենց քաղաքներէն ու բնակութիւններէն հանել տալով՝ Այրարատայ դաշտին մէջ ժողվել տուաւ, որպէս զի անկէ Պարսկաստան անցընէ . քաղաքներն ու բոլոր արտերը այրել տուաւ, շնչիքերը հիմնայատակ կործ անեց, որպէս զի Օսմանցիք դալով ոչ պաշար գըտնեն և ոչ բնակութիւն : Երբոր Օսմանցիք Կարս հասան, Շահաբաս հրաման տուաւ որ բոլոր ժողված Հայերը Պարսկաստան քշեն տանին . և որովհետեւ Երասխ գետէն կ'անցնէին, բաւական նաւակ ու լաստ ըրլ լալով՝ սկսան ժողովուրդը գետը ձգելոր ով որ կրնայ լողալով անցնի . ասով հիւանդու ծեր մարդիկ, կանայք, տղաք և ուրիշ լողաւ չգիտցող անհամար մարդիկ խղդուեցան : Շահաբաս որ գետին քովը նատած կը տեսնէր ան խեղճութիւնները, առանց հոգ ընելու աւելի կը փութացընէր ժողովրդեան գետէն անցնիլը . հասան եղկելիները ուրիշ անբաւ դժուարութեամբ ու վասնգով Պարսկաստան, և ըստ մեծի մասին Շահաբաս զիրենիք Ասպահան քաղաքը

բնակեցուց . ամէնքը մէկէն տասուերկու  
հազար տուն էին՝ այնչափ կորսուածներէն  
շատ : Շահաբաս որպէս զի Հայոց սիրով  
վաստըկի ու հոն սիրով կենան , սկսաւ գը-  
թութեամբ վարուիլ հետերնին ու հարկե-  
րը շատ թեթեցուց . ետքը ուրիշ շատ գաղ-  
թականներ ալ բերաւ Շահաբաս , որոնցմէ  
շատը օդին գեշութենէն մեռան , մէկալնոնք  
ալ Պարսից մէջ ցրուեցան . իսկ ինչուան  
հիմա մնացածներն են ։ Սոր ջուղայի բնա-  
կիչները , որ իրենք շինեցին ան քաղաքը  
հին ջուղային յիշատակ (1604) :

1722ին ատենները Երբոր Սիւնեաց աշ-  
խըրհքին Հայերը կը նեղուէին Երբեմն Օս-  
մանցիներէն ու Երբեմն Պարսիկներէն ,  
Դաւիթ Սիւնի կտրիճ ու հայրենասէր մար-  
դը քանի մը հոգի ժողվեց դլուիը , ու շատ  
խելքով կառավարելով զանոնք՝ թշնամեաց  
դէմ Ելաւ ու սկսաւ իր ժողովուրդը ինա-  
մէլ , կամաց կամաց զօրքը ինչուան չորս  
հարիւր ըրաւ և անոնց զօրավար դրաւ Մը-  
խիթար անունով իր անպարտելի օգնակա-  
նը : Տաճիկները լսելով Դաւթին զօրանալը՝  
իրենք ալ այլ և այլ տեղերէ զօրք ժողված  
մեծ պատրաստութեամբ վաղեցին Դաւթի  
վրայ . քովի մարդիկը տեսնելով թշնամեաց  
բազմութիւնը՝ ձգեցին փախան , ոմանք ալ  
թշնամեաց կողմը անցան , այնովէս որ Դա-  
ւթ տասնըետիւ հոգւով մնաց . բայց ան  
միջոցին Եկան հետը միացան Հալիձորոյ  
Մէլիք Փարսադան և տէր Աւետիք կորիճ  
պատերազմողները քանի մը հոգւով . աս-

գիւէն անդիէն խել մը մարդիկ ալ գալով  
նորէն չօրս հարիւր յիսուն հոգի եղան :  
Դաւիթ յորդորեց ամէնքը հոգեորապէս  
ալ պատրաստուելու , ուսաի ամէնքն ալ  
խոստվանեցան հազորդեցան , ու քաջու-  
թեամբ պատերազմի պատրաստուեցան :  
Թշնամիները Եօթանասուն հազարի չափ  
էին , մեծ մասը հայ , և ուրիշ շատ հասա-  
րակ ժողովուրդ . իսկ Դաւիթ իրեքհա-  
րիւր հոգի միայն ուներ հետք բերդին մէջ  
Պատերազմը վեց օր միակերպ տևեց . Թշնա-  
միներէն գրեթէ ամէն օր 300 հոգիի չափ  
կը մեռնէին , իսկ Դաւիթի կողմէն օրը հա-  
զիւ մէկ հոգի . վասն զի բերդականները  
դրսի եղածները կը տեսնէին ու դրսինները  
զիրենիք չէին տեսներ : Տաճիկները յուսա-  
հասեցան ան կերպով բերդը առնելէն , ու  
սկսան ամէն կովմանէ մեծամեծ ու բարձր  
գործիքներ դնելով պարսպէն վեր ելլել-  
բերդականները երբոր տեսան աս բանս .  
քահանաները , կանայք ու տղաք ժամվա-  
զեցին ու կ'ալզօթէին որ աս վտանգէն ազա-  
տէ զիրենիք Աստուած . իսկ Դաւիթ ու  
իր քաջ զօրքերն ու զօրավարները այն  
պիսի արագութեամբ ու զարմանալի յա-  
ջողութեամբ կը պատերազմէին որ մէկ  
մարդմը շլողուցին որ բերդէններս մտնէ ,  
ու վեր ելածները թրով կամ հրացանով  
վար կը դլորէին : Ո՞ս միջոցին տէր Աւե-  
տիք և Միսիթար երկու հարիւր հոգի ա-  
ռած հետերնին՝ ուրիշ ճամբով մը բեր-  
դէն դուրս ելան ու Թշնամեաց ետևէն սկը-

սան պատերազմիլ . ասով տասութրեք հազարդ մարդ ջարդեցին ան օրը , և մնացած ները փախուցին , հարիւր քառասուն և ութ դրօշ ու շատ աւար առած յաղթութեամբ դարձան եկան : Աերջը փախուղ ներուն ետևէն դնացին Աւետիք և Միփթար վաթսուն հոգւով , մեծ ջարդ մ'ալ տուին անոնց Մեղրի քաղքին մէջ , ու դարձան Դաւթին քովը եկան : Դաւիթ իր հընարագիտութեամբը և քաջութեամբը ուրիշ շատ յաղթութիւններ ալ ըրաւ , որով թշնամեաց միրար վախ ձգեց ու հալածեց զիրենք . վեց տարի իշխեց իր պղտիկ տերութեանը վրայ գովելի և զարմանալի իւելքով ու կառավարութեամբ , և մեռաւ խաղաղութեամբ յիսունըզորս տարեկան :

Դաւթի մեռնելէն ետքը իր մարդիկը միաբան հաւանութեամբ մէկէն ընարեցին Միփթարը իրենց առաջնորդ . բայց ետքէն մէջերնին խռովութիւն իյնալով՝ ոմանք Տէր Աւետիքին կողմը եղան , ոմանք ալ ուրիշներու . այսպէսով իրենց միութիւնը որով և զօրութիւնը պակսեցաւ : Խմացան Տաճիկները բերդականներուն անմիաբանութիւնը , եկան պաշարեցին , ու սկսան նեղը խոթել մէջինները . բերդին հայերը Միփթարէն ծածուկ միաբանեցան որ բերդը մատնեն ու իրենք ազատին երթան . ասքանիս համար պատրամաւոր խաւրեցին Տէր Աւետիքը : Տաճիկները երդմատմբ յանձն ուսին , բայց բերդը մանելէն ետքը մեծ մարդ թրէ անցուցին , որ իրենց անմիաբանու


թեանը արժանաւոր պատիմ եղաւ . իսկ Տէր  
Աւետիքը ազատ թողուցին՝ որ ուր կ'ուզէ  
Երթայ : Միիթար իրեններուն մատնու  
թիւնը առաջուց իմանալով փախաւ գնաց,  
ու քիչ մը ատեն պահուըտելէն ետքը ելաւ  
նորէն շատ մը մարդ ժողվեց գլուխը , ու  
շատ քաջութիւններ ընելով քանի մը քա-  
ղաքներու ու բերդերու տիրեց (1730) :

Եւ Երբոր ինծորէսք ըսուած բերդը պա-  
շարեր էր , որ մը քնանալու ատենը քովի  
մարդիկը սպաննեցին զինքը , ու դլուխը  
Դավրէժ նստող բդեշխին տարին . բդեշխը  
արդարութեամբ մոածելով՝ պատժեց ա-  
նոնց անզգամութիւնն ու անհաւատարմու-  
թիւնը և զամէնիքն ալ սպաննել տուաւ , ը-  
սելով որ « Դուք աշխարհքս այդպիսի քաջ  
մարդէ մը զրկեցիք , և թէ որ անոր կեանքը  
անսլիտան ու վնասակար սեպեցիք աշխար-  
հի , ուրեմն ձերը ի՞նչ բանի պիտանի սլիտի  
ըսայ ով անդութ և դաւաճան մարդիկ » :

Միիթարին քովի մարդիկը բոլոր ցրուե-  
ցան , շատն ալ Յովհաննէս իշխանին քովը  
գնացին , որ շատ քաջութիւններ ըրած  
էր Ուտէացւոց աշխարհքը Տաճկաց գէմ .  
բայց վերջէն կասկածելով իր մարդիկնե-  
րուն դաւաճանութենէն , ինքիրմէ Տաճ-  
կաց յանձնեց իր քաղաքը , ինքը ելաւ Աժ-  
տերիսան գնաց ու հոն շտու պատիւ գտաւ :

Վերջի ատենները Դահմազ Ղուլի կամ  
Կատրշահ խան Պարտից թագաւորին ալ շատ  
չարիք հասուց հայոց . բայց մենք աւելորդ  
կը սեպենիք այսուհետեւ այսպիսի խեղճու-

թիւններ պատմելը , և միայն մեր ընթերցո-  
ղաց կը թողունք իմաստասիրել՝ թէ անցա-  
ւալի դիպուածներէն շատին աղբիւրն ու  
առաջին պատճառը տգիտութիւնն եղած է ,  
որով մեր պատուական ազգը բոլոր իր պար-  
ծանքները դրեթէ մոռցած , ու տգիտու-  
թենէ առաջ եկող ամէն տեսակ պակասու-  
թեանց մէջ քիչ շատ ընկած է : Իրաւ է որ  
իր մէկ քանի ազնիւ կատարելութիւններո-  
վը , սրոնց գլխաւորներն են աստուածալաշ-  
տութիւն , հաւատարմութիւն , խոհեմու-  
թիւն , արթնութիւն , և ամէն տեսակ դի-  
տութիւն և արուեստ սորվելու զարմանալի  
յարմարութիւն , օտար աղգաց առջեր միշտ  
պատուաւոր ու սիրելի եղած է . բայց աս  
կատարելութիւնները շատ աւելի կրնան  
զարգանալ ու մեր ազգին վերջի փառքը  
քան զառաջինն ալ կերպով մը մեծ ընել՝  
թէ որ ջանայ իր ուսումնասիրական նոր ե-  
ռանդը օրէ օր շատցընել , և գովելի կերպով  
պալաբեր ընել . իր քաջ և անուանի նախ-  
նեաց սկատմութիւնները իրեն հայելի ու  
ապագայ վարքին կանոն բռնել , և որ ողա-  
կասութիւններն որ իր խեղձութեանցը  
պատճառ եղեր են՝ անոնցմէ իրկու ծանօթ  
թշնամիներէ զգուշանալ :



## ՀԱՄԱԹՈՅ ԽՈՐՀԻ ՏԱԾՈՒԹԻՒՆ

Հայոց պատմութիւնն այլ և այլ մասէրոն  
Դրա :

Ուշի ուշով և անաչառ ոգւով աս համա-  
ռառ պատմութիւնն կարդացողը կրնայ ա-  
ռանց մեծ գժուարութեան մը ի՞նչ նիւթե-  
լու վրայ որ սկիտի խօսինք՝ անոնց ստոյգ  
պատճառները գանել խմանալ. բայց որով  
հետեւ տարաձայնութիւն կարծեաց կրնայ  
ըլլալ ինչպէս ուրիշ խնդրոց՝ ասանկ ալ աս  
նիւթիս մէջ, անոր համար հարկ համա-  
րեցանիք մեր կարծիքն ալ համառօտել հոս,  
և առանձին աս խնդրոց վրայ թէ ի՞նչ պատ-  
ճառներով Հայկազանց տէրութիւնը այն-  
չափ երկար ատեն գիմացաւ, Արշակու-  
նեացը անանկ քիչ ատենի մէջ զօրացաւ ու  
պայծառացաւ մեծամեծ գործողութիւն-  
ներով, և թէ ի՞նչպէս ընդ հատեցաւ այն-  
սկիսի ցաւալի կերպով, ի՞նչպէս նաև Բագ-  
րատունեաց թագաւորութիւնը, և ի՞նչ բա-  
ներ եղան ան անկարգութեանց պատճառ-  
ները :

Տէրութեան մը կործանիման պատճառ  
կրնան ըլլալ մշյմը արտաքին թշնամիք, մշյ-  
մալ ներքին թշնամիք : Հայկազանց տէրու-

թիւնը որ այնչափ երկար ատեն առեց՝  
յայտնի կը ցուցընէ որ աս երկուքէն ալ  
ազատ էր 1800 տարուան միջոցին մէջ, որ  
գրեթէ միշտ յաջորդաբար իր հայկազուն  
իշխանները ունէր : Պատմութենէն յայտնի  
կը տեսնենք թէ ինչուան Արամայ ատեն-  
ները, որ 300 տարուան միջոց է, հայերը  
կամ քիչ և կամ ամենենին պատերազմ չեն  
ունեցած . ասոր պատճառն ան է որ ջրհե-  
ղեղէն ետքը ազգերը նոր ձեանալով, և ի-  
րենց քիչուորութեանը համեմատ երկիրնին  
ընդարձակ ըլլուով, հարկ մը չունեին օտար  
երկիրներու վրայ յարձակելու , առանց  
փառախիրութեան կամ ամբարտաւանու-  
թեան վախճան մը ունենալու , ինչպէս էր  
ԱԵրովթայ պատերազմը . բայց որովհետեւ  
նախ ամբարտաւանն ԱԵրովթ ելաւ արգա-  
րութեան ու խաղաղասիրութեան հետ  
կռուելու՝ ու չարաչար յաղթուեցաւ, տա-  
րակոյս չկայ որ ամենուն սիրով վախ ձգած  
էր աշդար կողմին յաջողութիւնը : Դար-  
ձեալ, հայերը ուշ դրած էին միայն իրենց  
բազմանալուն , որով և քաղաքաց շնուր-  
թեան , ինչպէս իրենց դրած անուններն ալ  
կը ցուցընեն : Երեքհարիւրերորդ տարւոյն  
սկիզբները երբոր ժողովուրդները բազ-  
մացան և զօրացան , այլ և այլ ազգեր սկսան-  
նաւ հայաստանի վրայ վաղել . բայց քաջն  
Արամանց դեմ ելքելով ոչ միայն անոնց  
առաջ գալուն ընթացքը արգիլեց , հապա-  
գէող ՚ի ետ հալած ելով տիրեց բովանդակ  
անոնց երկիրներուն , որով և աշխարհակալ

ըսուեցաւ ու ազատեց Հայաստանը օտար  
թշնամիներէ : Ան առաջին անգամն էր որ  
Հայերը օտար Երկիրներու տէր եղան, և  
բարեբախտաբար կրնանք ըսել որ վերջինն  
ալ եղաւ միանգամայն . որովհետեւ Հայկա-  
զանց մէջէն ուրիշ մէկու մը վրայ ալ յիշա-  
տակութիւն չունինք որ Երկրակալութեան  
ետևէ եղած ըլլայ : Բարեբախտաբար վեր-  
ջինն եղաւ ըսինք, վասն զի ստոյդ է աս ճըշ-  
մարտութիւնս՝ թէ ան տէրութիւնն որ  
սոսկ աշխարհակալութեամբ կը տարածուի՝  
իրեն թշնամիներ կը շատցընէ՛ ու Երկար  
չկրնար տոկալ, ինչպէս Աղեքսանդրի և ու-  
րիշ աշխարհակալներու տէրութեանը վրայ  
փորձով տեսնուած է : Ասոր հակառակը,  
այսինքն իրենց ունեցածովը գոհ ըլլալը .  
Հայոց չափաւորեալ խառնուածքէն ալ ա-  
ռաջ կուգայ, և ոչ եթէ իրենց քիչուորու-  
թենէն և կամ տկարութենէն, ինչպէս  
որ ոմանց թերես այնպէս տեսնուի . վասն  
զի տէրութիւն մը որ 1800 տարի իր ամ-  
բողջութեանը մէջ մնայ, ամենաքիչ պատե-  
րազմունենայ, մանաւանդ տեւական պատե-  
րազմներ, միշտ գրսէն գաղթականներ ըն-  
դունի ու ինքը դադթական ցսաւըէ, պէտք  
է որ շատ բազմանայ . և մեր աշխարհին  
տարածութեանը նայելով պէտք էր բնա-  
կիլը գեթ 15,000,000 ըլլար, և միթէ աս  
տասնեհինդ միլիոնը, որոնց քաջութիւնը  
յայտնի է ամենուն, չէ՞ն կրնար աշխար-  
հակալութիւններ ընել Մակեդոնացւոց,  
Պարսից, և և Հռովմայեցւոց պէս, որ ՚ի

սկզբան մեղի հաւասար և քան զմեզ ալ թե  
ըևս քիչ էին բազմութք։ Ըստածներէս յայտ-  
նի կ'ըլլայ որ Հայկազանց տէրութե՛ երկար  
դիմանալուն առաջին և գլխաւոր պատ-  
ճառն է մեր ազգին անաշխարհակալ և  
հանգարտաբարոյ ոգին, որով նաև երկայն  
առեն ալ Ասորեստաննեայց իշխանութեան  
տակն էին ու անոնցմէ պաշտպանուած իբրև  
մերձաւորագոյն և քան զմեզ աւելի զօրաւոր  
ազգէ մը, ինչպէս Խորենացւոյն խօսքերէն  
ալ յայտնի է։ Մեր Հայկազուն նախնեաց  
աս հանգարտաբարոյութիւնը ինչպէս որ  
զիրենք արտաքին թշնամիներէ ազատ պա-  
հեց, ասանկ ալ ներքին վիճակին վրայ մեծ  
ազգեցութիւն ըրաւ, այսինքն Ա. Ժո-  
ղովրդեան իրենց իշխանաց վրայ ունեցած  
վստահութիւնն ու հանգարտաբարոյ հարա-  
տակութիւնը, և անոր փոխարէն իշխաններ-  
ուն ժողովրդեան վրայ ունեցած հայրա-  
գութ ինտամքը։ Բ. Կուսակցութիւններ  
ըրլլալը, որով 365 տարի Հայկայ որդւոցմէ-  
ընտրուեցան նահապետները յաջորդաբար,  
և երբոր ան ցեղին յաջորդութիւնը լմըն-  
ցաւ, Հայկայ մէկալորդւոցը անցաւ առանց  
խռովութիւն մը ելլելու . ասով յայտնի  
կ'ըլլայ իրենց խաղաղասիրութիւնն ու միա-  
բանութիւնը։ Գ. Հիւրասիրութիւն և վեհ-  
անձնութիւն, որով իրենց տպաւինածները  
սիրով ու պատուով ընդունելով՝ աշխարհ-  
քին հզօր պաշտպաններ կ'աւելցընէին։ Տա-  
րակոյս չկայ որ այսպիսի հանգարտաբարոյ  
ու խաղաղասէր կանոններու վրայ հաստա-

տուած ժողովուրդը կամ տէրութիւնը եր-  
կար պէտք էր դիմանար . և թէ որ Ազեք-  
սանգրի Մակեդոնացւոյ բռնաւորութիւնը  
իրեն զօրութիւնն ու խաղաղութիւնը չայ-  
լայլէր , չէր ընդհատէր ան աէրութիւնը ,  
որ մերձակայ ազգերուն պատկառելի , հե-  
ռաւորաց բարեկամ , իրեն քիչովը գոհ .  
զուրիշները չինասող , խաղաղութիւն սիրող  
տէրութիւն մըն էր : Աս բանս միայն խոսառ-  
վանելի է որ քաղաքական և ուսումնական  
յառաջադիմութիւն խիստ քիչ ըրած կ'ե-  
րենայ՝ այնչափ երկար ժամանակ ինքնիշ-  
խան տէրութիւն ունենալնուն համեմատ .  
որովհետև ուրիշներու մանաւանդ ծաղ-  
կած ազգերու հետվերաբերութիւն չունե-  
նալով իրենք իրենց գիտութեամբը մնացին  
ինչուան Տիգրան Երուանդեանին ատեն-  
ները , որ օտար ազգաց հետ ունեցած հա-  
զորդակցութեամբը և իր անձին գեղեցիկ  
յասկութիւններով ազգին յառաջադի-  
մութեանը մեծապէս պատճառ եղաւ : Հայ-  
կաղանց տէրութեան վեճակին վրայ ուրիշ-  
գլխաւոր բան չունենալով խօսելու՝ ան-  
ցնինք Արշակունեաց թագաւորութե վրայ  
համառօտիւ խօսելու :

Արշակունեաց թագաւորութեան շքեղ  
կերպով սկսիլին ու քիչ ատենի մէջ պայծա-  
ռանաւըն ու զօրանալը՝ շատ զարմանալի ու  
խելքէ վեր կրնայ տեսնուիլ . բայց երբոր  
մտածենք թէ աս թագաւորութիւնս բո-  
լորովին նոր չէր ան ժողովրդեան ու ան-  
աշխարհին համար որ արդէն հաղար ութը

հարիւր տարի տէրութիւն ունեցեր էր , և  
թէ տէրութիւնն ալ ընդհատելով՝ միշտ  
իրեն ամբողջութեանն ու ազգութեանը  
մէջ մնացեր էր , և տէրութիւնը կործաներ  
էր ոչ եթէ բարոյական պակասութիւննե  
րով , հապա դիպուածական և օտար թշնա  
միէ մը , ան ատեն զարմանալի չփար . որով  
հետեւ այսպիսի տէրութիւն մը հին , մե  
ծաշէն ու հաստահիմն տան մը կը նմանի ,  
որ հնութեանը պատահական վնասներուն  
պատճառաւ քիչ մը նորոգութեան կը կա  
րոտի : Արշակունեաց տէրութիւնը Հայ  
կազանց տէրութեանը վրայ այնչափ աւելի  
նոր կատարելութիւններ աւելցուց որ ինչ  
պէս իրեն պայծառանալուն՝ ասանկ ալ իր  
թշուառութեանն ու կործանմանը պատ  
ճառ եղաւ : Հայկաղանցը որչափ որ քիչ  
գործունեայ ու առանձնացած տէրութիւն  
մըն էր , Արշակունեացն ալ անոր հակառա  
կը պատերազմող , աշխոյժ ու գործունեայ  
եղաւ , և աս բանս սկսաւ նոյն իսկ Արշա  
կունեաց տէրութեան առաջին տարիները :  
Արշակունեաց ատեն Հայերը Վաղարշակայ  
պատճառաւ նախ վերաբերութիւն ունե  
ցան Պարթեաց մէծ և հզօր ազգին հետ ,  
որով նաև Պարսից և Մարաց հետ . արդէն  
կուսակալաց ատենը Սելևկիացւոց պատճա  
ռաւ՝ Հայերը իրեք հարիւր տարիի չափ  
Յունաց հետ ունեցեր էին՝ չէ թէ պարզ  
բարեկամական վերաբերութիւններ , հա  
պա անոնց հպատակած ալ էին . վերջը Ար  
տաշէս Ա ին աշխարհակալութեամբը դար

ձեալ խիստ շատ վերաբերութիւններ ու  
նեցան Յունաց հետ , որով ինչուան անոնց  
շաստուածներն ալ Հայոց մեհեաններուն  
մէջը կանգնուելով Հայերէն պաշտուեցան .  
յայանի են դարձեալ Արշակունեաց Հռով  
մայեցոց հետ ունեցած վերաբերութիւն  
ները՝ Տիգրանայ ու Միհրդատայ պատե-  
րազմներուն պատճառաւ : Ասոնցմով յայտ-  
նի կ'ըլլայ թէ ինչպէս Հայերը հարիւր տա-  
րուան միջոցին մէջ աշխարհքիս խիստ զօ-  
րաւոր տէրութեանց հետ վերաբերութիւ-  
ներ ունեցան , որ ինչպէս մեծ ամեծ օգուտ-  
ներուն նոյնպէս ալ խիստ շատ վնասներու  
առիթ եղաւ :

Ծաղկեալ աղգերու հետ վերաբերութիւ-  
նեցող աղցը բնականաբար ինքն ալ կը  
ծաղկի . աս բանս ահա կը տեսնուի նաև  
Հայոց վրայ Արշակունեաց թագաւորու-  
թեան ատենը : Արդէն յայտնի է պատ-  
մութենէն Վաղարշակայ ըրած բարեկար-  
գութիւններովը և ուսումնասիրութեամբը  
Հայոց ուսումնական և քաղաքական յա-  
ռաջադիմութիւնը . Արշակայ , Արտաշեսի  
և Տիգրանայ պատերազմասէր և կռոց պաշ-  
տօնասէր բարքովը մեհենից զարդարուիլը և  
պատերազմական կարգերուն առաջ երթա-  
լը . Անանէի , Սանատրկոյ , Երուանդայ և  
Արտաշէս երկրորդին աշխարհաշինութիւնը  
Հայաստանի քաղաքաց ծաղկիլը , գեղեցիկ  
շնուրածքներով զարդարուիլը , որոնց շի-  
նութեանը համար՝ ինչպէս պատմութե-  
նէն դիտենք՝ օտարազգի ճարտարապետներ

ու բանուորներ եկան : Ասոնց նման ուրիշ  
գրեթէ ամէն բան որը քիչ որը շատ առաջ  
դնաց , որ առանց առ կարեոր հաղորդակ  
ցութիւններու չեր կրնար ըլլալ : Աս տե-  
սակ վերաբերութիւններուն ինչպէս որ  
օդուտները յայտնի և մեծամեծ էին՝ ասանել  
ալ վնասները յայտնի և պարզ են . օսար  
ազգի մը հետ եղած վերաբերութիւնները  
կամ սիսնց գերի ու հպատակ ըլլալովէ ,  
կամ սպատերազմական , և կամ բարեկամա-  
կան . դերութեան կամ հոգատակութեան  
վերաբերութիւնը ժողովրդեան քաջութե-  
ռին կը նուազեցընէ , երկպառակութիւն-  
ները կը շատցընէ , կուսակցութեան խան  
դարիչ ոգին կը մացընէ : Աս բանս այնչափ  
վնասաբեր չեղաւ հայտառանի կուսակա-  
լաց իշխանութեան ժամանակը , որովհետեւ  
վերաբերութիւննին քիչ էր Յունաց հետ ,  
և իշխաններէն շատը հայ էին՝ Սելևկիացւոց  
մեր աշխարհէն հեռու ըլլալուն պատճա-  
ռաւ : Տեսկան պատերազմներուն ըրած վը-  
նասները յայտմեն որ ժողովուրդը կ'աղքը-  
ցընեն , տէրութեր կը տկարացընեն , թշնա-  
միները կը շատցընեն և ուրիշ շատ կերպե-  
րով վնասակար կ'ըլլան նորակիրթ ազգի մը .  
աս վնասներէն խիստ շատը կրեց հայա-  
ստան Արտաշէս Ամին և Տիգրանայ պատե-  
րազմներովը : Բարեկամական հաղորդա-  
կցութիւնը կ'աւելցընէ ժողովրդեան մը մէջ  
ան պակասութիւնները որ բարեկամ տէ-  
րութիւնն ունի , թէ իրեն կառավարութե-  
իերպին և թէ ժողովրդեան բարբին մէջ :

Աս իրեք տեսակ հաղորդակցութիւններն ալքիչ շատ վնասաբեր եղան Հայաստանի, և կերպով մը նաև իրեն վերնալուն պատճառ : Հպատակութեան վերաբերութիւնը մեծապէս վնասեց զՀայաստան՝ Արտաշիր Սասանեանին տիրապետութեան առենը . իսկ պատերազմականը վնասեց Արտաշէս Աբն աշխարհակալութեամբը, որուն չքեղ յաղթութիւնները Հայաստանի թշնամի յարուցին բոլոր հիւսիսային ազգերը, Պարսիկներն ու Հռովմայեցւոց հզօր ինքնակալութիւնը, որ Հայաստանի անկախութիւնը վերցնելով հարկատու ըրաւ զինքը, անոր մեծնալուն և զօրանալուն բոլորովին արգելք եղաւ, ու վերջապէսներսէն և գըրսէն շատ չարիք հասուց մեր աշխարհին . և աս վնասներս սկսան Արշակունեց թագաւորութեան առաջին տարիները : Հիւսիսային ազգաց և Պարսից հասուցած վնասները պատմութենէն յայտնի են ամենուն, որովհետեւ ըստ Խորենացոյն և Հանուրց Հիւսիսականաց վեհագոյն ու էր մեր ազգը . և անոր համար անոնց աչքին փուշ եղած էր Հայաստանի մեծնալը :

Հայոց նախարարներուն ևս և ժողովը դեան բարին աւրուելուն առաջին պատճառ եղան պատերազմները, Երկրորդ պատճառ առաջինէն շատ աւելի վնասակար Արտաշիրն Հայաստանի տիրելը . ինչպէս որ վերն ալ յիշատակեցինք : Արտաշիր և իր որդին Ըապուհ Երեսուն տարի իշխեցին Հայաստանի, և ամէն տեսակ չարիքով լւ.

ցուցին զհայտատան, այսինքն փառասիրութեամբ, կուսակցութեամբ, տիրատեցութեամբ, ու ան ամէն չարիքներով որ աշխարհը մը գերութեան տակ իյնալով՝ կունենայ. և աս բաներս հաստատուած են հին և նոր ազգաց պատմութեանց անթիւ և անհամար փորձերէն, անոր համար չենք ուզեր երկարել հոս ան չարեաց վրայ զատ դատ խօսելով. միայն ասիկայ կրնան գիտնալ ամէն ընթերցողք թէ Մերուժան և Վասակ Սիւնի ուրացող ազգատեաց և փառասէր նախարարներուն ըրած անզգամութիւննին, ինչպէս նաև ուրիշ անոնց նմանովներունը, բոլոր վերի ըսածներնուս հետևանքներն են :

Ան միջոցին որ Հայաստանի մէջ մտան գերութենէ առաջ եկած աս գարշելի և կործանիչ ախտերը, ուրիշ կողմանէ Հայաստանի կործանմանը երրորդ պատճառ եղաւ՝ Հռովմայեցոց կայսերութեան կոտանդնուպօլիս փեխադրուիլը, որով մերձաւորութեան և քրիստոնէութեան պատճառաւ. աղդեցութիւննին մեծցաւ ու աւելցաւ Հայոց վրայ, երթևեկութիւններուն յաճախութեամբը բարեկամութիւնն ու ընտանութիւնը շատցաւ. որով մէկ կողմանէ Յունաց պակասութիւնները մտան Հայոց մէջ, ուրիշ կողմանէ ալ նոր նոր կուսակցութիւններ աւելնալով Յունաց կողմը, սկսաւ ան առեն Հայաստանի համար անսոսկալի երկրաշարժը որ կամաց կամաց աւերմունքներ ընելով շատ չանցաւ բոլո-

բովին աւերակներու տակը թաղեց զհայա  
ստան : Եւ ով չգիտեր ան ատենի կայսերաց  
թուլամորթութիւնն ու վատութիւնը, ա  
նոնց արքունեաց զեղսութիւններն ու ա  
պականութիւնները, և ընդհանրապէս Յու  
նաց և Հռովմայեցոց բարուց աւրուիլը,  
որով մի և նոյն պակասութիւնները մտան  
Հայոց մէջն ալ, և ասով է որ մենք ալ  
դժբախտաբար ունեցանք ան վատ, զեղս  
ու անպիտան թագաւորաց շարքը, որոնք  
մեր թշրւաւութիւնը բազմապատկելով մեր  
կործանումը երագեցին : Թագաւորաց ան  
աստիճանի խեղջութեանը պատճառաւ  
նախարարները մեծցան ու զօրացան, որով  
շատ անգամ թագաւորին անկարգութիւննե  
րուն ընդդիմանալով կամաց կամաց սկսան  
նաև օրինաւոր ու արդարացի հրամաննե  
րուն ալ դէմ ելլել, ասով դրեթէ մէյմէկ  
ինքնագլուխ իշխաններ ձեւացան, և ահա ա  
սիկայ ալ եղաւ չորրորդ պատճառ մեր աղ  
գին թագաւորութեանը վերնալուն : Աս  
ամէն չարեաց առաջը միայն գիտութիւնն  
ու կրթութիւնը կրնար առնուլ, բայց որով  
հետեւ երկուքն ալ ետեւ մնացին, և անոնց  
հակառակ եկամոււտ ախտերը զօրացան, ա  
սով օր օրուան վրայ Հայաստանի վիճակը  
վատթարացաւ . ասիկայ ալ եղաւ հինգե  
րորդ պատճառ, և կերպով մը առաջին՝  
իրին մեծութեան նայելով :

Մեղի ստոյդ և իրական տեսնուած գլխա  
ւոր պատճառները ասոնք են, որոնցմէ զատ  
ուրիշներ ալ կրնան գտնուիլ, որ աս դվա-

որ պատճառներէն կրնան առաջ գալ: Ուստի մեզի բոլորովին ծուռ և օխաղական կը տեսնուի ոմանց ըսելը թէ հայոց տէրութեր կործանեցաւ իրենց բնատուր անմիաբանութենէն, նախանձոտութենէն, քսութենէն, մատնչութենէն և ուրիշ ասոնց նման սուկալի պակասութիւններէ, որոնք ըստ ինքեան հետևանք են առջի ըսած պատճառներնուս, և Երկրորդաբար միայն պատճառ եղան մեր կործանմանը. անոր համար ալ հարկաւոր սեպեցինք աս պակասութիւններուն ինչ բաներէ առաջ գալը բացատրել հոս, որպէս զի մեր ընթերցողներն ալ մտքերնին չդնեն թէ աս պակասութիւնները բնատուր են, հապա թէ եկամուտ և պատահական սլակասութիւններ են, որոնք ամեն տկարացած ու անիշխանութեան մէջ մնացած ազգերու մէջ կը գըտնուին և կրթութեամբ շուտով կը շոկուին:

Բագրատուննեաց թագաւորութե խեղձութեանը և շուտով կործանելուն պատճառներուն վրայ աւելորդ կը համարինք առանձին խօսիլը հոս, որովհետեւ մի և նոյն պակասութիւններուն դարման չտանելով, մանաւանդ թէ անոնց աճելովը եղած է, մանաւանդ որ առջի թշնամիններուն վրայ ունեցաւ հայաստան Բագրատուննեաց առենը՝ ուրիշ նոր նոր ահաւոր թշնամիններ ալ, որոնց դէմկրնար դնել միայն ան պակասութիւններուն հակառակ կատարելութեամբը, ինչպէս որ ընդդիմացաւ ինչուան Տրդատայ ատենները ունեցած ոիսերիմ թշնամիններուն:

Խակ Ռուբինեանց տէրութեան այլ և այլ  
հանգամանացը և վերնալուն վրայ խօսիլը  
կերպով մը մեր խնդրէն դուրս է, որով  
հետեւ ան իշխանութիւնը Հայաստանէն  
դուրս ըլլալով՝ առջիններուն շարունակու-  
թիւնը չկրնար սեպուիլ, և միշտ մասնա-  
կան թագաւորութիւնն մըն է: Աս յայտնի  
է որ իրեն պատկութեանն ու տկարութեը  
համեմատ՝ ամենէն առելի շատ և կատաղի  
թշնամիներ ունեցաւ, մասնաւանդ վերջերը,  
որոնց գէմ այնչափ դիմանալն ալ շատ մեծ  
բան պիտի սեպուի, և Ռուբինեան իշխա-  
նաց անպարտելի քաջութեանը յայտնի ա-  
պացոյց :

Հայութ Առաքել 881

Հայ Խաչատր. 801

Հայ Համբակ 181

Հայ Համբակ 881

Հայ Համբակ 811

Հայ Համբակ 881

## ԹԱԴԱՒՈՐԱՑ ԵՒ ԻՇԽԱՆԱՑ

Հայ Խաչատր. 801

Հայ Համբակ 881

Հայ Խաչատր. 701

ՀԱՅԿԱԶՈՒՄՔ 881

Հայ Խաչատր. 721

Հայ Սպահանք 781

Հայ Տրամադր. 401

Հայ Տրամադր. 081

## ՔԱՅ ԱՌ

2107 Հայկ Ծ. Հայութ 801

2026 Արմենակ Խ. Հայութ 870

1980 Արամայիս Խ. Հայութ 880

1940 Ամասիա Լ. Հայութ 880

1908 Գեղամ Ծ. ՀԱ Հայութ 110

1858 Հարմա Լ. ՀԱ Հայութ 010

1827 Արամ Ծ. ՀԱ Հայութ 880

1769 Արայ Ի. Հայութ 828

1743 Կարգոս Ժ. Հայութ 808

1725 Անուշաւան Կ. Հայութ 897

1662 Պարէտ Ծ. Հ Հայութ 811

1612 Արքակ Խ. Հայութ 811

1568 Զաւան Լ. Հ Հայութ 811

1531 Փառնակ Ա. ԾԳ. Հայութ 001

1478 Սուլր Ի. Հայութ 870

- 1433 Հաւանակ Լ.  
1403 Վաշտակ ԽԲ.  
1381 Հայկակ Ա., ԺԲ.  
1363 Ամբակ Ա., ԺԴ.  
1349 Առնակ ԺԷ.  
1332 Շաւարչ Ա., Զ.  
1326 Նորայր ԻԴ.  
1302 Վատամ ԺԴ.  
1289 Կար Դ.  
1285 Գոռակ ԺԲ.  
1267 Հրանտ Ա., ԻԷ.  
1242 Ընձակ ԺԵ.  
1227 Գղակ Լ.  
1197 Հօրոյ Գ.  
1194 Զարմայր ԺԲ.  
1180 Շաւարչ Բ., ԽԴ.  
1137 Պերճ Ա., ԼԵ.  
1102 Արքուն ԻԷ.  
1075 Պերճ Բ., Խ.  
1035 Բազուկ Ծ.  
985 Հոյ ԽԴ.  
941 Ցուսակ ԼԱ.  
910 Ամբակ Բ., ԻԷ.  
883 Կայզտակ ԽԵ.  
838 Փառնաւազ Ա., ԺԷ.  
805 Փառնակ Բ., Խ.  
765 Սկայորդի ԺԷ.  
748 Պարոյր Ե.  
743 Պարոյր թագաւոր Կը Ապահովի  
ԽԴ.  
700 Հրաչեայ ԽԲ.  
678 Փառնաւազ Բ., ԺԳ.

- 665 Պահոյք Լե . Յանձնական թիւ 88  
630 Կունակ Ը . Յանձնական թիւ 92  
622 Փաւոս Ժի . Այլ պարզավունք 1  
605 Հայկակ Բ , ԼԶ . Այս ժամանակ 25  
569 Երուանդ Ա , Դ . Այս թիւ 108  
565 Տեղրան Ա , ԽԵ . Անհամ թիւ 44  
520 Վահագն Իի . Այս ամսամասը 86  
493 Առաւան ԺԸ . Քանառաջ 83  
475 Ներսէհ Լե . Անհամ թիւ 28  
410 Զարեհ ԽԶ . Այս ամսամասը 621  
394 Արմոդ Թ . Այս ամսամասը 131  
385 Բայդամ ԺԴ . Չ անդրդիմ 531  
371 Վան Ի . Այս ամսամասը 101  
351 Վահե ԻԳ . Այս ամսամասը 115

Կ Հ Ա Խ Ա Հ Ա Վ Ա Հ Ա Վ

- 325 Միհրան Ե . Այս ամսամասը 282  
319 Նեռպտղոմէոս Բ . Այս ամսամասը 382  
317 Ադուարդ Լե . Այս ամսամասը 102  
284 Հրանտ Բ , ԽԵ . Այս ամսամասը  
239 Արտաւազ Ծ . Այս ամսամասը 206  
189 Արտաշաս Լ . Այս ամսամասը  
159 Արտաւազդ Ժ . Այս ամսամասը 616

ԱՐԾՎԿՈՒԽԻՔ

- 149 Վաղարշակ Ա , ԻԲ . Այս ամսամասը 136  
127 Արշակ Ա , ԺԳ . Գ աստ 186  
114 Արտաշէս Ա , ԽԵ . Այս ամսամասը 188  
89 Տեղրան Բ , ԾԴ . Այս ամսամասը 486

- 55 Արտաւազդ Ա, Եռկաբ 333  
30 Արշամ Խ. Յ ֆամուր 063  
1 Արգար ԼԲ. Յ առափ 263  
Քնէ Ետքը Յ Յ ֆամուր 303  
30 Արգար Քրիստոնեայ Կ'ըլլայ 3  
34 Անանէ Դ. Ա ճապահ 333  
38 Սանատրուկ Լ. Ճաշաւ 093  
68 Երուանդ Բ., Ի ճապահ 333  
88 Արտաշէս Բ., ԽԱ. Հ կէ՛ 333  
129 Արտաւազդ Բ., Բ ճապահ 013  
131 Տիրան Ա., ԽԱ. Գ քանչի 482  
152 Տիգրան Գ., ԻԲ. ճապահ 382  
194 Վաղարշ Ի.  
214 Խոսրով Ա., ԽԵ.  
257 Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Կը  
ծնանի .  
259 Արտավէ Հայաստանի Խ Գերէ ԻԵ.  
283 Ըստուհ Երիս Մարէ .  
286 Տրդատ ԾԶ.  
301 Սուրբ Հայփախմեանք Կը նահա  
տակուին .  
302 Տրդատ ազգովիմք Կը մղբառուի ու  
Քրիստոնեայ Կ'ըլլայ .  
319 Տրդատ ու սուրբ Գրիգոր Հռովմ  
կ'Երթան .  
341 Տրդատ Կը մեռնի .  
344 Խոսրով Բ., Թ.  
353 Տիրան Բ., ԺԱ.  
363 Արշակ Բ., ԺԲ.  
381 Պատ Գ. Կամ Է .  
383 Մեծն Ներսէս Կը սպաննուի .  
384 Վարազդատ Բ. ճապահ 08

- 386 { Արշակ Բ . Գ . 122  
      { Վաղարշակ Բ . Ա . 122  
388 Խոսրով Գ . Գ . 122  
392 Վահամշապուհ ԻԱ . 122  
406 Սրբոյն Մեսրոպայ ձեռքովը Հայու-  
    նշանագիրները կը հնարուին .  
415 Շապուհ Գ . 122  
422 Արտաշեր Զ .  
    Թագաւոր + Վէրեն Հայու 812  
    Գ . Ա . 122  
27 Արտաշեառ ԺԱ . 122  
16 Տիգրան Վոքը ԺԸ .  
2 Երուազ 00  
2 Տիգրան Գ . 122  
    Քրիստոսէ Ետքը 122  
6 Ապրամ արծրունի ԺԳ . 122  
19 { Վոնոն Բ .  
      { Արշէս Բ .  
21 Զենոն Արտաշէս ԺԷ . 108  
38 Արշակ ուժ ամիս .  
38 Միհրդատ ԺԶ .  
55 Հւամիզդ Եօթը ամիս .  
55 Տիրիթ Է .  
60 Տիգրան Գ . 122  
63 Տիրիթ (Վերսախն) Թ . 122  
    Մարտան + ապահն 112  
428 Վեհմիհրշապուհ ԺԳ . 122  
442 Վասակ Ժ . 122

- 451 Վարդանանք կը նահառակուին .  
452 Ատրորմիզգ ժբ . յարակ 3  
464 Ատրվշնասապ ժէ յարակ 882  
481 Սահակ Ա . Ա . յարակ 3  
483 Ըապուհ , վեց ամիս .  
484 Անդեկան , եօթը ամիս .  
485 Վահան ԻԶ . յարակ 3  
511 Վարդ Դ . յարակ 3  
515 Բուրդան Գ .  
518 ՄԺԷԺ Լ .  
548 ԴԵՆՇԱՊՈՒՀ Դ .  
552 ՎՀՆԱՍՎԱՀՐԱՄ Զ .  
Հայոց տոմարը կը նորոգուի , և  
անկէ կը սկըսի Հայոց թուա-  
կանը 552 ին .  
558 Վարազգատ Զ .  
564 Սուրէն Է .  
571 Վարդան Է .  
578 Միհրան ԺԵ .  
393 Սմբատ Ը .  
601 Դաւիթ ԻԴ .  
625 Վարազտիրոց Է .  
ԿԻ-ՐԱՊԱԴԱՎ + առաջ 81  
632 Դաւիթ Դ .  
636 Թէոդորոս Է . յարակ 3  
643 Վարազտիրոց , ութ ամիս .  
644 Սմբատ Ժ .  
654 Համազասպ Է .  
659 Գրիգոր ԻԴ . յարակ 3  
685 Աշոտ Դ . յարակ 3

- 690 Ներսէհ Դ. Առաջնորդ 068  
695 Սմբատ Թ. Առաջնորդ Ֆիքար 800  
743 Աշոտ ԺԵ. Առաստի ըստ  
760 Սահակ Բ. Զ. Առաջնորդ 116  
835 Բագարատ ԺԴ. Առաջնորդ 800

Ուժիկիան առաջնորդ 776

- 693 Աբգլա Բ. Աճմանչյան 0201  
704 Կաշմ ԺԳ. Աֆիքար 2401  
717 Վելթ Ժ. Անոնովյան 0101  
727 Մահմէտ Ե. Ժազրմի  
732 Աբգլաղիզ Ժ. Անդրար 0701  
742 Մրուան Ա.  
758 Եղիս Ա. Բ. Առաջնորդ Հայոսի  
766 Սիւլէյման Գ.  
769 Պէքիր Թ. Այծոյա Ֆիքար 800  
778 Հասան Գ. Արար Ե. Առաջնորդ 120  
786 Եղիս Բ. ԺԲ. Վիճակ 780  
798 Խուղիմայ Ի. Առաջնորդ 880  
818 Հու ԺԷ. Բ. Արար 280  
848 Ապօւսէթ Ա. Ա. Առաջնորդ  
850 Բուղայ Ե. Ա. Ֆիքար 270  
855 Շեխի Դ. Ա. Խեցնալի 2501

ԲԱԳՐԱՏՈՒԽԵՔ

- 859 Աշոտ Ա. ԻԶ. Անդրամ 0801  
885 Աշոտ Ա. Թագաւոր Կը պսակուի  
ամիրապետէն, ու հինգ տարի Կը  
թագաւորէ. Անձն 8211

- 890 Ամբատ Ա., ԻԳ. ·  
908 Գագիկ Արծրունի թագաւոր կ'ըլ-  
լայ վասպուրականի. ·  
914 Աշոտ Բ., ԺԴ. ·  
928 Աբատ ԻԴ. ·  
952 Աշոտ Գ., ԻԶ. ·  
977 Սմբատ Բ., ԺԲ. ·  
989 Գագիկ Ա., ԻԹ. ·  
1020 Յովհաննէս Ի. ·  
1042 Գագիկ Բ., Գ. ·  
1046 Բագրատունեաց տէրութիւնը կ'ը-  
լերցուի. ·  
1079 Գագիկ Բ., կ'ը սպաննուի. ·

Թագաւոր + Ալապուրականի և Ալբառ

- 908 Գագիկ արծրունի ԻԹ. ·  
921 Աշոտ Շապուհեան ԺԵ. ·  
937 Դերենիկ Աշոտ ԺԶ. ·  
953 Աբուսահլ ԺԹ. ·  
962 Մուշեղ ԻԳ. ·  
972 { Աշոտ Սահակ ԺԴ. ·  
972 { Գուրգէն Խացիկ ԼԲ. ·  
972 { Սենեքերիմ ԾԵ. ·  
1022 Սենեքերիմ Սեբաստիա կ'անցնի. ·

ՈՈՒԲԻՆԵՏԱՆԿ

- 1080 Ռուբեն Ա., ԺԵ. ·  
1095 Կոստանդին Ա., Ե. ·  
1100 Թորոս Ա., ԻԳ. ·  
1123 Լեռն Ա., ԺԵ. ·

- 1144 Թորոս Բ., ԻԴ.  
1168 Թովմաս պայլ Ա.  
1169 ՄՀԿ Ե.  
1174 Ռուբեն Բ., ԺԱ.  
1185 Լեռն Բ., ԺԴ.  
1198 Լեռն Բ. թագաւոր կը պատկուի  
և կը թագաւորէ ԻԱ տարի .  
1219 Զապել Ա.  
1220 Փիլիպպոս Բ.  
1224 Հեթում Ա., ԽԵ  
1269 Լեռն Գ., Ի  
1289 Հեթում Բ., Դ.  
1293 Թորոս Գ., Բ.  
1296 Սմբատ Բ.  
1298 Կոստանդին Բ., Բ  
1300 Հեթում Բ. Վերստին Ե  
1305 Լեռն Գ., Գ.  
1308 Օշին ԺԲ.  
1320 Լեռն Ե., ԻԲ.  
1342 Կոստանդին Գ., Ա  
1343 Գուիտոն Բ.  
1345 Կոստանդին Դ., ԺԲ.  
1365 Լեռն Զ., ԺԱ.
- 
- 11\*

= 612 =

## 8ԱՆԿ ԱՆՈՒԱՆՑ

- Աբաս Եղբայր Աշոտոյ Ա. 142, 144 : ՀՀ  
Աբաս Եղբայր Աշոտոյ Բ. 153, 155, 156 :  
Աբգար. 50-54 :  
Աբդլազիզ. 138 :  
Աբդլա. 136 :  
Ադդէ Հայրապետ. 54 :  
Ադդէ Յոյն զօրավար. 97 :  
Ադուարդ. 27 :  
Ադրամելք. 19 :  
Ամենաս. 39 :  
Աժդահակ. 21, 22, 23 :  
Աժտէրիսան. 226 :  
Ալանք. 62 :  
Ալէքս կայսր. 193 :  
Ալի Լըմենի. 142 :  
Ալփասլան. 175, 176 :  
Ախուրեան գետ. 168 :  
Ակիւղաս. 40 :  
Ակոռի. 122 :  
Ահմատ. 145 :  
Աղեքսանդր Մեծն. 26, 31, 36 :  
Աղեքսանդր որդի Անտոնիոսի 47 :  
Աղեքսանդրա. 41 :

- Աղթամարայ ծով 14 : ՅԵ . մայմաստ յացլ  
Աղուանք . 23 , 74 , 87 , 112 , 115 : ՅԵ . առցլ  
Ամասիա . 6 : ՅԵ . ըստ բար հերթ առցլ  
Ամբակ Ա . 17 : ՅԵ . մասի այսարլ  
Ամբակ Բ . 17 : ՅԵ . ըստ մամեջ առցիլ  
Ամնադին . 221 : ՅԵ . մանմաստ առցիլ  
Այրարատ . 12 : ՅԵ . Յասացլ  
Անակ . 74 : ՅԵ . մարսացլ  
Անահիտ . 78 : ՅԵ . ակցաւոցլ  
Անանէ Թագաւոր . 55 : ՅԵ . Յիմաւորլ  
Անանէ սուրհանգակ . 53 : ՅԵ . դախաւորլ  
Անարզաբա . 181 , 207 : ՅԵ . Նասայլ  
Անդեկան . 124 : ՅԵ . մաշառլ  
Անդրոնիկոս . 187 : ՅԵ . ֆանալ  
Անի . 147 , 208 : ՅԵ . ավալ  
Անյուշ բերդ . 95 , 103 , 104 : ՅԵ . ավան  
Աննիբաղ . 27 : ՅԵ . պայտացլ  
Անուշաւան . 15 , 17 : ՅԵ . գառացլ  
Անտիգոնոս 46 , 47 : ՅԵ . մայրացլ  
Անտիոք . 181 , 196 : ՅԵ . մաշարսացլ  
Անտիոքիա 41 : Տ . Անտիոք : անձադարսացլ  
Անտիոքոս Եպիփան . 27 : պատուա ճաւաճուացլ  
Անտիոքոս Մեծն . 27 : ՅԵ . ամսացլ  
Անտիոքոս Յոյն զօրավար . 87 : մը Այսացլ  
Անտիոքոս թ Պիոս . 41 : պատուացլ Այսացլ  
Անտոնինոս Պիոս . 70 : ՅԵ . Համարմերացլ  
Անտոնինոս . 46 , 47 , 66 : պարզաւուացլ  
Անտոնիոս Կարակալլա . 73 : Նախաւայրացլ  
Աշխեն . 79 , 82 : ՅԵ . յասմինրացլ  
Աշոտ Ա . 141-144 : ՅԵ . գլուխացլ  
Աշոտ Բ . Երկաթ . 151-155 : Յ . Ծարացլ  
Աշոտ Գ . Ողորմած . 156-158 : Յ . Պատրացլ

- Աշոտ ոստիկան . 138 : Հ յ ն 6 . ըստմանթիվ /  
Աշոտ բռնաւոր . 153 : Հ յ ն 7 . Ե զ . պատրիք /  
Աշոտ որդի Գագկայ Ա . 162 , 168 : Հ յ ն 8 /  
Ապազա Խան . 203 : Հ յ ն 9 . Ֆ ա ն դ ի լ /  
Ապիրատ Խ լ ս ա ն Ա ն ւ ո յ : 171 : Հ յ ն 10 . Փ ա ն դ ի լ /  
Ապիրատ Հ ա ս ա ն ե ա ն . 163 : Հ յ ն 11 . մ է ր ա մ լ Վ /  
Ապլասաթ . 181 : Հ յ ն 12 . ո ւ ս ա ր ա յ լ /  
Ապողոն . 36 : Հ յ ն 13 . Փ ա ն դ ի լ /  
Ապուսայիտ . 210 : Հ յ ն 14 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ապուսէթ . 138 : Հ յ ն 15 . ո ւ շ ա ր ա յ լ Վ /  
Ապուսվար . 166 , 169 : Հ յ ն 16 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ապրսամ . 67 : Հ յ ն 17 . ո ւ ր ա յ լ Վ /  
Առաւան . 26 : Հ յ ն 18 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Առնակ . 17 , 18 : Հ յ ն 19 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ասիա . 41 : Հ յ ն 20 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ասիտ . 169 : Հ յ ն 21 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ասորիք . 11 , 45 : Հ յ ն 22 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ասուդ . 39 : Հ յ ն 23 . մ ա լ ա յ շ ա մ լ Վ /  
Ասուրան . 174 : Հ յ ն 24 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ասպահան . 222 : Հ յ ն 25 . ո ւ ժ ա մ լ Վ /  
Ասպուրակէս . 102 : Հ յ ն 26 . Տ ա յ լ ա յ շ ա մ լ Վ /  
Աստուածատուր . 214 : Հ յ ն 27 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Ատանա . 187 , 207 , 210 : Հ յ ն 28 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Ատովմ Գ ն ու ն ի . 113 : Հ յ ն 29 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Ատովմ Մ ո կ ա ց ի . 107 : Հ յ ն 30 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Ատրներսէհ . 147 : Հ յ ն 31 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Ատրուսիզդ . մ ա ր զ պ ա ն . 118 , 128 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Ատրպատական . 174 , 161 : ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Ատրվնասպ . 120 , 122 : Հ յ ն 32 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Արաբացիք . 201 : Հ յ ն 33 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Արագած . 6 : Հ յ ն 34 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /  
Արամ . 7 , 12 : Հ յ ն 35 . ա պ ո ւ ժ ա մ լ Վ /

- Արամազդ . 39 :  
Արամայիս . 6 :  
Արայ Գեղեցիկ . 11 , 14 :  
Արբակ . 17 :  
Արբուն . 17 :  
Արգամ . 59 , 61 :  
Արետ . 52 :  
Արիարաթ . 39 :  
Արիթէռ . 27 :  
Արիբարզան . 39 :  
Արիստակէս . 86 :  
Արիստոն Փելլացի պատմիչ . 64 :  
Արծն Քաղաք . 172 :  
Արծրունիք . 19 :  
Արկադէռ . 101 :  
Արմափր . 6 :  
Արմենակ . 5 , 16 :  
Արմոդ . 26 :  
Արշակ Ա . 29 :  
Արշակ Բ . մեծն . 28 , 29 :  
Արշակ Ա Թագաւոր Հայոց . 31 , 33 , 34 :  
Արշակ Բ . 89-95 :  
Արշակ արքայ Վերին Հայոց . 67 :  
Արշակ Գ . 101 , 102 :  
Արշակաւան . 93 :  
Արշակունիք . 28 :  
Արշամ . 49 :  
Արշաւիր Կամսարական . 88 :  
Արշաւիր Պարսից Թագաւոր . 52 , 66 :  
Արշէզ Թագաւոր Պարսից . 44 , 49 :  
Արշէզ Թագաւոր Վերին Հայոց . 67 :  
Արտաշամա . 35 :

- Արտաշատ . 27 , 78 :      Յանձնուած . 1  
Արտաշէս Ա . 34—37 :      Յանձնուած . 1  
Արտաշէս Բ . 57 , 70 :      Ֆիլմագրք ըստ . 1  
Արտաշէս Գ . 106 , 109 :      Գայուած . 1  
Արտաշիաս . 27 :      Հայուած . 1  
Արտաշիաս փոխարքայ Վերին Հայոց . 66 :  
Արտաշիր 151 : Տ . Արտաշէս Գ . : Յանձնուած . 1  
Արտաշիր որդի Շապհոյ . 103 : Ծրաբաժիշտ . 1  
Արտաշիր Սասանեան . 74 , 76 : Առնենիք . 1  
Արտաւազ . 27 :      Յանձնուած . 1  
Արտաւազդ Ա . 43 , 48 :      Յանձնուած . 1  
Արտաւազդ Բ . 63 , 70 :      Յանձնուած . 1  
Արտաւազդ կուսակալ . 27 :      Յանձնուած . 1  
Արտաւազդ Մանդակունի . 76 : Առնենիք . 1  
Արտաւան . 73 :      Առնենիք . 1  
Արտեմիս . 36 , 39 :      Յանձնուած . 1  
Արքեղայոս . 51 :      Յանձնուած . 1  
Աւետիք (Տէր) 223 :      Յանձնուած . 1  
Աւրեղիոս կայսր . 71 :      Յանձնուած . 1  
Ավիսազք . 156 , 166 :      Յանձնուած . 1  
Ավիշին . 144 , 146 :      Յանձնուած . 1  
Ավրոդիտէ . 39 :      Յանձնուած . 1  
Բաբ . 24 :      Յանձնուած . 1  
Բաբելացիք . 8 , 24 :      Յանձնուած . 1  
Բաբելոն . 24 , 36 :      Յանձնուած . 1  
Բագարան . 143 :      Յանձնուած . 1  
Բագարատ Պատրիկ . 138 , 139 : Յանձնուած . 1  
Բագարատ Սպարապետ . 188 : Յանձնուած . 1  
Բագարատ Խնան Անեոյ . 175 : Յանձնուած . 1  
Բագարատ նահապետ Բագրատունիաց .  
20 , 32 : Յանձնուած . 1  
Բագրատունիք . 20 : Յանձնուած . 1

- Բագրեսանդ . 115 : ՅԱՅԻ - թաշ . մահայի լուս Բ  
Բազ . 6 : ՅԱՅԻ . միջնաբար  
Բազուկ Երկայնակեաց . 17 : ՅԱՅԻ . պատրար  
Բակուր Աղճնեաց բուեաշխ . 67 : ՅԱՅԻ . առաքած  
Բակուրակերտ . 64 : ՅԱՅԻ . Պատրար  
Բայզամ . 26 : ՅԱՅԻ . յուն ըմեացած  
Բանիկ . 178 : ՅԱՅԻ . մատուցած  
Բաչուր զօրավար թաթարաց . 198 : ՅԱՅԻ . աղձ  
Բասեն . 174 : ՅԱՅԻ . պատրար  
Բարզափրան . 45 : ՅԱՅԻ . սարդյան նիստ քայլմաք  
Բարթուղիմէոս . 56 : ՅԱՅԻ . մատքայրակ քայլմաք  
Բարշամ . 8 , 11 : ՅԱՅԻ . մասի քայլմաք  
Բետոս զօրավար . 68 : ՅԱՅԻ . մասի քայլմաք  
Բերիա քաղաք . 190 , 192 : ՅԱՅԻ . հմասիք  
Բերկի . 166 : ՅԱՅԻ . մասիք  
Բղնունիք . 6 : ՅԱՅԻ . պատրար մասմաք յնմաք  
Բէլ . 2 , 10 : ՅԱՅԻ . պատրար մասմաք յնմաք  
Բէր . 156 : ՅԱՅԻ . պատրար  
Բըշ . 155 : ՅԱՅԻ . պատրար ուսմաք  
Բիբուղոս . 44 : ՅԱՅԻ . մասմաք  
Բուղա . 139 , 142 : ՅԱՅԻ . մասմաք  
Բուրդան . 126 : ՅԱՅԻ . սամբարաք  
Գաբիանոս . 44 : ՅԱՅԻ . պատրար  
Գագիկ Ա . 158 , 161 : ՅԱՅԻ . պատրար  
Գագիկ Բ . 168 , 182 : ՅԱՅԻ . մասմաք  
Գագիկ Աբասեան թագաւոր կարուց . 174 :  
178 : ՅԱՅԻ . պատրար մասմաք  
Գագիկ Արծրունի թագաւոր Վասպուրա-  
կանի . 148 , 150 : ՅԱՅԻ . պատրար մասմաք  
Գագիկ իշխան Վասպուրականի . 145 : յնիք  
Գաղաւոն . 103 : ՅԱՅԻ . մասմաք պատրար  
Գամեր . 1 : ՅԱՅԻ . յշմբուռամակ պատրար

- Գայլ Վահան . 129-133 : թմանդրան  
Գարեգին . 113 : թ . բան  
Գարջոյլ . 122 : ըստմիամշափոյլ քայլան  
Գեղուհոն . 83 : կա և բայ ըստմիամշափոյլ  
Գեղամ . 6 : թ . ազմիադափան  
Գեղամայ ծով . 6 : թ . Անպատ  
Գեղաբունի . 6 : թ . թիման  
Գերեզմանկը . 3 : պատման գայլառոց առան  
Գերմանացիք . 192 : թ . մարտ . մասան  
Գէորգ կաթուղիկոս . 144 : հայդրաբան  
Գէորգ Մարզպետունի . 155 , 156 : անդրա  
Գիուգ խան . 198 : թ . Յանցուան  
Գիսակ . 60 : թ . քայլառոց առան  
Գիսանէ . 82 : թ . ազման առան  
Գղակ . 17 :  
Գնէլ Գնունի զօրավար . 45 :  
Գնէլ Եղբօրորդի Արշակայ . 91 :  
Գնունիք . 19 :  
Գոռ զօրավար . 156 :  
Գոռակ . 17 : թ . ազմափան  
Գորդի . 162 : թ . ազման  
Գորդիաս . 40 : թ . մարտան  
Գուգաբք . 144 : թ . առմանին  
Գուգարացիք . 143 : թ . մարտ . մարտ  
Գուխտոն . 213 , 214 : թ . մարտ . մարտ  
Գուրգէն թագաւոր Վըաց . 161 : Յանցուան  
Գուրգէն որդի Աշոտյ Գ . 158 :  
Գրիգոր Լուսաւորիչ . 75 , 78 , 80 , 86 : բան  
Գրիգոր կիւրապաղատ . 136 :  
Գրիգոր Մագիստրոս . 164 , 170 :  
Գրիգոր Ապիրատ կաթուղիկոս . 193 :  
Գրիգոր Անաւարդեցի . 206 :

- Դրիգորիս . 86 : : ՅԱՅԻ . Գառնիկ  
Դահմաղ զուլի խան . 226 : Յ ձեզո շատոյի  
Դամասկոս . 136 : : Յ աճրամելք շատոյի  
Դանիէլ Ասորի . 89 : : Ասֆալի . Յ բնաւոյի  
Դավթէժ . 74 : : Յ օթ թի . Յ գնաւոյի  
Դարեհ . 35 : : Յ օթ . առջարմաւոյի  
Դարեհ Վողոքէս . 57 , 68 : : Յ Ներանաւոյի  
Դաւիթ Անհողին . 165 , 166 : : Յ ՌԵ . Անհողին  
Դաւիթ կիւրապաղատ . 160 , 161 : ապաւոյի  
Դաւիթ Սահառունի . 128 , 135 : Ապաւոյի  
Դաւիթ Սիւնի . 223 : : Յ ՕՌԻ . Ապավիլ  
Դեմետր չաստուած . 82 : : Յ ՅԻ . Ապավիլ  
Դենշապուհ մարզպան . 113 : Յ ՅԻ . Հայուն  
Դենշապուհ ( այլ ) . 126 : Յ ՅԻ . Հայուն  
Դիոկլետիանոս . 77 , 79 : Յ ՅԻ . Հայուն Հայուն  
Դուին . 101 , 169 : : Յ ՅԻ . Դպրուցան  
Դրազարկ վանիք . 191 , 200 : : Յ ՅԻ . Ապավիլ  
Եդերացիք . 146 , 154 : : Յ ՅԻ . Ապավիլ  
Եդիսպոտոս . 10 , 208 : : Յ ՅԻ . Ապարան  
Եդիսպոտացիք . 205 , 216 : Յ Ամրամենի Ապարան  
Եդեսիա . 52 , 105 : : Յ ՅԻ . Ամրամենի Ֆենցի  
Եղիտ Ա . 137 , 138 : : Յ ՅԻ . Ամրամենի  
Եղիտ Բ . 138 : : Յ ՅԻ . Վանմէն  
Ելլադա . 36 : : Յ Ամրամենի Առքարան Առքարան  
Ելլենացիք . 17 : : Յ ՅԻ . Արյանիան  
Ելլեսպոնսոս . 36 : : Յ ՅԻ . Արյանիան  
Եղիշէ . 119 : : Յ ՅԻ . Ֆենցի  
Եռոտուֆ Սալահատին . 192 : Յ Առքարան  
Երազգաւորս . 147 : : Յ ՅԻ . Առքարան  
Երամս . 6 : : Յ ՅԻ . Հնաբառանին  
Երզնկայ . 78 , 102 : Յ ՅԻ . Յ Բամբառանին  
Երիզա . 101 : : Յ ՅԻ . Արմենիա . Մ Մ

- Երնջակ . 150 : : 88 . ավագ պիլի բ  
 Երուազ որդի Արտաւազդայ Ա . 66 : անհամար  
 Երուազ քրմապետ . 57 , 61 : : սախանաբ  
 Երուանդ Ա . Սակաւակեաց . 20 : չնվաճա  
 Երուանդ Բ . 57-60 : : 11 . Նշնչաբ  
 Երուանդաշատ . 58 : : 28 . շնչար  
 Երուսաղէմ . 20 , 192 : ը . ածցըրս ի շնչար  
 Եւմենէս . 27 : : 301 . միզուն մայ Ենիւար  
 Եւրոպա . 192 , 193 : առարարապայմայ Ենիւար  
 Եւրոպացիք . 68 , 212 : մեռաւառալ Ենիւար  
 Եփրատ . 100 : : 225 . մասնի Ենիւար  
 Զահրատ . 27 : : 8 . ճաւառաւ զամենի  
 Զապէլ . 196 : : 51 . մարտրան ժապառալ  
 Զարեհ թագաւոր Հայկազն . 26 : պատման  
 Զարեհ որդի Արտաշէսի Բ . 63 : մամունի  
 Զարմայր . 17 : : 88 . 101 . միզուն  
 Զենոբիա . 67 , 68 : : 101 . զիւշ-մարտուն  
 Զենոն . 67 : : 101 . զիւշ-մարտ  
 Զրադաշտ . 14 , 15 : : 88 . անապահութեալ  
 Զօրայ նահապետ Ռշտունեաց . 89 : պատմա  
 Էջրէֆ Ծապան . 216 : : 801 . 88 . ափանը  
 Էջմիածին . 82 : : 861 . 781 . ի ունչը  
 Ընձակ . 17 : : 88 . մ անչը  
 Թագէսոս առաքեալ . 54 , 55 : : 88 . արքացը  
 Թաթարք . 197 , 210 : : 77 . զիւշ-մարտ  
 Թաթուլ . 174 : : 88 . առանցքանից  
 Թերէ . 36 : : 711 . էցիւց  
 Թէոդոս Մեծն . 91 , 96 , 101 : պալլ Ծառաւոյ  
 Թէոդորոս . 152 : : 711 . սրբաւոյսուց  
 Թիմուրդաշ . 210 : : 8 . միասցը  
 Թիմուրլէնկ Տ . Լանկթամուլ : : պամբոց  
 Թիւլիքմէնիք . 201 , 210 : : 101 . ազգուց

- Թովմաս առաքեալ . 53 : 88-89 . Ք խորտս  
Թովմաս Պայլ . 190 : 89-90 . Ք խորտս  
Թորդոմ . 1 : պահպանի պահպանի խորտս  
Թորոս Ա . 181 , 183 : 85 : բայմախորտս  
Թորոս Բ . 185-190 : 85-86 . առկարգությանս  
Թորոս Գ . 203 , 204 : 86-87 . օօօ . մասաւորտս  
Թորոս Եղբայր Լևոնի Գ . 199 , 200 : առկարտս  
Թուլիս . 101 : 81 , 83 : թիզամ  
Թրակիա . 36 : 82 : մասամբ առկարտս  
Իկոնիա . 194 , 198 : 83 : առկարտս  
Իննովկենտիոս Գ պատ . 196 : մասապանեամ  
Լամբրոն . 190 , 198 : 84 : թայուամ  
Լանկթամուր . 219 : 85 : մաժիշտան նշար  
Լատինացիք . 181 , 208 : 85 . պահպանի պահպանի  
Լէհաստան . 209 : 85 : 86 . առկարտս  
Լևոն Ա . 181-188 : 86 : 87 : մայստ  
Լևոն Բ . 191-196 : 87 : 88 : առկարտս  
Լևոն Գ . 199-202 : 88 : 89 : պահպանի  
Լևոն Դ . 205 , 206 : 89 : 90 : առկարտս  
Լևոն Ե . 207-212 : 90 : 91 : պահպանի  
Լևոն Զ Լուսինեան . 215-218 : մասապան  
Լևոն իմաստասէր . 143 , 144 : 91 : 92 : պար  
Լիկայոնացիք . 205 : 91-92 : առկարտ  
Լիկիանոս իշխան Հռովմայեցի . 76 , 77 : պար  
Լոնգոբարտացիք . 99 : 92-93 : առկարտ  
Լոփնիք . 74 : 93 : 94 : առկարտ  
Խարձ գիւղ . 129 : 94-95 : ըմանմաժամանեամ  
Խիաթատին Խան . 198 : 95 : 96 : առկարտ  
Խնծորէպ . 226 : 96 : առկարտ  
Խոր . 5 : 97 : մաժիցի  
Խորիսոռունիք . 6 : 97 : առկարտ  
Խոսրով Ա . 75-77 : 98 : 99 : առկարտ

- Խոսրով Բ. 86–88 : Յանձնուառ առնելով  
Խոսրով Գ. 102–106 : Համբ առնելով  
Խոսրով Ծագաւոր Պարսից . 127–132 : Արդի  
Խոսրովանոյշ . 158 : Համբ առնելով  
Խոսրովիդուխտ . 76 , 82 : Ու–ՇՈՒ . Ա առցանց  
Խորասան . 220 : ՔՈՅ , ԷՈՅ . Բ առցանց  
Խուղիմա ոստիկան . 138 : Ա պապան առցանց  
Խտրիկ . 166 , 167 : Հ ՀՈՅ . Ա մասնաւոչ  
Ծաղկոս լեառն . 92 : Հ ՅԵՅ . Ա մասնաւոչ  
Ծամնդաւ . 176 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոչ  
Կամսարականք . 94 : Յայր . Բ առցանց միաւոճան  
Կայպակ . 17 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոչ  
Կաշմ ոստիկան . 137 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կապադովկացիք . 8 , 27 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կապադովկիա . 8 , 172 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կապան . 216 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կապոյտ . 149 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կասպիականք . 74 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կաստիոս . 44 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կատոր . 43 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կատրամիտէ . 160 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կար . 17 , 18 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կարդոս . 14–16 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կարէն . 97 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կարս . 155–174 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կաւատ . 125 , 126 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կեղեստինեանց վանք . 218 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կեղեստինոս Բ Պատ . 193 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կեսարիա . 9 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կիղիկոն . 41 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կիղիստուա . 177 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան  
Կիլիկիա . 180 , 198 : Յ ՅՈՅ . Ա մասնաւոճան

- Կիպրոս . 206 :  
Կիռ Մանուել . 186 , 189 , 190 :  
Կիրակոս քահանայ . 165 :  
Կիւրոս . 21 , 24 :  
Կղէոպատրա . 47 :  
Կոնքատոս արքեպիսկոպոս . 193 :  
Կոռիկոս . 205 :  
Կոռնակ . 20 :  
Կոստանդ կայսր . 87 , 88 :  
Կոստանդիանոս . 82 :  
Կոստանդին կայսր . 165 :  
Կոստանդին Ա . Թագաւոր Հայոց . 180 , 181 :  
Կոստանդին Բ . 204 , 205 :  
Կոստանդին Գ . 213 :  
Կոստանդին Դ . 204 :  
Կոստանդին Եղբայր Օչնի . 211 :  
Կոստանդին կեսարացի կաթոլիկոս . 207 :  
Կոստանդին . 96 , 97 :  
Կոստանդին Խշան Լամբրոնի . 198 :  
Կոստանդին քաղաքապետ ամրոցին Ամհ-  
կայ . 184 :  
Կոստանդին Թագաւոր Եղերացւոց . 146 ,  
147 :  
Կոստանդին Պերփիլուռուժեն . 152 :  
Կոստանդնուպոլիս . 87-204 :  
Կոտոփրետոս . 181 :  
Կորբուզոն . 68 :  
Կուաշ աւան . 91 :  
Կութ լեառն . 132 :  
Կուռնելիոս Սիղղա . 40 :  
Կրասոս . 44 :  
Հագարացիք . 126 :

- Հալիձոր . 223 : 136 . առաջայի  
Համազաստ Մամիկոնեան կիւրապաղատ .  
Համոռուն . 157 : 136 . առաջայի  
Հայկ . 1 , 31 : 136 . առաջայի  
Հայկակ Ա . 17 : 136 . առաջայի  
Հայկակ Բ . 20 : 136 . առաջայի  
Հայկաշէն . 8 : 136 . առաջայի  
Հայք . 9 : 136 , 15 . պայտի բանաստեղծություն  
Հաշտեանք . 32 : 136 . առաջայի բանաստեղծություն  
Հասան ոստիկան . 138 : պայտի մէջ բանաստեղծություն  
Հարումա . 6 , 7 : պայտաբանի . 136 . մէջ բանաստեղծություն  
Հարպիկ . 173 : 136 , 149 . մէջ բանաստեղծություն  
Հարք . 2 , 5 : 136 , 149 . մէջ բանաստեղծություն  
Հաւանակ . 17 : 136 , 149 . մէջ բանաստեղծություն  
Հեթում Ա . 197 , 200 : պայտի մէջ բանաստեղծություն  
Հեթում Բ . 201 , 206 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հեթում իշխան Կոռիկոսի . 205 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հեթում իշխան Լամբրոնի . 190 , 191 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հեղինէ . 56 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հենրիկոս Զ . 193 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հերակղէս . 36 , 39 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հերովդէս . 51 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հերովդէս չորրորդապետ . 52 : 136 . մէջ բանաստեղծություն  
Հեփթաղք . 121 : 136 . անդամանք մէջ բանաստեղծություն  
Հիւսիւսային ազինք . 83 : 136 . սուսնանքություն  
Հիւրկանոս . 87 : 136 . մօքառը պատրիքություն  
Հմայեակ . 121 : 136 . մաւառ ցառք  
Հոլ . 138 : 136 . մասնաւություն  
Հոյ . 17 , 18 : 136 . սորովոյ առջնանություն  
Հոնք . 113 , 126 : 136 . միտք . սուսնանք  
Հուգոնի . 214 : 136 . գլխապարագանք

- Հռամիզդ . 67 , 68 : մասուցի ովքամա՞յ  
Հռիփսիմեանք . 81 : թ . ծ . բառանմա՞յ  
Հռիփսիմէ . 79 , 80 : 88 , 8 - զմանդրաւանմա՞յ  
Հռոդացիք . 214 : 201 . մասի շոքնա՞յ  
Հռովմ . 40 , 206 : մահմանթիմա՞յ յմանմա՞յ  
Հռովմայեցիք . 9 , 76 : զմայու լումասնա՞յ  
Հռուփանոս . 105 : որ . սիսա՞յ  
Հռչէ . 77 : ուսաւագ քմաղո՞յ  
Հրանտ . 17 , 18 : 212 . միւնքանը նույլը  
Հրաչեայ . 20 : 202 . միւսպապանի նույլը  
Հրեայք . 41 , 56 : պատկա՞յ նախառարիդրա՞յ  
Հօրոյ . 17 : 271 . ունցրասպամն սպիրա՞յ  
Լազան խան . 204 : 203 . չ . պարա՞յ  
Լայսերի : Տ . Կեսարիա : 081 . ժաշ զմա՞յ  
Լևոնդ Երէց . 114 , 118 : մարասպանի զմա՞յ  
Լևոնդիոս . 82 : 18 . ումք զմանձնա՞յ  
Լուկիոս . 71 : 161 . ումք . իրա՞յ  
Լուկուղոս . 40-43 : 222 . գոյգա՞յ  
Լրիմ . 209 : 201 , 201 , իու . բիուրքա՞յ  
Ճելալէտտին . 197 : ճելումք . 2 . ունինձնէնձնա՞յ  
Ճիհր Աղոն . 127 : ումքն  
Ճիւան : Տ . Յովհաննէս Պայլ : մանեւոյդա՞յ  
Ճիւան իշխան Տրապօլոյ . 196 : ումք Ենե՞յ  
Ճղալէղատէ Սինան փաշա . 222 : մայշէկա՞յ  
Մաժակ Տ . Կեսարիա : ճճայ ուսարուշէկա՞յ  
Մաժան . 63 : մանեւոյդ որսուք սարուշէկա՞յ  
Մակեդոնացիք . 26 , 27 , 29 : ճարաւաշէկա՞յ  
Մահմատ ոստիկան . 138 : 88 . զունքանձնէկա՞յ  
Մազդատ . 41 : 266 , 8 . լուծ մախայլումնէկա՞յ  
Մամեսոիա . 183 : 201 , 201 . որսուք յականչէկա՞յ  
Մամլուն . 161 : 981 . 601 . Շակա՞յ  
Մանազկերտ . 174 : 802 , 802 . բանինչէկա՞յ

- Մանաձիհր Ռշտունի . 113 : ՀՅ . պրվառակ  
Մանաւազ . 5 , 6 : ՀՅ . գնամնականիակ  
Մանաւազեանք . 6 , 86 : ՀՅ . մակարդակ  
Մանգոյ խան . 199 : ՀՅ . պեղաբուռ  
Մանուել Մամիկոնեան . 27 : ՀՅ . Ալեքս  
Մանտալեայ որդիք . 177—182 : ՀՅ . պահանջառակ  
Մասիս . 70 : ՀՅ . առնամբառակ  
Մարանդ գաւառ . 5 : ՀՅ . Հայակ  
Մարիամ Ծագուհի . 215 : ՀՅ . ամառակ  
Մարիամ կայսրուհի . 204 : ՀՅ . արծուակ  
Մարիբաս կամ Մար Աբաս Կատինա . 4 , 10 , 31 :  
Մարկոս մետրապօլիտ . 176 , 177 :  
Մարք . 7 , 62 :  
ՄԵԼիք շահ . 180 :  
ՄԵԼիք Բարսաղան . 223 :  
ՄԵծանօթ գետ . 61 :  
ՄԵզմի . 130 , 131 :  
ՄԵզմի . 225 :  
ՄԵսրովակ . 104 , 105 , 106 :  
ՄԵհեմմէտ : Տ . Ֆաթիհ Սուլդան ՄԵհեմ  
մէտ :  
ՄԵրուժան Արծրունի . 96 , 118 : ՀՅ . մասկէ  
ՄԺԷԺ Գնունի . 126 : ՀՅ . մասկէ թամակ  
Միհրան . 128 , 133 : ՀՅ . մամիկ Զայտչեազէ  
Միհրդատ ՄԵծն . 35 , 45 : ՀՅ . բաւակ  
Միհրդատ Եղբայր Փարտմանայ . 67 : ՀՅ . բաւակ  
Միհրշապուհ . 116 : ՀՅ . 82 . գնամնաքայլակ  
Միջագետք . 58 , 73 : ՀՅ . մամբիստ ուսնէամ  
Միջերկրական ծով . 8 , 35 : ՀՅ . ուսուրակ  
Միքայել կայսր . 165 , 167 , 169 : ՀՅ . մայումնակ  
ՄԵհ . 189 , 190 : ՀՅ . 101 . մայումնակ  
Միմիթար . 223 , 226 : ՀՅ . աղմամբառակ

- Մծրին . Յօ : 101 , 102 : առաջից աշխատանքոց  
Մշակ . 8 , 9 : 103 : առաջանալու այնուհետեւ  
Մշակ կամ Մաժակքաղաք : Տ . Կեսարիա :  
Մոգունտիա . 193 :  
Մոհմատ . 136 , 137 :  
Մոնոմախոս կայսր . 169-171 :  
Մովսէս Խորենացի 104 :  
Մովսէս կաթողիկոս . 126 :  
Մորփիւղիկէս . Յօ :  
Մուշքաղաք . 129 :  
Մուշեղ զօրավար . 134 :  
Մուշեղ Ազատ իշխան . 128 , 129 :  
Մուշեղ Մամիկոնեան սպարապետ . 97 :  
Մուշեղ մամիկոնեան զօրավար . 138 :  
Մուշեղ Թագաւոր Կարուց . 157 :  
Մուշկան Կիւսալաւուրտ . 116 :  
Մուռւան . 138 :  
Մօրիկ կայսր . 127 :  
Յարեմ . 1 :  
Յազկերտ Ա Թագաւոր Պարսից . 106 , 108 :  
Յազկերտ Բ . 112 , 121 :  
Յակոբ կաթողիկոս . 212 :  
Յոյնք . 9 , 168 :  
Յովակիմ Պատրիարք . 221 :  
Յովհաննա . 209 :  
Յովհաննէս Թագաւոր Սպանիոյ . 217 :  
Յովհաննէս իշխան Ուտէացւոց . 226 :  
Յովհաննէս կաթողիկոս պատմաբան . 148 ,  
152 , 153 :  
Յովհաննէս Կողեռն . 165 :  
Յովհաննէս Պայլ կամ Ճիւան . 213 , 215 :  
Յովհաննէս Պերփիեռուժէն . 183 , 186 :

- Յովհաննէս Սմբատ . 161 , 165 :  
Յովսէփ Կաթողիկոս . 114 :  
Յուլիանոս Ռւրացող . 88 , 89 :  
Յուլիոս Կեսար . 9 :  
Յուսակ . 17 :  
Յուսիկ . 88 :  
Յուսուփ . 146 , 155 :  
Յուստիանոս Ա . 127 :  
Յուստիանոս Բ . 136 :  
Նաբուգոդոնոսոր Բ . 20 :  
Նախջուան . 137 :  
Նասր Սուլդան Եղիպատի . 208 , 212 :  
Նատրշահ Խան Տ . Դահմազ Ղուլի :  
Նեմզար կամ Նոյեմզարա . 5 :  
Ներշապուհ Արծրունի . 115 :  
Ներոն . 68 , 69 :  
Ներսեհ Հայկազն . 26 :  
Ներսեհ Եղբայր Երկայնակեաց Ծալհոյ . 88 :  
Ներսէս Բասենցի . 128 :  
Ներսէս Կամարական . 136 :  
Ներսէս Մեծն . 90-105 :  
Ներսէս որդի Լևոնի Գ . 203 :  
Նըսր . 154 :  
Նիգ . 164 :  
Նիխոր Վշնասպդատ . 124 :  
Նինոս . 10 , 12 :  
Նինուաս . 15 :  
Նինուէ . 31 :  
Նիկքար . 7 , 8 :  
Նոյ . 1 , 5 :  
Նորայր . 17 :  
Նոր Ջուղա . 223 :

- Նպաստ լեռոն . 5 , 97 :  
Ըահաբաս . 222 :  
Ըսմբաթ . 20 :  
Ըսմիրամ . 12 , 15 :  
Ըսմիրամակերտ : Տ . Վան :  
Ըսպուհ Երկայնակեաց . 76 , 101 :  
Ըսպուհ Միհրանեան մարզպան . 123 :  
Ըսպուհ որդի Յազկերտի Ա . 106 , 108 :  
Ըսրա . 6 :  
Ըսւարշ Ա . 17 :  
Ըսւարշ Բ . 17 :  
Ըսւարշ եղբայր Գաղաւոնի . 103 :  
Ըեխի . 139 , 141 , 142 :  
Ըերգիր . 97 :  
Ըիրակ . 6 , 143 , 150 :  
Ըզոմշասպուհ . 121 :  
Ոթոն դուքս . 215 :  
Որդունիք 86 :  
Ուշահ . 209 :  
Ուխաթա խան . 198 :  
Ուտէացիք . 59 , 143 :  
Ուտի . 153 , 154 :  
Ուրբանոս Ե պատ . 215 :  
Չարմաղան . 197 , 198 :  
Պալտին . 195 :  
Պաղտատ . 139 , 142 :  
Պաճոյձ . 20 :  
Պայշապիս . 8 :  
Պատ աղբայ . 94 , 96 , 98 , 99 :  
Պարգև Ամատոնի . 103 :  
Պարետ . 16 , 17 :  
Պարթև . 28 , 29 :

- Պարոյր . 16 , 20 :  
Պարսիկք . 21 , 166 :  
Պեղինէ Աւոսկելեան . 221 :  
Պեմունդ . 191 , 195 :  
Պետրոս Կաթողիկոս . 196 :  
Պետրոս Կարդինալ . 196 :  
Պերգիկաս . 27 :  
Պերճ Ա . 17 , 18 :  
Պերճ Բ . 17 , 18 :  
Պերող Ա թագաւոր Պարսից . 70 :  
Պերող Բ . 121 , 123 :  
Պերող զօրավար Յոյն . 173 :  
Պեքիր . 138 :  
Պիղու . 171 , 177 , 178 :  
Պիլարդու . 207 , 208 :  
Պլուտարքոս . 48 :  
Պղատոս . 105 :  
Պողիկրատոս պատմաբան . 36 :  
Պոմակոս . 43 , 44 , 46 :  
Պոնտացիք . 33 :  
Պոնտոս . 30 , 35 , 38 , 39 , 42 :  
Պռոքոս կայսր . 77 :  
Պտղոմայիս . 41 :  
Պրիամոս . 17 :  
Պրոկոպիոս Յոյն պատմաբան . 51 :  
Պրուսա . 221 :  
Ռշտունիք . 45 , 89 :  
Ռոստոմ . 191 , 192 :  
Ռուբէն Ա . 180 :  
Ռուբէն Բ . 190 , 191 :  
Ռուբէն որդի Ակոնի Ա . 185 , 190 :  
Ռուբէն . 195 , 196 :

- Ոռութինեանք . 151 , 154 :  
Ոռփի . 71 :  
Սաթինիկ . 62 :  
Սահակ Բագրատունի Պատրիկ . 137 , 138 :  
Սահակ Մեծն Պարթև . 102 , 109 :  
Սահակ Կաթուղիկոս . 136 , 137 :  
Սահուռ Անձևացի . 134 :  
Սամուստ . 105 :  
Սանասար . 19 :  
Սանասունք . Տ . Սասունք :  
Սանատրուկ Արքայ Հայոց . 55 , 57 :  
Սանատրուկ Խշան . 87 :  
Սանդուխտ . 56 :  
Սասունք . 19 , 139 :  
Սարգիս Վեստ : Տ . Վեստ Սարգիս :  
Սարգանաբազ . 18 , 19 :  
Սեբաստիա . 164 :  
Սելեկիացիք . 26 , 27 , 29 , 40 , 41 :  
Սելեկիոյ գետ . 193 :  
Սեղբեստրոս . 82 :  
Սեղենէ . 41 :  
Սենապտ . 2 :  
Սենեքերիմ Արծրունի . 162 , 164 , 166 :  
Սեան . 154 , 155 :  
Սեերիանոս . 71 :  
Սեհողեր . 220 :  
Սեորդիք . 149 :  
Սիկիլիացիք . 208 :  
Սիս . 192 , 216 :  
Սիւլյման . 138 :  
Սիւնիք . 27 , 167 :  
Սկայորդի . 17 , 18 :

- Սկիւթացեք . 164 , 200 :  
Սղուր իսան . 200 :  
Սմբատ Ա . 144 , 151 :  
Սմբատ Բ . Տիեզերակալ . 158 , 160 :  
Սմբատ Բագրատունի 78 , 79 :  
Սմբատ Բագրատունի . 97 :  
Սմբատ Բիւրատեան . 57-65 :  
Սմբատ Բագրատունի մարզպան . 122 :  
Սմբատ Բագրատունի Խոստովանող . 139 ,  
140 , 141 :  
Սմբատ Բազմայաղթ իշխան . 127 , 128 :  
Սմբատ Բիւրատեան կիւրապաղատ . 136 :  
Սմբատ որդի Վարազտիրոցի կիւրապաղատ .  
135 , 136 :  
Սմբատ իշխան Տարօնոյ . 133 :  
Սմբատ Սպարապետ . 202 :  
Սմբատ Ծագաւոր Ռուբինեան . 204 :  
Սմբղանդ . 219 :  
Սուրբ Սոփիա Եկեղեցի . 193 :  
Սուրէն որդի Անակայ . 75 :  
Սուրէն Ճիհը մարզպան . 126 , 127 :  
Սուրմարի բերդ . 168 :  
Սուր . 17 , 18 :  
Սպանդարատ . 94 , 97 :  
Ստեփանէ . 189 , 190 :  
Սոս կամ Սօսանուէր : S . Անուշաւան :  
Սօսեաց անտառ . 16 :  
Վախտանիկ զօրավար Պարսիկ . 133 :  
Վախտանիկ Ծագաւոր Վրաց . 121 :  
Վահագն . 24 , 25 , 26 :  
Վահան Ամատունի . 88 :  
Վահան Մամիկոնեան . 120 , 126 :

- Վահան իշխան Տարօնոյ . 133 , 134 :
- Վահան : Տ . Գայլ Վահան :
- Վահե . 26 , 31 :
- Վահկայ բերդ . 184 , 187 :
- Վահունիք . 26 :
- Վահրամ . 168 :
- Վաղարշ Արքայ Հայոց . 72 :
- Վաղարշ արքայ Պարսից . 123 , 125 :
- Վաղարշակ Ա . 28 , 30 , 33 :
- Վաղարշակ Բ . 101 :
- Վաղարշապատ . 72 , 82 , 88 , 124 :
- Վաղարշաւան . 72 :
- Վաղենտիսմոս կայսր . 90 , 91 :
- Վաղերիանոս կայսր . 75 :
- Վաղէս . 94 :
- Վան Թագաւոր Հայկազն . 26 :
- Վան Քաղաք . 14 , 26 :
- Վահայ Ծով . 3 :
- Վաշուակ . 17 , 18 :
- Վասակ Պահլաւունի . 164 , 168 :
- Վասակ Սիւնի ուրացող . 112 , 119 :
- Վասիլ Արշակունի կայսր . 143 :
- Վասիլ Գող . 188 :
- Վասիլ իշխան Մանազկերտոյ . 174 :
- Վասիլ կայսր . 163 , 164 , 169 :
- Վասպուրական աշխարհ . 148 :
- Վարազդատ . 99 , 100 :
- Վարազդատ Պարսիկ . 126 :
- Վարազտիրոց Մարզպան . 128 , 134 :
- Վարսճ . 34 :
- Վարսճնունիք . 35 :
- Վարբակէս . 18 , 19 :

- Վարդ . 124 :  
Վարդան Մամիկոնեան Մեծն . 113 , 119 :  
Վարդան Մամիկոնեան Կախարար . 91 , 92 :  
Վարդան Բ . Մամիկոնեան . 127 :  
Վարդան Պատմիչ . 2 :  
Վարդգես աւան . 72 :  
Վարշիր . 131 , 132 :  
Վեհմիհըշտպուհ . 112 :  
Վեստն Սարդիս . 169 , 171 , 178 :  
Վիլթ . 138 :  
Վիրք . 23 , 162 :  
Վշնասպ Վահրամ . 126 :  
Վռամ . 109 :  
Վռամշապուհ . 103 , 109 :  
Վռամ Կռման . 104 :  
Վստամ . 17 :  
Վրթանէս . 66 , 87 , 88 :  
Վրկան աշխարհ . 128 :  
Վրոյր . 63 :  
Տաճիկք . 166 :  
Տայք . 160 , 161 :  
Տաշիրք . 147 :  
Տարօն . 105 , 129 :  
Տարսոն . 177 :  
Տերենտիանոս զօրավար . 96 , 99 :  
Տիբեր . 52 , 67 :  
Տիգրան Ա . Մեծն . 15 , 25 :  
Տիգրան Բ . 34 , 46 :  
Տիգրան Գ . 63 , 71 :  
Տիգրան իշխան . 181 :  
Տիգրան Կրտսեր . 66 , 67 :  
Տիգրան Կրտսերադոյն . 68 :

- Տիգրան որդի Արտաւազոյ Ա. 49 :  
Տիգրանակերտ . 42 , 93 :  
Տիգրանուհի . 22 , 23 :  
Տիրան Ա. 63 , 69 , 70 :  
Տիրան Բ. 88 , 92 :  
Տիրան որդի Տիգրանայ Ա. 24 :  
Տիրան որդի Տիգրանայ Բ. 43 :  
Տիրան Եղբայր Աւհանայ կամսարականի .  
134 :  
Տիրիթ Թագաւոր վԵրին Հայոց . 67 , 68 , 69 :  
Տիրիթ Թռոն Տիրանայ Բ. 91 , 92 :  
Տիւրացիք . 209 :  
Տիւրոս . 209 :  
Տուղրիլ . 166 , 172 , 176 :  
Տուրացիք . 60 :  
Տրայիանոս . 64 :  
Տրապօլիս . 196 :  
Տրոյիացիք . 17 :  
Տրոյիա . 17 :  
Տրդատ . 76 , 85 :  
Տրդատ Եղբայր Արշակայ Բ. 90 :  
Յլիկ Ամրամ . 154 :  
Փառանձեմ . 91 :  
Փառնակ Ա. նահապետ Հայկազն . 17 :  
Փառնակ Բ. 17 :  
Փառնակ որդի Միհրդատայ . 43 :  
Փառնաւող . 20 :  
Փառնաւազ . 17 :  
Փասայեղոս . 45 :  
Փարիզ . 217 :  
Փաւոս . 20 :  
Փիլիպպոս Առաքեալ . 53 :

- Փելիպպոս կոմս Անտիոքայ . 197 :  
Փլեդոնիոս պատմաբան . 36 :  
Փնտուխտար ամիրայ . 199 , 200 , 202 :  
Փոքր Ասիա . 9 , 38 :  
Փրեդերիկոս . 192 . 193 :  
Քայլքաւուզ ամիրայ . 194 :  
Օգոստոս . 49 , 59 , 66 :  
Օձքաղաք . 199 , 130 :  
Օշին . 207 , 208 :  
Օշին Պայլ . 208 , 210 :  
Օսմանցիք . 221 :  
Օտա նախարար . 76 , 78 , 81 :  
Ֆաթիհ Սուլդան Մէհէմետ . 221 :













50



